

Հայկական գիտահետազոտական հանգույց
Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Մտեղագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

Միջնայի գիտությունների
համար պատմություն

Միջնայի գիտությունների
համար պատմություն

Ալեքսանդր Պավլովիչ

1924.

572
Մ-71

Հրատարակութիւն Ամերիկահայ Հրատարակ Հիմնարկութեան

ՄԱՏԵՆԱՇԱՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱՇԻՆՈՒԹԵԱՆ
ԹԻՒ 5

ՅԵՂԱՅԻՆ ԲԱԴԿԱՑՈՒԹԻՒՆ ՆԵՐԿԱՅ ՀԱՅՈՒԹԵԱՆ

Գրեց

Մ. ՄԻՆԱՍԵԱՆ

1924

ԸՆՈՐ ՕՐԵՒ ՏՊԱՐԱՆ

572

Մ - 71

20 JUL 2010

572

111

Հրատարակութիւն Ամերիկահայ Հրատարակ Հիմնարկութեան

ՄԱՏԵՆԱՇԱՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱՇԻՆՈՒԹԵԱՆ
թիվ 5

ՅԵՂԱՅԻՆ ԲԱԴԿԱՑՈՒԹԻՒՆ ՆԵՐԿԱՅ ՀԱՅՈՒԹԵԱՆ

Գրեց

Մ ՄԻՒԱՍԵԱՆ

1924

ՀԱՅՈՐ ՕՐ ՏԵ ՏՊԱՐԱՆ

1 JUL 2013

13094



Տիրույթի ազգայիններէն

ՏԻԱՐ ՄԵՍՐՈՒԹ Գ. ՔԻՒՐՔՃԵԱՆ
ՄԵԿԵՆԱՍ ՆԵՐԿԱՅ ՀԱՏՈՐԻՍ



3552-74

ՑԵՂԱՅԻՆ ԲԱՂԿԱՑՈՒԹԻՒՆ
ՆԵՐԿԱՅ ՀԱՅՈՒԹԵԱՆ

Ա.

ՀԱՅԵՐԼ ՃԵՐՄԱԿ ՑԵՂ ԵՆ

Ամերիկահայ քաղաքացիութեան դատը Հայ ժողովրդին ուշադրութիւնը դարձուց իրականութեան մը վրայ, որ հզօրագոյն ազգակներէն մին հանդիսացած է հայկական նկարագրին ու Հայ պատմութեան ձեւակերպիչ գործողութեանց, եւ որ սահմանուած է ըլլալ նոյնքան վճռական ազգակ մը մեր ազադայ պատմութեանն ու ճակատագրին շինութեանը մէջ — Հայոց ցեղային բաղկացութեան իրականութիւնն է այդ:

Բայց նախ պայծառ գաղափար մը կազմենք «ցեղ» բառին գիտական նշանակութեանը մասին:

Հասարակ լեզուի մէջ դանազան նշանակութիւններով կը գործածուի «ցեղ» բառը: Օրինակի համար, միայն լեզուաւ ու բարքով իրարմէ տարրերող ժողովուրդներ իրրեւ տարրեր ցեղեր կը նկատուին. այսպէս, կ'ըսենք՝ Քիւրտ ցեղ, Հայ ցեղ, Սուրբական ցեղ, Արար ցեղ, Հրեայ ցեղ, Թուրք ցեղ եւայլն: Դարձեալ, յաճախ ինքնայտուկ մշակոյթ մը կամ քաղաքական ինքնուրոյն ամբողջութիւն մը նշանակելու համար կը գործածենք «ցեղ» բառ — այսպէս, կ'ըսենք՝ Անկլօ-Սաքսոն ցեղ, Լատին ցեղ, Գերման ցեղ, Ֆրանսական ցեղ եւայլն: Իսկ յաճախ, գլխաւորաբար, Փիղիքական որոշ յատկանիշներ ի մտի ունինք այս բառը գործածելու ատեն. այսպէս, կ'ըսենք՝ Մոնկու ցեղ, Սեւ ցեղ, Ամերիկան Հնդիկ ցեղ եւայլն:

Արդ, մարդարանական գիտութիւնք «ցեղ» բառով կը հասկընան միմիայն հասարակաց Փիղիքական յատկանիշներով իրարու նմանող մարդոց խմբակցութիւն մը: Հասարակաց լեզու մը խօսող կամ հասարակաց մշակոյթ մը ապրող եւ կամ քաղաքական ու ազգային ամբողջութեան մը մէջ իրարու միացած մարդոց խմբակցութիւններ ցեղ չեն կազմեր բնաւ: Փիղիքական այս ինչ յատկանիշներով բնորոշուող մարդոց խմբակցութիւն մըն է ցեղը: Եւ միայն այս իմաստով պիտի գործածեմ ցեղ բառը ներկայ հատորիս մէջ:

Ուրիշ շփոթութիւն մըն ալ վարատենք: Արեան չափազանց բարդ խառնումներ տեղի ունեցած են աշխարհի մէջ: Այսպէս որ, չկայ այսօր քաղաքակիրթ ազգ մը որ միակ ցեղի մը սերունդներէն բաղկանայ: Երբ այսինչ ցեղին կը պատկանի, կ'ըսենք, այսինչ ժողովուրդը կամ ազգը, պարզապէս հասկցնել կ'ուզենք թէ նշանակուած այդ ցեղին սերունդներն են որ տիրող մեծամասնութիւնը կը կազմեն մատնանշուած այդ ժողովրդին կամ ազգին մէջ: Այսպէս, Հիւսիսական (Նորտիի) ցեղին կը պատկանին Անդրիացիք երբ կ'ըսենք, և կամ Միջերկրականեան ցեղին կը պատկանին իտալացիք, պարզապէս ըսել կ'ուզենք թէ Անդրիացւոց մէջ տիրող մեծամասնութիւն կը կազմեն կապոյտ աշուի, խարտիշահեր, խիստ սպիտականորք և բարձրահասալ Հիւսիսական ցեղին սերունդները, իսկ իտալացւոց մէջ մուրք բուխ աշուի, թխահեր, թխամորք: Եւ կարհահասալ Միջերկրականեան ցեղին սերունդներն են որ կը բաղկացնեն ստուար մեծամասնութիւնը: Հետեւարար, երբ կլոր զլուխ Ալպեան ցեղին կը պատկանի Հայ ազգը, ըսենք, բնաւ, երբէք հասկցնել չենք ուզեր թէ ԲՈԼՈՐ Հայեր տարամերօքն իրենց վրայ կը կրեն Ալպեան ցեղին Փիզիքական բնորոշ յատկանիշներն, այլ թէ այս մատնաւոր յատկանիշներով օժտուած են անոնց ստուար մեծամասնութիւնը: Ներկայ հատորիս մէջ որեւէ ազգի համար այսինչ ցեղին կը պատկանի ըսոււածատեն, միշտ ի մտի ունենալու է թէ լուելեայն կ'ընդունուի թէ ուրիշ ցեղերու պատկանողներու ալ նշանակելի կամ աննշան փոքրամասնութիւն մը զոյւթիւն ունի անոր մէջ:

Հիմա պատրաստ ենք քննութեանը այն անժխտելի սպացոյցներուն, որնք Հայը անսխալելի կերպով կը դասեն ձերմակ ցեղերու խումբին մէջ:

Յեղաբանական արդի գիտութեանց ծնունդէն առաջ՝ մարդ կային ցեղերը կը զատորուչուէին իրենց մորթի զոյներուն համեմատ: Այսպէս, կային ներմակ, քուխ, դեղին, կարմիր ու սեղեղեր: Եւ Եւրոպայի բոլոր ցեղերը կը ճանչցուէին իրեւել ներմակ ցեղ: Բայց որչափ ալ դիւրին է գոյնի կողմանէ իրարմէ ծայրագոյն աստիճանաւ տարրերող անձերն զանազանել ու տարրեր ցեղերու մէջ զասաւորել զանսնք, հարցը խիստ կը զժուարանայ երբ ձեռնարկենք ձերմակի ու ցեղինի կամ սեւի մէջտեղերն մորթի գոյն ունեցողներուն ցեղը որոշէ:

Արդի ցեղաբանութիւնը, սակայն, զտած է մարդկային ցեղերը իրարմէ զանազանող ուրիշ յատկանիշներ ալ, նոյն իսկ աւելի ստոյդ եւ հիմնական: Բիւրիմացութեան տեղի չտալու հա-

մար՝ անմիջապէս ըսեմ թէ արդի գիտութիւնք երբէք չեն Ժըիստեր ցեղորոչ արժէքը մորթի զոյնին: Հասարակ գիտողութեան արդիւնք եղող զոյնի այս զանազանութիւնք՝ այսօր ալ կը շարունակեն տարրեր ցեղերն իրարմէ որոշելու իրենց նախագիտական պաշտօնը: Միայն թէ գիտութեան երեւան բերած ուրեց ցեղաբանական յատկանիշներ կուզան աւելի Եւս անսխալելի ընծայել ցեղերն իրարմէ զանազաններու գործը: Հայուն ձերմակ ցեղին վերաբերին ապացուցանելու համար՝ ուրիշ բան չմնար, ուրեմն, մեզի ընելիք, բայց միայն ցոյց տալ թէ Հայը իր վրայ կը կը բոլոր այն Փիզիքական յատկանիշներն, որոնցմով ձերմակ ցեղեր կը զատորոշուին դեղին կամ սեւ ցեղերէն: Ներկայացնենք, ուրեմն, Հայը Եւրոպայի ձերմակներուն հետ նոյնացնող մի քանի կարկառուն յատկանիշներն:

Ձերմակ ցեղերը բոլոր միւս գունաւոր ցեղերէն խստօրէն զանազանող իրեւել ամենէն ցցուն յատկանիշներէն մէկը սիփաի առնեմ ՄԱԶՔ: Ձերմակ ցեղերու մազը երեք որոշ յատկանիշներով կը զանազանուի բոլոր միւս ցեղերու մազերէն, այսինքն՝ ցոյնի, ձեւի եւ պատութեան կողմանէ: Մի առ մի նկատի առնենք մազի այս երեք յատկանիշներէն իւրաքանչիւրը:

Ձերմակ ցեղերու մազը խարտեաջ կամ քուխ կըլլայ, հաղուադիպօքէն միայն՝ սեփ սեւ: Յոլոր ձերմակ ցեղերու պատիկներուն մէջ չատ աւելի յաճախազէպէ է խարտեաջ մազը քան թէ անոնց չափահաններուն մէջ: Բայց ինչ որ ալ ըլլայ այս համեմատութիւնը, սա՛ ստոյդ է թէ ձերմակներու չափահաններուն մէջ ընդհանուր կերպով բուխ է մազի զոյնը, եւ անոնց ոչ մէկուն մէջ զգալի ըլլայու աստիճան զուտ սեւ ցոյնով մազ կը գտնուի: Աինչդեռ թէ՛ Մոնկու, թէ՛ Սեւամորթ եւ թէ՛ Ամերիկեան Հնդիկ ցեղերուն մազի զոյնը զուտ սեւ է: Ասիկա ա՛յնչափ ձշմարիս է այս զունաւոր ցեղերուն մանկանց չամար ալ որքան անոնց չափահաններուն: Մազի զոյնը, ուրեմն, խիստ կարեւոր յատկանիշ մըն է ձերմակ ցեղէ անձ մը զանազաններու զունաւոր որեւէ ցեղը պատկանող անձերէն:

Ոչ նուազ կարեւոր ցեղորոշ յատկանիշ մըն է մազի ձեւը: Ձերմակ ցեղերու մէջ մազը մետախանման կակուլ եւ խիստ յանախ գանգուր ձեւ կ'ունենայ: Մինչդեռ Մոնկու և Ամերիկեան Հնդիկ ցեղերուն մէջ կարծր եւ ուղղաձիգ կ'ըլլայ ան, իսկ Սեւամորթ թէ՛ բուրդի նման զուտ ու կարն: Մազի յօրինուածքէն է որ յառաջ կուզան ձեւի այս տարրերութիւնք: Ձերմակ ցեղերու մազը երբ կարենք ու զիտենք մանրազիտակին տակ՝ ձուա-

ձեւ է անոր այդ կարուածքը, մինչդեռ կլոր է Մոնկոլինը և տափակ է՝ Սեւամորթինը: Մազի ձեւն ալ, ուրեմն, խիստ կարեւոր յատկանիշ մըն է ճերմակ ցեղէ անձը զանազանելու դունաւոր ցեղերու պատկանողներէն:

Ճերմակներու մազը ոչ միայն գոյնի ու ձեւի կողմանէ կը տարբերի գունաւոր ցեղերու մազէն, այլ նաև առատութեան կողմանէ: Ճերմակներն առատամազ են, իսկ գեղիներն ու սեւերը՝ սակաւամազ: Մասնաւորապէս սակաւամազ մօրուս ունին գեղիներն ու սեւերը: Ներքինիներու նմանութիւնը կը յայտնարերն անոնք այս մասին: Իսկ առնականութեան յայտարար առատ պիտի ու մօրուս՝ ճերմակներուն դիմազութիւնը կը յատկուրուն:

Չեմ կարող միջամուխ ըլլալ հոս առատամազութեան, առնականութեան և ներքնահոս գեղձերու արտադրած հիսթերուն միջն գոյութիւն ունեցող սերտ յարարերութեանց բարդ հարցին: Այս մասին ընդարձակօրէն գրած եմ «Ծագումն ու Նկարագիր Հայ Ազգին» հատորիս մէջ: Այժմ մեզի համար կարեւորն այն է որ առատամազութիւնն ալ ճերմակ ցեղը գունաւոր ցեղերէն զանազանող կարեւոր յատկանիշ մըն է:

Մազին յայտնարերած այս յատկանիշներուն ցեղորոց կարեւորութիւնը ըմբոներով էր որ արդի մարդարաններէն ոմանք սկսած են մարդկային ցեղերը իրարմէ ինքնորոշելու համար իրուեւ հիմք գործածել մազը: Նիւ Եորքի Բնական Գատմութեան Ամերիկեան Թանգարանին Մարդարանութեան Բաժնին պետք, Քլարդ Ռևիլը, Հետեւեալ կերպով կ'արտայայտէ արդի մարդարանութեան ունեցած համոզումը մազի մասին: «Փորձառութիւնը ցոյց կուտայ քէ», կ'ըսէ ան, «Թիզիքական տեսանելի ցեղորոց յատկանիշներն են՝ մազ, մորքի գոյն, զլխու եւ երեսի ձեւ: Ասոնցմէ առաջինը ամենին առելի տեսականորէն կը փոխանց ուի ծնողէն զաւկին, եւ ուստի կը միտի մնայաւն համարանիշ ունենալ»: Խօսելով Ամերիկեան Հնդիկին մազին և Մոնկոլ ցեղի յատկանշական մազին հետ անոր ունեցած սերտ նմանութեանը մասին՝ կը գրէ: «Ամերիկեան Հնդիկին մազը ուղիղ եւ սեւ ըլլալ կը միտի: Արդարիւ, այնիքան հազուազիւս են այս տփէն տարբերող մազեր նոր Աշխարհի բնիկներուն մէջ, որ կրնանք իրեւ տիկերական յատկանիշ նկատել ուղիղ եւ սեւ մազը Ամերիկեան Հնդիկներուն համար: Ասիս մէջ կը գտնուի աշխարհի միակ ուրիշ մարք, որ նոյնիան բնիկներու է ուղիղ ու սեւ մազը. մասնաւորապէս հասարակաց յատկանիշ մըն է ան Մոնկոլ ժողովրդոց մէջ»: Ամերիկեան այս հեղինակաւոր մարդարանը, ցոյց տալէ

յետոյ թէ ինչպէս մազը կը հանդիսանայ ամենէն վստահելի ցեղորոց յատկանիշը մարդկութեան մէջ եւ թէ ինչպէս այժմ մազի տարբերութեանց հիման վրայ է զլխաւորաբար որ կը գասաւորուին մարդկային զլխաւոր ցեղերն, կ'եղաւկացնէ որ Ամերիկեան Հնդիկին ու Մոնկոլին ունեցած յար եւ նման ուղղաձիգ մազերն «խիստ օքատոր նշան մըն են» թէ միեւնոյն մայր ցեղին սերունդն են Ամերիկեան Հնդիկին ու Մոնկոլը (68, էջ 324, 341):

Մազի այս ցեղորոց յատկանիշին կողմանէ բաղդատելով Հայը Մոնկոլական որեւէ ժողովրդի հետ՝ ցեղակցութեան ամենաղոյն հետքն իսկ չենք կարող զանել անոնց միջնէ: Հայերը թխագոյն մազ ունին ու գանգուր ըլլալու հակամէտ: Հայոց մազին վրայ կատարուած ցեղարանական քննութիւնը տակաւին չեն կարողացած զանել Մէկ ՀԱՅ Հայ որ զւու սեւ ու միանգամայն կարծը եւ ուղիղ մազ ունենայ: Ազգացոյցը կատարեալ է ցեղային խիստ որոշ խրամատ մը հաստատուած կայ Հայուն ու Մոնկոլին մազերուն միջնէ:

Այս առթիւ ուշագրաւ է դիտել թէ Քոչոմպիա Համալսարանի Մարդարանութեան Փրօֆ. Ֆրանց Պօստ, աշխարհահռչակ հեղինակութիւն մը, Հայոց կողմէն հրաւիրուած ըլլալով ցեղարանական քննութիւն մը կատարել նիւ Եորքի Հայութէ ոմանց վըրայ, մասնաւոր կարեւորութիւն ընծայած է Հայոց յայտնարերած մազի յատկանիշներուն, եւ զատարանի առջև ներկայացուելու համար տուած իր հարցաքննութեանը մէջ՝ կատարեալ վստահութեամբ ու վճռականորէն կը յայտարարէ. թէ Հայեր Մոնկոլական ցեղի յատկանիշներէն բոլորովին զերծ են: Մեր փաստարանին կողմէն կը հարցուի իրեն.

Հ— Ի՞նչ գիտցուած է մազի գոյնին ցեղորոց արժէքին մասին:

Պ— Մարդկային ցեղերու ստուար մեծամասնութիւնը ունին սեւ մազ, ինչպէս՝ Սեւամորթինը, Ասիացիներ և Ամերիկեան Հնդիկներ:

Հ— Ամերիկեան Հնդիկներ:

Պ— Սեւ մազ ունին բոլոր Ամերիկեան Հնդիկներ, կամ զոնէ խիստ մութ թուխ մազ: Բաց գոյն մազ կը զտնենք միայն Եւրոպացոց կամ ճերմակներուն մէջ: Բաց գոյն մազը քիչ մը անկանոն կերպով բաշխուած է Եւրոպայի մէջ: Բաց գոյն մազի ամենամեծ համեմատութիւնը կը զտնենք Հիւսիսի մէջ եւ խիստ պարաս կը զտնենք Հարաւի մէջ, բայց Միջերկրական գաւառի ժողովրդոց մէջ տակաւին կան բաղմաթիւ բաց գոյն

մազ ունեցողներ : Դարձեալ , յատկանչական է որ մարդկային բոլոր ցեղերուն մէջ մազը աւելի մութ գոյն կը ստանայ տարիքի յառաջացման հետ : Դեռատիներ աւելի բաց գոյն մազ կ'ունենան քան տարիքուներ , և բոլոր Եւրոպացւոց մէջ խիստ յաճախակի կը գտնենք պղտիկներուն մէջ շատ մը բաց գոյն մազ որ յետոյ կը դառնան մութ գոյն :

Հ .— Ի՞նչ բան յատկանչական կը գտնէք Հայ մանկանց մէջ՝ իրենց մազի գոյնին նկատմամբ :

Պ .— Նոյն բանը ինչ որ Եւրոպացւոց մէջ : Խիստ շատ կը մթաղնին , և կը գտնենք բաց գոյն մազեր , կամ յաւէտ բաց թուլս մազեր , որ յետոյ բոլորովին մութ գոյն պիտի դառնան :

Հ .— Հայոց մէջ տեսած կամ լսած էք , որ անոնք ունենան նոյն տիպէն ու նոյն տեսակէն մազ ինչ որ կը գտնէք Հինառւներուն և Չինացւոց և ուրիշ Մոնկոլեաններու . և Ճարոնացւոց մէջ :

Պ .— Հայոց մէջ երբէք չպահուիր Չինացւոց կամ Ճարոնացւոց և կամ Հինառւներու ունեցածին նման մազ : Թէրեւս իրեւ զիտնական մը ըսելու չէին երբէք , այլ թէ ևս բնաւ տեսած չեմ , և խիստ անհաւանական է որ այդպիսի մազ ունեցող անհաւ մը գտնուի : Որչափ որ կարող եղած եմ վորձաքննել Հոս , իմ քննած երկու կամ երեք հարիւր Հայոց մէջ՝ երկու անհաւ միայն տեսած եմ որոնք իրականապէս ունին ինչ որ կը կոչուի բացարձակապէս սեւ մազ , բայց ոչ Չինական կամ Ճարոնական տեսակէն , որովհետեւ ծփծփուն կամ զանգուր է (այս սեւամազ Հայոց մազը) :

Հ .— Եւրոպական կամ Կովկասեան ցեղէն դուրս կա՞յ որեւէ ցեղ որու մանուկներ բաց գոյն կամ թուխ մազ ունենան :

Պ .— Ո՞չ բաց գոյն մազ . երբեմն կը գտնուի թխորակ մազ : Բոլոր ցեղերու մէջ մազը մութ գոյն կը գտնայ տարիքի յառաջացման հետ , բայց բաց գոյն մազ չպահուիր ճերմակ ցեղէն դուրս :

Հ .— Ո՞ւր միայն կը գտնուի :

Պ .— Միայն ճերմակ ցեղերուն մէջ :

Հ .— Եւ կարծեմ զուք բարի թէ զուք յաճախակի բաց գոյն մազ զտած էք Հայ մանուկներուն և չափահաններուն մէջ :

Պ .— Չեմ կրնար բնել թէ ճիշդ ի՞նչ համեմատութեամբ կը զտնուի , բայց իմ յիշողութեանս նայելով Հայոց պղտիկներուն մէջ բաւական հասարակաց է բաց գոյն մազը : Թուանշանները չեմ յիշեր :

Հ .— Թուանշաններն չունիք , բայց տարիկա՞յ էր ճերմական

փորձառութիւնը՝ ճերմ քննութեանց մէջ :

Պ .— Այո՛ : Կը հակամիտիմ ըսել թէ Հայոց պղտիկներուն մէջ բաց գոյն մազ ունեցողներուն համեմատութիւնը 30 առ հարիւր ըլլալու է :

Հայոց մազի գոյնին , ճեւին ու առատութեանը տուած այնքան պերճախօս այս վկայութենէն վերջ՝ կրնանք այժմ մեր ուշադրութիւնը կեզրոնացնել Հայոց Քթին տուած նոյնքան պերճախօս վկայութեանը վրայ :

Ճերմակ ցեղը՝ գեղին կամ սեւ ցեղերէն զատորոչող ուրիշ կարեւոր յատկանիչ մըն ալ է քրի բարձրութիւնը : Բոլոր ճերմակ ժողովուրդներ բարձրափիր են , իսկ տափակ ու լայն քիթ են բոլոր սեւ ու գեղին ժողովուրդները : Ցեղարաններու միջնեւ չկայ այս մասին որեւէ տարակարծութիւն :

Յայտնի գուգինքութիւն մը կայ մորթի գունաւորման աստիճանին և քիթի բարձրութեան միջնեւ : Հարկ չեմ դատեր ցոյց տալ հոս թէ քիթի ձեւը , իբրեւ չնշողութեան գործարան , ի՞նչ սերտ յարաբերութիւն ունի օդի ցորութեան և խոնաւութեան հետ , թէ ինչո՞ւ լայն և տափակ քիթը լաւագոյն իր պաշտօնին կրնայ ծառայել տաք ու խոնաւ կիլմաններու տակ , և թէ ինչո՞ւ որչափ ցուրտ և չոր ըլլայ երկրի մը կիլման , այնքան ալ աննըպաստ կը գտնայ այս ճեւ քիթը իր կինսական պաշտօնին : Դարձեալ , Հարկ չեմ զատեր ցոյց տալ թէ ինչո՞ւ միայն ցուրտ և քաց կիլմաններու տակ նեփ ներմակ մորթը կրնայ մարմինը պաշտանել արեւուն ճառագայթներէն , իսկ տաք ու պայծառ երկինքներու տակ աւելի կամ նուազ գունաւոր մորթով մարդիկ միայն կրնան գիմանալ : Առանց այս հարցերուն խորը թափանցել փորձելու՝ կը բաւականամ յայտնելով այն պարզ եւ անժխտելի իրողութիւնը թէ ճերմակ ցեղին յատկորոշ կարեւոր նշաններէն ժէկն է՝ նեղ ու բարձր քիրը :

Արդ , եթէ այսքան ցեղորոշ յատկանիչ մըն է քիթի բարձրութիւնը կամ տափակութիւնը , կը մնայ մեղ սոսուգել թէ բարձրաքիթ է Հայը կամ թէ տափակ քիթ :

Այս մասին Հարկ անդամ չկայ դիտական վկայութեանց դիմել : Հայկական քիթը մէծահամբաւ է արդէն իր բարձրութեանն ու խոշորութեանը կողմանէ : Ուստի պիտի բաւականամ մէջ բերելով միայն Փրօփ . Լուշանի նման ամենամեծ Հեղինակութեան մը վկայութիւնը այս մասին : ՄԱՍԵՆԱԾԱՐԻՒՍ նախընթաց հատորներուն մէջ առիթ ունեցած ենք աւելի ընդարձակորէն ծանօթանալու Հայկական քիթին ցեղորոշ յատկութեանն ու

իմացական բարձրութեան հետ ունեցած յարաբերութեանը :

Պերլին Համալսարանի Մարդարանութեան Փրօֆէսոր Լուչան, որ աւելի քան 20 տարի ցեղարանական քննութիւններ կատարեց Փոքր Ասիոյ այլազան ժողովրդոց մէջ եւ որ մէկն է Հայոց ցեղարանութեամբը զրադող ամենէն հեղինակաւոր մարդարաններէն, ասկէ 13 տարի առաջ արտասահմած իր ցեղարանական համբաւաւոր բանախօսութեան մէջ, վճռապէս կը յայտարարէ թէ «Խիստ բարձր» քիթ ունին Հայեր : Եւ ցեղարանական արդի գրականութեան մէջ չկայ Մէկ ՀԱՅ յայտարարութիւն, որ Ժրիակ Փրօֆ. Լուչանի յայտնած այս իրողութիւնը : Հայերս, ուրեմն, ոչ թէ լոկ կը պատկանինք Եւրոպայի բարձրաքիթ ճերմակներուն, այլ նոյն իսկ այս կողմանէ կը գերազանցենք Հարաւային Եւրոպայի ժողովուրդները :

Ճերմակները՝ ղեղիններէն ու սեւերէն զանազանող երրորդ կարեւոր յատկանիշ մըն ալ է զլիու ձեւը : Եւրոպայի ճերմակներուն մէջ երկար զլուխներ ալ կը գտնուին, կլոր զլուխներ ալ կը գտնուին, ինչպէս զունաւոր ցեղերուն մէջն ալ կը գտնենք երկար զլուխ սեւն ու կլոր զլուխ զեղինը : Բայց կլոր զլուխ կամ երկար զլուխ՝ բոլոր ճերմակները բարձր զլուխ են, իսկ թէ՝ զեղինները եւ թէ սեւերը ցած զլուխ են, այսինքն՝ ականջէն մինչեւ զլիու կատարն եղած ուղղահայեաց հեռաւորութիւնը կարճ է :

Այս մասին ալ նշանաւոր են Հայերը : Բայտ հեղինակաւոր ցեղարաններու վկայութեանց՝ «Խիստ բարձրազլուխ» են Հայերը : Աւզեղի եւ իմացականութեան հետ զանկի ձեւին ու ներքին ընդունութեան ունեցած յարաբերութեանցը մասին ոչ ինչ զրել հարկ կը գատեմ : Այս կարեւոր կէտը խնամու ուսումնասիրութեան մը պիտի ենթարկուի ուրիշ առթիւ : Շեշտել միայն կ'ուզեմ հոս թէ զանկի տեսակէտով ալ Հայը կը պատկանի Եւրոպայի ճերմակներուն եւ իր գանկային տարողութիւնը աւելի է քան տարողութիւնը Եւրոպայի Հիւսիսական (Նորտի) եւ Միջերկրական-եան երկար զլուխներուն, ինչպէս կը տեսնուի Հարվըրտ Համալսարանի Մարդարանութեան Փրօֆէսոր Տիքսընի անցեալ տարի Հրատարակած «Մարդու Ցեղային Պատմութիւնը» դրքին մէջ զետեղուած ցուցակներէն :

Վերեւ ներկայացուցինք Փիզիքական կարգ մը յատկանիշներ — մազի զոյն եւ ձեւ ու տասուրիւն, քիթ ու զլիու բարձրութիւն — որոնցմով Հայը անզանազանելիօրէն կը ՆՈՅՆԱՆԱՅ Եւրոպական ժողովրդոց հետ եւ որոնցմով խստօրէն կը ԶԱՏՈՐՈՇՈՒԻ աշխարհի գունաւոր բոլոր ցեղերէն : Եւ այս ապացոյցները անժխտելի են ու վնասկան :

Ինձի պարզապէս զարմանք կը պատճառէ զորդացեալ Հայերէ ոմանց այն արտայայտութիւններն ցեղարանական այսպիսի պապացուցմանց առթիւ՝ իրր թէ սոսկ ենթադրութիւններ կամ տեսութիւններ են անոնք, իրր թէ գիտութիւնը տակաւին իր վերջին խօսքը չէ արտասանած անոնց մասին եւ իրր թէ յանդզութիւն է վճռական թոնով խօսիլ կամ զրել զիտութեան կողմէ գեռ չլուծուած այսպիսի խնդրոց մասին : Կը պատասխաննեմ. Վերը ներկայացուած Փիզիքական յատկանիշներն եւ տարրեր ժողովրդոց մէջ անոնց ունեցած նմանութիւններն կամ տարրերութիւններ՝ դիտուած, հինուած, չափուած, ստուգուած, բաղդառուած, վնորուած իրԱՂԱԹԻԹԻՒՆՆԵՐ են : Անոնք բնաւ ենթադրութիւններ կամ տեսութիւններ չեն : Անոնց մասին գիտութիւնը իր ՎԵՐՋԻՆ ԽՕՍՔԻ արտասանած է արգէն, եւ այս վճռոյն մասին տգետներն են միայն որ կրնան յանդզոնութիւն համարիլ վճռական թոնով խօսիլը : Աւելի պարզ զրելով՝ Հայոց բուխ, ծփծփուն եւ առան մազ ունենալը, բարձրագլուխ ըլլալը, եւ այս յատկանիշներու կողմանէ զունաւոր ցեղերէն խստօրէն զանազանուելով՝ ճերմակներու հետ ուղինանալը, ո՛չ ենթադրութիւն է ոչ տեսութիւն, այլ դիտուած ու չափուած եւ վնորուած իրԱՂԱԹԻԹԻՒՆ : Աշխարհի մէջ եւ ոչ մէկ ոյժ կրնայ փոխել կամ ճերքել այս իրականութիւնը . ժամանակը ոչինչ կրնայ փոխել կամ հասնի . նոր գիւտեր ոչ մի հիմնական փոփոխութիւն կրնան մտցնել վճռական այս ապացոյցին մէջ : Տասը հազար տարիներ յետոյ ալ, կուտակուած բոլոր գիւտերէն վերջ, զարձեալ վճռական անժըլիստելի իրականութիւն մը պիտի մնայթէ 1924-ի Հայութիւնը իր մարմնոյն վրայ կը կրէր ճերմակ ցեղերը զունաւոր ցեղերէն զատորոշող բոլոր հասարակաց յատկանիշներն : Ժամանակի հուլիզմամբ մարդոց տեսութիւններ բոլորովին կրնան փոխուել ցեղային այս տարրերութիւններն յառաջ բերող ուժերուն մասին, հազարաւոր տարիներու ընթացքին՝ կրնան բոլորովին անհետանալ ցեղային տարրերութիւններն եւ աշխարհէս կրնան Ծննդուիլ ներկայ ճերմակ ցեղերն, գիտութեան յառաջացմամբ՝ կրնան Հիմնովին յեղաշրջուել ցեղային արգի բաժանումներն եւ անուանակոչութիւններ, բայց անփոփոխ եւ ԱՆՓՈՓՈՓՈՒԵԼԻ պիտի մնայ առ իրԱՂԱԹԻԹԻՒՆ, թէ 1924 տարւոյն մէջ՝ Հայոց ընդհանուր տիպը բարձրագլուխ էր եւ քիամազ, որով խստօրէն կը զանազանուէր տափակ ֆիք-ու ցած զլուխ եւ սեւամազ Մոնկուէն կամ Սեւէն : Հայկական այս բնորոշ տիպը, ճերմակ ցեղերու բաժանման պատկանելուն այս տեսանելի ապացոյցը, անժխտելի է բացարձակապէս :

Հաստատուած, ուրեմն, այսպիսի ցեղորոշ յատկանիշներու մեզ հայթայթած անժխտելի վկայութեանց վրայ՝ բարձրաբարառ կը հռչակեմ թէ ներկայ Հայութիւնը կը պատկանի ճերմակ ցեղերու բաժանումին: Մարդաբանական աշխարհի մէջ չէք կարող գտնել Մէկ ՀԱՅ ժիտական ապացոյց որ հերքէ մեր այս վճռական յայտարարութիւնը:

Բ.

ՀԱՅԵՐ ԵՒՐՈՊԱԿԱՆ ՑԵՂ ԵՆ

Մի՛ւնոյն ցեղին կը պատկանին բոլոր այն ժողովուրդներ, որոնք իրենց մարմնոյն վրայ կը յայտնաբերեն այդ ցեղը ինքնուրոշող Փիզիքական հասարակաց յատկանիշներու խմբակցութիւնը: Ո՞չ լեզու, ո՞չ կրօն, ո՞չ քաղաքակրթութիւն եւ ո՞չ աւշիարհագրական դիրք որեւէ արժէք ունին ցեղերը իրարմէ զաւորոշելու գործին մէջ: Եւրոպական ցեղի մը կը վերաբերի ո՞ւ եւէ ժողովուրդ, ևթէ այժմ Եւրոպայի մէջ ապրող ժողովրդց Փիզիքական ցեղորոշ յատկանիշներուն խումբը նոյնութեամբ ո՞ւ անխառն զրոշմուած կը պահէ իր մարմնակազմին վրայ: Տարբերութիւն ընելը բնաւ ևթէ այդ ժողովուրդը Եւրոպացիներէն ուղրովին տարբեր լեզու մը կը խօսի, կամ բոլորովին տարբեր կրօնք մը կը դաւանի, կամ բոլորովին տարբեր քաղաքակրթական կեանք մը կ'ապրի եւ կամ Ասիոյ ու Աստրիկէի խորեր Երկրեւ մը վրայ կը բնակի: Ասիկա՛ է ընդհանուր եղբակացութիւնը մասրդաբանական դիտութեանց ալ, հասարակ ժողովրդային դիտութեանց ալ և Մ. Նահանգաց Գերազոյն Դատարանին աւ:

Եւրոպական ցեղերու մէկ անդամն է Հայը, որովհետեւ ինչպէս տեսանք նախորդ գլխուն մէջ՝ Եւրոպայի ճեղերը աշխարհի բոլոր զունաւոր ցեղերէն զատորոշող Փիզիքական հասարակաց յատկանիշներով ինքն ալ հաւասարապէս օժտուած է: Ասիկա՛ է — Եւրոպական ցեղերու ինիքնորոշ յատկանիշներուն ամբողջ խմբովը օժտուած ըլլալու այս անժխտելի իրողութիւնը՝ որ ստուգապէս Եւրոպական ցեղերու զասակարգին մէջ կը զեղեղէ զՀայն, որ ցեղային իմաստով Եւրոպական ծագում կ'ընծայէ անոր, եւ այսպէս բոլորովին կը հեռացնէ զայն ցեղային իմաստով Ասիկական ծագում ունեցող ոչ-ճերմակ որեւէ ժողովուրդէ:

Հայոց քաղաքացիութեան արժանաւորութիւնը ճշգրից հելու համար բացուած գատին առթիւ՝ ցեղաբանական այս արդարատական սկզբունքին անտեղեակ փաստարաններ եւ Հրամարան կա-

դիրներ՝ չկարողանալով ուղիղ հասկնալ Մ. Նահանգաց Գերազոյն Դատարանի կողմէն Հինտուի մը մասին արձակուած վճռոյն մէկ պարբերութիւնը, ակսան հրամարակն աղմկել՝ յայտարարելով թէ չրաւեր Հայերու Եւրոպայի ժողովրդոց ցեղակից ըւլալն հաստատել, այլ պարտինք ապացուցանել նաեւ թէ Եւրոպային եկան մեր նախնիք: Եւ անկարելին ապացուցանելու այս մըտայնութեամբ տողորուած մարդոց ձեռքն յանձնուելով Հայ քաղաքացիութեան դատին դեկավարութիւնը, անհարկի ու անհիմն փաստարկութիւններով կնճռուեցին անոնք մեր չափազանց յըտակ ու կատարելապէս անվտանգ դատը՝ նոյն իսկ յայտնի հակասութեան մղելով Հայոց ճերմակ ցեղերու մէկ անդամն ըլլալուն ի նպաստ վկայութեան կոչուած Ամերիկացի նշանաւոր մարդարաններէն Փրօփ. Պօստ, ինչպէս ցոյց պիտի տամ յետոյ:

Բայց նախ հաստատմէ վերի այն հաւաստումը թէ Մ. Նահանգաց Գերազոյն Դատարանն ալ, մարդաբանական գիտութեանց հետ, մի՛միայն Փիզիքական յատկանիշներու խմբակցութեան մը ՆՈՅՆՈՒԹԵԱՆԸ վրայ կը հիմնէ տարբեր ժողովրդոց ցեղային նոյնութիւնը: Լեզուական, քաղաքակրթական եւ աշխարհագրական նկատումներ բնաւ երեկք չեն ազգեր անոր այս մասին արձակած վճիռներուն վրայ: Եթէ ձարոնցին կը զրկուի Ամերիկեան քաղաքացիութեան արժանաւորութենչն, պատճառն այն չէ որ Եւրոպական ճերմակ ժողովուրդներէ տարբեր լեզու մը կը խօսի ան կամ Ասիոյ մէկ ծայրը կը բնակի եւ կամ քաղաքակրթական տարբեր կեանք մը կ'ապրի, այլ ՄԻՄԻԱՅՅՆ անոր համար, որ ձարոնցին իր մարմնակազմին վրայ չկրեր ճեղերն ինքնորոշող Փիզիքական յատկանիշներու ԽՈԽՄԲԸ: Եթէ Մ. Նահանգաց Գերազոյն Դատարանը իրեւ ոչ-ճերմակ անձեր վճիռ կ'արձակէ Հինտուներուն դէմ, պատճառն այն չէ որ Ասիոյ Հնդկական երկրամասին մէջ կը գտնուի անոնց հայրենիքը, այլ պարզապէս սա՛ բացայաց իրողութիւնը թէ հեռաւոր անցելոյն մէջ Հնդկաստան զալթող ճերմակացեղ ժողովուրդներ չկրցին հեռի մնալ տեղացի ՈԶ-ՃԵՐՄԱԿ ժողովրդոց հետ արենախառնումներէ եւ այսօր անուրանալիօրէն կորուսած են Եւրոպայի իրենց նախկին ցեղակիցներն ինքնորոշող Փիզիքական հասարակաց յատկանիշները: Այս մասին կարդանք հատուածներ Մ. Նահանգաց Գերազոյն Ասեանին կողմէն դատաւոր Սըտըլէնափ արձակած վճիռներէն:

Ճարոնացին մը դէմ արձակուած վճռոյն մէջ կը կարդանք՝ «Մեզի հայթայթուած է մեծ ինամով պատրաստուած փաստաթուղթ մը, ուր կարողութեամբ եւ ընդարձակօրէն ըս-

տուգարանուած է «Ճերմակ անձ» բառերուն նշանակութիւնը՝ թէ՛ դատաստանական վճիռի տեսակէտէն եւ թէ՛ ցեղարանական զիտութեան տեսակէտէն։ Մեզի անհրաժեշտ չժուիր, սակայն, հետեւիլ այս դաշտին մէջ կատարուած ներկայ ընդարձակ հետախուզութեանց խորհուրդներուն։ Բաւական է մեզ համար նկատել իրողութիւնը թէ այս վճիռները, էտպէս, տրուած են այն հիման վրայ որ բառերը (ներմակ անձեր) ցեղային իմաստ մ'ունին եւ չեն անհատական փորձանիշ մը, եւ բանականութեամբ ու հեղինակութեամբ ամրապնդուած այս եղակացութեան համաձայն ենք կատարելապէս։ Յայտնապէս անգործնական է իւրաքանչիւր անհատի սոսկ մորթի գոյնին ընծայած փորձանիշը, քանի որ ատիկա մեծապէս կը տարբերի միեւնոյն ցեղին պատկան անձանց միջև, նոյն իսկ Անկլօ-Սաքսոններու մէջ, որ անզգալի աստիճանաւորումներով կը սկսի բաց գոյն ճեփ ճերմակէն եւ կը յանգի մութ գոյն թուխին։ այս վերջինս աւելի մութ գոյն ըլլալով՝ քան շատ մը բաց գոյն անձերն թուի կամ ղեղին ցեղերուն։ Ուստի սոսկ գոյնը փորձանիշ որդեղըելով՝ ցեղերու չփոթ խառնակութիւն մը եւ մէկը միւսին մէջ աստիճանական միրճում մը յառաջ պիտի գայ, առանց զատորոշման որեւէ գործնական գծի։ Սկսելով Շըրջանային Դատաւոր Սաքերըէն . . . Դաշնակցային ու Նահանգային դատարաններ, գրեթէ միաձայնօրէն, ընդունած են որ «Ճերմակ անձ» բառերը դրուած էին՝ ժողովրդային գործածութեան մէջ իբրև կովկասեան ցեղ ծանօթ ցեղին պատկանող անձ մը միայն նշանակելու . . . Այս զանազան վճիռներուն յանգած եղակացութիւններէն տարբերելու պատճառ մը չենք տեսներ։ Դարձեալ, զատարանական եւ գործադիր իշխանութեան համաժողովները և օրէնսդրութեան հաւանութեամբը այնքան լաւ հաստատուած է այդ եղակացութիւնը որ մենք պատ չենք զգարինքինքիս, այս վերջին օրերուն, խանդարել զայն, ի բացակայութեան շատ աւելի զօրաւոր պատճառներու քան որեւէ մէկը որ թելադրուած է։

Անդիքը կը պարզաբանուի այն որոշմամբ թէ «Ճերմակ անձ» բառերը հոմանիշ են «Կովկասեան ցեղին անձ մը» բառերուն հետ, թէև ինդիքը ասով չլուծուիր բոլորտին։ Վիճաբանութիւններ ծագած են եւ տարակոյ չկայ որ նորէն պիտի ծագին (տարրեր ցեղերու) սահմանագծերուն վրայ գտնուող անհատներու պատշաճ զասաւորմանը մասին։ «Ճերմակ անձ» բառերը Կովկասեան կը նշանակեն եղրակացնելով՝ բաժանման խստորոշ գիծ մը հաստատած չենք ըլլար քաղաքացիութեան արժանի եղողներուն եւ չեղողներուն միջեւ, այլ յաւէտ գօտի մը հաստա-

տած կ'ըլլանք ամելի կամ նուռազ վիճելի գետնի մը, որմէ դուրս մէկ կողմը՝ կը գտնուին որոշակի քաղաքացիութեան ընդունելի եղողներն եւ միւս կողմը՝ անոնք որ որոշակի անընդունելի են։ Այս գոտիին մէջ իյնող անհատ պարագաներ, մինչ ժամանակ առ ժամանակ կը ծագին, պէտք է որոշուին այն մեթոսով զոր այս դատարանը ուրիշ կապակցութեամբ մը կոչած է ։ Քաղաքացիութեան «ընդունելու եւ մերժելու դատական աստիճանական գործողութիւնը»։

Խնդրոյ առարկայ ներկայ դատին մէջ, սակայն, խնդրարկուն որոշակի կը պատկանի ցեղի մը որ Կովկասեան չէ եւ ուստի ժխտական կողմէն կատարելասպէս գուրս կը գտնուի (միջցեղային) գոտիէն : Այսպէս որոշած են մեծ թուով Դաշնակցային ու Նահանգային դատարաններ եւ որոշակի հակառակը որեւէ պարագայ տեղեկագրուած չենք գտներ : Բազմաթիւ գիտական հեղինակութեանց կողմէն հաստատուած են այս վճիռներ, զորս վերաբննելու պէտք չենք տեսներ : Ուղիղ ըլլալ կը խորհինք այս վճիռներ եւ այնպէս կ'ընդունինք :

Խնդրաբկուին կողմէն ներկայացուած փաստաթղթեր
բարձր կերպով կը խօսին ձարբնական ժողովրդեան մշակոյթին
ու լուսաւորութեանը մասին, եւ պատճառ չունինք տարակարծիք
ըլլալու այդ գնահատութեանց . բայց խնդիրներ են ասոնք որ չեն
կրնար մանել մեր առջեւ գտնուած հարցերուն նկատառմանը մէջ :
Ուրիշ պաշտօն չունինք մենք, այլ միայն ստուգել Քոնկրէսին
կամքը ու յայտարարել զայն : Անտարակոյս, անհատական արժա-
նաւորութեան կամ ցեղային ստորակայութեան որեւէ թելագրու-
թիւն չպարունակեր ո՛չ օրէնսդրութիւնը եւ ո՛չ ալ մեր կողմէն
անոր մեկնութիւնը : Այս նկատումներ ո՛չ մէկ կերպով տեղ ունին
(ներկայ դատին) մէջ :»

Ուշադրութիւն կը հրաւիրեմ Դատաւոր Սրբությունի հետեւեալ նշանակալից դիտողութեանց .

1.—Օրէնքին մէջ զործածուած «ներմակ անձեր» բառերը ՑԵՂԱՅԻՆ իմաստ ունին ոչ թէ ԱՆՀԱՍԱԿԱՆ։ ԴԵղին ցեղին մէջ կրնան գտնուիլ անհատներ, որոնք աւելի ճերմակ ըլլան քան որ են նոյն ինքն Եւրոպական ճերմակ ցեղերու մէջ գտնուող կարդ մը անհատները։ Բայց ասով, օրէնքին մէջ զործածուած իմաստով, ներմակ անձեր չեն ըլլար այդպիսիք։ Իր ունեցած անհատական յատկանիշներովը չէ որ մէկը պիտի նկատուի ճերմակ կամ ոչ—ճերմակ, այլ իր պատկանած ցեղին յայտնաբերած Փիզիքական յատկանիշներովը։ Եւրոպական ծագում ունեցող քիչանորք անձ մը տակաւին ներմակ անձ մըն է՝ ըստ քաղաքացիական օրէնքի

իմաստին, իսկ Մոնկոլական ծագում ունեցող սպիտակամորքանձ մը՝ կայ ու կը մնայ գարձեալ Մոնկոլացեղ:

2.—Մորթի գոյնը լոկ անրաւական է ցեղերը իրարմէ զատորչելու: Իրբեւ ցեղորոշ միակ փորձանիչ՝ շփոթութիւն միայն յառաջ կը բերէ ան: Ֆիզիքական յատկանիշներու ԽՄԲԱԿՑՈՒԹԻՒՆ մը պէտք է ընտրել իրբեւ փորձանիշ, աւելի ստուգապէս իրարմէ զանազանելու համար ցեղերը:

3.—«Կովկասեան ցեղ» բառերը գործածելով իրբեւ հոմանիշ ժողովրդային մտքին մէջ «ճերմակ ցեղ» բառերուն ծնուցած ցեղային տիպին՝ ինդիրը բաւական կը պարզաբանուի թէեւ, սակայն չլուծուիր բոլորսկին: Անով ցեղային գօտի մը ըստեղծած կ'ըլլանք, որուն մէկ կողմը կը գտնուին ճերմակ ցեղերը եւ միւս կողմը ոչ-ճերմակ ցեղերը: Բայց ՄիԶԵՂԱՅԻՆ այդ գօտույն մէջ զանուող ժողովուրդներ կրնան խառնարին ըլլան, եւ երկու տարրեր ցեղերու հանդիպման ու արենախառնման այդ գօտույն մէջը ապրող որեւէ ժողովրդի ցեղը որոշելու համար առանձին քննութիւն կատարուելու է, եւ անոր յայտնարերած ցեղային յատկանիշներուն համաձայն պէտք է որոշել անոր ճերմակ թէ ոչ-ճերմակ ցեղի մը պատկանիլը:

4.—Ժողովրդի մը քաղաքակրթական վիճակը որեւէ կապ չունի անոր քաղաքացիութեան արժանաւորութիւնը որոշելու խնդրոյն մէջ: Զուտ ցեղային հարց մըն է ասիկա, եւ միմիայն ցեղորոշ յատկանիշներու միջոցաւ կրնայ լուծուիլ: Եւ ցեղերը իրարմէ զանազանող բոլոր այսպիսի վճիռներ ոչ մէկ կապ ունին ցեղային գերակայութեան կամ ստորակայութեան հարցին հետ, այլ պարզապէս ցեղային տարբերութիւն կը մատնանշին:

Ուշագրաւ է որ Դատաւոր Սըտրըէնտ մէկ բառով իսկ չակնարկեր ձարոնի աշխարհագրական դիրքին: Անոր Ծայրագոյն Ասիոյ մէջ գտնուելու իրականութիւնը յիշատակութեան իսկ արժանի կէտ մը չհամարուիր:

Ճարոնացոյն քաղաքացիութեան արժանաւորութեան դատր, սակայն, հիմնովին տարբեր է Հայոց քաղաքացիութեան դատէն, քանի որ Դատաւոր Սըտրըէնտի բացարութեամբ, ճերմակ եւ ոչ-ճերմակ ցեղերը իրարմէ զատող գօտույն ոչ-ճերմակ կողմը կը գտնուի անիկա որոշակի: Ուստի, Հինուուին մասին Դերագոյն Դատարանի արձակած վճռոյն գառնանք, տեսնելու համար թէ միջցեղային գօտույն սահմաններուն մէջ գտնուող այս ժողովուրդը ի՞նչ ցեղի կը վերաբերի՝ ըստ Ամերիկեան դատական բարձրագոյն մարմնոյն դատողութեանը: Կարդանք դատավճիռէն հատուածներ:

«Օքնքին բառերը, ինչպէս ըսինք, ցեղային փորձանիշ մը կ'ենթաղրեն: Բայց «ցեղ» բառը, օքնքի գործնական նպատակներուն համար, պէտք է գործածուի ապրող անձերու խմբի մը, որոնք իիմա իրենց վրայ կը կրեն սպահանջուած հասարակաց յատկանիշները, ոչ թէ այն անձանց խմբերուն որոնք սերած ըլլալ կ'ենթաղրուին կամ իրապէս սերած են հեռաւոր հասարակաց նախնիքէ մը, բայց որոնք, երկուքն ալ՝ աւելի կամ նուազ չափով անոր նմանելու ալ ըլլան, բոլորովին դաղրած են իրարու նմանելէ: Կրնայ ճշմարիտ ըլլալ որ բացգոյն Սկանտինավագին եւ թուլի Հինուուն հասարակաց նախնիքէ մը սերած ըլլան հեռաւոր մշուշապատ անցելոյն մէջ, բայց հասարակ մարդը կատարելապէս քաջ գիտէ որ անսխալելի ու խորունկ տարբերութիւններ գոյութիւն ունին այսօր միջեւ, եւ անկարելի չէ որ, եթէ այդ հասարակաց նախնիքը կարենար մարմնանալ, պիտի գտնէինք թէ նա ինքն ալ բաւականաչափ տարբերած էր իր երկու սերունդներէն, այն աստիճան որ անոնց ոչ մէկուն հետ պիտի կրնար զետեղուիլ իր ցեղային գասաւորումը: Որոշուելիք հարցն այն չէ, ուրեմն, թէ ցեղարանական խորհրդածութեանց վերացական գործողութիւններով կրնանք հաւանականութիւն մը ներկայացնել գիտական մտքին որ միեւնոյն ծագումն ունին անոնք, այլ թէ կրնանք հասարակ հասկացողութեան տէր մարդը համոզէլ որ անոնք հիմա միեւնոյնն են կամ ըստ բաւականի նոյնն են, եւ հասարակ լեզուի բառերով զրուած, հասարակ հասկացողութեան համար ոչ-գիտական մարդոց կողմէն զրուած օքնքի մը միկնիշներն պիտի արդարանան, այդ օքնքին հարազատ իմաստովը, զանոնք իրբեւ ճերմակ անձեր միասին դասաւորելով: Առհասարակ ստեղծագործութեան Ագամական տեսութիւնը կ'ընդունուէր 1790-ին, որ հասարակաց նախահայր մը կուտար ամրող մարդկութեան, եւ բնաւ հաւանական չէ որ այդ օրուան օքնքիդիրներուն մտաղրութիւնն էր «Ճերմակ անձեր» բառերու կիրարկման հարցը ենթարկել սոսկ հեռաւոր հասարակաց նախնիքի մը անորոշ փորձանիշն, առանց նկատի ունենալու՝ զանազան ճիւղերուն այսպիսի հասարակաց նախնիքը մը կամ իրարմէ ունեցած յետագայ ընդարձակ տարբերութիւններն:

«Այս խնդրաբկուին քաղաքացիութեան ընդունելի ըլլալը հիմնուած է այն միակ իրողութեան վրայ թէ ինքը, Հնդկաստանի ծայրագոյն Հիւսիսային արեւմտեան գաւառներէն մէկուն, Փուն-ժապի, մէջ ծնած բարձր քէալի (զասակարգի) զարմէն է, եւ կարդ մը զիտական հեղինակութեանց կողմէն դասաւորուած է իրբեւ Կովկասեան կամ Արխական ցեղ: Արխական տեսութիւնը իր-

բեւ ցեղային հիմք ժխտուած ըլլալ կը թուի, ցեղարանական նիւթի վրայ գրող արդի հեղինակութեանց, եթէ ոչ ամբողջին, անոնցմէ շատերուն կողմէն . . . :

«Արիական» բառը լեզուական յատկանիշներու հետ դորձ ունի և ոչ ֆիզիքական յատկանիշներու հետ, և ըստ բաւականի որոշ կ'երեւի թէ սոսկ լեզուական նմանութիւնը, որ հեռաւոր հնութեան հողին մէջ թաղուած լեզուական հասարակաց արմատ մը կը նշանակէ, բոլորովին անբաւական է ցեղային հասարակաց ծագում մը ապացուցանելու: Զկայ ու չկրնար ըլլալ վստահութիւն մը թէ իրարու մօտիկ կամ կից ապրող այլազան ցեղերու կողմէն չէր խօսուեիր այսպէս կոչուած Արիական լեզուն: Բուն իսկ մեր պատմութիւնը ականատես եղած է միլիոնաւոր Սեւամորթներու Անգլիերէն լեզուն որդեգրելու իրողութեանը, որոնց սերունդներ ցեղային տեսակէտով երբէք չեն կրնար դասաւորուիլ ճերմակ անձերու սերունդներուն հետ, հակառակ որ երկուքն ալ կրնան խօսիլ հասարակաց արմատ լեզու մը:

«Հազիւ թէ լաւագոյն համրաւ մ'ունի «Կովկասեան» բառը: Առ առաւելին պայմանագրական բառ մըն է ան՝ բոլորովին պատահական ծագմամբ, որ զիտական ձեռնածութեան տակ, իր մէջ կը բովանդակէ շատ աւելին քան որ կը կասկածի ոչ-զիտական միաբը: Բայ Քիյնի, օրինակի համար, . . . ոչ միայն Հինտուներն այլ նաև Փոլինեղիացիներն (այսինքն՝ Մաօրիներն, Թահիդեաններն, Սամօացիներն, Հաւայիացիներն եւ ուրիշներ), Ամբրիկէի Քամիոններն կը պարունակէ ան, իրենց դիմագծութեանց մէջ կովկասեան կաղապար մը ցոյց տալու հիման վրայ, թէեւ զոյնի կողմանէ թուիսէն մինչեւ Սեւը կը գանուի անոնց մէջ: Կը համարձակինք խորհիլ թէ լաւատեղեւակ ճերմակ Ամերիկացին բաւական զարմացմամբ պիտի իմանայ որ այսքան բազմատիպ տարրերէ կը բաղկանայ իր պատկանած ցեղը:

«Իրնայ ըլլալ, ուրեմն, որ արուած խումբ մը չկրնայ ցեղուիլ ցեղային մէծ բաժանումներէ որեւէ մէկուն մէջ: Այնքան կրնայ փոխուած ըլլալ տիպը արենախառնմամբ որ արդարացնէ միջանկեալ դասաւորում մը: Հնդկաստանի մէջ ասոր իմաստ նման բան մը իրականապէս տեղի ունեցած է: Այսպէս, Հինտունդանի եւ Պէրարի մէջ այսպիսի արենախառնում մը ունեցաւ ներխուժող «Արիական»ը՝ մթագոյն Տրավիտեանին հետ:

«Փունժապի եւ Բաժկուտանայի մէջ, մինչ ներխուժողներն աւելի յաջողութիւն ունեցան իրենց ցեղային մաքրութիւնը պահանձնու ջանքին մէջ՝ միջամուսնութիւնն տեղի ունեցաւ սակայն, արտադրելով և ու ու քին միա լուսունում մը:

աւելի կամ նուազ աստիճանաւ չնջելով «Արիական» արեան մաքրութիւնը: Քչսղային դրութեան կանոնները, մինչ հաստատուած էին այս արենախառնումը արգիլելու նպատակաւ, կատարելապէս յաջող եղած ըլլալ չեն թուիր:

« . . . Սովորական լեզուի բառերը, զորս օրէնքը շինողները նախագծեցին, նպատակ ունէին պարունակել լոկ այն տիպ մարդիկը, զորս իրենք կը ճանչնային իրեւ ճերմակ: Այդ օրուան ներգաղթը գրեթէ տարամերժորէն Բրիտանական կղզիներէն եւ հիւսիսային արեւմտեան Եւրոպային էր, ուրիշ իրենք ու իրենց նախահայրերը եկած էին: Երբ անոնք Ամերիկեան քաղաքացիութեանը արտօնութիւնը պարզեւեցին «որեւէ ազատ ճերմակ օտարականի», իրենց ոսկորէն ոսկոր եւ միսէն միս այս գաղթականներն էին եւ անոնց տեսակի մարդիկ, զորս ի մատ ունեցած ըլլալու էին հաստատապէս: Յաջորդող տարիները բերին արեւելեան, հարաւային եւ միջին Եւրոպային զաղթականներ, որոնց մէջ էին Ալաններն եւ թխաչուի ու թխամորթ Ալպեան եւ Միջերկրականեան զարմերէն ժողովուրդներ, եւ ասոնք ընդունուեցան իրեւ անկասկած ցեղակից արդէն հոս եղածներուն եւ դիւրաւ ձուլ ուեցան անոնց հետ: Ասոնց սերունդներն էին, եւ նման ծագում ունեցող ուրիշ զաղթականներ, որոնք կը բաղկացնէին երկրին ճերմակ ժողովուրդը երբ 1790-ի քաղաքացիութեան փորձանիշը վերագծող 2169 հատուածը որդեգրուեցաւ. եւ պատճառ չկայ տարակուսելու թէ որդեգրուեցաւ նման նպատակաւ ու նշանակութեամբ:

«Անհրաժեշտ չենք նկատեր այժմէն որոշել թէ նախասպէս Ասիական զարմերէ եղաղ ո՛ր ժողովուրդները կուզան օրէնքին սահմաններուն մէջ, եթէ երբէք կան: Շատ բան կայ օրէնքի ծագմանը եւ պատմական զարգացմանը մէջ թելաղը կու համար թէ ոչ մէկ Ասիական ժողովուրդ անոր մէջ կը պարունակուի: Այս նիւթին նկատառմանը միջոցին, Քոնկրէսին մէջ յարուցուած 1870-ի և 1875-ի վիճարանութիւնները այսպիսի իմաստի մը համոզումը կը ներշնչեն: Օրինակի համար, 1873-ին «ազատ ճերմակ անձեր» բառերը առանց գիտման զանց առնուած էին Վերանորդոգեալ Օրէնքներու իմրազրեալ հատորներէն: Զանց առնուած այս բառերը վերսախին գրուեցան 1875-ին՝ սիալներն չոկելու եւ զանց առնուածներն հայթայթելու օրէնսդրական արարքով: Երբ այս արարքը նկատողութեան կ'առնուէր Քոնկրէսին կողմէն ջանքեր եղան մէջ բերուած այդ բառերը ջնջելու, եւ մէկ կողմէն պնդուեցաւ ու միւս կողմէն ընդունուեցաւ թէ անոնց պահուելուն նպատակն էր քաղաքացիութեանէ առհասարակ մերժել Ասիացինե-

ըր: Թէեւ այդ առթիւ ըսուածներն, անտարակոյս, հիմք չեն ընծայեր օրէնքին դատական մեկնութեանը, կարեւոր պատմական միջադէպ մըն է սակայն, որ չկրնար բոլորովին անտեսութիւնը բառերուն ճշմարիտ նշանակութիւնը գտնելու փընտըռառութիւն մէջ, որոնք իրենք ալ պատմական են: Այդ հարցը, սակայն, վերջնական որոշման համար կրնայ յետաձուիլ մինչեւ որ ժամանակ առ ժամանակ ծագող մասնաւոր գատերու նկատող մամբ աւելի կատարելապէս ի յայտ բերուին մանրամասնութիւնները: Պէտք է ընդունիլ թէ օրէնքին բառերը դիւրաւ չեն զար ճպրիտ մեկնութեան սահմաններուն մէջ, և հաւանորէն լաւ է թողուլ զանոնք ինչպէս որ են քան թէ հիմա որեւէ ընդհանուր մեկնութեամբ՝ իրենց իսկական նշանակութենէն աւելի ընդարձակ կամ աւելի սահմանափակ իմաստ մը անոնց ընծայելու վրանդն ստանձնել:

«Ի՞նչ որ այժմ կ'ընդունինք սա է թէ «ազատ ձերմակ անձեր» բառերը հասարակ լեզուի բառեր են, որ պէտք է հասարակ մարդուն հասկացողութեանն համաձայն մեկնուին, այնչափ միայն հոմանիշ «կովկասեան» բարին որչոտի այդ բառով կը հասկըց տի ժողովրդային խօսակցութեանց մէջ: Այսպէս հասկցուելով ու գործածուելով, ինչ որ ալ ըլլան ցեղարանին վարկածներն, անոնք չեն բավանդակեր այն մարդոց խմբակցութիւնը որուն կը պատկանի խնդրարկուն: Հասարակ դիտողութեան և ծանօթութեան խնդիր մըն է թէ Հինատուին Փիղիքական յատկանիշներուն խումբը՝ զիրենք դիւրաւ կը զանազանէ այս երկրին մէջ առ հասարակ իրրեւ ձերմակ ճանչցուած անձերու զանազան խումբերէն: Անդլիական, Ֆրանսական, Գերմանական, իտալական, Սկանսենական եւ ուրիշ Եւրոպական ճնողքներէ պատիկներ արտագորէն կը խանութին մեր ժողովրդի զանգուածին մէջ եւ կը կորսնցնեն իրենց Եւրոպական ծագումին որոշիչ նշաններն: Միւս կողմէն, չկրնար տարակուուիլ թէ այս երկրին մէջ Հինատու ծնողքներէ ծնած զաւակներն անորոշ ժամանակաւ պիտի պահեն բացուրոշ ապացոյցներն իրենց նախահարց: Մեր մտքէն խիստ հետի է ցեղացին գերակայութեան կամ ստորակայութեան ամենադոյլին հարցն իսկ թելագրել: Սոսկ ցեղային տարրերութիւնն է ինչ որ կը թելագրենք, եւ այնպիսի բնոյթ ունի ու այն աստիճան մէծ է այս տարրերութիւնը, որ մեր ժողովրդին մէծ մարմինը ընազդորէն կը ճանչնայ զայն ու կը մերժէ միաձուման խորհուրդը:»

Մ. Նահանգաց Գերագոյն Ատենի Դատաւոր Սըսըրէէնտի արձակած այս վճիռներն ծարոնացւոց ու Հինատուներու դէմ՝ ո՛չ միայն ուշագրաւ են անո՛ր համար որ պայծառօրէն կը մատնանը-

շեն մեղ Հայոց Քաղաքացիութեան Դատին հանդէս այս Գերագոյն Մարմնոյն բոնկիք դիրքը, այլ նաեւ անո՛ր համար մանաւանդ որ իրենց մէջ կը բիւրեղացնեն վերջնագոյն եղբակացութիւնները արգի մարդարանութեան: Խնամով հակիրճ վերլուծման մը ենթարկենք զայն:

1.— Ժողովրդի մը հեռաւոր անցելոյն մէջ ի՞նչ ցեղէ ծագում առած ըլլալու փաստը որեւէ արժէք չունի անոր ցեղը ինքնուրոշելու հարցին մէջ: Այդ ժողովրդին ԱՅՍՈՐ յայտնաբերած Փիղիքական յատկանիշներու ԽՄԲԱԿՑՈՒԹԻՒՆՆ է միակ վաւերական փորձանիշը անոր ցեղին: Բաւական չէ ցեղարանական փաստարկութիւններով հաստատել երկու ժողովրդոց ցեղային միեւնոյն ծագումն ունեցած ըլլալը, անհրաժեշտ է մանաւանդ ապացուցանել որ դարերու ընթացքին անփոփոխ մնացած է նախնական տիպը, որով իրարու խիստ կը նմանին այդ ժողովրդոց ՆԵՐԿԱՅ սերունդները:

2.— Արդի գիտութիւնը այլեւս ժխտած է ժամանակաւ ընդունելի այն տեսութիւնը թէ «Արիական» ցեղին կը վերաբերին այժմու Արիախոս ժողովուրդները: Իրարմէ բոլորովին տարրեր ցեղային ծագում ունեցող ժողովուրդներ կրնան Արիական լեզու մը խօսիլ, և հակադարձարար, միեւնոյն Արիական ցեղին սերունդներ բոլորովին ոչ-Արիական լեզու մը խօսիլ:

3.— Նոյնքան անգոհացուցիչ է «կովկասեան» բարին գործածութիւնը: Որովհետեւ Կովկասեան ընդհանուր բաժանումին տակ կրնան համախմբուիլ իրարմէ Փիղիքապէս այնքան տարրեր ժողովուրդներ, որ հասարակ դատողութեան տէր անձը մերժէ անոնցմէ ոմանք ընդունիլ իրրեւ «ձերմակ անձեր»:

4.— Քաղաքացիութեան օրէնքը գծողներ «ձերմակ անձեր» ըսելով ի մտի ունէին Եւրոպայի ԲՈԼՈՐ ժողովուրդներն, զորսարդի մարդարանութիւնը կը բաժնէ երեք ցեղերու: Հիւսիսական (Նորտեան), Ալպեան և Միջերկրականեան: առաջինը՝ բաց գոյն, վերջինք՝ թխագոյն: Ասոնք երեքն ալ ԱՆԺԽՏԵԼԻ կերպով, Ամերիկան օրէնքին իմաստով, «ձերմակ անձեր» են՝ քաղաքացիութեան արժանի, ինչպէս նաեւ այս երեք ցեղերէն որեւէ մէկուն հետ նոյն ծագումն ունեցող եւ նոյն Փիղիքական յատկանիշներն յայտնաբերող ժողովուրդներ:

5.— Առ այժմ կը վճունք թէ Հինատուն, ինդրոյ առարկայ օրէնքին տրամադրութեան համաձայն, «ձերմակ անձեր» սահմանին մէջ չիյնար, հետեւարար՝ արժանի չէ քաղաքացիութեան, որովհետեւ, ինքոր եւ իր Ամերիկայի մէջ ծնած զաւակները՝ իրենց յայտնաբերած Փիղիքական յատկանիշներով՝ խստօրէն կը զա-

նազանուին Մ. Նահանգաց ժողովրդէն, եւ անոնց հետ արենախառնուելէ բնազգօրէն կը զգուշանան Ամերիկայի ճերմակներ :

6.— Ասիական ուրիշ ժողովրդոց ալ, ըստ քաղաքացիութեան օրէնքին, ճերմակ կամ ոչ-ճերմակ ըլլալու հարցը հետզհետէ պիտի վճռենք երբ առիթներն ստեղծուին, եւ իրաքանչիւր դատ պիտի վճռենք իր արժանեաց համեմատ :

Դատաւոր Սըտարլէնտի բոլոր վերի յայտարարութեանց ողին ա'յն է որ Հայոց Քաղաքացիութեան արժանաւոր ըլլալու կամ ըլլալու դատը պիտի վճռուի, նայելով թէ Հայերս պիտի կրնա՞նք Անժի՛ՍԵԼԻ կերպով հաստատել մեր ցեղակցութիւնը եւ բոլութիւնը ներկայ ժողովրդոց հետ : Աւելի որոշ բառերով՝ պէտք է ապացուցաննք թէ ՆերկԱՅ ՀԱՅՈՒԹԻՒՆԸ կը պատկանի Հիւսական, Ալպեան ու Միջերկրականեան երեք Եւրոպական ցեղերէն մէկուն կամ միւսին եւ կամ երեքն ալ բաղկացող խառնուրդի մը : Ասիկա՛ է մեզմէ պահանջուածը : Մեր հետաւոր նախնեաց աշխարհապահական իմաստով Եւրոպական ծագումը կամ Ասիական ծագումը բացարձակապէս անզօր է զմեզ ճերմակ կամ ոչ-ճերմակ ցեղին մէջ դասել : Դարձեալ, չբաւեր ապացուցաննել թէ մաքրարիւն Հնդեւրոպական կամ Հիւսիսական էին մեր պաղթական նախնիքը . անհրաժեշտ է նաև ապացուցաննել թէ ճերմակներու բաժանման մէկ կամ միւս ցեղին կը պատկանէին մեր կանխագոյն բնիկ նախնիքն ալ, որոնց հետ արենախառնուեցան մեր եկամուտ նախնիք :

Նախորդ գլխուն մէջ լիառատօրէն ապացուցինք թէ ճերմակ ցեղերուն կը պատկանին ներկայ Հայեր, թէ անոնք խստօրէն կը զանազանուին Հինառուներէն եւ ձարոնացիներէն՝ Փիզիքական բոլոր այն յատկանիներով որոնք հասարակաց են միմիայն ճերմակ ցեղերուն : Ուստի վճռականապէս կրնա՞նք յայտարարել թէ Եւրոպական ցեղ են Հայեր : Ասիկա՛ է անժխտելի պատղամը զոր թէ՛ Հնդեւրոպական եկուոր Հայոց եւ թէ՛ Ալպեան բնիկ Հայոց մասին կուտան մեզ արդի մարդարանական դիտութիւնք : Ասիկա՛ է բացայաց իրողութիւնը զոր կը հաստատեն հասարակ ժողովրդեան դիտողութիւններն ու դատողութիւններ, եւ Մ. Նահանգաց Գերազոյն Դատարանը չէ կարող ինքզինքը հակասել՝ ձարոնացոյն ու Հինառուին մասին իր արձակած վճիռներուն մէջ ա'յնքան յատակօրէն թ՛ՌԻ ԱԼՊԵԱՆԻՆ անզանազանելիօրէն ճերմակ անձ ըլլալն եւ խնդրոյ առարկայ օրէնքին համեմատ Ամերիկան քաղաքացի ըլլալու արժանաւորութիւնը մեծարարատ հըռչակելէ յետոյ՝ ելնել ու նիշդ հակառակն վճռել իրեն ներկայացոյդ

Ալպեան ցեղին ժողովրդի մը մասին, զոր Ամերիկեան ժողովրդ-եան հասարակ դատողութիւնն ալ անխտիր ընդունած է իրրեւ ճերմակ ցեղ :

Հայոց Եւրոպական ցեղ մը ըլլալն, այսպէս, տեսութիւն չէ, Անթաղրութիւն չէ, կարծիք չէ, այլ Անժի՛ՍԵԼԻ ԻՐՈՂՈՒԹԻՒՆ : Կրնայ ըլլալ որ ապագային փոփոխութիւններ մտցուին ցեղերու դասաւորման մէջ, կրնայ ըլլալ որ նորայայտ իրողութիւնք հաստատեն կամ ժխտեն այս կամ այն տեսութիւնը ցեղերու ծագման եւ ինքնորոշման զործողութեանց կամ անոնց բաշխման աշխարհապահական սահմաններուն մասին, բայց չկրնար ըլլալ որ ժխտուի գոյութիւնը այն հասարակաց Փիզիքական յատկանիներուն, որոնք ԱՅՍՈՐ դրոշմուած կան Հիւսիսական, Ալպեան եւ Միջերկրականեան ցեղերուն պատկան ժողովրդոց մարմակազմին վրայ, եւ որոնք «Եւրոպական» ընդհանուր անուան տակ կը պարփակեն ա'յնքան Հայաստանի Հայը, Կովկասի Վրացին, Տաւրոսի Քիւրտը, որքան Անդիխոյ, Բրուսիոյ եւ Սկանտինաւան երկիրներու ժողովուրդները : Անփոփոխելի, անհերքելի, անուրանալի իրողութիւն մըն է թէ 1924-ի Հայութեան թէ՛ բաց դոյն երկարգութիւններն եւ թէ՛ մթագոյն լայնգուլուխներն անխգելի կերպով կապուած են Եւրոպայի մէջ մի՛եւնայն Փիզիքական յատկանիներն յայտնաբերող ժողովրդոց :

Բայց երբ Եւրոպական այս երեք ցեղերուն ալ ինքնորոշման վայրը կամ աշխարհապահական իմաստով ծագումը գտնելու հարցը նկատի ունենանք՝ զարմացմամբ պիտի տեսնենք որ Մ. Գրական աւանդութիւնն, կէս-դիտական ժամանակներու տիրող տեսութիւններն եւ արդի մարդարանական դիտութեանց վերջնագոյն եղբակացութիւններն, ամենն ալ հաւասարապէս ԱՄԻՍՆ կը մատնանշեն իրբեւ ծննդավայրը ճերմակ կամ Եւրոպական ցեղերուն : Մ. Գրական աւանդութիւնը, զոր կը դաւանէին Մ. Նահանգաց քաղաքացիութեան օրէնքը նախագծողներն, մեր ՀԱՅԱՍՏԱՆԸ մատնացոյց կ'ընէ իրբեւ զրախտավայր որորոցը մարդկութեան ցեղին : «Կովկասեան Ցեղ» ընդհանուր անուան տակ բոլոր ճերմակները միացնող ժամանակի դիտուններէն Պլիմենապախ՝ Հայաստանի կից ՎՐԱՍՏԱՆԸ մատնացոյց կ'ընէ իրբեւ որորանը Եւրոպական բոլոր ժողովրդոց : Մարդարանական արդի դիտութիւնք ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՄԻՍՆ մատնացոյց կ'ընեն իրբեւ ինքնորոշման վայրը ճերմակներու ընդհանուր բաժանման, իսկ այս բաժանման հիւսիսական ցեղին ծննդավայրը կը գետեղին կասպից ծովուն հիւսիսակողմը դէպ արեւելք ու արեւմուտք ընդարձակ-

ուսող Եւրոպա-Ասիոյ տափաստաններուն մէջ, Ալպեան ցեղին ծննդավայրը՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ և անոր մերձակից լեռնադաւառներուն մէջ և Միջերկրականնեան ցեղին միջավայրը՝ հիւսիսային Ասքրիէի կամ Արարիոյ և կամ նոյն իսկ Փոքր Ասիոյ մէջ։ Ալպեան և Արփական կամ Հիւսիսական ցեղերուն ծննդավայրերուն մասին աւելի ընդարձակօրէն պիտի գրեմ յետազայ գլուխներէն մէկուն մէջ։ Ինչ որ ուժգործն չեշտել կ'ուզեմ հոս, այն ալ սա՛ իրողութիւնն է թէ «Եւրոպական ցեղեր» բառերով աշխարհագրական իմաստով Եւրոպական ծագում ունեցող ցեղեր չենք հասկնար բնաւ։

Եւ ճիշդ այս կէտն է, զոր ապացուցանել կը ճգնի մեր պաշտպան մարդարաններէն մասնաւորապէս Փրօֆ Պօստ։ Կարդանք այս կէտին չուրջը տեղի ունեցող անոր Հարցաքննութիւնը։

Հ.— Ծանօթ էք տասնեւութերորդ դարուն մէջ «Ճերմակ» և «Կովկասեան» բառերու գործածութեանց, ինչպէս ցոյց կուտան այդ գարու յայտնի հեղինակութեանց զրուածքներ։

Պ.— Այս՝ «Կովկասեան» բառը 1795 թուականին սկսաւ գործածուիլ։ Պլիւմենպախ չինեց զայն . . . : Անիկա 1795-ին, առաջին անգամն ըլլալով, գործածեց «Կովկասեան» բառը, և «Ճերմակ» գոյն նկարագրութեամբ սահմանեց Կովկասեան տիպը . . . ։ Շատ արագութեամբ տարածուեցաւ այս բառին գործածութիւնը, և ատկէ առաջ գրեթէ ամեն տեղ պարզապէս «Ճերմակ» բառին գործածութիւնը ժողովրդականացած կը զանենք։ Լինէ «Եւրոպական» բառը գործածեց, բայց չսահմանափակեց զայն Եւրոպայի աշխարհագրական բաժնին մէջ, այլ տարածեց անոր սահմաններէն անդին ալ։ Անիկա ոչ միայն Եւրոպայի մէջ ապրող ժողովրդոց համար գործածեց այդ բառը, այլ նաև դրացի երկիրներու մէջ ապրողներուն համար, և նկարագրեց զանոնք իրեւ ճերմակ գոյն ունեցողներ։

Հ.— Եւ ատկէա Փոքր Ասիոյ բնակիչներն ալ կ'ամփոփէ իր մէջ, իրեւ ճերմակ ցեղին մէջ զտնուողներ։

Պ.— Այս՝ անտարակոյս։ Թերեւս կրնամ աւելցնել հոս թէ Պլիւմենպախ «Կովկասեան» բառը գործածեց սա՛ պատճառաւ որ, խորհեցաւ թէ Հայաստանի կից այս գաւառին մէջ կը գտնուէր ճերմակ ցեղին ամենամաքուր տիպը։ Թերեւս կրնամի ալ հատուածը կարդալ ճեղի։

Հ.— (Մ. Նահանգաց դատախազ Մր. Ֆուլքի կողմէն)։ Ոչ Հայաստանի մէջ, այլ Հայաստանի կից։

Պ.— Այս՝ բաեւ կ'ուզեմ նոյն տիպը ինչպէս որ Են Հայեր։ (Կարդալով Պլիւմենպախի թարգմանութենէն) «Կովկասեան Զա-

նազանութիւն։ Կովկասեան լեռնէն առած եմ այս զանազանութեան անունը, որովհետեւ թէ՝ իր մերձակայքը եւ մասնաւորապէս իր հարաւային կողերը, կ'արտադրեն մարդոց ամենագեղեցիկ ցեղը, ըսեւ կ'ուզեմ Վրացին, և թէ՝ բնախօսական պատճառներն կը յանդին սա՛ կէտին՝ որ մարդկութեան նախածնողքը ամենամեծ հաւանականութեամբ այդ գաւառին մէջ պէտք է զետեղել, եթէ որեւէ տեղ պիտի զետեղենք։»

(Մատնացոյց ընելով Մշտիսըն Կրէնթի «Մեծ Ցեղին Անհետացումը» գրքին մէկ քարտէսին վրայ Կովկասեանց հարաւային կողերը որ մինչեւ Հայաստան կ'ընդարձակուին), մենք այս գաւառին մէջ ունինք Վրացիներն։ (Նոյն քարտէսին վրայ մատնացոյց ընելով Հայաստանի հիւսիսային մասը «Արմինիա» նշանակուած) և այս գաւառին մէջն ալ գործնականապէս նոյն տիպը։

Հ.— Եւրոպայի ու Մ. Նահանգաց մէջ, 1795-էն առաջ, հասարակ լեզուաւ ի՞նչ ժողովրդային բառ կը գործածուէր Եւրոպայի բնակիչներն նշանակելու համար։

Պ.— «Ճերմակ» բառին ժողովրդային գործածութիւնը ստուգելու միակ կերպն է՝ անոր գործածութիւնը քննել գրականութեան մէջ։ Կը գտնեմ որ Եւրոպայի և անոր կից երկիրներու դրացի մասանց ժողովրդոց մասին խօսուելու ատեն, միշտ սա երկու բառերէն մէկը կամ միւսը կը գործածուի . . . «Ճերմակ» կամ «Եւրոպական»։ Անտարակոյս, հոս «Եւրոպական» բառը իր մէջ կ'ամփոփէ Եւրոպային զուրս տարածուող երկիրներ ալ։ Այսինքն Եւրոպացիներու մասին խօսելու ատեն, Եւրոպայի սահմաններն չէին նկատուիր ճիշդ Ուրալ լեռներն, Տարտանէլն ու Վոսփորը։ «Ճերմակներ» կամ «Եւրոպացիներ» բառը կը գործածուէր այս սահմաններէն փոքր ինչ անդին զտնուող երկիրներու բնակչաց համար։

Հ.— Այսպէս որ, որչափ որ կրնայ մարդ հասկնալ ակնարկուած ժամանակի գրականութենէն, «Ճերմակ» բառը կը նըշանակէր Եւրոպայի և Ասիոյ յարակից մասանց հասարակ բնակիչները։

Պ.— Այս՝ Պէտք է որոշակի հասկնանք թէ զժուար տեղափոխութեան այդ ժամանակներ, հեռաւոր երկիրներ այնքան քաջածանոթ չէին որքան կրնան ըլլալ այժմ։ Այդ պատճառաւ, երբ մարդիկ, օրինակի համար, կը իսուէին այժմու թուրքիոյ այդ ժամանակի ճերմակներուն մասին, անոնք բնաւ այդ բառը Եւրոպայի համար չէին սահմանափակեր, այլ մէջը կ'առնէին նաև Փոքր Ասիան ու յարակից երկիրները։ Նոյնպէս երբ Բուսերու վրայ կը

խօսէին՝ անոնք գիծը խստօրէն չէին քաշեր Ռւրալ Լեռանց սահմանին վրայ, այլ նոյնքան որոշակի կը հասկնային Ասիոյ յարակից մասերը։ «Եւրոպացիք» և «Ճերմակներ» բառերը աշխարհագրական իմաստով Եւրոպայի ժողովուրդներէն աւելին կը պարփակէին, եւ Արմինիան կը բովանդակէին։

Հ—Կը համբու ըսել թէ ձեր «Ճերմակ» կամ «Եւրոպական» կամ «Կովկասեան ցեղ» կոչածը այժմ ստորարաժանումներով կը դասաւրուի^o, ու եթէ այդպէս է, ի՞նչ են այդ ստորարաժանումներ։

Պ—Ներկայիս ընթացիկ խիստ պարզ բաժանում մը կայ, որ մասնաւրապէս կը գտնենք գրեթէ մարդարանական արդի ամեն գրքի մէջ։ Ասիկա է՝ հիւսիսային նորտեան խումբ, Կեղրոնական Եւրոպեան կամ Ալպեան խումբ և հարաւային կամ Միջերկրական խումբը . . . :

Հ—Այնպէս որ կրնայ ըսուիլ թէ Եւրոպայի զանազան մասերն այնպէս մը բաժնուած են միայն որ ցոյց տան թէ անոր տարեր մասերուն վրայ այս նորտեան, Ալպեան ու Միջերկրականեան երեք ընդհանուր խումբերուն ո՞ր մէկն է տիրականը։

Պ—Այո՛:

Ուշադիր ընթերցողը որոշակի կը տեսնէ թէ վերի հարցաքընութեան մէջ դատին պաշտպան փաստարանին կեղրոնական ջանքն է, Փրօֆ. Պօսի վկայութեամբ, հաստատել թէ աշխարհագրական իմաստով չեն գործածուիր «Ճերմակ», «Եւրոպական» կամ «Կովկասեան» բառերն, այլ ցեղային իմաստով միայն։ Փրօֆ. Պօսի աւելի յառաջ երթալով՝ Պիլեմինապային հատուած մը վկայութեան կը կոչէ, ուր Ճերմակներուն համար «Կովկասեան Ցեղ» անունը կերտող այս գիտունը, Աշխարհագրապէս Ա-Սի՛նօ մէջ կը գետեղէ ճերմակ ցեղին թէ՛ ծնունդը և թէ՛ անոր լաւագոյն ներկայացուցիչներուն արդի բնակավայրը։ Ուրովհետեւ, ինչպէս գիտենք, Վրաստան աշխարհագրապէս Ասիոյ մէկ մասը կը կազմէ՝ գտնուելով Եւրոպան Ասիային բաժնող Կովկասեան լեռնաշղթային հարաւային կողմը։ Եւ Ճերմակներու ծննդավայրին մասին եղան այս տեսութիւնը ընդհանուր հաւանութեանն էր արժանացած այդ ատենի գիտական աշխարհին։

Պէտք տեսայ այսքան ծանրանալ այս կէտին վրայ, ցոյց տալու համար թէ «Եւրոպական Ցեղ» կամ «Եւրոպական Ծաղում» բացատրութիւնները հարկաւորապէս չեն նշանակեր Եւրոպայէն Եկամց ցեղ։ Աշխարհագրական սեղմ իմաստով մը չեն գործածուիր այս բացատրութիւններ, այլ Ցեղականութիւնները ամսատում կողմէ։ Հա-

յոց Եւրոպական ցեղ կամ Եւրոպական ծագումն հաստատելու համար ստիպուած չենք բնաւ անոնց Եւրոպայէն եկած ըլլալն ընդունիլ։ Հայոց Եւրոպայէն եկած ըլլալը չընդունող Հայ մը, բնաւ երբէք դէմ խօսած ըլլալը Հայոց Եւրոպական ծագման իրողութեանը։ Եւ նոյն իսկ Ամերիկահայ քաղաքացիութեան դատին ի նպաստ փաստեր ներկայացնելու համար վկայութեան կոչուած Ամերիկացի երկու նշանաւոր մարդարաններն ալ, Փրօֆէսորներ Բոլանտ Տիգրան և Ֆրանց Պօսի, ամենէն բացայաց բառերով կը յայտնեն թէ «Եւրոպական ցեղ» անուան տակ կուգան ա՛յնքան Փոքր Ասիոյ ու Հայաստանի եւ Անդրկովկասի ու մերձակայ զաւաններու ժողովուրդներն որքան զուտ աշխարհագրական սեղմ իմաստով Եւրոպայի ժողովուրդները։

Վերջացնեմ այս գլուխը քաղաքիս Միիմալիիքը օրաթերթին մէջ Փրօֆ. Ուօթրըմէնի «Հայերն Ասիացին են» նիթին վրայ գրած յօդուածի մը հետեւեալ հատուածներովն։

«Տառական իմաստով՝ Ասիացի է Ասիոյ մէջ ծնած ամեն ժողովուրդ. բայց կը տարակուաիմ թէ որեւէ դատարան պիտի համաձայնի ներկայ պարագայիս տառական իմաստով առնել այս բառը . . . : Աշխարհագրապէս խօսելով՝ Եւրոպայի եւ Ասիոյ միջեւ եղած ներկայ սահմանագիծը իրականապէս գոյութիւն ունեցող բան մը չէ։ Այսինքն, օրինական ենթադրութիւն մըն է այս գիծը, ոչ թէ աշխարհագրական իրականութիւն մը։ Մերձաւոր Ասիոյ կլիման, ժողովրդեան տնտեսական կեանիը, անոնց մորթին գոյնն ու դիմագծութիւնը, եւ նոյն իսկ անոնց լեզուն, սերտիւ կը կապակցեն զանոնի Եւրոպայի հետ . . . :

«Վոսփորի երկու կողմերը, թէեւ մին Ասիա է ու միւսը Եւրոպա, ամստարակոյս նիշդ ու նիշդ նման են, եւ անյիշատակ ժամանակներէ ի վեր նման ժողովուրդ եւ նման մշակոյր ունեցած են։ Ասիոյ մէջ է Եփեսու, բայց ժամանակաւ այնչափ Յունական բաղադրական մըն էր ան որչափ Արէնիք։ Էնկիրի, այժմու Թրքական մայրաքաղաքը, ուրկից այծերը կուգան, պատմութեան մէջ ժամանակ մը այնքան Հռովմէտական էր որքան նոյն ինքն Հռովմ, եւ Հռովմէտական բոլոր արձանագրութեանց ամենակարեւորը, «Մոնիւմէնդում Անկիրանում»ը, հոն երեւան հանուեցաւ . . . : Արդարեւ, արեւելեան Միջերկրականի երկիրներէն եկան մեր ամրող ապրելակերպերն ու խորհելակերպերը։ Բոլորովին անիմաստ է իրեւ տարբեր աշխարհ մը նկատել այս գաւառը ուսկից եկան մեր կրօնը, մեր լեզուն, մեր այրուրէնը, մեր մետաղները, մեր ամեն կարեւոր մշակուած տունկերը (ցորեն, գարփ, կորեկ) եւ ըն-

տանի կենդանիները (ձիեր, ոչխարներ, խոզեր, այծեր, վառեալներ), մեր ամբողջ խորհուրդի դրութիւնը:

«Գալով մասմաւորապէս Հայոց, անիկա ցեղակից է Կեդրոնական Եւրոպայի կլոր գլուխ տփպին, զոր կը գտնենք հիւսիսային Խոալիոյ, Զուիցերիոյ, Աւստրիոյ, Հարաւային Շուսիոյ եւ Ալպեան Ֆրանսայի մէջ: Ցեղային տփա մըն է ասիկա զոր արդէն առատօրէն ունինք մեր երկրին մէջ, յանձին արդի Յունաց, արեւելեան Եւրոպայի Հրէից, Լիհերուն, Զեխերուն եւ ուրիշ ազգայնութեանց: Այս տփպին այնպիսի կատարեալ ներկայացուցիչներն են Հայեր, որ նոյն ինքն տփպը Հայատիպ (Արմինոյոյ) կը կոչուի: Նոյն իսկ լեզուաւ Հայերը սերտիւ կապուած են մեզի, Հայերէնը մէկ ձեւն ըլլալով լեզուներու այն մեծ տփպին որուն կը վերաբերին Սահսկրիտն, Պարսկերէնը, Յունարէնը, Լատիներէնը եւ Անգլիերէնը:

«Հաւանական կը քուի թէ Հայք կամ իրենց նախնիք, Ս. Գրոց Քետացիները, կարեւոր ազդակներ ներմուծեցին մեր յառաջիմութեան մէջ, որոնց մէջ նշանառը են երկարն ու ճին: Ճշմարտութիւնը կը քուի ըլլալ որ Հայեր ոչ միայն նոյնատիպ են բազմամիշտն Եւրոպացւոց հետ, այլ Քրիստոնեայ տփկիններ ու բազմամիշտն Եւրոպացւոց հետ, այն ասեն երբ մեր հիւսիսային Եւրոպական նախապարուններ էին այն ասեն երբ մեր հիւսիսային Եւրոպացւոց հետ, պատերազմի պարը կը խաղային եւ ինքոնինին կապոյտ կը ներկին (վայրենի կեանք մը կ'ապրէին):

«Ցեղաբանական տեսակէտէն խօսելով, Հայոց ու Եւրոպացւոց միջեւ չկայ զանազանութիւնն:»



ՃԵՐՄԱԿՆԵՐՈՒ ԱԼՊԵԱՆ ՑԵՂԻՆ

ԿԸ ՊԱՏԿԱՆԻՆ ՀԱՅԵՐ

Արդի մարդարանութիւնը երեք տարբեր ցեղերու բաժնածէ՝ նախապէս «Ճերմակ», «Կովկասեան» կամ «Եւրոպական» ընդհանուր անուան տակ ամփոփուած ժողովուրդները: Հիւսիսական (Նորտիկ) ցեղ կը կոչուի ճերմակներու երկայն զլուխ ու բաց գոյն բաժնումը, որու ամենէն հոծ ներկայացուցիչները կը գտնուին Եւրոպայի հիւսիսական անուանումը, որու ամենէն հոծ ճերկայացուցիչները կը գտնուին՝ Ալպեան լեռնագօտուոյն շուրջը: Միջերկրականեան ցեղ կը կոչուի ճերմակներու երկայն զլուխ բոլով բայց քուխ բաժնումը, որու ամենէն հոծ ճերկայացուցիչները կը գտնուին Միջերկրական Ծովուն բոլորտիւը:

Գիտական այս դասաւորման ընդհանրանալէն ի վեր, այլևս «Իտական» գրականութեան մէջ առհասարակ Հիւսիսական, Ալպեան, Միջերկրականեան անուններով իրարմէ կը զանազանուին Ճերմակ, Կովկասեան և Եւրոպական անուան տակ եկող ժողովուրդները: Հայերս, ահա, գիտական այս երեք բաժնումներով ճանչցուած ցեղերէն ԱլՊԵԱՆԻՆ կը պատկանինք: Յառաջանանք, ուրեմն, ներկայ Հայութեան ցեղագրական դիրքը ճշգող այս կարեւոր կէտին ապացուցմանը:

Ինչպէս առաջին գլխուն մէջ շեշտեցի՝ միմիայն Փիղիքական կարդ մը յատկանիշներով կ'ինքնորոշուին ցեղերը: Հասարակաց յատկանիշներու խմբով մը իրարու նմանող ժողովուրդներ կը կազմէն համապատասխան մարդոց խմբակցութիւն մը, որ ցեղ կը կոչուի: Արդ, որո՞նք են այն հասարակաց խումբը յատկանիշներու, զորս միասնակար ժառանգող ժողովուրդներ կը կազմէն ԱԼՊԵԱՆ ցեղը:

Ալպեան ցեղը Հիւսիսականէն ու Միջերկրականեաններէն ինքնորոշող ամենէն կարկառուն յատկանիշն է կլոր կամ լայն եւ կամ կարճ գլուխիը: Ճերմակներու միւս երկու ցեղերն ալ երկար

գլուխ են: Ճերմակներու մէջ չկայ ուրիշ կլոր գլուխ ցեղ: Այնպէս որ, նոյն իսկ յարդէ զլիսարկի մը միջոցաւ դիւրին է, հարեւանցի կերպով, Ալպեանը զանազաննել Հիւսիսականէն կամ Միջերկարականեանէն: Այս երկու վերջնոց յարմարող յարդէ զլիսարկը՝ նեղ կուզայ տիպար Ալպեանի մը զլիսուն եւ միանդամայն առջեւէն կամ ետեւէն քիչ մը տեղ բաց կը մնայ ներսի կողմէն, որովհետեւ բաւականաչափ բոլորակ չէ Ալպեանին կլոր կամ լայն զլուխը իր մէջ ամփոփելու եւ նոյն ատեն աւելի երկար է քան որ կը պահանջէ կլոր զլուխ մը: Մորթի գոյնի, աչաց ու մազի գոյնի եւ հասակի կողմանէ Ալպեանը միջին դիրք մը կը գրաւէ երկու երկար գլուխներուն միջեւ:

Հայոց Ալպեան ցեղին մէկ անդամն ըլլալը հաստատող մարդարաններուն գլուխը կը կենայ Պերլինի Համալսարանին Մարդարանութեան Փրոֆեսոր Ֆիլիք Ֆօն Լուչան, որու վայելած աշխարհահոչակ հեղինակութեանը մասին Փրոֆեսորներ Տիքունի և Պօսի Վկայութիւնները մէջ պիտի բերեմ յետոյ:

Անդիմոյ «Մարդարանութեան Արքայական Հաստատութեան» պարբերաթիւնի 1911, էջ 230ով սկսող «Արեւմտեան Ասիոյ Կանխագոյն Բնակիչներն» վերնագրով իր Համբաւաւոր մէկ ուսումնասիրութեան մէջ՝ հետեւեալ յայտնութիւններն կ'ընէ նա:

Երբ կը հետախուզէր Արեւմտեան Ասիոյ կանխագոյն ըլլակակչաց ցեղային տիպը որոշելու հարցը՝ շարունակ անոր դիտութեանց կը ներկայանար աշքառու աստիճանաւ ոչ-Սեմական զութեանց կը ներկայանար աշքառու աստիճանաւ ոմետափ մը, որը Արմենական (Արմինյոյ) կոչեց: Այս մասին ամեն նէն տիպիկն էին Արեւմտեան Լիւկիոյ Թալսթավիներն, որոնք լինային առանձնութեանց մէջ կ'առըքին եւ ամեն կերպով տարրեր էին իրենց դրացի Մահմետականներէն: «Զարմանալիօրէն միատիպ էին անոնց մարմնական յատկանիշներն», կը գրէ: Լուսական անոնց ունին բուլո-ներմակ մորք, առատ մազ երեսին չան, «անոնք ունին բուլո-ներմակ մորք, առատ բուլու աչեր, նեղ եւ ընդհանրական կը վրայ, ուղիղ մազ, մուր բուլու աչեր, նեղ եւ ընդհանրական կը տուցածեւ քիր, ու խիստ կարն ու բարձր գուլու: Գլխաչափը կը տարրերի 82-էն 91 միայն, ամենէն յանախաղկան ըլլալով 86:» Նման տիպեր գտնուեցան Պէքթաշներուն մէջ, որոնք քաղաքաբեն են ի Լիւկիա, և Անսարիյէններուն մէջ, որոնք կը ընակին Հիւսիսային Սուրբիա: Վերին Միջագետքի մէջ կը կին կ'երեւին այս յատկանիշներն ֆղըլպաններուն եւ Արեւմտեան Քիւրախտանի Եղիստիններուն մէջ: «Կը զտնենք փոքրիկ խումբեր», կը շարունակէ Լուչան, «որ ունին համանման դաւանանիք եւ զարմանալիօրէն միակերպ տիպ: Ասինք ցրուած են Արեւմտեան Ասիոյ ընդարձակ մէկ մասին վրայ: Ուրիշ կերպ չեմ տեսներ այս իրողութիւնը

մեկնելու, այլ ենթադրել թէ բոլոր այս աղանդներուն անդամները մնացորդներն են իմակերպ ժողովրդեան մը, որոնք իրենց կրօնն պահպանած են եւ հետեւարար զգուշացած օտարականներու հետ ամուսնութենէ եւ այսպէս պահպանած են իրենց հին Փիզիքական յատկանիշները:» Անոնք բոլորն ալ կը խօսին իրենց ուղղափառ գրացներուն լիզուները, Թուրքերէն, Արաբերէն եւ Քրդերէն, բայց իրենց մարմնական յատկանիշներուն կողմանէ բացարձակապէս իրարու հետ միատիպ են: Ֆիզիքական միեւնոյն տիպով երկու ուրիշ խումբեր ալ կան, որոնք են Լիբանանու Տիւրքիներն եւ Մարոնիթները, որոնք Արաբերէն կը խօսին եւ պաշտօնապէս իրեւ Մահմետական կ'անցնին, թէ եւ իրենց գաղտնի գտաւաննքը կը պարունակէ շատ մը Քրիստոնէական, Հքէական եւ Համայնաստուածեան տարբեր: Տիւրքիներուն հիւսիսակողմը կը գտնուեին Քրիստոնէայ Մարոնիթները, որոնք կ'ըսուի թէ Քաղկեդոնի Եկեղեցական Համաժողովէն (Ք. Վ. 451) յետոյ ընդհանուր Քրիստոնէական եկեղեցիէն բաժնուած Միարնակ աղանդի մը սերունդներն են: «Մասամբ լերանց մէջ իրենց առանձնութեանը, մասամբ իրենց Մահմետական կամ Տիւրքի դրացիներուն հետ միջամուսութիւններ չկնիենուն միջոցաւ, այսօրուան Մարոնիթները գրեթէ զարմանալի մաքրութեամբ պահպանած են իրենց հին տիպը: Արեւելեան ուրիշ եւ ոչ մէկ խմբի մէջ կը գրտնուին ծայր աստիճան բարձր գանկերով եւ չափազանց տափակ ծոճականը միջագոյն թիւ մարդիկ բան Մարոնիթներուն մէջ ։ Խիստ յանախ այնին զառիքափ է անոնց ծոճակը որ մարդ կրկին ու կրկին կը հակամիտի արուեստական տմեւացման արդիւնի համարել զայն: Բայց այսպիսի կարելիութիւն մը չի գտնուիր:»

Այս բարձր նեղ քթերով խիստ լայնգույն խումբերը կը դանուին նաև Պարսկաստանի, Թուրքերու եւ ալ աւելի համարակաց ըլլալու պայմանաւ Հայոց մէջ: Եւ ճիշտ Հայերուս մէջ կը զլուխ եւ բարձրագիթ տիպը ամենէն աւելի յաճախադէպ ըլլալուն Համար էր որ Ֆօն Լուչան «ԱՐՄԻՆՈՅՑ» կոչեց զայն: Բայց «Տարակոյս չկրեար ըլլալ թէ անոնք բոլորն ալ սերած են Քետական մեծ կայսրութեան վերաբերող տոհմերէ: Այսպէս Քետացին տիպն է որ աւելի բան 3000 տարիէ ի վեր պահպանած է բոլոր այս խումբերուն մէջ:»


Փրօփ. Լուչան այս Արմինոյանները կը կապակցէ Եկեղեցնական Եւրոպայի «Ալպեան Ցեղին» հետ, բայց բաց հարց կը թողութէ Կեղրոնական Եւրոպայէն Եկան Քետացիք, կամ թէ Արեւմբեան Ասիայէն Եկան Ալպեան Ցեղը, թէնւ կը միտի վերջի տեսա-

կէտին: Բարձր նեղ քիթը (մարմնական էական տարբերութիւնը որ կայ Քետացիներու և ուրիշ լայնդուսի Արաբներու միջնւ) «Ծնունդ առաւ իրեւ սոսկ գիլպուածական ոստում մը (MUTATION) և յետոյ տեղական մնայուն հանդամանք ստացաւ կամ ճաշակի ու նորոյթի մասնաւոր հակամիտութեան մը բերմամբ կամ երկար, թերեւս հազարաւոր տարիներու իրերամէջ սերբն-գոլործամբ: «Քետական քիթը» վերջապէս տիրական յատկանից մըն է եղած Մենաւեհան իմաստով, և զայն կը տեսնենք, ոչ միայն Ալպեան ցեղին աշխարհագրական ոսհմաններուն մէջ, այլ բաւական յաճախ նաեւ հոս Անդիխոյ մէջ» (110, էջ 497):

Ամերիկահայ քաղաքացիութեան դատին առթիւ մէր կեղունական ջանքը պիտի ըլլար, բնականարար, հաստատել թէ եւրոպական Ալպեան ցեղին կը պատկանի ներկայ Հայութեան ստուար մեծամասնութիւնը, որ սերունդն է մէր Բնիկ նախնեաց, ոչ թէ Եկուոր Հնդկեւրոպական կամ Արփական և կամ Հիւսիսական նախնեաց: ՄԱՏԵՆԱՇԱՐԻՒ «Բնիկ նախնիք Հայոց» հատորին մէջ, մէկ երկու տարի առաջ, մարդարանական ամենավտահելի հեղինակութեանց վրայ հիմնուելով՝ ապացուցած էմ մէր բնիկ նախնեաց ԱԼՊԵԱՆ ցեղին պատկանելու իրականութիւնը: Այդ երկիս մէջ մասնաւոր ջանք թափած եմ անհերքելի ապացոյցներով ցոյց տալ թէ Փիդիքական յատկանիչներու խստորշ տարրերութիւն մը կայ Մոնկուլ ցեղին և Հայաստանի ներկայ ու կանխագոյն բնիկ ժողովրդոց միջնւ, թէ Հայը ինչպէս նաեւ Արեւմտեան Ասիոյ իր զրացիները՝ ցեղային ոչ մէկ կապակցութիւն ունին Մոնկուլին հետ, մի առ մի հերքած եմ բնիկ Հայոց Մոնկուրածին ծագում ընծայող տեսութեան յառաջ բերած փաստերն և հաստատած անոր անուրանալի ցեղակցութիւնը եւրոպայի Ալպեան տիպ ժողովրդոց հետ: Ուստի շահագրգիռ ընթերցողը այդ հատորիս զրկելով՝ պիտի բաւականանամ հոս մէջ բերել փրոփեսորներ Տիբրնի և Պօսի տուած վկայութիւններն Հայ քաղաքացիութեան դատին առթիւ: Եւ այս վկայութիւններ պիտի դան հաստատել թէ ո՛րչափ իրաւացի էի վճռական թոնով մը զրելով՝ Հայոց Ալպեան ցեղին պատկանելու անհերքելի իրականութեանը վրա:

Հայոց պաշտպան փաստարանին կողմէ Մէտիսըն Կրէնթի «Մեծ Ցեղին Անհետացումը» գիրքը երեւան կը բերուի երրեւ փաստաթուղթ: Այս գրքին 272-րդ և 273-րդ էջերուն միջնւ գունաւոր քարտէս մը կայ, ուր կարմիր զոյնով ներկայացուած են բոլոր այն երկիրները, որոնց մէջ Հիւսիսական թուական գերա-

կը ըստութիւն կը կազմեն, կանաչ՝ այն երկիրներն որոնց մէջ Ալպեանն է տիրականը, իսկ դեղին՝ այն երկիրներն որոնք Միջերկրականեան ցեղին պատկանող ժողովուրդներէ գրաւուած են: Մեր նիւթին համար ամենակարեւորը այն է որ ամրող Հայաստանն



ՄԵՏԻՍԸՆ ԿՐԷՆԹԻ ՔԱՐՏԵԱԼ
(Ալպեան ցեղը սեւ զծով միւսներէն զատուած)

ու կովկասը եւ Փոքր Ասիան համակ կանաչով ծածկուած են, միայն Տարտանէլէն իսկէնտէրուն երկարող ծովեղբեայ նեղ շերտի մը բացառութեամբ, որ գեղին ներկուած է: Կեդրոնական Եւրոպան ալ ճիշդ Հայաստանի նման կանաչ ներկուած է, այսինքն թէ՝ միւնոյն Ա.Պ.Պ.Ա.ն ցեղը կը տիրապետէ ա'յնքան Հայաստանի մէջ որքան Կեդրոնական Եւրոպայի երկիրներուն: Հիմա հետեւինք Փրօփ. Ճիքորնի հարցաքննութեան:

Հ.— Ուշաղրութիւնդ հրաւիրուա՞ծ է Երբէք Մէտիսըն Կրէնթի Երկին:

Պ.— Այս՛:

Հ.— Եւ ուշաղրութիւնդ հրաւիրուա՞ծ է այդ Երկին 272րդ և 273րդ էջերուն դիմացի քարտէսին, որ Եւրոպական ցեղերուն ներկայ բաշխումը ցոյց տալ կ'առաջադրէ:

Պ.— Այս՛:

Հ.— Ուսումնասիրա՞ծ էք այդ քարտէսը:

Պ.— Ուսումնասիրած եմ:

Հ.— Կը հաճիք ըսէք ձեր կարծիքը այդ քարտէսին վրայ դոյներով նշանակուած դասաւորմանց վատահելիութեանը մասին:

Պ.— Մր. Կրէնթի այս քարտէսին մասին պիտի ըսէի թէ ինչ ինչ փոքր մարտամասնութեանց կողմանէ տարակարծութեան պատեհութիւններ ըլլալով հանդերձ հոն նշանակուած ընդհանուր զրջագիծը իրեւ ճշգրիտ ընդունելի է: Եւ իմ կարծիքովս հիմնապէս ճշգրիտ է:

Հ.— Եւ համաձա՞յն է ան Եւրոպական ցեղերուն բաշխման նիւթին մէջ ձանհցուած հեղինակութեանց յայտարարութիւններուն:

Պ.— Այդ ցեղին Երեք ստորաբաժանմանց բաշխումը ցոյց կուտայ ան, եւ ինչպէս ըսի, մինչ կան վիճելի ինչ ինչ կէտեր, առանք գլխաւորաբար ա'յն մասին են թէ Եւրոպայի մէջ կանաչ դոյնը կամ Ալպեան տիպը պէտք էր աւելի ընդարձակ դաւաներուն վրայ տարածուէր քան ինչ որ ցոյց տրուած է Մր. Կրէնթի այդ քարտէսին վրայ:

Հ.— Նայելով քարտէսին վրայ զոր ձեղ տուի, եւ նայելով Փոքր Ասիոյ այն մասին որ Սեւ Ծովուն ու Կասպից Ծովուն մէջ տեղը կ'ինայ եւ անկից զէպ հարաւ կը տարածուի, կը հաճի՞ս ըսի թէ, քու կարծիքովդ, ճշգրի՞տ են կամ ոչ իրեւ Ալպեան ցեղ նշանակող կանաչին ցուցմունքները:

Պ.— Պիտի ըսէմ թէ այս ամբողջ դաւառին համար ինչ աստիճան որ մէր ծանօթութիւնք կը հասնին, քարտէսը էապէս ճշգրիտ է: Կը նկատեմ, սակայն, թէ դաղավարի տարբերութիւն

կընայ ըլլալ սա' կէտին շուրջ որ ծովեղբեայ գաւառներուն վրայ ցոյց տրուած Յունարնակ տեղերն ալ Ալպեան նշանակուելու էին յաւէտ քան Միջերկրականեան:

Հ.— Բայց ինչ որ կը վերաբերի Հայաստանի եւ անոր անմիջապէս յարակից հողամասներուն, որոնք կը տարածուին Սեւ Ծովէն Կասպիցն ու գէպ հարաւ, ճշգրիտ կը համարի՞ք Ալպեանին իրեւ տիրապետական ցեղ նշանակուիլը:

Պ.— Բացարձակապէս ճշգրիտ:

Հ.— Եւ այսպիսի դասաւորում մը ձեր կարծիքով, համաձա՞յն է ներկայիս ճանչցուած բոլոր հեղինակութեանց :

Պ.— Համաձայն է:

Հ.— Կը հաճի՞ք անունները տալ մեղ կարգ մը առաջնորդող հեղինակութեանց, սկսելով կանխագոյններէն, որոնք ճանչցուած հեղինակութիւններ են եւ զորս կրնաս յիշել այժմ:

Պ.— Հերոդոտոսն է որեւէ արժէք կամ նշանակութիւն ունեցող կանխագոյն հեղինակութիւնը, Յոյն Պատմարանը, Ք. Ա. Հինդիրորդ դարուն, որ կապակցեց Հայերը Փոխեգիտացիներուն հետ, իրեւ գաղթականներ Եւրոպայէն ի Փոքր Ասիա: Այս գաղթական խումբը Հնդեւրոպական ժողովուրդ մըն էր, եւ ցեղակից էր այդ ժամանակի Հիւսիսային Պալքաններու եւ Սեւ Ծովուն հիւսիսային դաւառին բնակչութեանց: Անոնք Փոքր Ասիա եկան իրեւ յաղթականներ ու գաղթականներ, եւ Քրիստոնէ առաջ եօթներորդ դարուն, հաստատւեցան հոն ուր այժմ կը կոչուի Հայաստան: Անոնք ձուլուեցան եւ արենախառնուեցան հնադոյն բնիկ ժողովրդին հետ որ Ալպեան տիպէն էր, ինչպէս ցոյց տըրուած է այս քարտէսին վրայ:

Հ.— Կը հաճի՞ք այժմ անունը տալ մեղ որեւէ ուրիշ առաջնորդող հեղինակութեանց որ արտայարուած են Հայոց իրեւ ցեղ դասաւորման այս նիւթին վրայ:

Պ.— Երկու խումբերու կրնան բաժնուիլ այս անուններ մէկ կողմէն անոնք որ կ'ընդունին ու կը համաձայնին Հայոց գաղթական (IMMIGRANT) խումբին Փոխեգիտական ու Եւրոպական ծագմանը, եւ միւս կողմէն անոնք՝ որ Հայաստանի նախնական բնիկ ժողովրդին Ալպեան նկարագիրը մատնացոյց կ'ընեն:

Հ.— Ու գաղթական խումբը ըսելով՝ Հերոդոտոսի կողմէն յիշուած այն խմբի՞ն կ'ակնարկես որ Թիսապիայէն Հայաստան եկաւ:

Պ.— Թիսապիայէն Հայաստան: Իրեւ այս տեսութիւնն ընդունողի անուն կրնայի յիշել Տ. Կ. Պրինթընի «Յեղեր ու Ժողովուրդներ» անուն Երկը, 1890-ին տպուած եխ եռոք . . . : Անի-

կա կ'ըսէ, «Հայ ժողովուրդը, Թրակեան Պոկիներու մէկ ճիւղն էր և Փոքր Ասիոյ մէջ իր երկիրը կը զրաւէր Ք. Ա. իր 700ին»:

... Գալով Հայոց նախնական տարրին դասաւրմանը՝ արդի հեղինակութեանց պէտք է դիմենք որոնք ժողովուրդներու վրայ կատարուած իրական շափումներու և դիտողութեանց վրայ կը հիմնեն իրնց հզրակացութիւնները: Այս կարգի հեղինակներէն պիտի յիշատակիմ Ու. Զ. Ռիփլիի «Եւրոպայի Ցեղերն» անուն երկը, Հրատարակուած ի Նիւ Եսրք, 1899ին: Նա կ'ըսէ 448 էջին վրայ. «Արեւմտեան Եւրոպայի մեր Ալպեան ցեղերուն հետ ասոր (այսինքն՝ Արմինոյա տիպին) նմանութիւնը մասնաւրապէս չեշուած է ֆոն Լուչանի նման ամենէն կարող հեղինակութեան կողմէն ...: Սա՛ իրողութենէն յառաջ կուզայ Արմինոյա խումբին կարեւորութիւնը որ, Կովկասեան խումբին հետ» (Կովկասի ժողովուրդները նշանակող սեղմ իմաստով մըն է գործածուած հոս այս բառը) «միակ կապակցող օզակն է Արեւմտեան Եւրոպայի Ալպեան ցեղային տիպին և Արեւմտեան Ասիոյ լեռնադաշտերուն մէջ իր նախատիպին, կամ թերեւ լաւ եւս է ըսել, սոսկապէս իր ցեղակցին միջեւ ...: Չկրնար տարակուսուիլ Ալպեան ցեղին շարունակութիւնը անդը ի Փոքր Ասիա»:

Հ.— Ո՞վ էր Ֆոն Լուչան:

Պ.— Ֆոն Լուչան Գերմանիոյ մէծանուն մարդարաններէն մին էր որ անգեալ տարի մեռաւ: Անընդ մըն է որ նա կը ճանցուի իրրեւ Գերմանիոյ և արգարեւ Եւրոպայի երկու կամ երեք ամենամեծ մարդարաններէն մէկը: Եւ ան աւելի քան քսան տարի այս Փոքր Ասիոյ դաւան բրաւ մասնաւր ուսման տարրկայ:

Հ.— Ֆոն Լուչան ո՞ւր կը դասաւրէ Հայերը:

Պ.— «Արեւմտեան Ասիոյ Կանխագոյն Բնակիչները» անուն ուսումնասիրութեան մը մէջ ... կ'ըսէ. «Կեղլունական Եւրոպայի Ալպեան ցեղը ստուգապէս կերպով մը կապւած է անոնց հետ» (այսինքն Փոքր Ասիոյ Արմինոյա ժողովրդոց հետ) «Եւ ի կանխագունէ գիւրին չէ որոշել թէ Կեղլունական Եւրոպայէ՞ն եկան Քետացիք որոնք Փոքր Ասիոյ լիոնագաշտին կանխագոյն ժողովուրդներէն մէկն էին կամ թէ Արեւմտեան Ասիայէն եկաւ Ալպեան ցեղը»:

Հ.— Ռիփլիէն ըրած ձեր մէջ րերումին մէջ կը նկատեմ որ «Արմինոյա խումբ» ասացուածը կը զործածէ նա: Կը հաճի՞ք ըսել թէ ի՞նչ կը նշանակէ «Արմինոյա» բառը:

Պ.— Բայ մըն է «Արմինոյա»ր զոր առաջին անդամ Ֆոն Լուչան դործածեց կարծեմ՝ անով նշանակելու համար Փոքր Ա-

սիոյ գաւառին մէջ կարդ մը ժողովրդոց ուրիշ մնացորդները ուրոնք հայոց կը նմանին :

Հ.— Ֆոն Լուչանի կողմէն արտայատուած այս հաւատումներն ու եղբակացութիւններ Հայոց պատշաճ դասաւրմանը մասին՝ կը ներկայացնե՞ն ընդհանուր համամտութիւնը Եւրոպայի մասնագէտներուն եւ մասնաւրապէս Անգլիոյ, Ֆրանսայի եւ Գերմանիոյ մասնագէտներուն:

Պ.— Կը ներկայացնեն:

Հ.— Ամբողջացնելու համար հեղինակութեանց մէջքերումներն ու կը հաճի՞ք լսել թէ «Մարդուս Յեղային Պատմութիւնը» ձեր հեղինակութեան մէջ, որ ներկայ վէճին ծագումէն առաջ հրատարակուած էր, ի՞նչպէս դասաւրած էք Հայերը:

Պ.— Ես դասաւրեցի Հայերը իրեւ անժխտելիօրէն Ալպեան տիպէն:

Հ.— Փրօֆ. Տիքոս'ն, կը հաճի՞ք կարելի եղածին չափ համառուսակի բացարձեւ Հայ ազգին պատմութիւնը, իրուեւ անջատ ազգային խումբ:

Պ.— Ես ընդհանուր կերպով միայն ծանօթ եմ պատմական իրողութեանց: Խնդրոյն ցեղային կողմը նկատի ունենալով՝ կը բնամ ըսել թէ Հայ ժողովուրդը կազմուեցաւ այն երկու տարրերուն միաձուլմամբը, որոնց արգէն ակնարկեցի քիչ առաջ, այսինքն՝ չին նախնական Ալպեան խումբին եւ գաղթական Հնդեւրոպական Փոխեգիտական խմբին, որ արտադրուսդ Հայ ժողովը դին տուաւ իր լեզուն:

Հ.— Դիւրին պիտի ըլլա՞ր Հայերը զանազանել Եւրոպայի ցամաք երկրին ուրիշ բնակիչներէն, ինչպէս՝ Ֆրանսային կամ Իտալիային կամ Սպանիային կամ Յունաստանին եկողներէն:

Պ.— Կարծեմ շատ յանդուգն անձ մը պիտի ըլլար ան որ վստահ ըլլար թէ կարող է Հայ մը զանազանել այս երկիրներէն եւ մասնաւրապէս հարաւային Եւրոպայի Տինարեան դաւանէն եկող ընդհանուր խումբէ մը:

Հ.— Հարաւային Եւրոպա՞յ:

Պ.— Այո՛: Խիստ յանդուգն մէկը պիտի ըլլար արդարեւ:

Մ. Նահանգաց դաստիարակ Մը. Քրուկսի կողմէն:

Հ.— Փրօփէտու՛ր, կա՞ն երբէք որեւէ հեղինակութիւններ որ մատնանշն թէ ճերմակ ցեղ չեն Հայերը:

Պ.— Ես որեւէ մէկը չեմ գիտեր: Արդշափը ընդունուած կը սեպուի ...: Ես որեւէ հեղինակութիւն չեմ գիտեր որ հակառակը կը պնդէ:

Հ.— Դուք այդ մասին բնաւ երբէք տարակոյս չէ՞ք ունե-

ցած ձեր մտքին մէջ :
Պ .— Բացարձակապէս , ո՞չ : Հակառակը որհեւէ հաւաստում
չեմ գիտեր :

Հ .— Որհեւէ լեզուի մէջ :

Պ .— Ո՞չ , ոչ որհեւէ լեզուի մէջ որուն ծանօթ եմ ես :

Փրօֆ . Տիքսընի այնքան վճռական այս յայտարարութիւններն յետոյ՝ դառնանք այժմ Փրօֆ . Պօսի նոյնքան վճռական յայտարարութեանց , միայն թէ անոր այնպիսի վկայութիւններն մէջ բերենք , որոնք իր նախորդին ըստածներուն կրկնումներն ըլլալէ աւելի , նոր լոյս կը սփոնն ներկայ Հայութեան ցեղային բաղկացութեանը հարցին վրայ :

Հ .— Ալպեա՞ն է Հայոց տիրող տիպը :

Պ .— Անոտարակոյս :

Հ .— Կրնա՞ս յիշել թէ քանի՞ Հայեր անձամբ քննեցիր անոնց ցեղային յատկանիշները ստուգելու ձեր հետախուզութեանը մէջ :

Պ .— Ճիշտ թիւը չեմ գիտեր , բայց 200-ի և 300-ի մէջտեղ էր :

Հ .— Եւ ո՞ւր եղան այս քննութիւններ :

Պ .— Նիւ Եորք :

Հ .— Կարդացա՞ծ էք Փրօֆ . Տիքսընի վկայութիւնը :

Պ .— Այս :

Հ .— Նա անունները տուաւ կարդ մը հեղինակներու իրրեւ ընդունուած եւ գիտնական հեղինակութիւններ : Այդ հեղինակներու վստահելիութեանը մասին անոր յայտնած կարծեաց համամի՞տ էք :

Պ .— Այսո՛ , ամբողջովին : Ես պիտի միտէի կարդ մը պարագաներու մէջ աւելցնել անունները այն հեղինակութեանց որոնց վրայ հիմնուած են եզրակացութիւնք : Այնքան մեծ կշխոք ունին հեղինակութիւնք , որ ատանց վարանումի ընդունուած են անոնց Եզրակացութիւններն , մասնաւրապէս Հայոց Եւրոպական ծաղմանը եւ անոնց Փոքր Ասիա գաղթաշարժին նկատմամբ եղածներն : Այնքան վիթիարի է ապացոյցը որ այլեւս ոչ ոք կը տարակուսի անոնց կանխագոյն գաղթը թրակիայէն ելլեսպոնտի վրայով ի Փոքր Ասիա :

Հ .— Եւ իրրեւ հաստատուած պատմական իրողութիւն ատիկա առ հասարակ կ'ընդունուի՞ գիտուններէն եւ մարդաբաններէն :

Պ .— Միակ մարդիկը որ չեն համաձայնիր անոնք են որ ունչ գիտեն արդի գրականութեան մասին , եւ ոչինչ գիտեն կարող

մարդաբաններու կողմէն կատարուած գիտական հետախուզութեանց մասին :

Հ .— Բայց անոնք որ ծանօթ են արդի գրականութեան եւ կարող են իրրեւ գիտուն ու մարդաբան , իրրեւ պատմական իրողութիւն կ'ընդունի՞ն եւ կը ճանչնա՞ն թէ Հայեր նախապէս Եւրոպայէն Փոքր Ասիա գաղթեցին :

Պ .— Այո՛ , առանց բացառութեան :

Հ .— Զկա՞յ բացառութիւն :

Պ .— Զկայ բացառութիւն : Բայլ կ'ուզեմ սա՛ կերպով . օրինակի համար , Երբ Տենիքը որ միայն Փիզիքական մարդաբանութիւն գիտէր եւ որ չէր հետեւիր ուրիշ նիւթերու , տակաւին Հայոց Իրանական կապակցութիւն ունենալու հին գաղափարը յառաջ կը բերէր , նա պարզապէս սխալանքի մէջ էր , եւ այժմ ամեն մարդ կը տեսնէ թէ անիկա սխալած էր : Աւրիշ բառերով , ամեն մարդ որ լեզուական ապացոյցի արժէքը կը հասկնայ , կ'ընդունի թէ Հայեր Եւրոպայէն եկան :

Հ .— Աւսումնասիրա՞ծ ես այն իրողութիւնը թէ որչափ որ խնդիրը մարդնոյ , գլխու կամ գունաւորման մասին է , Հայեր նոյնն ըլլալ կը թուին Եւրոպայի բնակչաց հետ :

Պ .— Այո՛ , մասնաւորապէս այն խմբին որ «Տինարեան» կը կոչուի : Ալպեան խումբը այժմ կը բաժնուի Արեւմտեան Ալպեան եւ Տինարեան տիպերուն :

Հ .— Կրնայի՞ք մեզ տալ ստուգաբանութիւնը կամ ծագումը «Տինարեան» բառին , քանի որ անկարող եղանք գտնել զայն սովորական բառարաններու մէջ :

Պ .— Տինարեան Ալպեաններէն , կամ արեւելեան Ալպեաններէն առնուած է այդ բառը , եւ Տինարա անուն ամենաբարձր լեռնէն :

Հ .— Եւ ո՞ւր զետեղուած են այդ Ալպեաններ :

Պ .— Աղրիականի Հիւսիսային Արեւելակողմը :

Մ .— Նահանգաց դատախազ Մր . Ֆօլք Խոսք կ'առնէ .

Հ .— Հին Յունաստանի՞ մէջ :

Պ .— Ոչ . (մատնանշելով Մէտիսըն Կրէնթի քարտէսին վրայ) Հո՛ս , սա գաւառին մէջ , որ Հիւսիսային Աղրիական ծովուն հիւսիսային արեւելքը կ'իրնայ :

Հայոց պաշտպան վաստաբաններէն Մր . Կըդրի .

Հ .— Եւ ատիկա այն գաւա՞ռն է որ ընդհանրապէս Արսուրիական թիրոլ կը կոչենք :

Պ .— Այո՛ , եւ նաեւ աւելի հեռի գէպ արեւելք :

Հ .— Եւ աւելի հեռի գէպ արեւելք :

Պ. — Այս :

Մր. Ձօլք :

Հ. — Որչա՞փ դէպ արեւելք :

Պ. — Այնչափ տեղ որչափ որ Ալպեանները կը նկատենք :

Հ. — Թէեւ Հայաստանի չգոչիք :

Պ. — Ա. , ոչ : Բայց ես սոսկ կը պատասխանեմ Տինարեան անուան ծագմանը մասին հղած հարցումին : Այս տիպը կը դըտնուի Պալքանեան թերակղզուոյ ամբողջ հիւսիսային մասին մէջ, եւ արդի հեղինակաւոր երկերու մէջ պիտի գտնէք որ Հայերը կը դասուին Տինարեան տիպին հետ, եւ մասնաւորապէս, ինչպէս ըստի, Պալքանեան թերակղզույն վրայ դիւրին պիտի ըլլայ գտնէլ անհատներ որ գիւրաւ շփոթուին Հայոց հետ, եւ վոխադարձարարար :

Հ. — Կրնայի՞ք մեղ տալ կարճ արտազրութիւն մը եւ անոր թարգմանութիւնը ինչ որ Ֆոն Լուչան ըստ Հայոց նկատմամբ :

Պ. — Պիտի կարգամ մէջ ըերումը. «Այս կապակցութեամբ պէտք է մատանանշենք կատարեալ համաձայնութիւն մը Ալպեան ցեղին եւ Արմինոյանին միջնեւ : Ինձ կը թուի թէ բացարձակապէս տարակոյս չկայ որ մեր Կեղլընական Եւրոպական ցեղը ուղղակի կապակցուած է Փոքր Ասիոյ նախնական ժողովրդին հետ»:

Հ. — Փրօֆ. Ֆոն Լուչան նախապէս կարդ մը երկեր հրատարակա՞ծ էր Մարդարանութեան վրայ :

Պ. — Այս, եւ այս ամբողջ հարցին նկատմամբ իր Հիմնական երկը Գերմաներէն ուսումնասիրութիւն մըն է թախթաճիներու մասին :

Հ. — Որ ի՞նչ կր նշանակէ :

Պ. — Ատիկա Փոքր Ասիոյ մէջ թրքական աղանդներէն մէկն է, եւ այդ ցեղին վրայ խօսելու առթիւն է որ կը խօսի Փոքր Ասիոյ ամբողջ ընակչութեանց մասին :

Հ. — Կր համբ՞ս վեր տանել ու թարգմանել ինչ որ նա կ'ըսէ Հայոց մասին :

Պ. — Հաւաքուած նիւթեր մեղ կուտան

«Հայոց Փիզիքական յատկանիշներուն րժան ու լեցուն մէկ պատկերը եւ կը ճանշանը որ անոնք ոչ միայն միատիպ ժողովուրդ մըն էին իրենց լեզուաւ ու կրօնով, այլ նաև իրենց Փիզիքական տիպով : Շահեկան է այս ժողովրդին համատապութիւնը, որուն հաւասարը կամ նման աստիճանաւը չգտնուիր ուրիշ որիւէ քաղաքակիրթ ազգի մէջ, որովհետեւ ցոյց կուտայ ան թէ Հայաստանի աշխարհազրական, լեզուական եւ կրօնական ակնարազիս կղզիացմանը չնորհիւ, տիսլը մաքուր մնացած է եւ այն աստիճան

ամրապնդուած է որ նոյն իսկ այսօր, կայսրութեան անկումէն բազում դարեր յետոյ, զրեթէ կատարելապէս միակերպ մնացած է . . .»:

Հ. — Ֆոն Լուչան որմէ արտարերում մը ըրիք՝ մատնացոյց կ'ընէ թէ Հայեր ոչ միայն պահպանած են իրենց լեզուի ու կրօնի միակերպութիւնը, այլ իրենց Փիզիքական տիպի ալ միակերպութիւնը : Զեր ուսումնասիրութիւններէն զտա՞ծ էք թէ հեղինակաւոր եւ վստահելի են Ֆոն Լուչանի յայտարարութիւնները :

Պ. — Այս : Ատիկա դիտեմ իմ անձնական հետախուզութիւններէս, ինչպէս նաև գրականութենէն : Կէտ մը կայ զոր նշանակել կ'ուզեմ եթէ կրնամ : Կարգ մը հեղինակներ փորձած են տարբերութիւն մը դնել Հայոց եւ Ալպեաններու միջեւ սա՛ հիման վրայ թէ Հայեր չափազանց տափակ ծոծրակ ունին . այս հիման վրայ անոնք կը զանազաննեն Հայը : Իրբեւ Ենթացեղ մը կամ սոսորաբաժնում մը կը զատաւորեն զայն այս հիման վրայ : Արդ, Շանդը, Ֆրանսացի հեղինակ մը, եւ հեղինակութիւն մը, ենթաղրեց թէ զլխու այս տափակութիւնը արդիւնք է երախայից որորոցին մէջ պատկեցուելու կերպին : Սովորոյթն ունէին Հայեր իրենց երախաններ որորոցին մէջ պատկեցնելու եւ կը թողէին որ անոնք իրենց կոնակին վրայ պատկին առանց երբէք այդ զիրքը փոխելու : Իմ անձնական գիտողութիւններէս գատելով սապէ՛ս էր Հայոց սովորոյթը : Կազոց մը կը վաէին երախային տակ ու զայն կը լեցնէին սպիտակ կառով . յետոյ երախային վրայ կը գարձնէին զայն ու մեծագոյն վերմակի մը մէջ կը փաթթէին երախան մինչեւ վիզը, այնպէս որ երախան ողործնականապէս չէր կրնար շարժիլ : Յետոյ երախան նորէն լաթերով կը փաթթուեցր ու կը գրուէր այնպիսի կերպով մը որ նոյն իսկ բարուկները չէին կրնար շարժիլ : Յետոյ երազ փաթթաթումն էր որ մինչեւ վերջներս սովորական էր Եւրոպայի մէջ : Դարձեալ, դաշեակը կը ձեւակերպէր երախային զլխու ձեւը եւ կը սեղմէր քիթը Հոս (ցոյց տալով) այնպէս մը որ աւելի բարձր ըլլար քիթի կամուրջը, որովհետեւ կը սիրեն այդ կերպարանքը : Այժմ անստարակոյս անհետացած է այդ սովորոյթը, Հարց կը ծաղի ուստի թէ երախայից այս կերպ ձեռնումը ի՞նչ աստիճան կ'ազդէ անոնց զլխու եւ երեսի ձեւին վրայ : Ասիկա էր զաղթականական գործին հետ կապակցութեամբ իմ աշխատանքիս բաժինը, եւ կատարեալ պայծառութեամբ երեւան եկաւ թէ անմիջապէս որ գաղրի երախայից այս կերպ ձեռնումը, այն առեն զլխու ձեւը կը զանայ միշտ նոյնը ինչ որ է Կեղլընական Ալպեաններունը : Աւրիշ բառերով, զոյու-

թիւն չունի տարբերութիւնը որ կ'ենթագրուէր թէ գոյութիւն ունի: Սովորոյթի խնդիր է սոսկ:

Հ.— Ուրեմն մարմնական կամ գլխու տարբերութիւն չկա՞յ ըստն Հայուն ու Եւրոպայի ուրիշ մասանց բնակիչներուն միջնեւ:

Պ.— Ո՛չ:

Հ.— Գլխու այս յետսակողմին յատկանիշը, ուրեմն, երախայից գլուխներուն ի՞նչ կերպ ձեռնումի՞ն արդիւնք էր:

Պ.— Այո՛: Հոս ծնող պատիկները ցոյց չեն տար զայն:

Հ.— Թուխ ցեղերուն հե՞տ կը դասեն Հնդկաստանի բարձր դասակարգին պատկանող մաքրարիւն Հինտուն:

Պ.— Եղական են Հնդկաստանի մէջ պայմանները: Հակառակ այս ենթագրութեան թէ բարձր կասդերը բացարձակապէս իրենք իրենց մէջ կ'արենախառնուին, այսպիսի բան մը չէ եղածիրականապէս: Հետեւաբար, բոլոր դազմական Արիականք աւելի կամ նոււազ արենախառնուած են Հնդկաստանի բնիկ ժողովրդոց հետ, որոնք խիստ որոշակի տարբեր ցեղէ են, այնպէս որ սոսորնագոյն կասդերը ամենազօրաւոր կերպով ոչ-ձերմակ են: Արեւելեան Հնդկաստանի մէջ բարձրագոյն դասակարգերն նաեւ բաւական ազդուած են ոչ-ձերմակ բնիկներուն հետ եղած արենախառնումներէն: Այդ կողմանէ հիմնական տարբերութիւն մը կայ Հայաստանի եւ Հնդկաստանի միջնեւ, որովհետեւ Հայոց մէջ օտար, ոչ-ձերմակ ցեղային նախնական խաւ մը գոյութիւն չունի:

Հ.— Ցեղ որոշելու մէջ ի՞նչ կը հասկցուի գլխաչափ ըսելով:

Պ.— Գլխաչափ ըսելով կը հասկնանք գլխու ճակատէն մինչեւ ծոծրակն եղած երկարութեան քանի առհարիւր համեմատութիւնը՝ գլխու լայնքին:

Հ.— Եւ մարդկային ցեղերն բաժնուած են երկու դասակարգի որ կը կոչուին կարծ գլուխներ ու երկար գլուխներ:

Պ.— Առոնք անուններ են: Դիւրութեան համար, գիտուններ կարծ կլոր գլուխ ունեցողներն կը կոչեն BRACHYCEPHALIC, ու երկարած գլուխներով մարդկէլ՝ DOSLICOCEPHALIC: Եթէ, օրինակի համար, առնենք Սկովտիացին կամ Անգլիացին, ինչպէս անոնք հոս եկած էին 150 կամ աւելի տարիներ առաջ, անոնք բոլորն ալ երբէք երկար գլուխ չէին, այլ անոնց մէջ կային բաւական թուով կարծ գլուխներ:

Հ.— Բնդհանրապէս խօսելով, առ հասարակ ո՞ր դասուն մէջ պիտի խմբաւորէիր Հայերը, եւ գիտուններ անփոփոխ կանոնաւորութեամբ՝ իրենց գլխաչափին նայելով կը դասաւորե՞ն Հայերը:

Պ.— Ալպեան խումբին յատկանիշներէն մին է կլոր գլուխ ունենալու միտումը: Եւ այսպէս են Հայեր, բայց նուազ աստիճանաւ քան որ սովորաբար կ'ենթաղրուի, ինչպէս ցոյց տուի վերը. գլխուն արուեստական տափակացմանը պատճառաւ՝ կ'ամիայդ գործողութեան ենթարկուած անհատին գլխու կարձութիւնը:

Փրօֆէսորներ Տիքսընի եւ Պօսաի այնքան վճռական վերի յայտնութիւններէն յետոյ, որոնք իրենց պատգամները կուտան յանուն բոլոր արդի գիտականաց, կրնանք առանց հերքուելու վախի՝ Հայը հոչակել իրրեւ մէկ անդամը Ալպեան ցեղին: Եւ ասիկա ենթաղրութիւն չէ, կարծիք չէ, այլ գիտական որոշ գլխու եւ քթի չափումներու միջոցաւ երեւան բերուած անհերթելի իրողութիւն: Հայը Ալպեան ցեղ է՝ Փիզիքական բոլոր այն յատկանիշներով, որոնք այս ցեղը կը բնորոշեն: Ապագայ ոչ մէկ գիւտ, մարդաբանական ոչ մէկ յեղաշրջում պիտի կրնայ ժխտել այն իրողութիւնը, թէ 1924-ի Հայոց ստուար մեծամասնութիւնը ի ծնէ ժառանգած իր վրայ կը կրէր կլոր գլուխ մը. ինքնորոշ նշանը՝ Ալպեան ցեղին:

Դ.

ՀԱՅԱՍՏԱՆ

ԾՆՆԴԱՎԱՅՐԸ ԱԼՊԵԱՆ ՑԵՂԻՆ

Եւ հիմա կուգանք քննութեանը այն փառաւոր յայտնութեան թէ ոչ միայն Հայերս Ալպեան ցեղին կը պատկանինք, այլ մանաւանդ թէ ՀԱՅԱՍՏԱՆՆ է եղած ծնդավայրը Ալպեան մեծ ցեղին, որ նախապատմական դարուց ընթացքին մտնելով Եւրոպա՝ խաղաղ թափանցումով դրաւած է անոր նախկին Հիւսիսական ու Միջերկրականեան բնակչութեանց երկիրները, զանոնք Եւրոպայի Հիւսիսային ու Հարաւային ծայրագաւառներն քշած է ու ինչը կը տիրապետէ այսօր այդ ցամաք երկորին բոլոր ներքին հողամասերուն վրայ: Մեր այս քննութեամբ պիտի ծանօթանանք նաեւ այն յայտնութեանը թէ ՀԱՅԵՐԸ ենք մաքրագոյն եւ ամենէն զարգացեալ տիպը ըսվանդակ աշխարհի Ալպեան ժողովրդոց: Եւ բարեբազգաբար երկրաբանական, Աշխարհագրական, Հնախօսական ու Մարդաբանական նորանոր յայտնութիւնք խիստ ու-

տին՝ մինչեւ Փամբիր։ Տեսիքը գոնէ երեք թխաղէմ և նթատիպեր զանազանեց այս լայնգլուխ բարդ զանգուածին մէջ։— Կարձ հաստակազմ «կեւենօլը» կեղը ոնական ֆրանսայի և Սավոյի երկար ու համաշափ մարմնով «Տիեարիթ» զանազանութիւնը Տալմաթիոյ և Ալպանիոյ և խիստ եղական Արմենականները (Արմենյան) Փոքր Ասիոյ, որոնց գլուխները յետսակողմէն տափակցած են։

«Այս դասաւորումէն դիւրաւ կը հետեւի թէ Հիւսիսային-արեւելեան Եւրոպայի բացդոյն Ալպեաններն ծագում առած են «Հիւսիսական» բացդոյններու հետ արենախառնմամբ, իսկ անոր «Ծովեղերեայ» և Ալպանդեան» տիպերն ալ նմանակէս «Միջերկրականան» թխաղէմներուն հետ արենախառնմամբ» (108, էջ 29)։

Կլոր գլուխ Ալպեաններու հոծ բազմութիւններն Եւրոպայի մէջ տարածուած են Ալպեան լեռնագօտույն ամբողջ երկայնքը, ինչպէս տեսանք վերը։ Այս իրողութեան նայելով էր որ «Ալպեան ցեղ» անունը տրուեցաւ անոր, ինչպէս երկար գլուխ բացդոյններուն այս Հիւսիսային Ծովուն ըրջակայ երկիրներուն մէջ համախմբուած ըլլալու պարագային համաձայն «Հիւսիսական ցեղ» անունը տրուեցաւ անոր, եւ ճիշդ միեւնոյն նկատումներով «Միջերկրականան ցեղ» անունը տրուեցաւ երկար գլուխ թխաղէմ-Շերուն Վերջերս Փրօֆ. Տիքսրն «Ասպեան» անուամբ որակեց «Հիւսիսական» անուամբ ծանօթ ցեղին ծնունդ տուող գլխաւոր տիպու, որովհետեւ Կասպից Ծովը ըրջալատող տափաստաններն կը նկատուին րլլալ որորանը այդ ցեղին զոնէ զիսաւոր բաղկացուցիչ տարրերուն։ Ճերմակներու կլոր գլուխ ցեղին համար պատշաճագոյն անուն մը չէինք կարող զանել քան «ԱՐԱՐԱՏ-ԵԱՅՆ» անունը, որովհետեւ արգի գիտութեանց բոլոր յայտնութիւնք մէր այս բնաշխարհը կը մատնանշեն թէ՛ իրբեւ ՈՐՈՐԱՆԸ կլոր գլուխներու ցեղին եւ թէ՛ իրբեւ ներկայ բնակավայրը կլոր գլուխներու ամենէն զարգացեալ ու հարազատ տիպը կրող ժողովուրդներուն։ Բայց այս իրողութիւնը տակաւին այնքան յստակօրէն պարզուած չէին երբ «Ալպեան» անուամբ մկրտուեցաւ կլոր գլուխներու ցեղը։ Իսկ այժմ «ԱՐԱՐԱՏԵԱՅՆ» անուամբ կը ճանչցուի կլոր գլուխ ցեղին ամենէն ինքնորոշ տիպը, որովհետեւ ԶԱՅԵՐՄ Ենք աշխարհի ամենէն ծանօթ ժողովուրդը՝ կլոր գլուխներու խիստ եղական մէկ ճիւղին։ Մարդարաններէ ոմանք սկսած են նոյն իսկ իրբեւ իրարու հոմանիչ զործածել «Ալպեան» և «Արմենական» անունները՝ կլոր գլուխ ցեղը նշանակելու համար։ Տարակոյս չկայ թէ ամեն տեսակէտով «ԱՐԱՐԱՏԵԱՅՆ ՑԵՂ» ա-

լրու իրողութիւններ հայթայթած են մեզ այս մասին, որոնց ամենազեղեցիկ ու հեղինակաւոր մէկ համադրութիւնը կը գտնեմ Անդլոյ Քէյրմպրին Համալսարանին կողմէն հրատարակուած եւ բազմաթիւ մասնագէտներու խմբագրութեամբը պատրաստուած բազմահատոր պատմութեանց գրքերուն «Վաղեմի Պատմութիւն» շարքին առաջին մէջ։ Նախորդ տարւոյ վերջերը հրաշարքուեցաւ այս հատորը եւ իր մէջ կ'ամփոփէ վերջնագոյն հասուն եղակացութիւնները վերսոյիշեալ դիսութեանց կարուած-ներուն մէջ ի յայտ բերուած իրողութեանց համադրութիւններուն։ Բառացի թարգմանութիւնը պիտի ներկայացնեմ մէր նիւթին մասին եղած կտորներուն, միայն ինչ ինչ փոքրիկ ընդլայ-նումներ պիտի ընեմ այն տեղերը, որոնց բառացի թարգմանութիւնը անհասկալի պիտի մնայ ընթերցողներէ շատերուն եւ տեղի պիտի տայ շիոթութեան։ Ամեն պարագայի տակ, սակայն, խստօքն հաւատարիմ պիտի դանուիմ արտայայտուած իմաստ-ներուն։

Նկատենք նախ մարդարանական ուսումնասիրութեանց քայլ առ քայլ այն յառաջացումները, որոնք հաստատեցին Կլոր Գլուխի ինքնուրոյն ցեղի մը գոյութիւնը մարդկութեան մէջ։

Սէրձի աւելի սերտ կազմախօսական կապակցութիւն մը դատաւ Միջերկրականի երկար գլուխ թխաղէմներուն եւ Պալթիկի ափանց երկար գլուխ բացդոյններուն միջեւ քան որ գոյութիւն ունի այս երկուքին եւ Ալպեան զօտույն լայնգլուխ մարդոց միջեւ։ Պօկտանօֆ ապացուց որ նոր Քարէ զարուն մէջ Ռուսիոյ եւ Արեւմտեան Սիպերիոյ երկար գլուխ ժողովուրդը ո՛չ թէ Միջերկ-րական տիպին կը պատկանէին, ինչպէս ենթագրած էր Սէրձի, այլ Պալթիկ կամ Հիւսիսական (Նորդիկ) տիպին, եւ պէտք էր բացդոյններու շարքը գտառէին։ Լարուժ հասկցաւ թէ լայն գը-լուի տարրերը, որ Կեդրոնական Եւրոպայի լեռնային զօտույն երկայնքը տարածուած էին ու ասկից ալ կ'ընդարձակուէին մին-չեւ խորերը արեւմտեան Բուսիոյ ու Նորդէկիոյ եւ Հոլանտայի ու Պելճիգայի, ինչպէս նաեւ մինչեւ հարաւային ու արեւելեան մա-սերն Երխանիոյ, ծագում շատին զանազան երկար գլուխ ժողո-վրդոց ինքինքնին յարմարցներով լեռնագաւառային երկիրնե-րու աշխարհագրական գայմաններուն, այլ կլոր գլուխ եւ ինքնու-րու մարմնակաղմով «Ալպեան» նոր ցեղ մըն էր որ ներթափանցեց այս կողմերը եւ ծնունդ տուաւ իր տիպը կըսդ ժողովրդոց։ Բիփ-ի Եւրոպական այս Ալպեան տիպը կապակցեց ա՛լ աւելի լայն գը-լուի զանազանութեանց այն մեծ զանգուածին հետ, որ կը դրաւէ Փոքր Ասիոն եւ անկից դէպ արեւելք տարածուով լեռնային գո-

նունը վերի երկու անուններէն ալ լաւագոյնս կը ծառայէ ամենէն նպատակայարժար կերպով բնորոշելու կլոր գլուխ ցեղը, որով հետեւ ՄԵՐ վեհապանձ Արարատն է որ կը կանգնի կերպոնը Ասիոյ ու Եւրոպայի Խաղաղականէն մինչեւ Առլանդեանը երկարող հսկայ լեռնագոտուոյն, եւ մեր ԱՐԱՐԱՏՆ է որու անմիջական հովանիին տակ ԾՆԱԼԻ կլոր գլուխներու ցեղը եւ զոր շուրջ պատող ՀԱՅԱԿԱՆ Հովիտներուն ու լեռնադաշտերուն վրայ է որ կ'ապրին այսօր մաքրագոյն տիպերը կլոր գլուխներու ցեղին: ՄԵՐ այս Արարատէն սկսեալ մինչեւ Առլանդեանի ափերն տարածուող եւ դէպի հիւսիս ու հարաւ ճիւղեր արձակող լեռնային գոտին է այսօր բերդաշխարհը կլոր գլուխներու ցեղին, որ ամեն կողմ իր նուածումները կը կատարէ աւելի քան ՏՈՒԼ ՀԱՅԱՐ տարիներէ ի վեր, որ աշխարհի բովանդակ բնակչութեանց մէջ ցեղային մեծամասնութիւնը կը կազմէ այսօր եւ որ սահմանուած է իր թուական տիրապետութեանը տակ նուածելու ամբողջ Ասիան ու Եւրոպան եւ Ամերիկան: Յետագայ գլուխներէն մէկուն յետածելով այս վերջի հաւասարում հաստատող իրողութեանց ներկայացումները, առայժմ յառաջանանք հաստատել միայն թէ ՀԱՅԱՐ ՏԱՅՆ է կլոր գլուխ ցեղին որորանը եւ ՀԱՅՆ է (իր Հայաստանի անմիջական ցեղակիցներուն իետ) զարդացման եւ ինքնորոշման վերջագոյն տիպը կլոր գլուխներու ցեղին: Դարձեալ դիմենք Քէյմպրիծի պատմութեանց հեղինակաւոր վկայութիւններուն:

«Ուրիմն, կեդրոնական Եւրոպայի Ալպեաններէն ու Փոքր Ասիոյ Տաւրոսներէն ձեւացած Լեռնային Գօտին ըմբռներու ենք իրեւ միակ մեծ գաւառ մը, թերակղզային եւ ինքնամփոփի, որ իր Հայկական կատարէն դէպ արեւմուտք կը միրջուի մինչեւ սիրոք Եւրոպայի: Արարատի կատարը կը կենայ գլուխը այս Լեռնային Գօտուոյն, որու երկու խարիսխներէն երկուորեակ լեռնաշրջաններ կ'երկարին դէպի հարաւ, մինչ Հիւսիսային Պարսկական լեռնաշղթան է եւ միւսը՝ դէպ հարաւային-արեւելք երկարող Զակրոսեան զատիթափը: Սուրբոյ մէջն ալ դէպի հարաւ կ'երկարի լեռնային գօտի-ձահնապարհ մը, որ թէեւ փոքր բայց կենականորէն կարեւոր զէր կատարած է ցեղային պատմութեան մէջ: Հայկական լեռնային հանդոյցին հիւսիսակողմը կը կենայ Կովկասեան լեռնաշղթան, որ կլիմայով, բռւսականութեամբ ու կենդանիներով սերտօրէն կապուած է Հայկական լեռնագոտուոյն: Անիկա զատիթափ ճակատ մը կը պարզէ դէպի իր հիւսիսակողմը տարածուող տափաստաններուն, որոնք ընդարձակածաւալ ծովու մը յատակը կը կազմէին ժամանակաւ» (108, էջ 59):

Քէչ վերջ պիտի տեսնենք թէ Երկրարանական վերջնագոյն

Հրջանին մէջ գոյութիւն ունեցող աշխարհագրական այս եւ ուրիշ պայմաններ ի'նչպէս կը կղզիացնէին Հայաստանը ԱՄԵՒԵԼՔԻՆ եւ կ'արգելէին մարդկային ուրիշ որուի ցեղի արեւելքէն մուտքը ի Հայաստան: Կղզիացման այս բացարձակապէս անհրաժեշտ պայմաններուն չնորհիւ էր որ Արարատի ըրջակայ հովիտներուն մէջ գտնուող մարդկային խմբեր, տասնեակ հազարաւոր տարիներու ընթացքին, ստացան իրենց ցեղային յատկանշական տիպը: Նոյնպէս, Հայաստանի լեռնաշխարհին դէպ ԱՄԵՒԵԼՔԻՆ ընծայած բաց անցքերուն չնորհիւ էր որ հոն ծնած կլոր գլուխ ցեղը կանուխէն տարածուեցաւ դէպի Փոքր Ասիա ու Եւրոպա: Ուրիմն, տեսնենք թէ ի'նչ տիպ ժողովուրդներ էին որ պատմական հնագոյն ժամանականերէն ի վեր գրաւած էին լեռնային Գօտին, Արարատէն մինչեւ Տաւրոսն ու Ալպեանը:

«Պատմական ժամանակաց մէջ՝ Լեռնային Գօտուոյն բնակչութեանց տիրական տիպը որոշ է ու յատկանշական, մէկ ծայրէն մինչեւ միւսը: Լայն գլուխ ու բարձր գլուխ ժողովուրդներ են առնը բոլորն ալ: Աչաց լայն ու բարձր ակնակապիճ ունին անոնք որ հորիզոնական դիրքով զետեղուած է: Յօնքի ոսկրային բարձրութեան հետքն անդամ չկայ: Լայն են այսոսկրներն ու քիմքի ոսկրը: Յատկանշօրէն քառակուսի լայն կզակ ունին անոնք՝ Երկար ու զանգուածեղ ծայրերով, որոնք ակնաներուն հետ գրեթէ ուղիղ անկիւն մը կը կազմէն՝ իրենց դէպի վեր ցցուած տեղը: Լայն ուսեր ու լայն աղորեր, լայն ձեռքեր ու լայն ոտքեր ունին անոնք՝ բարձր զատատակներով եւ պնդուներով: Առ հասարակ հաստակազմ է անոնց մարմնոյ կառուցքը: Թանձր մագալաթի կը նմանի անոնց մորթը, շուրի տակ՝ տժոյն, բաց օդի տակ՝ կաշենման: Կաղնեղոյն կամ թուի եւ կամ սեւ-թուի աչք ունին անոնք. ծփծուն մազեր ունին, որ երկար են երկու սեւերուն մէջն ալ, մարմնոյ վրայ խիստ տառատ, իսկ այլ մարդոց մէջ նոյնպէս ինիստ տառատ մօրու: Սպիտակամորթ եւ ունդուաներ ուրիշ տիպերու հետն է անոնց ամենամօտիկ կապակցութիւնը, որոնց հետ արենախատոնմամբ կազմուած են միջնակեալ բազմաթիւ զանազանութիւններ: Արտիսի արենախատոնմերու մէջ Մենտեւան իմաստով «Ճիրական» բրյալ կը թուին կլոր գլուխ ցեղին սեփական մարմնաւին յատկանիներն: Այնպէս ոռ, անդամ մը որ այս ցեղին խումբեր մուտքաւոփի մը մէջ՝ կը միտին տեւական դառնալ ու բազմանալ ժամանակի բնթացքին: Կլոր գլուխ ցեղին մաքրագոյն զանազանութեանց ամենն ալ կը զանուին լեռնային Գօտուոյն սահմաններուն մէջ:

«Կլոր գլուխ ցեղին թէեւ կը պատահինք նաև հիւսիսային-

արեւմտեան Ամբիկէի, Սպանիոյ եւ Քանարեան Կղզիներուն մէջ, սակայն ասոնք բաւական չէն հաստատելու հարաւային-արեւմտեան ասկական ծառն գեղին, ինչպէս կ'առաջարկուէր նախապէս:

«Բաւական բան գիտցուած ըլլալ կը թուի կերակրեղինի ու կղակի ձեւին միջեւ գոյաւթիւն ունեցող յարաբերութեանց, ինչ-պէս նաև կղակի մկաններուն՝ զանկի քունքային կողմական ոսկորներուն վրայ գործած քարչող աղդեցութեանը մասին, որ կ'արդարացնէ զմեզ թելաղբելու թէ Ալպեան ցեղին ինքնայատուկ կարծ ու զանգուածեղ կղակը եւ զանկային կողմակի ոսկորներուն վրայ որեւէ ճնշում բանեցնելու անկարող անոր մկանային խիստ տկար յօրինուածութիւնը մատնացոյց կ'ընեն մեզ ապրելակերպի մասնայատուկ ձեւ մը: Յաւէտ փշրելու յարմարցուած են՝ մկանային սկար յօրինուածութեամբ օժտուած այսպիսի կարծ ու զանգուածեղ կղակներ քան թէ կտրելու կամ պատառելու: Ընկույղէններով եւ պատողներով ու արմտիքով սնանող մարդոց համար սքանչելի յարմարութիւն ունին այս տիպով կը-զակներ, իսկ անյարմար են անոնք մկաներութեամբ ապրող որպարզ ժողովրդոց համար, որոնք մկանական ուժեղ դրութեամբ օժտուած կղակներու կը կարօտին՝ իրենց պատառող եւ կտրատուկ պաշտօնը պատշաճօրէն կատարել կարողանալու համար: Այնպէս որ, Ալպեան ցեղին ինքնայատուկ կղակի ձեւն ու անոր մկանային տկար յօրինուածութիւնը մատնացոյց կ'ընեն թէ՝ այս ցեղին ձեւակերպման երկարատեւ գարաշջաններու ընթացքին անոր ապրելակերպը բոլորսին տարրեր եղած է Եւրոպա-ԱՄբիկէի տափատաններուն եւ պուրակներուն մասկեր որսորդաց ապրելակերպէն: Եւ այսպիսի ինքնայատուկ ապրելակերպի մը տասնեակ հազարաւոր տարիներու աղդեցութեանց արդիւնքն պէտք է համարել Ալպեան ցեղին այնքան գլխու կլոր ձեւը որքան կղակի կարծ ու զանգուածեղ կազմն ու անոր մկանային տկարութիւնը: Որովհետեւ զանկի քունքային կողմակի ոսկորներն, զերծ ըլլալով կղակի մկանունքներուն պատառելու եւ կտրատելու առթիւ գործած ուժեղ ճնշումներէն, կրցած են ազատօրէն ուռուցիկ անձիւ կլոր ձեւ մը տալ գլխուն, ինչ որ կ'արդիլուի մասկեր ապրելակերպի մը հարկագրուած նախական ցեղերուն:

«Եւ արդէն տևած ենք թէ Լեռնային Գօտին աւելի կամ նուազ կատարեալ չափով անտառուտ զաւառ մըն է եղած ամեն ժամանակ անյարմար ծառաստանի մեծ կենդանիներն պահելու: Միայն սահմանափակ տեղերու մէջ տան ատեն նպաստառը պայմաններ դոյտութիւն ունեցած են այս մասին: Լեռնային այս

Գօտին, սակայն, նշանաւոր կը հանդիսանայ պտուղ եւ ընկուզեղին արտադրող բազմատեսակ ծառերու եւ թուփերու կողմանէ, սկսած՝ կոնարեր ծառերէն մինչեւ շագանակն եւ ընկոյզը, եւ հատապուղէն ու վայրի խնձորէն եւ մամախէն սկսեալ մինչեւ Պարսկաստանի ու Հայաստանի յատկանչական մտուտ պտուղներն ծիրանի ու ղեղձի: Լեռնային Գօտույն ստորոտեայ գաւառաց մէջն ալ հասարակաց են որթատունկն ու թթենին, թուզն ու ձիթապտուղը, ինչպէս անոր հարաւակոզման Միջներկարականի գաւառներն նշանաւոր են իրենց մշտագալար բաւականութեամբ: Պատճառ ունինք նաև ենթագրելու թէ ձիշդ այս Լեռնային Գօտույն անտառային ու հարաւային խոտավայրերուն միջեւ տարածուող գաւառներուն բնիկ էին հացահատիկներու այն տեսակներն, որոնցմէ առաջին անգամ ընտանեցան ցորենն ու գարին եւ կորեկը: Դարձեալ, գիտենք թէ Ալպեան ցեղի մարդոց կողմէն է որ մշակուեցան այս ընտանի հացահատիկներն՝ Լեռնային Գօտույն ամբողջ երկայնքը, զիս արեւմուտք մինչեւ Զուիցերիոյ լճային յատակներն: Գիտենք նոյնպէս թէ Լեռնային Գօտույն այդ բաժնին մէջ որչափ ետ երթանք զէսլի անցեալը՝ մինչեւ արդի մարդուն երեւումը, միշտ կը գտնենք թէ անոնք արդէն սովոր էին մշակել այս հացահատիկներն:

«Այս կապակցութեամբ կ'արժէ թերեւս դիտել տալ թէ Յոյն ցեղարանութիւնը, որու եղակացութիւններէն ոմանք հաստատութիւն կը զտնեն արդի դիտողներու կողմէն, որոշակի կը զանազանէր ապրելակերպի կանխազոյն չըջան մը, այսինքն՝ ընկուղեղէն ուտող մարդոց չըջանը, եւ յետնազոյն «Մասկեր» մշակոյթ մը: Յունական դիցարանութեան եւ ծիսակատարութեան խիստ հին խաւի մը մէջ խոզի դիչարերութեամբ կը պաշտուէր այն Զօրութիւնը, որուն կը վերագրուէր արմտեղինաց պարզեւը: Եւ խոզը տիպար վաչկատունն է անտառաց» (108, էջ 59):

Մարդարանական գիտութեան սաղմնային անկերպարան վիճակին մէջ, Ալպեան ցեղին եւ Մոնկուլական ցեղին գլխաձեւերուն միջեւ տեսնուած նմանութենէն հետեւցնելով, կարծողներ եղան թէ Մոնկուլականէն ծնունդ առած է Ալպեան ցեղը: Այժմ հաստատուած է թէ Փիզիքական յատկանիներու կողմանէ խորունկ տարբերութիւններ դոյտութիւն ունին այս երկու ցեղերուն միջեւ, թէ Լեռնային աշխարհագրական պայմաններու դրոշմը կնքուած է Ալպեանին մարմնակազմին վրայ, իսկ ատիստաններու ընծայած ապրելակերպի դրոշմը տպաւորուած է Մոնկուլին ժառանգականութեանը վրայ, եւ թէ ճերմակներու կլոր զլուի այս ցեղը ինքնուրոյն տիպ մը կը կրէ բոլորովին, որու ծննդավայրն ու որորոցը ԱՐԱՐԱՏԻ շուրջը՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ այս կամ այն

գաւառն ըլլալու է, ինչպէս մատնացոյց կ'ընեն Երկրաբանական եւ աշխարհագրական կարգ մը նշանակալից իրողութիւններ : Ա-ձամբարեմ, ուրեմն, մեզ համար չափազանց շահեկան այս կէտը ապացուցանող իրողութիւններն ներկայացնել ընթերցողներուս :

«Ալպեան ցեղը Մոնկոլեաններուն հետ կը դասուէր Երկար առեն՝ անոր նման լայն գլուխ ըլլալուն պատճառաւ : Բայց այս-պիսի զասաւորում մը ընելէ կ'արդիլուսինք երբ նկատի առնենք Ալպեանին ընդհանուր մարմնակազմը, անոր դանկին բարձրութիւնը եւ ա'լ աւելի անոր երեսին ու կզակին առանձնայատկութիւնները : Ալպեանին մորթի գոյնին մէջ Մոնկոլին յատուկ դե-ղին գոյնին բացակայութիւնը, անոր ծփծփուն մազը, անոր ա-ռատ մօրուսը եւ մարմնոյ վրայի մազերուն առատութիւնը կը սախկեն զմեղ եղբակացնել թէ բոլորովին տարբեր ծագում ունե-ցող ցեղի մը հետն է մեր գործը : Ալպեան ցեղը աւելի մօտիկ ցե-ղակցութիւն մը հաւանորէն ցոյց կուտայ միւս «Ճերմակ» ցեղե-րուն, թէեւ իր զիլամձեւին ու մարմնակազմին կողմանէ խիստ կը տարբերի տառնցմէ ալ եւ զօրաւոր հակադրութիւն մը կը կադրէ :

«Դարձեալ, ինչպէս դիտել տուած ենք կանխաւ, «Ալպեան» մարդուն բարձրաւանդակին եւ Մոնկոլեաններու որորոցը նկատ-ուած աւելի բարձրադիր բնակավայրերուն միջն ընդերկար ու շարունակ կանգնած են Հինատու Քուչի եւ Փամիլի նեղ բայց հըս-կայական ձիւնապատ լեռնաշղթանները : Այս լեռնաշղթաններուն կողերը լայնքէն պատուուած են անդնդային խոր ճորերով, եւ սառնեղին գծէն վար կայ խիստ անհիւրընկալ անտառի ընդարձա-կածաւալ տարածութիւնը, որ անձրեւարեր թաց հովերով կը սնանի, ինչպէս նոյն հովեր ձիւնի լեռնակոյսեր կը դիզեն վերին բարձրութեանց մէջ : Այս ընդարձակ սառնապատ լեռնաշխարհին բոլորափէն իրենց ճամբայ կարող մարդկային խումբեր՝ բոլո-րովին արեւմուտքէն զէպ արեւելք շարժած են, անոր վերջի կըծ-կոմէն յետոյ, ոչ թէ Մոնկոլեան գաւառներէն դէպի Արարատ : Հինատու Քուչի արեւմտեան կողմի լեռնադաշտերուն մէջ տես-դիւնք ուրիշ եւ բոլորովին նոր դաղթաշարժերու, այսինքն՝ այն վաշկատուն խաշնարածներուն որոնք թուրքիստանի ցած տա-ժամանական կարեւախառնումները կը դանուին ըլլալ ար-դիւնք ուրիշ եւ բոլորովին նոր դաղթաշարժերու, այսինքն՝ այն Վարմաթեան կոչուած ընդարձակածաւալ ծովու մը տակ թաղ-շրբան մը, եւ ուստի այնչափ անանցանելի էին որչափ լեռնային բիւնապատ բարձրութիւնները» (108, էջ 60) :

Մոնկոլական ցեղին արեւելքէն դէպ արեւմուտք գաղթե-լով՝ Ալպեան ցեղին ծնունդ տուած ըլլալու կարծիքը այսպէս հերքելէ, եւ Ալպեան ցեղը ԼեմնՍՇիԱՐ մը հարկադրած ապ-րելակերպին ծնունդն եղած ըլլալու պարագան ներկայացնելէ յետոյ՝ կը յանդինք այն եղբակացութեան թէ Լեռնային Գօտոյն այս կամ բաժնին մէջ ծնունդ առած է ան : Եւ Հինատու Քուչի ու Փամիլին աւելի արեւելք չկրնար ըլլալ Ալպեան ցեղին որորա-նը : Բայց ցեղարանական մի քանի նշանակալից իրողութիւններ կուգան մատնացոյց ընել մեղ թէ ՀԱՅԱՍՏԱՆԻ սահմաններուն մէջ գաւառ մը, թերեւս Վասպուրականը կամ Տարոնը եւ կամ Տիգրանակերտը կամ նոյն իսկ Հայաստանի ներկայ մայրաքաղա-քին ու էջմիածնայ շուրջը բոլորող Արարատեան նահանգն է ե-ղած ծննդալայրն ու որորանը Ալպեան կամ Արմենական եւ կամ աւելի ճիշդը՝ ԱՐՄԻՆՍՏԵԱՆ ցեղին, ինչպէս արդի ՀԱՅՆ է ամե-նէն ինքնորոշուած տիպը աշխարհածաւալ նոյն կլոր գլուխներու բազմաբեղուն ցեղին : Բայց չկանխինք մեր ընտրած ամենավս-տահելի հեղինակներուն վկայութիւնները :

«Բայց Ալպեան տիպը կը զանազանուի նոյն ինքն Լեռնային Գօտոյն մջն իսկ, եւ իր գլխաւոր զանազանութեանց իրական բաշխումը՝ միջոցը կը հայթայիթէ մեղ անոր հաւանական որորա-նը դուռնելու :

«Այս զանազանութեանց ամենէն ցցունն է Արմենական (Արմինյոյ) տիպը, Արարատ լերան շրջակացքը, որ խիստ բարձր գանկային կամարով եւ դէպի գուրս հակած ակնակապիճներով ու տափակցած ծոծրակով գլուխ մունիք : Գլխու այս յետսակող-մեան անսովոր տափակութիւնը արուեստական կերպով յառաջ-բերուած տձեւութիւն մը նկատուած է թէ՝ հին եւ թէ՝ նոր դի-տողներու կողմէն : Արմենական այս զանազանութիւնը կը տիրա-պետէ Լեռնազաւառի ամբողջ կեղրունական բաժնին մէջ, եւ ան-սովոր չէ նաեւ հարաւային-արեւելեան եւ արեւելքան կեղրունա-կան եւրոպայի բոլոր մասերուն մէջ :

«Գլխածեւի այս Արմենական տիպին ինքնուրոյն յատկա-նիշներուն կողմանէ ամենէն նուազ աստիճանաւ օժտուած են այնքան Հիւսիսային Պարսկաստանէն մինչեւ Փամիլ տարած-ուող կլոր գլուխներու արեւելքան խումբերը որքան արեւմտեան Եւրոպայի զանազանութիւնք, մասնաւորապէս Ավելինի եւ Սա-վոյի մէջ եղածներն : Ասոնք յաւէտ նշանաւոր են իրենց ողորկա-ձեւ զնդակերպ գլուխներով, առանց յետսակողմեան ծոծրակա-յին տափակութեան : Այնպիսի է, արդարեւ, Ալպեան ցեղին այս երկու ծայրադոյն խմբերուն — Արեւմտեան Եւրոպայի ու Պարս-կաստանի — միջն տեսնուած ընդհանուր նմանութիւնը, որ կը

թէ զանազանաւորման ու ցրւումի բոլորովին կանխագոյն մէկ փուլը կը ներկայացնեն անոնք: Բարձրագմբէթ ու տափակ-ծոծրակ Արմենական գլխաձեւին ու գնդակերպ Պարսկականին ու Եւրոպականին միջև գլխաձեւ ունեցող տիպերն ալ, որ յատկանշական են Եւրոպայի արեւելեան-կեդրոնական եւ Հարաւային-արեւելեան բնակչաց, եւ որ առ հասարակ Տիհնարիք անուամբ կը ճանչցուին, ցոյց կուտան թէ գնդակերպ գլխաձեւը հետզհետէ անկիւնաւոր ու խորանարդաձեւ կը դառնայ, որունմաններն կը գտնուին նաև Կովկասի, Արեւմտեան Պարսկաստանի ու Լեռնային Գօտուոյն Հարաւային եզրագաւառներն ի վեր, անկից ալ դէպի արեւմուտք Եւրոպայի «Տիհնարեան» գաւառը՝ նշանակելի ճիւղեր արձակելով Սուրբոյ մէջէն դէպի Հարաւ: Ալպեան ցեղին տարբեր զանազանութեանց այս բաշխումը՝ Արարատի կեդրոնական դաւառին չուրջ, ուր ամփոփուած է ծայրագոյն զարդացման աստիճանին Հասած եւ յայտնապէս վերջնագոյն ժամանակաց մէջ ինքնորոշուած Արմենական տիպը, կը թելագրէ թէ Արմենական է որ կը ներկայացնէ Ալպեան ցեղին ինքնորոշման եւ ցրւուման վերջնագոյն շրջանը եւ ի՞նքն է ամենէն զարդացեալ տիպը նոյն ցեղին, որ կ'ապրի կլոր գլուխներու որորանն հանդիսացող Արարատեան սահմանափակ կեդրոնավայրին մէջ:

«Կընանք մօտաւոր ճշգութեամբ ըսել թէ Ալպեան ցեղին այս զանազանութիւններն ե՛ր ծավում տիին ու տարածուեցան յաջորդաբար: Որովհետև ամենէն արեւմտեան «կեւենօլ» տիպը՝ Ալպեաններու եւ Ֆրանսայի մէջ Երեւցաւ Հին Քարէ Դարաշրջանի մշակոյթին դէպի Նոր Քարէ մշակոյթը փոխանցման (Ք. Ա. 10,000-ական) թուականներուն: Օֆնէթի մէջ, ի Պաւելիս, Երեւցաւ ան Ազիւեան կոչուած մշակոյթի շրջանին (Ք. Ա. 10,000-7,000): Դէպ արեւելք դառնալով՝ Անառէն հանուած մարդկային մնացորդներ ցոյց կուտան, ընդհակառակն, թէ «Ալպեան» ախումը տակաւին չէր Հասած Պարսկաստանի հիւսիսային ծայրագաւառներն մինչեւ Ք. Ա. 4,000-ական թուականներն: Նմանապէս, այս նոյն թուականներուն է որ (Ք. Ա. 4,000-3,500) լայն գլուխ Ալպեաններն մուտ գործած կը գտնենք Եզիզուոսի, Կրէտէի ու Եղէականի Կղզիններուն մէջ: Դարձեալ, նոյն այս տիպէն են Կիոլըսի և Տրովադայի առաջին ծանօթ բնակիչները, որ կը վերաբէին Պղնձի կանխազոյն շրջանին (Ք. Ա. 3,000-2,000): Լման զարգացած եւ ինքնորոշուած «Արմենական» մնացորդներն, ընդհակառակն, չն թուիր որեւէ տեղ զանուիլ մինչեւ, ամենէն կանուիր, Քրիստոնէ առաջ երկրորդ հազարամետակին (Ք. Ա. 2000-1000):

«Ներկայիս, ուրեմն, ապահով կը թուի համարիլ թէ Հայաստանի լեռնազաւառային սահմաններուն մէջ տեղի ունեցած է ինքնորոշումը կլոր գլուխներու «Ալպեան» խումբին: Կամ յաւէտ Հայաստանի արեւմտակողմեան լեռնապար հովտաց սահմաններուն մէջ, քանի որ Սառէ գարաշրջանին ամբողջ տեւզութեանը սաստկապէս սառուցեալ էին այս գաւառին լեռնային մասերը: Եւ լեռնապար այս հովիտները բաւական մէծ են ու բաւական կղզիացած եւ բնակելիութեան ամեն յարմարութեամբ օժտուած՝ ըլլալու համար որորանը ցեղային այսպիսի զանազանութեանց յաջորդութեան մը: Հայաստանի այս հովիտներն, նմանապէս, ըստ բաւականի լաւ կապակցուած են իրենց արեւելակողմեան ու արեւմտակողմեան սահմաններուն վրայի բնակութեան յարմար մէծ գաւառներու հետ եւ իրենց աշխարհագրական դրից չորրէին ենթակայ են կլիմայական պարբերական փոփոխութեանց: Այսպէս որ, անոնք կընային ծառայել իրեւ ամբարանոց մը մարդկային բնակչութեանց, ինչպէս կանխազոյն ժամանակաց մէջ եղած էին Աթլաս Լեռնազօտույն բարձրաւանդակային տարածութիւններն եւ Խպիրեան թերակղզին եւ ինչպէս յետնազոյն ժամանակաց մէջ պիտի ըլլային Արարական ու Եւրոպա-Ասիական տափաստաններն» (108, էջ 61):

Հարկ դատեցի այսքան ընդարձակ տեղ տալ վերի հեղինակաւոր վկայութեանց, որպէսզի մէր Հայ թերահաւատութովմասներուն մտքին վրայ տպաւորել կարողանամ այն իրողութիւնը թէ՝ արդի Երկրաբանական, Աշխարհագրական, Հնախօսական ու Մարդարանական գիտութեանց բոլոր յայտնութիւնք միաձայնորեն կը վկայեն թէ ՀԱՅԱՍՏԱՆՆ է եղած ծննդավայրն ու որորանը ձերմակներու կլոր գլուխն եւ թէ Հայաստանի ներկայ բնակչութիւնք են որ իրենց մարմանակազմին վրայ կը ժառանգեն բնորոշ յատկանիշները Ալպեան ցեղին ամենէն աւելի ինքնորոշուած վերջնագոյն տիպին, որ Հայերու անուամբ «ԱՄՄԵՆԱԿԱՆ» կը կոչուի արդի մարդարաններու եւ պատմագէտներու կողմէն: Ասիկա՛ է Եզրակացութիւնը առ որ կ'առաջնորդէն զմեզ արդի գիտութեանց ցուցմունքներուն ինամուս բազդատութիւններէն եւ Համագրութիւններէն ձեւակերպուած դիտական տեսութիւնք:

ԱՄԻԱՑԻ ԶԵՆ ՀԱՅԵՐ

Հատորիս երկրորդ գլխուն մէջ՝ Դատաւոր Սըտըրէնտի
ծանօթ վճռագրերէն յառաջ բերուած հատուածները՝ պայծառո-
րէն ցոյց կուտան մեզ թէ ի՞նչ չափանիշներու համաձայն պիտի
որոշուի Հայոց ցեղային դասաւորումը, Մ. Նահանգաց Գերա-
դոյն Դատարանին կողմէն։ Եւ որովհետեւ դատական այս չափա-
նիշներն կատարեալ նոյնուրիսն մ'ունին արդի դիտութեանց ձե-
ւակերպած ցեղորոշ չափանիշներուն հետ, ուղղակի Դատաւոր
Սըտըրէնտի ձեւակերպած խիստ յատակ բանաձեւը պիտի գոր-
ծածեմ՝ ամենէն վճռական կերպով աղացուցանելու համար թէ
Ասիացի չեն Հայեր։

Դատաւոր Սըտըրիէնստ ցեղային երեք գօտիներու կը բաժ-
նէ ամրողջ մարդկութիւնը։ Առաջին՝ ճերմակ ցեղերու գօտին,
որու սահմաններուն մէջ գտնուող որեւէ ժողովուրդ անվիճելիո-
րէն ճերմակ է։ Այս գօտւոյն մէջ կը գտնուեն Եւրոպական երեք
ցեղերն ալ— Հիւսիսականի, Ալպեանի ու Միջերկրականիանի։
Ճերմակներու այս երեք ցեղերու միայն խառնուրդներէն բաղկա-
ցող որեւէ ժողովուրդ, ո՞ւր որ ալ որ գտնուի, անտարակուսելի-
որէն ճերմակ է եւ չի կրնար իրրեւ Ասիացի դասաւորութիւն։ Արե-
ւու պէս պայծառ է, այսպէս, Ասիացին ոչ Ասիացիէն զանազանե-
լու այս շափանիշը։ Երկրորդ՝ միւս ծայրը եղող ոչ-ճերմակներու
գօտին, որու սահմաններուն մէջ գտնուող որեւէ ժողովուրդ ան-
վիճելիօրէն ոչ-ճերմակ է։ Այս գօտւոյն մէջ կը գտնուի Ճարոն-
ցին՝ իր յայտնաբերած Փիղիքական ոչ-ճերմակ յատկանիշներուն
շնորհւ։ Եւ ոչ մէկ վաստարկութեամբ կարելի է Ճարոնցին դա-
սել ճերմակներու կարգը։ Երրորդ՝ ճերմակներու եւ ոչ-ճերմակ-
ներու երկու ծայրագոյն գօտիններուն միջեւ երկարող եւ ընդհա-
նուր անուամբ «կովկասեան» կոչուող ԱՄԻՍՅԻՆԵՐՈՒԻ խառնա-
րին ժողովրդոց գօտին։ Միջանկեալ այս ցեղային գօտւոյն մէջ
գտնուող ժողովուրդներէն իւրաքանչիւր ինքնուրոյն ժողովուրդ
առանձինն առանձինն պէտք է դատուի որդեգրուած ցեղորոց չա-
փանիշին համաձայն եւ բատ այնմ որոշուի անոր Եւրոպացի կամ

Ասիացի ըլլալն : Դատելով արդի Հինայուն վերոյիշեալ չափանիշին համաձայն՝ կը յայտնուի թէ ճերմակ ցեղերուն բնորոշ յատկանիշներն չկրեր ան իր մարմնոյն վրայ, հետեւարար Եւրոպացի ճերմակ չէ, Ասիացի խառնարիւն ճերմակ է : Հեռաւոր անցելոյն մէջ անոր նախնեաց ցեղակցութիւնը արդի Եւրոպական ժողովը դոց նախնիքներուն հետ՝ որեւէ արժէք չունի : Ներկայ Հինայուները յայտնապէս կը զննազանուին ներկայ Եւրոպացիներէն . անոնք յայտնապէս խառնուրդ մըն են ճերմակներու և ոչ-ճերմակներու . անոնք Եւրոպական ցեղ չեն, խառնարիւն Ասիացի են :

Յոյն աշխարհագիրներու գործած ակներեւ մէկ սխալին
բերմամբ՝ «Ասիա» կոչուած է Արարատէն Միջերկրական երկա-
րող Հայաստանի ու Փոքր Ասիոյ թերակղզին։ Հետեւարար, ըստ
աշխարհագրական այսպիսի քարտէսներու, Ասիոյ մէջ կ'իյնայ
Հայաստանը եւ Ասիացիներու շարքը կը դասուին անոր բնակչու-
թիւնք։ Նախորդ գլխուն մէջ տեսանք թէ ի՞նչու Եւրոպայի
անխօնի մէկ մասը կը կազմէ Հայաստան եւ անսխալելի խրամա-
տով մը բաժնուած է Ասիայէն։ Ի՞նչ տեսակէտով ալ որ նայինք
հարցին վրայ — Երկրաբանական, բուսաբանական, կենդանաբա-
նական, աշխարհագրական, ցեղազրական, քաղաքակրթական ու
պատմական — ո՞չ միայն Եւրոպայի անբաժան մէկ բազկացու-
ցիչն ըլլալ կը դանենք մեր վեհապանձն Արարատի հովանույն տակ
դէպ արեւմուտք տարածուող այս հողամասեր, այլ մանաւանդ-
թէ Հո՛ս ծնան եւ ասկից Եւրոպա ներմուծուեցան տիրական տի-
պերը Եւրոպայի մշակելի տունկերուն եւ ընտանի կենդանիներուն
ալ, կեանքի հիմնական արհեստներուն ալ, կրօնի եւ մշակոյթի
ու խորհրդի դրութեանց ալ եւ մանաւանդ մանաւանդ Եւրոպայի
արդի բազմամիլիոն բնակչութեանց ալ։

Դատաւոր Սըտըրլէնտ «Ասիա» բառը աշխարհագրական այս սխալ իմաստով չառներ բնաւ։ Անիկա որոշակի ցոյց կուտայ թէ ցեղային իմաստով մըն է որ կը դործածէ «Ասիացի» բառը, եւ միմիայն այդ իմաստով է որ Հաւանականութիւն մ'ըլլալ կ'ընդունի թէ ոչ-ճերմակներու խառնուրդ մ'ունին իրենց մէջ բոլոր Ասիացիներ։ Նոյնպէս ալ, ցեղագրական իմաստով մը պիտի հասկնանք «Եւրոպական ծագում ունեցող ժողովուրդ» բառերը, որու տակ կ'իյնան բոլոր ա՛յն ժողովուրդները որոնք կը բաղկանան ճերմակներու երեք ցեղերէն — եւ մի՛միայն անոնցմէ։

Ասոր համար էր որ փրոֆեսորներ Տիբուլն եւ Պօստ իրենց ամբողջ ճիռո թափեցին հաստակելու համար թէ (1). — Եւրոպայի կլոր գլուխ Ալպեան ցեղին կը վերաբերի ստուար մեծամասնութիւնը ներկայ Հայութեան, որու կը վերաբերէին նաեւ Հայութեանը ամբողջ ճիռո թափեցին հաստակելու համար թէ (1). — Եւրոպայի կլոր գլուխ Ալպեան ցեղին կը վերաբերի ստուար մեծամասնութիւնը ներկայ Հայութեան, որու կը վերաբերէին նաեւ Հայութեանը

տանի ու Փոքր Ասիոյ բնիկ կանխազոյն բնակիչներն։ (2) — Հիւսիսական կամ Նորտեան ցեղին կը վերաբերէին և կուռը յաղթական այն ժողովուրդներն, որոնք հետզետէ մուտ գործելով Հայստան ու Փոքր Ասիա՝ արենախառնուեցան բնիկ Ալպեան ցեղէն ժողովրդոց հետ։ Այս երկու ցեղերուն արենախառնումէն արտադրուեցաւ Հայ աղքր, որու ներկայ սերնդոց մէջ անժխտելիօրէն տիրական է Ալպեանը։ (3) — «Եւրոպական ցեղ» բացատրութեամբ չպիտի հասկնանք աշխարհագրական ամենասեղմ իմաստով Եւրոպայի մէջ ծագում առած եւ կամ Եւրոպայի մէջ ասլրող ցեղ, այլ արդի Եւրոպական ցեղերուն Փիզիքական յատկանիշներովն օժտուած ցեղ, որով Եւրոպական ցեղերու բաժնին մէջ կ'իշնան ա՛յնքան Հայաստանի բնիկ կանխազոյն բնակիչներն, որքան եկուոր գաղթական Արիականներն։ Եւ (4). — Հայ աղդին դոյրութեան բոլոր պատմական ըրջաններուն ընթացքին՝ ոչ-ճերմակ ցեղի արիւն, զգալի համեմատութեամբ, չէ խառնուած Հայոց արեան մէջ։

Յայտնի է թէ Հայոց Եւրոպական ծագում ունենալն անժեխտելի կերպով պիտի կրնանք հաստատել եւ Մ. Նահանդաց Գերազոյն Գատարանը չպիտի կրնայ ինքզինքը հակասելով՝ Հինտուններուն կարգը դասել Հայերը, և թէ յաջողինք ապացուցանել վերի ՉՈՐՍ Կէտերն ալ։ Իսկ առնց ՈՐԵՒԿ ՄԵԿՈՒՆ ապացուցանը մէջ եթէ վրիտինք յաջողութենէ՝ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ կերպով պիտի կորսցնենք մեր դատը։ Այդ պարագային պիտի գտնուինք նիշդ ու նիշդ Հինտուններու կացութեան մէջ, որոնք թէ եւ ԱՆԺԼԻՏԵԼԻ կերպով կրնային ու կրնան ապացուցանել իրենց եկապացուցանել իրենց բնիկ նախնեաց ալ Ճերմակացեղ ըլլարն, որով բոլորովին կը խորտակուի ներկայ Հինտուններուն ճերմակ նեաց ճերմակացեղ ըլլարն ապացուցանել բացարձակապէս անմէջ այս բնիկ տարբին սերունդներն են որ թուականապէս կը բազկացնեն սոուար մէծամասնութիւնը ներկայ Հայութեան։

Նախընթաց գլուխներուն մէջ ներկայացուցի զիտական բոլոր այն հիմնական ապացուցներն, որոնք Եւրոպական ցեղեցմարիտ իմաստով Հայոց Եւրոպական ծագում ունենալը բարձակապէս ապացուցուած է այլեւս։ Անոնք միայն կրնան կառկածիւ Հայոց Եւրոպական ծագում ունենալու իրականութեամբ

վրայ, որոնք բոլորովին տղէտ են արդի գիտական գրականութեան։ Եւ չեմ կարող երեւակայի թէ Ամերիկայի մէջ կը նայ գտնուիլ Նահանգային կամ Գերագոյն դատարան մը, որ այսպիսի անժխտելի ապացուցներու բազմութեամբ մը պաշարուած, ելնէ ոչ-ճերմակ Ասիացիներուն շարքը զասէ Հայերը, այսինքն՝ այն ժողովուրդը որ մաքրագոյն եւ ամենէն զարգացած տիպն է Եւրոպայի արդի բազմամիլիոն բնակչութեանց, ինչպէս տեսանք նախորդ գլխուն մէջ։ Ուստի այս կողմանէ մեր դատը արդէն իսկ նահանգուած համարելով՝ ներկայ գլխուն մէջ կուգամ նոյնքան անժըլիստելի կերպով ապացուցանել թէ աշխարհագրական արդի գիտութեանց բոլոր եղբակացութիւններուն համաձայն, Հայաստան աշխարհագրական տեսակէտով ալ անբաժան մէկ մասն է Եւրոպայի, եւ աշխարհագրական ծամարիտ իմաստով ալ Ասիացին կրնար կոչուիլ Հայեր։

Աշխարհագրական անուրանալի իրողութեան մըն էր որ մատնացոյց կ'ընէր Քէյմպրին համալսարանի կողմէն հրատակուած «Վաղեմի Պատմութիւն» հատորը Երր կը յայտարարէր։ րակուած «Վաղեմի Պատմութիւն» հատորը Երր կը յայտարարէր։ Կերպունական Եւրոպայի Ալպեաններէն ու Փոքր Ասիոյ Տաւրոսներէն մէր կերպունական գատառ մը, քերակզային եւ ինքնամփոփ, որ իր Հայկակուն մեծ գաւառ մը, քերակզային կը միրնուի մինչեւ սիրով Եւրոպայի։ կատարէն դէպ արեւմուտք կը միրնուի մինչեւ սիրով Եւրոպայի։ Արարատի կատարը կը կենայ գլուխը այս Լեռնային Գուույնի, որու երկու խարիսխներէն երկուորեալ լեռնաշղթաներ կ'երկարին դէպի հարաւ. մին՝ հիւսիսային Պարսկական լեռնաշղթան է եւ դէպի հարաւ. մին՝ հիւսիսային-արեւելք երկարով Զակրոսեան զափիւսը. դէպ հարաւային-արեւելք երկարով Զակրոսեան զափիւսը. Զայկալական լեռնաշղթան է եւ կենայ կովկասեան լեռնաշղթան, որ կիմայով, բուսականութեամբ ու կենաշներով սերտօրէն կապուած է Հայկական լեռնագուտույն։ Անիկա զափիւթափ նակատ մը կը պարզէ դէպ իր հիւնագուտույն։ Անիկա զափիւթափ նակատ մը կը պարզէ դէպ իր հիւնագուդմը տարածուող տափաստաններուն, որոնք բնդասիսակողմը տարածուող տափաստաններուն, որոնք կապմէին ժամանակաւ։ (108, էջ կածաւալ ծովու մը յատակը կը կազմէին ժամանակաւ» (59)։

Կը մրոնէ՞ք ամբողջ նշանակութիւնը վերի հատուածին։ Անիկա բարձրաբարբառ կը հռչակէ աշխարհագրական այն իրականիւ բնիկ նութիւնը թէ Եւրոպայի անբաժան եւ անբաժանելի մէկ մասը կը նութիւնը թէ Եւրոպայի անբաժան եւ անբաժանելի մէկ մասը կը կենայ կազմէ Հայաստան եւ թէ մեր ԱՐԱՐԱՑՆ է որ զլուխը կը կենայ Ալպեաններու Լեռնագուտներուն եւ կեղրոնական Եւրոպայի ու Փոքր Ասիոյ բարձրացուցած այս միազանգոււած երկրամասին։

բատէն մինչեւ Խաղաղականն երկարող Տաւրոսեան եւ Ալպեան լեռնագօտիներուն եւ միջանկեալ թաղուած լեռնակատարներն ներկայացնող Աըշխաղեղադոսի կողեխումբերուն միակտոր կազմին վրայ: Բացարձակապէս ճշմարիտ եւ յաւիտենապէս անհերքելի իրականութիւն մըն է, ուրիմն, թէ աշխարհապրօրէն Եւրոպական երկիր մըն է Հայաստան:

Ոչ նուազ անժխտելի իրականութիւն մըն է թէ երկրարան-օրէն աւ Եւրոպայի անխղելի եւ անբաժանելի մէկ մասը կը կազմէ Հայաստան։ Անգամ մըն ալ կարդացէք հասորիս նախորդ գլխուն այն մէջ բերումը, որ Հայաստանի կատարեալ անջատումը կը հաստատէ Ասիայէն։ Անիկա կը հոչակէ անվիճելիօրէն ընդունուած երկրարանական այն իրականութիւնը թէ, նախապատմական վերջնագոյն դարաշրջանին մէջ, ընդարձակածաւալ ծով մը՝ յաւէտ ովկիանոս մը՝ կը արածուէր այժմու Կասպից Ծովէն մինչեւ Պալմիկը, թէ ամենէն երաշտ դարաշրջաններուն իսկ ճահճային ու ծովային գոտույ մը կը վերածուէր «Ասշոմաթեան» կոչուած այդ ովկիանոսը, թէ արեւմտեան Թուրքիատանի ցածադիր ու ճահճային տափաստաններէն անդին բարձրացող Հինտութուշի եւ Փամիրի լեռնաշղթաներուն անդնդախոր ձորերը, հեղեղալից ու խիտ անտառները եւ վերնագոյն սառնակոյտերը ազդուապէս կը փակէին Ասիայէն գէպի Հայաստան որեւէ գաղթաշարժ։ Այսպէս, ուրիմն, հիւսիսային Եւրոպան՝ հիւսիսային Ասիայէն եւ Հայաստանը՝ Կեղրոնական Ասիայէն կը բաժնուէին ծովերու, ճահճիճներու, անտառխիտ բարձրաւանդակներու եւ անդնդախոր սառնալեռներու հսկայական պատուարով մը։ Ու երկրաբանօրէն մօտիկ անցելոյն մէջ Եւրոպայի ու Ասիոյ միջեւ տիրող աշխարհագրական այս արգելաթումբ պայմաններուն կը պարտինք նոյն ինքն կարելիութիւնը Եւրոպայի երեք ցեղերուն ալ գոյառութեանը։ Աշխարհագրական ու երկրաբանական այս բացայացութիւնները շատ աւելի ազդուալէս Հայաստան Ասիայէն քան որ կը բաժնուի հիւսիսային Եւրոպան Ասիայէն։ Ասոր համար է որ Ասիական Մոնկուլատիպ ժողովուրդներ շատ աւելի կանուխէն մուտ գործեցին հիւսիսային Եւրոպայի քան թէ Փոքր Ասիոյ մէջ, ուր Քրիստոնէական թուականէն դարեր յետոյ է որ Ասիացի Թուրքեր ու Մոնկուլներ կը յաջողին արշաւել։ Կատարելապէս տպէտ ըլլալու է մարդ երկրաբանական ու աշխարհագրական այս անժխտելի իրականութիւններն յայտնող արդի գիտական գրականութեան, որպէսզի խորհիթէ Եւրոպայի սահմաններէն դուրս կ'իջնայ Հայաստանը եւ կը դատուի Ասիական գոտույն մէջ։


Բայց եւրոպայի ցեղագրական պայմաններն մանաւանդ ցոյց կուտան թէ ի՞նչ անհեթեթութիւն մը պիտի ըլլար եւ ի՞նչ կոպիտ անտեսում մը ակնարազիս իրականութեանց՝ ելնել յայտաբարել թէ Ասիոյ Երկրամասին մէջ կ'իյնայ Հայստան :

Յեղերու ինքնորոշման բացարձակ պայմաններէն մէկն է աշխարհագրական կղզիացումը մարդկային խումբերու։ Առանց այս անհրաժեշտ պայմանին՝ անկարելի է որ ինքնուրոյն ֆիզի-քական յատկանիչներով ցեղ մը գոյութիւն առնէ որեւէ տեղ։ Ուրովհետեւ, մանաւանդ որսորդութեան կամ խաչնարածութեան յարաշարժ կեանքն ապրող նախնական ժողովրդոց համար, բացարձակապէս անկարելի պիտի ըլլար կղզիացեալ կեանք մը ապրիլ ու զերծ մնալ օտար արենախառնութեան է՝ առանց աշխարհագրական անանցանելի իրամատներու։ Եւ Հայաստանի արեւելակողմէն անցնող ծովերու եւ ճահիճներու ու լեռնաշղթաներու վերոյիշեալ ամրակուռ պատուարներուն չնորհիւն էր որ կարելի դարձաւ Եւրոպական երեք ճերմակ ցեղերուն ալ գոյառութիւնը։ Բազմահազար տարիներու այս կղզիացման ըրջանին՝ Պալթիկի շրջակայ երկիրներուն մէջ ինքնորոշուեցաւ Հիւսիսական կամ Արփական ցեղը, որ կը տիրէ այժմ հիւսիսային արեւմտեան Եւրոպայի բնակչութեանց մէջ, իսկ նոյն ինքն ՀԱՅԱՍՏԱՆԻ հովիտներուն մէջ ծնաւ Ալպեան ցեղը, որ աւելի քան 10-15,000 տարիներու ընթացքին յաջորդական ալիքներով ողողած է Կելքոնական Եւրոպան եւ այժմ կը հանդիսանայ ամենէն ստուարաթիւ ցեղը բովանդակ Եւրոպայի։ Առանց Հայաստանի ընծայած աշխարհագրական հակայ պատուարներուն՝ ոչ միայն անկարելի պիտի Ալպեան ցեղին գոյառութիւնը, այլ այսօր ամբողջ Եւրոպան վերածուած պիտի ըլլար Մոնկոլատիկ ժողովրդոց խառնարանի մը, այնքան Ասիացի՝ որքան է այսօր Զինաստան կամ Ճարոն։ Ի՞նչ անմտութիւն, ի՞նչ գլուխ գործոց տգիտութիւն, ի՞նչ բացայացութիւն կամ անտութիւն կամ անտեսում, ամենաղոյն կասկածն իսկ ունենալ թէ Եւրոպայի մտածում, ամենաղոյն կասկածն իսկ ունենալ թէ Եւրոպայի գուահաններէն գուրս Ասիոյ մէջ կ'իյնայ այն երկիրը, որ վճռասահմաններէն գուրս Ասիոյ մէջ կ'իյնայ այն երկիրը, որ ի՞նչ ապերակն է հանդիսացած Եւրոպական բոլոր ներկայ աղջաց ու ժողովրդոց ճերմակացեղ ըլլալուն, այն երկիրը՝ որ իր իսկ աշխարհի պարզեւած է ճերմակներու ամենէն ստուարածոցէն աշխարհի պարզեւած է ճերմակներու ամենէն ստուարածոցէն կամ կասեցուցած է դէպ Արեւմուտք ներխուժումը Մոնկոլատական հոգացան ցեղը եւ որ իր բարձրաբերձ լեռնային կատարներու վը, նախապատմական բոլոր ցեղաշէն դարաշը աններուն, իբրեւ անանցանելի թումբ կանդնած է Ասիոյ դէմ եւ իր սահմաններէն անդին կասեցուցած է դէպ Արեւմուտք ներխուժումը Մոնկոլատական հոգացան ցեղաներուն։

Ավատու որ մեր քաղաքացիութեան դատին պաշտպանողականներուն մէջ մարդ իզո՞ւր կը փնտոէ Հայաստան և Հայ անունները պահածնող երկրաբանական, աշխարհագրական և ցեղագրական այս փառաւոր իրականութեանց յիշատակումը: Կարծես հազիւ վախիսելու կը սակացուի Եւրոպական ցեղ բառով և Հայաստան ալ կ'ընդգրկուի այդ սահմաններուն մէջ: Մինչդեռ ի՞նչ սքանչելի Հայանպատ փրոփականուի առիթ մը կուտար մեզ Ամերիկեան քաղաքացիութեան արժանաւորութեան այս դատը՝ Ամերիկացի ամենէն հեղինակաւոր շարք մը երկրաբաններու, աշխարհագէտներու բերնով ալ ի լուր աշխարհի հոչակել Հայաստանի կատարած նախաբնամական դերը Եւրոպական արդի ժողովոց ծագմանը և պահպանմանը մէջ, ինչպէս նաեւ թէ ներկայ Հայութիւնն է որ կը ներկայացնէ մաքրագոյն և ամենէն զարգացած տիալը Ալպեան մէծ ցեղին: Օրինակի համար, Փրոֆեսորներ Տիքսընի և Պօստի այնքան հոյակապ ցեղագրական վկայութեանց քով՝ եէլ համալսարանին աշխարհագէտ Փրոփ. Հընթինկթընի և ուրիշ հին պատմութեան մասնագէտի մը նոյնքան փառաւոր վկայութիւններն պարունակող զրքոյկ մը, պիտի կրնար Հայոց մասին տչքերը բանալ Ամերիկայի բազմահազար խմբագիրներուն, հրապարակագիրներուն, քարոզիչներուն, փրոֆեսորներուն և Ամերիկեան ամեն կարդի առաջնորդներուն: Անոնք պիտի տեսնէին ու համոզուէին թէ Հայաստանն ու Հայ հետի Ասիա ու Ասիացի ըլլալէ, ակնազմիւրն ու բարձրագոյն տիպարն հանդիսացած են Եւրոպական ամենէն բազմամարդ ցեղին:

Տակաւին պատեհութիւնը չէ անհետացած բոլորովին: Օգտուելով Ամերիկեան քաղաքացիութեան դատին արթնցուցած շահազրզութիւնն՝ կրնանք ու պարտինք խմբագրել արդի մէծագոյն հեղինակութեանց վկայութիւններն իր մէջ ամփոփող դիտական ժողովրդային զերք մը Անդիւրէն լիզուաւ, որ մինչ մէկ կողմէն Ամերիկեան զարգացեալ դասակարգին ներկայացնէ Հայր ինչպէս որ իրավէս կը յայտնուի ան մարդարանական դիտութեանց բաւոյն տակ, միւս կողմէն ալ՝ իր Հայ ծագումէն ամցող Ամերիկահայ նոր սերնդի մտքին ներշնչէ հաւատք և ցեղային ծագման:

Աշխարհագրական հաստատուն պայմաններն են որ կը վրձնին ժողովուրդի՝ մը քաղաքակրթական յարաբերութիւններն:



ՈՒՅԼՍԻ ՔԱՐՏԵՍԸ
Արեւմտեան Քաղաքակրթութեան Որորանին
(Ք. Ա. 6,000 — 4,000)

Դիտեցէ՛ք թէ ի՞նչպէս Քետացիք գրաւած են ամբողջ Հայաստան ու Փոքր Ասիան, այսինքն՝ Արեւմտեան Քաղաքակրթաւուն կելլրունավայրերն — Միջազնուք, Սուրբա և Պաղեստին կելլրունավայրերն — Երանու կելլի կերպութեան կետն հաղորդակցութեան դնող ՄիԱԿ երկիրը: թէ ի՞նչպէս մեր բնիկ նախնեաց այս ծննդավայրը Եւրոպադին կը ՈՒԱԾ է այժմու Վոստրին սեղը, իսկ Ասիայէն բոլորովին ԶԱԾՈՒԱԾ է Սեւ, Սարմարեան ու Կասպից միացեալ ծովերէն եւ Հինուու Քուշի լեռնաշղթայէն:

Նախապատմական դարուց մէջ գոյութիւն ունեցող աշխարհագրական այս հաստատուն պայմաններէն աւելի ամժխտելի փաստ չկրնար գտնուիլ Հայոց Ասիացի ԶԸԼԱԾՈՒՆ ի նպաստ:

Այսպէս որ, Հայաստանի եւ Փոքր Ասիոյ բոլոր ժողովուրդներ քաղաքակրթութեամբ ալ Եւրոպայի շրջանակին մէջ կ'իյնան եւ խսորէն կը զատուին Ասիական քաղաքակրթութենէն։ Փոքր Ասիոյ այս Եւրոպական հանգամանքին վրայ չէտող կտորով մը վիակենք ներկայ դլուխը։

Հայաստանի արեւելեան սահմաններն «Դրութ Ասիոյ» անուանակոչող Ամերիկացի Ռութիլու հեղինակը, որ գիտական պատյաներ կատարեց այդ կողմեր 1913-ին, սապէ՞ս կը զրէ։

«Քաղաքակրթութեանց Երկու մեծ խումբեր կը դանենք արեւելեան կիսազնդի հիւսիսային մասանց մէջ, որոնց իւրաքանչիւրը հշանակելի առանձնայատկութիւններով կը զանազանուի միւսէն։ Արեւելեանը կը կոչենք Եւրոպական, պարեւելեանը՝ Ասիական։ Այս բաժանումին մէջ ոչինչ կայ նոր։ Հարց կը ծագի Երր փորձենք սահմանագիծը որոշել այս Երկու խումբերուն միջեւ։ Հիւսիսի մէջ զրեթէ անկարելի է դանել բաժանման այս գիծը, Մոնկոլական եւ Մուկովեան կայսրութեանց տակ ցեղերու միաձուման պատճառաւ։ Բայց ասոնց Երկուքն ալ բաղդատարար կղիացած ժողովուրդներ են, որոնց աղղեցութիւնը՝ իրենց Երկիրներուն աշխարհազրական պայմաններուն պատճառաւ՝ այնոր զանցանելի է։

«Միջնարկականնեան Եւրոպան՝ իրանի, Հնդկաստանի եւ Չինաստանի ինքնատիպ քաղաքակրթութիւններէն զատորոշով զիծը քաշելին է դժուարը։ Այս գիծը քաշուած էր կովկասէն, Սեւ Ծովուն և Վոստորի վրայով, մինչեւ Եղիպտոս։ Այսպէս, Ասիոյ մէջ զիսկուած էր Անատոլիան եւ Սուլթան։

«Բայց Սուրբայէն և կաւ ամենամեծ այն աղղեցութիւնը Եւրոպական քաղաքակրթութեան, որ Եւրոպական աղղերը իրարու շաղկապեց՝ իրենց պատճութեան մեծագոյն ճգնաժամին տառաջին անդամանագիծը կ'ակնարկեց Յիսուս Քրիստոսի կրօնին։ Նաեւ Հո՛ն առաջին անդամ ուսուցուեցան մեր պանծացուցած դիտութեանց հիմերը հանդիսացող մաթեմատիկին ու տասնեղագիտութիւնը։ Եւ այսօր Եւրոպական զրեթէ ամեն քաղաքի մէջ կայ Սեմական նշանակելի թուով ժողովուրդ մը։ Սուրբա, ուրեմն, սերտիւ կապակցուած է Արեւմուտքին Հետ, և զործնականապէս ոչինչ է անոր աղղեցութիւնը Ասիոյ մէջ։ Անատոլիան ալ նման աղղեցութիւններ ունեցած է։ Մենք շարունակ մեր եւախտիքը կը յիշենք Յոյն զեղարուեստին ու զրականութեանն հանդէպ։ Իրաւ է թէ մեղմէ շատեր Աթէնքի ու Ալգարտայի վրայ կը խորհին այդ կապակցութեամբ, բայց Եպէտականի միւս կողմը, Եփեսոսի ու Սար-

գիկէի Յոնիական ճարտարապետութիւնն է զոր ամենէն աւելի հակամէտ ենք օրինակելու։ Մեր նախասիրած Յոյն գրականութիւնն ալ հազիւթէ Պղատոնն է կամ Սոփոկլէսը, այլ Հոմերական բանաստեղծութիւնները, որոնք անտարակուսելիօրէն Անատոլուական ծագում ունին։ Եւ մի՛եւնոյն այն քաղաքակրթութիւնը այսօր դոյութիւն ունի Յոնիոյ մէջ ինչ որ դոյութիւն ունէր Արիական մշակոյթը առաջին անգամ երեցաւ։ Փոքր Ասիոյ ծովելերեայ քաղաքներն այնքան Յունական են, որքան Յունաստանի ներսերը ունէ քաղաք, եւ շատեր ա'լ աւելի այդպէս են։

«... Հակառակ Թրքական իշխանութեան՝ Սուրբոյ, Անատոլուի, Հին Ասորեստանի եւ Հայաստանի աղգերը շատ քիչ են փոխուած, ու Եւրոպական կը մնան այսօր իրենց յարաբերութեանց մէջ։

«Ուստի ա'յնպիսի կերպով մը քաշուելու է սահմանագիծը Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ, որ Արեւմուտքի մէջ իինաթուրք կայսրութիւնը, իսկ Պարսկաստանը՝ Արեւելքի մէջ։ Եւ ասիկա անհամերաշխ չէ աշխարհազրական պայմաններու հետ. ասիկա այն գիծն է որ Միջերկրականնեան տազանին ցածրադիր Երսիկա այս կ'իծն է որ Սիստան բարձրաւանդակէն եւ Հնդկաց Ովկիանոսէն։ Գիծ մըն է ան քաշուած Պարսից Ծոցէն Սեւ Ծով, ու կիանոսէն։ Գիծ մըն է ան քաշուած Պարսից Ծոցէն Սեւ Ծով, ու բոնք այսպէս կը դառնան ըրջակողմերը այն դրան որու մէջէն բոնք այսակ անցած են մրցակից կայսրութեանց բանակներն ի յառաջ ու ետ անցած են մրցակից կայսրութեանց բանակներն ի առուր ջանալով կարել անցնիլ բնական սահմանագիծը։ Բոլոր այս պատճ ջանալով կարել անցնիլ բնական սահմանագիծը։ Այս իրական անցուղարձերէն յետոյ ալ՝ անփոփոխ մնացած է այս իրական սահմանագիծը Եւրոպայի ու Ասիոյ միջեւ, ու անոր արեւելակողական մը գտնուող երկիրներն միշտ եղած ու մնացած են Ասիա, մինչդեռ մը արեւմտակողմը գտնուողներ՝ եղած ու մնացած են միշտ Եւրոպա (58, էջ 3)։



2.

ՀԵՐՈԴՈՏՈՍԻ ԱՐՄԵՆՆԵՐԸ

Մեր ազգային պատմութիւնները, հետեւելով Յոյն պատմաբաններու աւանդութեանց, կը սորվեցնեն թէ Եւրոպայէն Հայոստան զաղթած Արքական ժողովրդեան մը սերունդն ենք Հայերս: Հայ մատենագրութեան մէջ այնքան արմատացած է Հայոց Եւրոպական եւ Արքական ծագման այս գաղափարը, որ ամենէն բացայացաւ եւ անժխտելի իրազութեանց ժողովրդականացմանը միայն կարելի պիտի ըլլայ Ծնջել դարաւոր այս նախապաշտումը Հայ մատածողութեանէն:

Ուրախ եմ որ, Հայ Քաղաքացիութեան Դատին առթիւ, Պ. Քիւրքճեան՝ Կոչիակի ներկայ տարուան 13, 20, 22 և 26 թիւ-
ւերով իր հրատարակած քննադատական զրութեանց միջոցաւ՝
թանկագին պատեհութիւնը կ'ընծայէ ինձ միանդամ ընդ միշտ
հերքելու ներկայ Հայութեան Եւրոպայէն զաղթած Արիական
ժողովրդի մը սերունդն եղած ըլլալու զաղափարը։ Եւ որպէս զի
մի առ մի հերքեմ Հայոց Եւրոպայէն զաղթած ըլլալու փաստին
ի նպաստ յառաջ բերուած վկայութիւններն՝ յաջորդաբար պիտի
ներկայացնեմ այս մասին Պ. Քիւրքճեանի Համախմբած բոլոր
վկայութեանց ամենէն կարեւորները, հատուած առ հատուած,
և անմիջապէս յետոյ պիտի տամ իւրաքանչիւրին հերքումը։

Ներկայ դլուխը ամբողջութեամբ պիտի յատկացնեմ Հերոդոսոսի այս մասին աւանդած պատմութեան քննութեանը:

Վ. Ք. — Հայոց Եւրոպական ծագումին առաջին վկայութեան մասին

¹ Թիւնը կուզայ Հերովոտոսէն, որ կը զրէ այսպէս, (Գլ. կ, 73),

«Փոխեղիացիք, ինչպէս կը սահն Մակեդոնացիք, զոհի կը

կոչուէին որչափ ատեն որ Եւրոպա էին. և Մակեդոնացիներու հետ կը բնակէին, — բայց Ասիա անցած րլլայով՝ անոնք իրենց

Հայրենիքին հետ փոխեցին իրենց անունն ալ: Արթէնները Փափողացւոց գաղթականներէն ըլլալով՝ Փախզիացւոց պէս զինուածէին» (Խօսքը կը վերաբերի մասնաւորապէս Քահրամանի բանակին որ 480-ին, ՚Ե. Ք., Հելլեսպոնին անցաւ, Աթէնքի վրայ քաղաքացւու):

Մ. Մ. — Հերոդոտոսին մի քանի ուրիշ վկայութիւններ ալ յառաջ բերեմ այս Արմէններուն մասին, որպէս զի կարելի ամենապայծառ տեսութիւնն ունենանք Հայաստանի ժողովրդեան հետ անոնդ ունեցած կապակցութեանը նկատմամբ.

«Ալիս գետն էր Մարաց կայսրութեան և Լիդացուց միջնու սահմանագիծը որ Սրմինիոյ լեռներէն բղիկելով Կիլիկիոյ մէջէն կը հոսի, և յիտոյ Մագիստրացիները աջ կողմն ունենալով եւ Փոխուղիացիները միւս կողմը՝ կ'անցնի ասոնց մէջէն ու դէպի հիւսիս հոսելով՝ կը քերէ կ'անցնի Կապաղովկիական Սուրբիացիները մէկ կողմէն և Փափլակոնացիները միւս կողմէն» (Հերոդ. Գլ. Ա., 72):

«Փոխեղիացիներէն յևոյ կուգան կապազովկրացըսուր, զորս Սուրբիացի կը կոչենք, անոնց սահմանակից են Կիլիկիցիք, որ մինչեւ սա՛ ծովը կ'երկարին, ուր Կիպրոս կղզին կը գտնուե՛ անոնք տարեկան հինգ հարիւր տաղանդ հարկ կուտան թաղաւորին: Կիլիկիցւոց կը յաջորդեն սա՛ Արքինեանները, որոնք նաև բիշովի մէջ կ'առատանան: Արքինեաններուն կը յաջորդեն Մադիանացիք, որոնք սա՛ երկիրը կը գրաւեն» (Գլ. Ե. 79):

Ուրեմն ըստ Հերոդոտոսի՝ Ք. Ա. վեցերորդ դարուն, ուս
կիոյ, Կապաղովկիոյ և Մադիանացիներու երկրին մէջտեղերը
փոքրիկ գաւառ մըն էր ԱրՄինելն, Հերոդոտոսի Արմէններուն
հայրենիքը։ Այս Արմինիայէն կը բղիսէր Ալիս գետը, որու մինչեւ-
աջ ամիերը կը տարածուէր Մադիանացիներու երկիրը։ Հետեւ-
րար, Հերոդոտոսի Արմինեան հազիւ թէ այժմու Հաճոյ, Ալ-
պուտանի, Զէյթունի, Մարաշի ու Հրազդակայից սահմաններէն
անդին գէպ արևելք կը տարածուէր։

Բայց նօրմերորդ դարու վերջներն էր որ Արքարտութ և յառաջացաւ Հնդկերոպականաց այն անդիմագրելի Հոսանքը, Ակիւթացի և Կիմբերացի անուններով, որ Հիմնայատակ կործանեց Արքայի թագավորութիւնը, Հայերէն իշխուն բերաւ ծանեց Արքարտական թագաւորութիւնը, Հայերէն իշխուն բերաւ հաստատեց Հայաստանի մէջ և Արքական կամ Հիւսիսական ազնուագետութեան մը իշխանութեանը տակ՝ Հիմնեց Հայկաղ-եան առաջին թագաւորութիւնը:

ի՞նչ կը գտնենք, սակայն, Հերոդոսով պատմութեան
մէջ: Հոն կը գտնենք որ Պարսից Կայորութեան 20 համ Սատրա-
պութիւններուն մէջ՝ ո՛չ միայն առանձին Սատրապութիւն մը
չկազմեր այս Արմինեան, այլ իրեւ Սատրապութեան մը կարեւոր
մէկ բաժինը անունն անդամ չիշատակուիր: Երրորդ Սատրա-
պութիւնը կը բաղկանար Ելեսպոնացիներէն, Փոխէկացինե-
րէն, Ասիոյ մէջի Թրակիացիներէն, Փաֆլակոնիացիներէն, Մա-
րիանեաններէն եւ Կապագովկեան Սուրբացիներէն: Կիլիկիան

ալ տառանձին Սատրապութիւն մը կը կազմէր։ Եւ այս Սատրապութեանց սահմաններուն մէջ կամ կից գտնուող Արմէնիան, ինչպէս ճշգեցինք անոր աշխարհադրական զիրքը ըստ Հերոդոտոսի, իշխառակութեան արժանի անզամ չսեպուիր իրրեւ մէկ դաւառը վերի Սատրապութիւններէն մէկուն կամ միւսին։ Իսկ այժմու Կարնոյ, Վանայ, Պիթիսի, Մշոյ, Մարտինի, Տիգրանակերտի ևահանգներն՝ Հայկական բոլոր այս ընդարձակ հողամասներ, կը բաղկացէն տասնեւութիւրորդ ու տասնեւիններորդ Սատրապութիւնները, որոնց մէջ կը գտնենք անունները Մատիանացիներու, Սասքերներու, Ալարունանեներու, Մոշեաննեներու, Թիփարեննեաններու և ուրիշ ժողովրդոց, բայց ՈՉ Արմէններու։ Արմէններու անոնն անզամ չէիշուիր, այսպէս, վեցերորդ դարուն՝ Հայկական այս ամբողջ ևահանգաց բնակչաց մէջ, այն Արմէններուն՝ որոնք ըստ Պ. Քիւրքճեանի վկայութեանց՝ պէտք էր այս ժամանակ հանդիսանային Հայաստանի տիրող Յեղի։

Հայութ պարբերութեան մէջ Հերոդոսոսի ակնարկած Ար-
մինանները տանք չեն լաւահապէս։ Կիրիկոյ կից ԱրՄինիԱ-
անուն գաւառին Արմինեաններն են որ Փոխեպիտացոց պէս զին-
ուած էին և այս Արմինեաններն էին սրբներ տառ
Դարեհի ղեկ։

Պատմական Հայաստանի հիւսիսյին արեւելիան ծալրա-
դաւաներուն մէջ կը զանենք, այսպէս, Արմինիան անուն ժո-
ղովուրդ մը, որ տարբեր տարբեր անուններ կրող ժողովրդց
լայն զօտիսից մը բաժնուած են արեւելտեան Հայաստանի ծալրա-
դաւաներէն կազմուած Արմինիոյ Համանուն ժողովուրդէն:

Նորագոյն Հեղինակաց հետ Ասորական արձանագրութեանց Ու-
րարառ անունը կարդանք Արմինիս: Այդ պարագային՝ կը նոյ-
նանան Խորենացիի Արամ Նահապետն եւ Ուրարտական կամ աւե-
լի ճիշտը Արմինեան Արամ թագաւորը, ինչպէս նաև Արմինեան
թագաւորութիւն կը կոչուի ինչ որ ցարդ երբեւ Ուրարտական

թագաւորութիւն կը ճանչցուէր : Եկամուտ նախնիք Հայոց հա-
տորիս թողլով այս հարցին աւելի ընդարձակ քննութիւնը՝ ներ-
կայ կապակցութեամբ կուզամ յայտնել թէ երբեմնի այդ հզօր
ու մեծատարած ԱրՄինեան թագաւորութեան տարանջան բե-
կորներն ըլլալու էին Հայաստանի այս երկու ծայրագաւառներուն
մէջ ամփոփուած Արմինեանները . Ասորական կայսրութեան դէմ
գարերով ողորած այն հզօր թագաւորութեան՝ որ մօտաւորապէս
ՅիՍՈՒԽՆ տարի առաջ միայն քար ու քանդ եղած էր Սկիւթական
Կիմմերական հսկայածաւալ արշաւանաց անդիմադրելի հո-
սանքին տակ :

Հիմա քիչ մը մօտէն հետեւինք բարբարոսներու այս յաղթական վայրէջքին, որոնք հիմնովին յիշաշրջեցին այդ տաենի քաղաքական աշխարհը և Սեմական ցեղին ձեռքէն յափշտակեցին աշխարհի քաղաքակիրթութեան ջահակիրն ըլլալու պատիւը:

Ասորական արձանագրութիւնք Գ.67.Հ.6.10.00.1.5
տուած Էն այսօր թէ. եօթնէբըրդ դարս վախճանին բովանդակ
Հայաստանի վրայ կը տիրէին Կովկասէն նոր եկող ՍկիկիթԱկն
ու ԿիՄՄԵՐԱԿԱՆ ժողովուրդներ: Այս հաստատուած պատմական
իրողութիւնը ընդարձակօրէն ներկայացուցած Էմ Եկամուտ
Նախնիք Հայոց հասորին մէջ: Մի քանի հեղինակաւոր վկայու-
թիւններ այ հսու յառաջ բերեմ:

Աշքի առջև ունիմ Պատմաբաններու Պատմութիւնը տառ
բազմահատոր Հեղինակութեան մը Երկրորդ հատորը: Մարց
յատկացուած գլխուն մէջ նախ նոյնութեամբ գրուած է Հերոդո-
տոսի աւանդուած պատմութիւնը Մարտի մասին: Յետոյ դրուած է
նոյն նիւթին վրայ Թէօսոր Նոլտէկի գրածը, զոր զբքին իմբրա-
գիրը կը նկատէ իրրեւ «արդի մեծագոյն իեղինակութիւնը Պար-
սից պատմութեան մասին»: Քանի մը հատուածներ թարգմանա-
րար յառաջ բերեմ այս գրութենէն, ցոյց տալու համար թէ ի՞նչ-
ովէս Յոյն աւանդական պատմութեան Մարերը, ըստ Ասորական
արձանագրութեանց յայտնութիւններուն, ուրիշ ժողովուրդ մը
նեռն ու կիմմերացիներ:

«Նինուէի գրաւման պատմութեանը մէջ՝ յիշառականց
Յունաց լեզուարանական այն սխալը, որ շարունակուեցաւ մին-
չեւ 19-րդ դարու վերջերը։ Հիմա որ խնդիրը պարզուած է, ի ձե-
ռին ունինք բաւական զգայացուց այն իրողութիւնը թէ Մարա-
կան իշխան մը չէր Կիակսար և թէ Մարեր ոչ մէկ բաժին ունե-
ցան Ասորական մայրաքաղաքին ողբերդական անկմանը մէջ։ Ար-
դան Մարեր այն ժողովուրդն էին որոնց քաղաքներն աւերեց
դարեւ, Մարեր այն ժողովուրդն էին որոնց քաղաքներն աւերեց
Սաղմանասար թ. եւ որոնցմէ հարկ ստացաւ. այն ժողովուրդը»

որոնց գէմ արշաւանք կատարեց թի՛լադրաղասար Գ. 737-ին այն ժողովուրդը՝ որոնց իշխաններ Ասորդանչն օգնութիւն խընդրեցին յիսու մղելու համար վաշկատուններու արշաւանքը որ կը սպառնար իրենց երկրին և դրացի Ուրարտուի թագաւորութեան բայց այն ազգը չէին անոնք որ չափազանց յօժարակամութեամբ Նարուպուասարի օգնութեան և կան։ Այս վերջիններս սերտօրէնց ցեղակից էին ձիւլ այն ժողովուրդին զոր վանելու համար Ասորդանի օգնութիւնը խնդրեցին Մարեր, և ձանօթ էին Ամառաւ աւամը»։

«Ամենչն առաջ պէտք է հասկցուի թէ Արեւմտեան Ասիոյ քաղաքական կացութիւնը, նոյն իսկ մինչեւ Ասորդանի թագաւորութեան առեն (Ք. Ա. 681-669), Հիմնովին կը տարբերէր նուազ քան դար մը յիսոյ Նաբուղոլասարի ժամանակի (625-604) կացութենէն»:

«Այժմ կուզանք վերջերս գտնուած այն ժողովրդեան, մեծապէս կարեւոր իրբեւ առաջինը Հնդեւրուպական ընտանիքին որ Արեւմտեան Ասիոյ մէջ պիտի ազգէր աշխարհի պատմութեան հոսանքին, բայց որու պատմութեանը մասին՝ մինչեւ այսօր կատարելապէս տղէտ էր արդի աշխարհ».

«Ասորդանի ժամանակ Հնդկերուղական գաղթաշարժին ա-
լիքը սկսած էր սպառնական համեմատութիւններ ստանալ Միջա-
զետքի Սևմական ազգաց համար, թէեւ բազմաթիւ զարերէ ի վեր
կը թափուէր այս հոսանքը հարաւային Ռուսաստանէն: Մարտ-
անը գրաւեցին անոնք ու մէջը բնակեցան. յետոյ երկուքի բաժ-
նուեցաւ վաշկառուն հոսանքը. դէպ արեւմուտք ի Փոքր Ասիա
շարժուեցաւ մէկ մէծ զանգուածը. ուրիշ մը՝ դէպ արեւելք եւ
յետոյ հարաւ մինչեւ Ելամ, ոչ մէկը խանգարելով Ասորական
կայսրութիւնը: Եւ սակայն Սևմականք շուտով ինքը ինքնին ըստին ըլլ-
ապատուած դասն, խաղաղութեամբ բար սահեւ:

չնորհիւ միայն: Յաջորդ այցելութիւնն եղաւ Նարոսպալասարի հրատէրով, և կարեւոր չէ կրկնել հսո թէ ի՞նչպէս Եկպատանի Սկլիթական թագաւորը, Յոյներու Կիակասարը, եկաւ Բարելոնի թագաւորին օգնութեան. ոչ ալ կարեւոր է կրկնել թէ ի՞նչպէս, Ասորական թագաւորութեան բաժանումին մէջ, Մանսացիք տէր դաշան ինքզինքնին՝ Բարելաստանի սահմաններէն դէպ հիւսիս տարածուղ երկիրներուն . . . : Այսո՞ւցն էին փոքրիկ թագաւորութիւններն չիւսիսի-Մարտասան, Ման, Ուրարտու և ուրիշներ» (118, Էջեր՝ 583, 585, 586):

Հիմա կարդանք արդի մեծագոյն հեղինակութիւններէն Տր-
Հոլի մէկ հասուածը : Իր Մերձաւոր Արեւելքի Վալեմի Պատմո-
թիւնը զբքին Նինուէի Կործանումը գլխուն սկիզբը նա կ'ըսէ .
«Սկիւթացիք թերեւս Եփրատի կիրճը անցնելով՝ ասպատակած
էին Սուրբիան իր (Ասուրպանիսպալի) մահուանչն առաջ, և Ռւ-
բարտուի թումր պետութիւնը ոչ եւս կարող էր որեւէ դիմալը-
րութիւն ընել Մարաց և Մաննացւոց յարձակմանց : Իր Երիտա-
սարդութեան օրերուն՝ Ասուրպանիսպալ սաստած էր Մաննայի
թագաւորը Ախէերին, բայց, որչափ որ գիտենք, նա չէր փորձած
կատարելուալէս ահարեկել Քրդական տոհմերը, ինչպէս ըրած էին
իր նախնիք : Տարակոյս չկայ թէ Ելամի կորուսով ա'յնքան
տկարացած էր իր զինուորական ուժը որ անկարող էր Քիւրտիս-
տանի մէջ յաղթական պատերազմի մը մասին մտածել : Ելամ, որ
հակառակ Աշուրի դէմ իր թշնամութեան, զարերով իբրև թումր
ծառայած էր Միջազնեաքի և Իրանի անհանդարտ գեռատի ժո-
ղովրդոց միջեւ, վերցուած էր նոյն ինքն Աշուրպանիսպալի ձեռ-
քով : Ուշամնաց բարեկամութիւն և թերեւս դաշնակցութիւն մը
Ուրարտուի հետ՝ ջանաց զարմանել սխալը, պահպաննելով թումր
պետութիւն մը հիւսիսի մէջ որ տեղը բռնէր Մաննայի, ի վազուց
անհաւատարիմ Ասորեստանի որ ստեղծած էր զինք : Բայց ի զուր
էր ամեն ինչ, և Աշուրպանիսպալի կենաց վախճանին՝ Մարեր,
իրենց կիակար թագաւորին տակ, և Հայաստանի մէջի Սկիւ-
թացւոց, Մաննացւոց և Կիմմերացւոց խառն հորդաններուն զաշ-
նակցած տոհմերն, որ Ուման-Մանուա կը կոչուէին, արագօրէն
կը հաւաքուէին Ճիւտի Լեռան (Ճին Արարատ) ետեւ, նման ան-
գրղներու սպասելով իրենց զոհին վերջի վայրկեաններուն» (39,
էջ 511):

Նի Նարովոլասար թագաւորը, Ասորեստանի յարձակմանց գէմ
էր Երկիրը պաշտպանելու ջանքին մէջ՝ չերնալով ուրիշ զաշնա-
կից զանել, յիմարութիւնը զործեց Քրդաստանի ու Հայաստանի
նորեկ Հնդեւրոպականաց օգնութիւնը խնդրելու: «Միակ կարելի՛
յոյսը», կը շարունակէ Փրօֆ. Բաճըրս, «Հիւսիսի և արեւմուռ-
քի մէջ էք: Ուժմա-Մանտայի դիմուելու էր օգնութիւն համար: Նարովոլասարի և նաև մինչեւ Նազոնիառոսի ժամանակներ
(556-539), Մանտա բառը ընդհանրապէս կը զործածուէք նշանա-
կելու համար Քրդաստանի և Հեռաւոր Հիւսիսային արեւելեան
Երկիրներու վաշկատուն ժողովութիւններն . . . : Հնդեւրոպական
էր այս նոր պետութիւնը, և զայն հիմնող և առաջնորդող ժո-
ղովուրդը վերջի օրերու Յոյն պատմարաններուն կողմէն շփոթ-
ուեցաւ Մարաց հետ: Ասորեստանցիները Բարելաստանէն դուրս
վանելու համար Մանտայի օգնութեան դիմելը յիմարութիւն էր
պարզապէս . . . Ասորեստանցիք ստուգապէս գիտէին թէ Ման-
տացիք աջք ունէին Ասորեստանի և Միջազգետքի մեծ Հովտին, և լ
Բարելացիք կրնային դիւրաւ հասկեալ այս բանը եթէ չէին պիտեռ
արդէն:

«Բայց Նարոպոլսար կամ չէր գիտեր Մանտացւոց ծրագրերն ու յոյսերը և կամ չ, դիտնալով զանոնք, յուսաց իրմէն Ասորեստանի դէմ դարձնել զանոնք . . . : Մանտացիք հայթեցին Ասորեստանցիները, որոնք դէպի Նինուէ նահանջեցին : Ամենախոր ատելութիւն միայն կրնար զոյութիւն ունենալ անոնց միջեւ : Մանտացւոց կամ Սկիւթացւոց զօրքերուն մէջ (Բարելական արձանադրութեանց մէջ Մանտա անոնը զործածուած է այն նոյն ժամանակակից համար, որոնք Յունաց կողմէն կոչուած են Շակեր ժողովրդոց համար, որոնք Յունաց կողմէն կոչուած են Շակեր կամ Սկիւթացիք) պէտք է եղած ըլլան բնակիչները այն գտառներուն որոնք անդթօրէն աւերուած էին Ասորեստան առթակեանաւուածին :

Հարովութասար Մանտացւոց չմիացաւ Ասորեստանցիներու հետապնդմանը մէջ, որովհետեւ անձկալից էր հաստատել իր գահը և իր կայրութեան այժմ աւելցած զաւաններու վերակաղը մութեան գործերը կատարել . . . : Նաբովութասարի գդկամակութիւնը և ուրիշ պետութեանց վարանումը կամ յապազումը՝ մինակ թողուցին զՄանտացիս վրիժառու ըլլալ Ասորեստանէն . . . : Դարերով քաղաքակրթուած ժողովուրդ մը պարսպափակ եղաւ նոր ժողովրդի մը թարմ, զօրեղ և անպարտելի ուժերուն կողմէն: Յայնժամ, ինչու յաճախ վերջնապոյն ժամանակաց մէջ, քաղաքակրթութիւնը տապալցաւ բարբարոսութեան առջեւ: Նիսուէ ինկաւ Սկիւթացւոց ձեռքը . . . : Մանտացիք այս մէկ հարուածով սեփականացուցին Ասորեստանի հին հո-

զամասը, ինչպէս նաեւ Փոքր Ասիսյ մէջ բոլոր Հիւսիսային զա-
ւառները՝ դէպ արեւմուտք մինչեւ Ալիս գետը» (54, Հատ. Բ.,
էջ 287):

Աւրաբառիկ կործանման և կիւրոսի ձեռքով Պարսից կայացութեան կազմաւորման միջեւ տեսող իր ՅիՍԱԻՆ տարուան ՀԱՅԱՍՏԱՆԻ պատմութիւնը, իր խոշոր գծերով, ամփոփուած կը դանենք վերս յատաջ բերուած հեղինակաւոր վկայութեանց մէջ։ Հոն կը դանենք թէ Հնդկերոպական նոր ժողովուրդ մը Եկած նուաճած է Հայաստանի, Կորդուաց ու Մարաստանի նախկին ժողովուրդներն եւ անոնց վրայ հաստատած իր իշխանութիւնը։ Հոն կը տեսնենք թէ Մարական Եկրատան մայրաքաղաքին մէջ՝ Մարական նուաճած ժողովրդեան վրայ իշխող Սկիւթական նոր ժողովուրդը բաւական զօրաւոր պետութիւն մը կազմած է արագօրէն։ Հոն կը տեսնենք թէ Հայաստանի մէջ ալ միեւնոյն Սկիւթական Հրոսակեներն տեսակ մը գանձակցութիւն կազմած են այժմու Արագատականի ու Քրդաստանի իրենց ցեղակից նորեկ յաղթական ժողովրդոց հետ։ Հոն կը տեսնենք թէ ճիշդ այս Սկիւթական նորեկ յաղթական ժողովուրդներն են, հաստատուած պատմական բովանդակ մէծագոյն Հայաստանի աարածութեանց վրայ, որ Մարաստանի իրենց ցեղակից Կիակսարին առաջնորդութեամբ՝ կը պատրաստուին ճակատագրական մէծ արշաւանքը կատարել հին աշխարհի մէծագոյն աշխարհակալ պետութիւններէն Ասորեստանի վրայ։ Հոն կը տեսնենք թէ հին պատմական Հայաստանի սրտին վրայ, նախնական Աքրաբատեան հովտին մէջ, Ս. Գրող Արարատ (Ճէպէլ Ճիւտի) լեռան հովանոյն տակ, տեղի կ'ունենայ համախմբումը Սկիւթական այս մէծ զանակցութեան զօրագունդահամարն ըստում թէ Սկիւթական նախնիք, միս մինակ՝ առանց Բարելացոց օգնութեան, կը կործանեն մւծահոչակն նինուէն, եւ տէր կը դանան Ասորեստանի, Աւրաբառացուց, Միտանացուց, Քետացուց, Մաննացուց ու Մարաց մէծ կոմք բոլոր թագաւորութեանց երկիրներուն, որ նոյնութեամբ կը փոխանցեն իրենց ցեղակից Կիւրոսին։

Հայաստանի քաղաքական այս հիմնական լեզվըուակն յևոյ նոր ժողովուրդի մը տիրապեսուրի յևոյ, որ Հնդեւրոպական նոր ժողովուրդի մը տիրապեսուրի նը հաստատեց բավանդակ երկրին վրայ, Հերոգուասուի պատմութեան մէջ կը Հանդիպինք Արմեններու լիշտառակութեանը: Ասուրական արձանագրութեանց ընթերցումներէն առաջ՝ կրնայինք թերեւս հաւատ ընծայել Յունական այն աւանդութեանց, որոնք Փոխեպիացոց Հետ Եւրոպայէն Եկող Արմէններուն կը Վերադրեն Հայ ազգին բաղկացութիւնը և Հայերէն լեզուի տարածումը Հայաստանի մէջ: Բայց այս արձանագրութեանց ընթերցումներէն

յետոյ՝ պատմագիտական նորագոյն դրականութեան անտեղեակ անձինք միայն կարող են հաւատ ընծայել այլովիսի անձիմն աւանդութեանց : Կիւրոսի ու Դարեհի ժամանակ Արմէնները Զիին որ կը բազկացնէին Հայաստանի ընակչութիւնը, այլ քանի մը տասնեակ տարիներ միայն առաջ Հայաստանի մէջ եկող հաստառուոց Սկիհթ-Ակն ժողովրդոց սերունդները և կանխագոյն ընտեհները : Եւ ասնք էին որ Հայերէն լեզուն ալ Հայաստան բերին իրենց հետ, եթէ իրաւ Վանեան արձանագրութիւնք ոչ-Հնդեւրոպական լեզուաւ մըն են գրուած, ինչպէս կը հաւաստէ Սէյս : Ամենագոյն հաւանականութիւնն իսկ չկրնար ըլլաւ որ Ակիւթական այս հսկայածաւու ու մեծայալթ ժողովուրդներն, փոխանակ իրենց խօսած Հնդեւրոպական լեզուն հարկադրելու նոււածուած ժողովրդոց վրայ, ենէին ու իրենք իրենց լեզուն փոխէին Կիլիկիոյ մէկ անկիւնը ամփոփաւած Արմինեան անուն ժողովրդի մը լեզուին : Ասիկա անբնական է, անկարելի է : Եւ մենք պատմութիւնն զիտենք թէ Պարսից գերիշխանութիւնն յետոյ՝ ոչ մէկ ժամանակ Արմինեանք իրենց լեզուն դրացի ժողովրդոց վրայ պարտագրելու ոյժն ունեցան :

Մատենաշարիս Եկամուռ Նախնիք Հայոց հատուրին Ծագուի մասն Հայերէն կեզուի և Արմինեանի զլուխներուն թողերով այս շահեկան Հարցին աւելի ընդարձակ մէկ քննութիւնը՝ ներկայ գրւուիր կը վերջացնեմ յայտարարելով, թէ Հայոց նոյն իսկ Հընդեւրոպական տարրերուն ու Հայերէն կեզուին Փոխիքական ծագում ընծայող աւանդուրիւններ այսօր հերքուած են Ասորական արձանագրութեանց կողմէն :

Է.

ԱՐԴԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹԵԱՆՑ ԴԻՐՔԸ ՀԱՅՈՑ ԾԱԳՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայոց Փոխիքական ծագմանը մասին Յոյն պատմագիրուներու աւանդութեանց արժէքը ցոյց տալէ յետոյ՝ այժմ վորձենք սոսուզել թէ ի՞նչ է արդի հեղինակութեանց զերքը այս Հարցին Հանդէսութեան միայն զիմնենք :

Վ. Ք. — Ուրիշ Հայ զիտանական մը, Լեւոն Տօմինեան, կ'ըսէ,

«Հայերը, ինչպէս եւ Փոքր Ասիոյ Յոյները, Ասիացի չեն . . . : «Թէեւ Քետական եւ Հայկական լեզուներու յարաբերութիւնը գետ անորոշ կը մնայ, ու թէեւ էին Վանեան լեզուին զաղտ նիքները գետ լիսպէս յայտնուած չեն՝ — չի՞մա բաւական բան դիտենք հաստատելու համար թէ Հայերը Արիական ներմուծում և Արեւուտքէն» :

« . . . Հայկական լեռնադաշտը որ Արարատով 17,000 ոտք րարձութեան կը հասնի՝ պատուարի մը պէս իրարմէ բաժնած է Անատոլիի լեռնադաշտը Իրանականէն : Հերոզոսոս՝ Հայերը կ'անուանէր անդիւու Փոխիքացիները» :

Մ. Մ. — Պ. Քիւրքեան վերի վկայութիւնը թարգմանած է Մէտասըն կրչնթի հետեւեալ կտարէն :

«Հայերէնի մասին հետեւեալ դիտողութիւններն հաղորդուած են Պ. Լեւոն Տօմինեանի կողմէն : «Քետական լեզուին մէջ Արիական յարաբերութեանց ալպացոյցը տակաւին չէ հաստատուած : Հայերէնի նախարիական յարաբերութիւնը հաստատելու մէծ զժուարութիւնը հոյն կը կայանայ որ Բ. Վ. Հինդերորդ դարէն միայն կը սկսին կանխագոյն Հայերէն զրուածքները» :

«Կիմմերացիք եւ Սկիւթացիք, որ Հարաւային Եւրոպայէն Կովկասի ճամբարվ կուգային (Հերոդ. Պ. 11, 12), Հայաստան հասն Բ. Ա. իրը 720-ին (աես Կարոթանէկ, Երկիրն Քետացոց, էջ 62) : Այս արշաւանաց նախորդող հին Վանեան լեզուն կը նրամանի Կովկասի Վրացերէնին, ըստ Աէյսի, որ ուսումնասիրած է տեղական արձանագրութիւններն : Նա կը կարծէ թէ Արիականներու կողմէն Հայաստանի զրաւումը ժամանակակից էր Պարսկաստանի մէջ Արիականութեան յաղթանակին, Բ. Ա. վեցերորդ դարու վերջերն :

«Այն իրողութիւնը թէ Հայաստան լեզուարանօրէն կը պատկանի Հնդեւրոպական լեզուաց արեւմտեան խմբերուն եւ թէ Պարսկական տարրը փոխ առնուած տարրերէ կը բաղկանայ՝ աշխարհագրական ապացոյցով եւս կը հաստատուի : Հայկական րարձաւանդակը, որ Արարատ յերան վրայ 17,000 ոտք բարձրութեան կը հասնի, իրեւ պատուար ծառայած է՝ բաժնելով Անատոլուի լեռնադաշտը Իրանականէն : Հերոզոսոս՝ Արմինեանները կ'անուանէր «անդիւու» Փոխիքացիները» (3, էջ 409) :

Փափաքելով պիտի փափաքէի որ ինքնիրեն ինայած ըլլար Պ. Քիւրքեան՝ Հայազգի աշխարհագէտ Պ. Լեւոն Տօմինեանի վկայութեան այս Հարավինիմութիւնը կատարած ըլլարու աններեւ մէղանչումը : Կապչիմ կը մնամ ես մտածելով թէ ի՞նչպէս Հայ Հրապարակագիր մը կրնայ երբէք հեղինակի մը ըսկել տալ թէ Հայերը Ասիացի չեն», «Հայերը Արիական ներմուծում են արեւ-

Առաքէնք, մինչ նոյն հեղինակը մէջ բերուած այդ Միեկնութն չառուածին մէջ խստ որոշ կերպով կը յայտարարէ թէ Հարաւային Եւրոպային ԿԱՎԿԱՍԻ ՃԱՐՄԱՆ Ճայտաստան մտան Հայերէն լեզուն Հայաստան բիրող Հեղեւրոպական Կիմմերացիներու ու Ակիթացիներ: Անեկա կը յայտարարէ թէ Քետական լիզուին Արիական հանգամանքը ճշգուած չէ զեռ: Իսկ Վանեան լիզուն ոչ Արիական կը Համարուի Աէյսի կողմէն: Հետեւարար, ըստ Տոմինեանի, Քետական լիզուին մէջ չենք կարող դանել Հայերէն լիզուին ծագումը, քանի որ զեռ չէ ճշգուած թէ Արիական է այդ լիզուն կամ ոչ: Նոյնողէս, Վանեան լիզուին մէջն ալ չգտնուիր Հայերէնի արժանոր, քանի որ ոչ-Արիական լիզու մը կը Համարի զայն Աէյսի նման մէծ հեղինակութիւն մը: Ուրեմն, ըստ Տոմինեանի, Կովկասէն Եկող Կիմմերական եւ Ակիթական արշաւանց Հայերէնի ներմուծումը ի Հայաստան:

Բայց կը նախընտրեմ աւելի եւս չծանրանալ տարրական պարկելութեան դէմ գործուած այսքան բացայտալ մեղանչում մի մը վրայ:

Վ. Ք. — Գէսրդ Արարան, գիտնական պատմագիրը, Հայոց Եւրոպական ծագումին իր փաստ կը բերէ լեզուն։
«Հայերէնը — կ'ըսէ նա — կը ներկայացնէ Փոքր Ասիոյ Թբակօ-Փոխացիներուն չին գաւառաբարբառները, որ կը կազմէին ուրոյն խումբ մը, Արթական ընտանիքի արեւելեան և արեւմտեան ճիւղերուն միջնւ։»

Մ. Մ. — Գլուխ Առալանի Արմինիա էնու տիկի Արմինիըն Անդրեյին գրքին մէջ, Հրատարակուած 1920-ին, համեմատողը կը կարդամ «... Երբ Ալիսի ու Եփրատի յարակից դաւառներուն մէջ Խատի կամ Հատի (Քետացի) նորկայութիւնը նկատի առնուի, և ի մասի բերուի թէ ամեն բան մատնանիշ կ'ընէ որ Հաղեւրոպական էր անոնց լեզուն, ու Հաջուի առնուի Խատ և Հայ անուանց մէջնեւ Եղող յայտնի նմանութիւնը, կ'ընայ ընդունուի թէ Փոքր Ասիոյ այս վաղեմի բնակչաց մնացորդներն են Հայեր: Եփրատի Հովտին Հատերը ձուլուեցան Արմէններուն հետ, պահելով միւնոյն ժամանակ Հայ անունը, որ ժամանակի ընթացքին Եղաւ անոնց ազգային անունը: Այս ձուլումը արտադրեց ցեղ մը, երկուքին ալ յատկանիշներովն օժտուած: Ժողովուրդը մը՝ խաղաղասէր, աշխատող, տոկուն էւ էւ ի պահանջեւ:

«Կիմմերացւոց և Սկիւթացւոց մեծ արշաւանքը, որ Ասիան աշխարհի երեսը փոխեց, թուի թէ թոյլ տուաւ Արմենօնայոց՝ Եփրատէն անդին կանգ առնել և այդ գետին ձախ ափանց

զբայ զետեղուած զաւասներն ժառանգել : Բայց այս յառաջիմա-
զացքը ամբողջ բնակչութեան կողմէն չկատարուեցաւ, որովհե-
տեւ Քանի մը տոհմեր շարունակեցին բնակիլ Եփրատի արեւմտա-
կողմեան զաւասներն, որոնք յետոյ կոչուեցան Փոքր Հայաստան :
Լեռնային զաւատ մըն էր Երկիրը ուր Ամբէնք հաստատեցան,
զոր կը կտրատէին խոր հովիտներ և ծիծաղկոտ դաշտեր : Քանի
մը զաւասներէ կը բաղկանար ան : Արձանապրութիւնը ցոյց կու-
տան Սուսպնա, Էնդիտ, Էրիզ, Դիրզանու և Տափանի անունները :
Կային լեռներու մէջ բոյն զբած կարդ մը ամբողներ և բազմա-
թիւ շուկայ-քաղաքներ, որոնցմէ ոմանք մինչև այսօր պահած
են իրենց հին անունները, որպիսիք են՝ Ամիզ (Տիգրանակերտ),
Արգրինի, Զէննի, Անզլ և Բալու» (104, Էջ 14) :

Պ. Քիւքքնեանի վկայութեան կոչած Հայ պատմագէտն, այնպէս, Հայերէնը Թրակօ-Փոխգիացիներուն մէկ հին գաւառաբարբառն ըլլալը յայտարարելէ զատ՝ բացորոշ կերպով Քե՛ՏԵՅՆԵՐՈՒ լեզուն սերած ըլլալ կը համարի զայն, ինչպէս նաև ՔԵՏԵՅՆԵՐԸ սերած ըլլալ կը յայտարարէ ՀԵՅԵՐԸ: Փոխգիացի Արմէններն ձուլուեցան, ըստ Գ. Արսլանի, այս Քետացիներուն կամ Հատերուն եւ կամ արդի անուանակոչութեամբ՝ ՀԵՅԵՐՈւն հետ, բայց Հայերէն լեզուն ինչպէս նաև Հայ անունը Քետացիներէն ևկաւ մեզ, «չ թէ Արմէններէն: Դարձեալ, ըստ Գ. Արսլանի, Կիմմերացւոց եւ Սկիւթացւոց մեծ արշաւանքներէն ՅԵՏՈՅ էր եւ անոնց ՇՆՈՐՀԻՒՆ էր որ Արմէնո-Հայք Եփրատի արեւելակողմը կրցին անցնիլ եւ գրաւել մինչեւ Տիգրանակերտու Բալու: Եւ այս «Կիմմերեանք եւ Սկիւթացիք՝ Կասպից Մովուն յարակից երկրէն եւ Պոնտոսեան լեռներէն խուժեցին վայրագ հեղեղատի մը նման եւ անընդհատ կը նեղէին (Ուրարտուի թաղաւորներն եւ Ասորեստանի վեհապետներ: Այս տոհմերը իրենց ետեւէն յարուցին Մուշկիներն (Ս. Գրոց Մէշէկները), Արմէնները, Հատերը եւ բոլոր գրացի երկիրներու հորդաներն եւ այս իրենց հետեւորդներուն իյնալ տուին Ուրարտուի եւ Ասորեստանի վրայ, որոնց բնակիչք սպաննուեցան եւ անոնց քաղաքների ի հուրմատնուեցան» (104, էջ 12):

Ուրեմն, Գէորգ Արսլան ալ, ԿՌՎԿԱՍԽԵՆ եկող Կիմմերական
եւ Սկիւթական հեղեղանման մեծ արշաւանաց կը վերագրէ Ու-
րարտուի թագաւորութեան անկումը: Ան ալ կ'ընդունի թէ «Շա-
կեր կամ Սկիւթացիք Արագախ եւ Կուրի միջեւ դաւառ մը զբաւե-
ցին, որ Շակաշէն կամ Սիսական կոչուեցաւ: Բեւեռագիր արձա-
նագրութիւնք, Ք. Ա. մինչեւ ութերորդ դարը կանուխ, այս երկ-
րին մասին կը խօսին Աշկուզա կամ Իշկուզա անուններով, Երե-
միա մարդարէին Ասքանազի թագաւորութիւն կոչած երկիրը»:

Խիստ ցաւալի է որ Պ. Քիւրքճեան այնչափ չարաշար վերաբեր-
ուած է Հայազգի պատմագիտ Գէորգ Արսլանի հետ, որքան չա-
րաշար որ վերաբերութեաւ Լեռոն Տոմինեանի հետ : Աններելի
յանցանք մըն է, որեւէ քննադատի կամ հրապարակադրի համար,
ծածկել աղբիւրը իր մէջքերութներուն և տրամադօրէն համա-
ռակ իմաստ մը աննոց ընծայելու աստիճան խեղաթիւրել զանոնք :
Վ. Ք. — Աչա Շահումյան

«Անոնք որ Հայերէն լեզուն բերին՝ մեզի ծանօթ ևն իրեւ ևկորներ, Երսավայէն, Փոքր Ասիոյ ճամրով, և կը պատկանին բացգոյն-աշուի երկանառութեաւ»

Մ. Մ. — Զապօրօվսքի գրուածներուն մէջ վերի թարգմանութեան ամենամօտիկ իրաստ տուող հետեւեալ տողերը կը գրանեմ. «Բացզյն ժողովուրդներ էին Սակերն կամ Շակեր, որոնք Արիական լեզուն տարին Հնկաստան: Սակերը՝ զորս Յոյներ միշտ կը նկատէին իբրև Երովայէն եկած Սկիւր-ացիներ»: Զապօրօվսքի այս տողերը կը գտնուին Մէտիսըն Կրէնթի Միծ Յեղին Անիհետացումը գրքին 411-րդ և 412-րդ էջերուն վրայ, ուր ծանօթագրուած է նաև թէ այս Շակերուն ամէկ տոնիմը գրաւեց Հայաստանի մէջ ամենին բեղմնաւոր հողամասը որ իրենց անունով կոչուեցաւ Շակաշէն կամ Սակաշէն: Եւ ահա՞ , Պ. Քիւրք-ձեւն , Տոմինեանի գրուածքին չետ վարուած իր մէթուախն կիրարկմարը՝ իր կեղծուած մէջերումը կը յօրինէ Զապօրօվսկիի գրուածքէն: Որպէս զի յատակօրէն ցոյց տամ Զապօրօվսկիի հանդէպ ալ Պ. Քիւրքձեանի գործած յայտնի անարգարութիւնը , յառաջ բերեմ հսու ամփոփումը Մէտիսըն Կրէնթի ա'յն յայտարարութեանց , որոնց ի հաստատութիւն դիմած է ան Զապօրօվսկիի համան մէծ հեղինակութեան մը վկայութեան:

որոց պատմուածքներէն մէկը՝ կը նկարագրէ Նորտեան Պարսից ներկայութիւնը Ուրմիոյ Լճին վրայ երբ Ք. Ա. 900-ին։ Այդ ժամանակէն սկսեալ բազմաթիւ ներխուժումներ եղան, Կիմբերացիք արշաւելով և կտրելով անցնելով կովկասը Ք. Ա. 650-ին, և առ կէ քիչ վերջ ողողելով ամբողջ Փաքք Սահան։ Կասպեան-Արալեան ծովուն հիւսիսակողմը, Թուրքիատանի մէջ, Բուսիոյ տափաստաններուն արեւելեան տարածութիւնը մինչև Փամիրի ստորոտը, զրաւուած էր Շակերէն կամ Մասակէթներէն, որտոք նաեւ Նորտեաններ էին և կիմբերացոց ու Պարսից ցեղակից ։ Քանի մը գար շարունակ Նորտեան խումբեր երբեւ վաշկառուն հովիւններ կովկասէն անցան Մարաց կայսրութեան մէջ, քիչ քիչ ներմուծելով Սըրբական լեզուն որ յետոյ եղաւ Հին Պարսկերէնը ։ Պարսից կայսրութեան բնակչաց հիմքը կը հանգէցը կը

գլուխ Մարաց վրայ, որոնք Ալպեաններու Արմենոյա և թարածանման կը վերաբերէին: Իրենց կղերական դասակարգին, Մոգերուն, առաջնորդութեամբ այս Մարեր կրկին ու կրկին կապըստամբէին իրենց Նորտեան տէլերուն դէմ մինչեւ որ երկուժողովուրդները ձուլուեցան ի մի . . . : Բայց Նորտեան ցեղին արինը (ամբողջ արեւմտեան Աստոյ մէջ) արագօրէն անօսրացաւ եւ մի քանի դար յետոյ կ'անհետահայ պատմութենէն:

«Շակեր կամ Մասակէթներ, Պարսից նման, բարձրահասակ, բացզոյն երկար զլուխներ էին եւ անոնք իրենց ևտին թողուցած են ազօտ հետքերը իրենց արեան՝ Թուրքիստանի Քըրզըզներու այժմեան Մոնկոլացած վաշչառուներուն մէջ . . . : Շակեր ամենէն արեւելիան անդամներն էին Նորտեան ցեղին, որոնց մասին որոշ արձանագրութիւն ունինք: Զինացիք քաջ զիտէին այս «կանաչ աչուի դեւերը», զոր իրենց Թաթար անուամբ կը կոչէին «Ուզուններ, — բարձրահասակներ — եւ որոնց հետ շփման եկան Ք. Ա. իրը 200-ին, այժմու Զինական Թուրքիստանի մէջ: Նորտեան ուրիշ տոհմեր ալ արձանագրուած են այս զաւաոին մէջ: Ասպացոյցներ կը կուտակուին թէ Քըրիստոնէական թուականին նախորդող գարուց մէջ՝ Կեղբոնական Ասիան Նորտեան մեծաթիւ բնակչութիւն մունիքը: Արիական Թողարկան լեզուին զիւալ Զինական Թուրքիստանի մէջ, ուրիշ իրողութեանց հետ միասին նետափ առնուելով, կը նշանակէ Նորտեաններու կողմէն խիստ առ խետ բնակութիւնը Կեղբոնական Ասիոյ երկրամասերուն մէջ, որոնք ամբողջովին Մոնկոլ են հիմա . . . : Թողարկան այս լեզուն անառարակուսելիորէն մաքուր Արիական լեզու մըն է որ, տարօրինակարար, կը վերաբերի արեւմտեան խմբին յաւէտ քան թէ Հնդկա-իրանականին: Հիւսիսային արեւելիան Թուրքիստանի մէջ վերջիրս գտնուած արձանագրութիւններէ կարգացուած է անմինչեւ Ք. Վ. իններորդ դարը կենդանի լեզու մըն էր տակային:

«Սակերու բոլոր զարմանալի յաղթանակներէն՝ իրենց աբաւանաց իրը ապացոյց կը մնան միայն այս Հնդկական և Աֆղանսկուներն : Իրենց արեան աղօտ հետքերը գտնուած են Փամիրնեռն և Աֆղանխատանի մէջ, բայց Հարաւրի մէջ անհետացած է ինչն արեան հետքը նոյն խակ Փունժապի մէջ : Ի մի բան, Արխան, Իրանեան, Կալչեան ու Սանսկրիտ լեզուաց ներմուծումը բանի ու Հնդկաստանի մէջ, լեզուական յաղթանակ մը կը ներառանք ու թէ զիդային» (3, էջ 253) :

իր այս հաւաստումներուն ի վկայութիւն՝ Մէտիսը Կրէնթ,
մէջ ալլոց, Զապօրօվսկին ալ հետեւեալ մէջ բերումներն կ'ընէ-

«Բայտ Զապօրօվսկիի՝ Սկիւթացիք Սկիւթիոյ կամ Հարաւայլին Բռւսաստանի ծանօթ կանխազոյն Նորտեան վաչկատուններն էին, որոնցմէ եկան անտարակոյս Աքայեանք, Կիմմերեանք եւայլն, եւ յետոյ՝ Պարսիկ յաղթականներ, Կասեաններու եւ Միտանիի առաջնորդներ եւայլն: Սկիւթացւոց արեւելեան ճիւզն էին Շակեր (ինչպէս նաև Մասակէթներ), որոնք ճիւզեր արձակեցին ի Հնդկաստան . . .: Շակեր այն բացդոյն ժողովուրդներն էին որ Արիական լեզուն Հնդկաստան տարին: Անոնց մէկ տոհմը դրաւեց Հայաստանի ամենէն րեղմնաւոր մէկ հողամասը, որ իրենց անունով Շակաշէն կոչուեցաւ . . .: Ես ապացուցած եմ եւ կրնամը ըսել թէ միեւնոյն էին Շակեր եւ Սկիւթացիներ . . .: Դարեհի ժամանակներէն ի վեր, առուտղն, թուրքիստանի մէջ Մասակէթներուն հւա եւ անոնց քով կը գտնուէին Շակերը, զորո Յոյները միշտ եւրոպայէն եկած Սկիւթացիներ կը նկատէին» (Յ, էջ 374, 411):

Զապօրօվսկիի այս բացդուշ յայտարարութիւններէն յետոյ թէ բացդոյն երկայնազլուխներն՝ որ Արիական լեզուն բերին Հնդկաստան, որ Հայաստանի ամենէն բեղմնաւոր մէկ գաւառը իւրացուցին եւ ՀՈՅՅՅ հւա ծուլուեցան, ՄիեկնօՅՆ այն բացդոյն երկայնազլուխներն էին որ Հարաւային Բուսաստանի Բուսաստանի մուրութիւնուն վրայ վաչկատոն կեանք մը կ'ապրէին եւ ՈՐՈՅՅՄէ յառաջ եկան Յունաստանի Հոմերական Դիւցանց Աքայեան Նորտեան Յոյները, Զապօրօվսկիի այսքան բացդուշ յայտարարութիւններէն յետոյ, կ'ըսեմ, մարդ չկրնար ըմբռնել թէ ինչպէս Պ. Քիւրքճան Զապօրօվսկիի կը վերագրէ իր իրը թէ անկէ առած տողերը: Զապօրօվսկի ո՞ւր ըսած է թէ «Փոքր Ասիոյ նամբով» «Եւրոպայէն» Եկան «Հայերէն լեզուն» մեղ ըերող «բացզոյն-աչուի երկայնօլուխներու» խումբը: Եւ Պ. Քիւրքճանի փաստին ի՞նչ օգուտ կրնայ ընծայել այսպիսի ինեռոյն այլ Զապօրօվսկիին կը յայտարարէ թէ Հարաւային Բուսաստանի նոյն այլ Զապօրօվսկիին կը յայտարարէ թէ Հարաւային Բուսաստանի նոյն այլ Զապօրօվսկիին, այսինքն ԱՍԻՒՅՅՆ, Եկան նոյն իսկ Յոյն ուրիշներ ալ իրականապէս հաստատէին թէ Զապօրօվսկի եւ դում առին եւ անկից, Փոքր Ասիոյ վրայով, Հայաստան եկան տիկա ի՞նչ կապ ունի ներկայ Հայութեան ցեղային ծագման հարը բոյն գլուխ կլոր գլուխ ԱԼՊԵԱՆ ընդունեց արդէն թէ Հայերս բացզոյն երկայնօլուխ Նորտեանին: Ինձի Համար պարզապէս

անըմբոնելի է ասիկա:

Վ. Պ. — Ես կ'ուզեմ նախ եւ առաջ ընթերցողներուս ուշադրութեան ներկայացնել իր հետեւեալ տողերը. . .:

« . . . Հետեւարար՝ Արմենոյտ (Արմենոյտ) ցեղը ծնունդ առած է Արարատի բոլորտիքը, ու անկից ցրուած է աշխարհիս չորս ծայրերն: Ասիկա այլեւս բնդունուած իրողութիւն մըն է, եւ չէք կարող զանել այսօր Մէկ ՀԱՅ հեղինակաւոր ցեղարան կամ հնախօս եւ կամ պատմագէտ որ Հայոց այս զանդուածին նախնեաց Եւրոպայէն Հայաստան զաղթած ըլլալն ընդունի»:

Յարգելի ընդդիմարանիս այս քաջակորով Համարձակութիւնը՝ հոյատեսիլ եւ զգայացունց է, բայց չը կրնար փորձաքննութեան դիմանալ, դժբաղդաբար . . . կամ բարեկալդաբար:

Ես, պատմութեան եւ բանասիրութեան խոնարհ ուսանող մը, չեմ կրնար Հայոց Եւրոպական ծագումին տեսութիւնը քարոզել որպէս բացարձակ ձշմարտութիւն, որպէս մաթիմադիքարկան առած: Որովհետեւ այդ կարգի խոդիրներու մէջ, ինչ որ այժմ ընդհանուր հաւանութիւն դտած է՝ կրնայ վաղը տարակուակի զանալ կամ բոլորովին մերժուիլ, նոր գիւտի մը կամ զաղամարի մը լոյսին ներքեւ: Եւ սակայն, կը համարձակիմ անվարնորէն յայտարարելու թէ Հայոց Եւրոպական ծագումն ընդունող «Հեղինակաւոր» ցեղարաններ եւ պատմագէտներ կան հիմա, ո՞չ թէ Մէկ ՀԱՅ, հապա՝ առնուազն ՔԱՅԱՍՈՒԻՆ Մէկ Հատ:

Ընթերցողին յիշողութիւնը թարմացնելու համար՝ թուեմ անունները այն գիտնականներուն, զորս յիշած էի կոչնակի մէջ: Եւ եթէ ատոնք պէտք եղածին չափ ոյժ չեն ներկայացներ՝ ահաւասիկ ուրիշ վկայութիւններ ալ, այսպիսի հեղինակներէ, որոնց չկրնար վերագրուիլ խոր տղիսութիւն, «վերջի 30 տարիններու ընթացքին եղած ցեղարաններ յառաջդիմութեանց մասին»:

Ամերիկացի վկաններուս շարքին պիտի աւելցնեմ զբո՞ֆ. Տիքսըն, Հարգըրտ համարանէն, որ կ'ըսէ. —

«Հերողոսոսի տուած մանրամանութիւնները, իր ժամանակի յատկանիշներուն եւ բաժանումներուն նկատմամբ, կ'ընդունուին եւ կը նկատուին իրբեւ մին այն հիմանց որոց վրայ պէտք է վերացնենք այն ժամանակի ծանօթ աշխարհին ցեղային կազմութիւնները: Եւ . . . ամեն անզամ որ կարելի եղած է նոր ապացոյցներով փորձի հնթարկել անոր եղբակացութիւնները՝ անոնք գրեթէ ամեն պարագային ալ՝ ճշգրիտ գտնուած են, ինչպէս է Հայոց նկատմամբ տուած տեղեկութիւնը»:

Մ. Մ. — Պ. Քիւրքճան հաս զբո՞ֆ. Տիքսըն վկայութեան կը կ'ոչէ իրբեւ մէկը այն բառաւուն մէկ հեղինակաւոր ցեղարաններուն, որոնք Արմենոյտ Հայոց, կամ կ'ըրգըրուին Ալպեան ցեղ

Հայոց, Եւրոպայէն Հայաստան գաղթած ըլլալը կը հաստատեն: Հիմա տեսնենք թէ ի՞նչպէս հիմնովին կը չարափոխէ Պ. Քիւրք-ճեան իմաստը Փրօֆ. Տիքսընի վկայութեան:

Վերի մէջ բերումը առնուած է Հայ Քաղաքացիութեան Դատին առթիւ Փրօֆ. Տիքսընի, Երդման տակ տուած, վկայութիւններէն:

Հաստորիս Երբորդ գլխուն մէջ նոյնութեամբ յառաջ բերի Փրօֆ. Տիքսընի ակնարկուած այս վկայութիւնները, որոնց հետեւալ նախաղասութիւնները կրկնեմ հոս. «Անոնիք (Արմէնները) Փոքր Ասիա եկան իբր յաղթականներ ու զաղթականներ, եւ Քրիստոնէ առաջ եօթներորդ դարուն հաստատուեցան հոն ուր այժմ Հայաստան կը կոչուի: Անոնիք ձուլուեցան եւ արենախառնուեցան հենագոյն քնիկ ժողովուրդին հետ որ Ալպեան տիպէն էր, ինչպէս ցոյց տրուած է այս ժարտէսին վրայ: Ես դասաւորած եմ Հայերը իբրեւ անժխտելիօրէն Ալպեան տիպէն: Հայ ժողովուրդը կազմուեցան հին նախնական Ալպեան խումբին եւ զաղթական Հընթերոպական խումբին միաձուլմամբ: Աշխարհի մէջ չկան ժողովուրդներ որ բացարձակապէս անխառն ցեղ ըլլան: Սակայն, ինչ չափով որ Ալպեան չեն Հայեր՝ նոյն չափով նորտեան են:»

Արդեօք կրնայ գտնուիլ մէկ Հայ ընթերցող որ վերի վրկայութիւնները կարդալի յետոյ՝ Հասկնայ թէ Փրօֆ. Տիքսըն Մի՛ Մի՛ Յն Հայոց եկուոր նախնեաց Եւրոպայէն գաղթած ըլլալն կ'ընդունի, և ճիշդ այս տարրին համար ըստուած կը նկատէ Հերոդոտոսի վկայութիւնը Արմէններու մասին, իսկ ներկայ Հայութեան արևոց Ալպեան տիպը Հայաստանի մէջ Բնիկ ըլլալ կ'ընդունի, ո՛չ թէ Եւրոպայէն գաղթական:

Եւ սակայն Պ. Քիւրքնեան ճիշդ այս Հարցաքննութեան անորոշ իմաստ տուող մէկ մասը յառաջ կը բերէ եւ իր ընթերցողներն կ'ուզէ Համոզել թէ Փրօֆ. Տիքսըն ալ Հայոց զանդուածուրդ մը ըլլալուն կը վկայէ:

Յետապայ գլուխներէն մէկուն մէջ՝ Ես ցոյց պիտի տամ թէ նոյն իսկ Փրօֆ. Տիքսըն, իր Մարդուն Յեղային Պատութիւնը զրբին մէջ, որոշակի ԿՈՎԱՍՈՒԽՆ և կող բացգոյն Սկիւթացիններուն և կիմմերացւոց կը վերագրէ յաւէտ ներկայ Հայութեան բացգոյն տարրին բաղկացութիւնը քան թէ Փոխւղիացի Արմէններուն: Հոս կը բաւականանամ միայն մատնացոյց ընել Փրօֆ. Տիքսընի վրագ իբր թէ յիշեալը Փոխւղիական ծագումը ունեցող Արմէններուն կ'ընծայէ ներկայ Հայութեան մէծամասնութիւնը բաղկացներու

գերակշխու աղղեցութիւնը, մինչդեռ բնիկ Արպեան տիպը Տի՛ Ա-ԿԱՆ մէծամասնութեան մէջ եկած իսունուած փոքրամասնութիւն մը լոկ կ'ընդունի զանոնք Ամերիկացի այս ցեղարանը: Ես չեմ կարող հասկնալ թէ Հայ ծանօթ Հրապարակագիր մը ի՞նչպէս կը յանդգնի այս աստիճան իմաստի խեղաթիւրումներու Ենթարկել իր յառաջ բերած վկայութիւնները:

Վ. Ք. — Բրօֆ. Մինասեանի խօսքով՝ «Հպիտի կրնայ գըտնուել Ամերիկացի հեղինակաւոր ցեղարան մը որ վկայութիւն տայ թէ Եւրոպայէն Հայաստան գաղթած ժողովրդի մը սերունդն են Հայերը:»

Զեմ գիտեր իբրեւ զիտնական ի՞նչ աստիճանի վրայ կը գտնուեի Մը. Մէտիսըն Կրէնթ, — Նիւ Եօրքի Կենդանաբանական Բնկերութեան նախագահը, — սակայն նա հանրածանօթ է իբրեւ թունդ ախոյշեանը անխառն ամերիկականութեան, իբրեւ հիացող մը Նորտեան Եւրոպացիններու, և իբրեւ ոչ-համակիր՝ Ալուեան և Միջերկրականներու:

Աչա թէ ի՞նչ կ'ըսէ Մը. Կրէնթ,

«Խնդիր է գիտնալ որ Փոքր Ասիոյ Հայերն իրենց Արիսկան լեզուն Նորտեան Պարսիկներու արշաւանքին ընդունեցին թէ անկէ առաջ՝ Փոխւղիացիններէն եւ արեւմուտքէն: Այդ Փոխւղիացինները Փոքր Ասիա մտան Տարտանելի ճամբով, եւ կործանեցին Քետական կայտրութիւնը: Անոնց լեզուն Արիսկան էր, եւ Հաւանօրէն կապակցութիւն ունէր Թրակիանին հետ: Ի նպաստ այն տեսութեան թէ Հայ լեզուն Փոխւղիացիններու Ճեռքով տքնւմուարէն մտած է, ոչ թէ Պարսիկներու Ճեռքով արեւելքն, — կայ սա յոյժ նշանակելի իրողութիւնը թէ այդ լեզուի հիմնական կադմին ինամութիւնը Արիսկան լեզուններու արեւմտեան կամ Քենթում խումբին հետ է, ո՛չ թէ արեւելքան կամ Սաթեմ խումբին հետ, եւ այդ ալ Հակառակ զոյտթեանը բաղմաթիւ պարսկական բառերու:

«Հայերը իրենք մինչեւ Հինուու Քուշ լեռները տարածուազ լեռնագաչերու եւ բարձրաւանդակներու ուրիշ բոլոր բնիկներուն պէս, թէ եւ Արիսկան լեզու մը ունէին՝ կը պատկանին Արմենոյտ ենթարաժանութիւն, — բոլորովին Հակառակը այն տիրող տիպարներուն որ կը բնակին լեռներուն Հարաւակովմը, — Պարսկաներուն որ կը բնակին լեռներուն Հարաւակովմը, — Պարսկանիստան, Աֆղանիստան, Հնդկաստան — օրոնց ամենքն ալ, թէ եւ երկայնազլուի խումբէ եւ Միջերկրականներու հետ ինամի՝ սակայն ընդհանրապէս կը մատնեն խառնուրդի հետքերը աւելի հին Նիկորյաց ցեղերէ, մանաւանդ ի Հնդկաստան»:

Մ. Մ. — Հարկ է համ ամբողջացնել թիւ 16 «Լուսնակ» մէջ

իմ գրած յօդուածիս այն հասուածը որու մէկ մասն է վերի մէջ բերումը : Ահա այդ հասուածս ամբողջութեամբ .

«Եզրակացնելով, ուրեմն, կ'ըսեմ, Հայը, այսինքն ներկայ Հայութեան ստուար մեծամասնութիւնը բաղկացնող եւ Հայկական տիպ կրող ԱրՄԵՆԱԿԱՆ ցեղը, երբեք Եւրոպայէն Հայաստան զաղքած չէ ու չկրնար ըլլալ : Զախտի կրնայ գտնուիլ Ամերիկացի հեղինակաւոր ցեղարան մը որ վկայութիւն տայ թէ Եւրոպայէն Հայաստան զաղքած տողավրդի մը սերունդն են Հայերը »: Եւ Մէտիւրն կրէնթ, զոր վկայութեան կը կոչէ Տիար Վ. Քիւրքճեան երր թէ Հայոց Արիական ցեղին պատկանելով վկայող, ընդհակառակը՝ Հայոց Արիական լեզու մը խօսին ընդունելով հանդերձ, Հայերը կը համարի ինքնուրոյն մէկ ձիւղը կորողլուխ ԱԼՊԵՍՆ ցեղին : Նոյնպէս ուրիշ մարդարաններ, եւ ամենն ալ միաձայնորէն կ'ընդունին թէ ՀԱՅՈՍՏԱՆէն Եւրոպա եկան կլոր դլուս Ալպեաններու նախնիքը »:

Չեմ դիտեր ասկէ աւելի յատակութեամբ կարելի՞ էր արդեռոյ տալ թէ Ալպեան ցեղին պատկանող Հայոց միայն կ'ակնարկեմ Երբ «Հայերը Եւրոպայէն զաղքած չեն» կը յայտարարեմ : Կրնայի ասկից աւելի պայծառօրէն արտյաայտել այն իրողութիւնը թէ Արիական Հայերէն լեզուն մէզի բերող նորտեան ժողովուրդը, Արեւմուտքէն եկած ըլլայ Հայաստան կամ թէ Արեւելքէն, չներկայացներ ներկայ Հայութեան տիրական տիպին նախնիքը, որոնք Արմենական (Արմինյայ) էին, ոչ թէ Արիական կամ նորտեան : Եւ միթէ Մէտիւրն կրէնթ եւս կրնա՞ր աւելի բացորոշ բառերով յայտնել այն անժիսուիլի իրողութիւնը թէ Հայեր, թէ եւ Արիական լեզու մը կը խօսին, բայց իրենք Զեն պատկանիր Արիական կամ նորտեան ցեղին, այլ կը պատկանին կլոր պլուխ ԱՐՄԵՆԱԿԱՆ Ենթարաժանմանը ԱԼՊԵՍՆ ցեղին : Բայց այսքան բացորոշ յայտարարութիւններն անզամ չեն արդիւր Պ. Քիւրքճեանը, որ Մէտիւրն կրէնթի խիստ բացորոշ պնդումներուն Հակառակ՝ զայն ներկայացնէ իրեւն Փոխդիացւոց հետ Հայոց ցեղակցութեանը վկայող հեղինակ մը :

Վ. Բ. — Կ'ընդունիմ որ Մէտիւրն կրէնթէն բերած վկայուցն առաւելապէս լեզուին կը վերաբերի ըստ տառին, բայց Հայութեան կոչուած վկայութիւնն առդամ չող ինքնայաց է ըստ քը (Էջ 59), — «Հայերն ալ բուռն կերպով դիմադրած են խլամական ձնչումքն ։ Այս ազգն իրապէս կը ներկայանայ իրեւն Եւրոպայի առաջապահը գէպի Արեւելք, եւ կը ձևացնէ մնացած միջնորդը, որուն ձեռքով արեւմտեան իտէալներ կը նան

ներժուծուիլ Ասիա :»

Մ. Մ. — Ներկայ Հայութեան եւ Փոխդիացւոց միջեւ ո՛չ ըստ տառի եւ ո՛չ ալ ըստ իմաստի որեւէ ցեղակցութեան գոյութիւնը կ'ընդունի Մէտիւրն կրէնթ : Յաջորդ գլուխներէն մէկուն մէջ, Քետացիներու եւ Հայոց ցեղակցութեան մասին զրելու առթիւ, ընդարձակ հասուածներ մէջ պիտի բերեմ Մը . Կրէնթի Մեծ Յեղին Անհետացումը գրքէն, ուր հեղինակը սկալ հասկութեան կարելի ըլլալու աստիճան բացորոշ կերպով կը յայտարարէ Հայոց Ալպեան ցեղին ԱՐՄԻՆԱՅՑ ենթարաժանման պատկանելու իրողութիւնը եւ նոյնքան բացորոշ կերպով ԱՍԻԱԿԱՆ ծագում կ'ընծայէ թէ՛ Ալպեան ցեղին եւ թէ՛ անոր Արմինոյտ ենթարաժանումին : Ներկայ կապակցութեամբ՝ այն հասուածն մէջ պիտի բերեմ, ուր հեղինակը կը յայտնէ թէ Փոքր Ասիոյ եւ Հայաստանի ներկայ բնակչութեանց մէջէն գործնականապէս անհետացած է Փոխդիական եւ ուրիշ Նորտեան զաղթականաց արիւնը :

«Միակ Նորտեաններն Փոքր Ասիոյ մէջ, որչափ որ զիտենք, Փոխդիացիներն, կիմմերացիներն ու Գաղատացիներն էին : Առաջինք՝ Ելեսպոնտը անցան Վ. Ա. իր 1400ին իբրեւ մէկ մասը նոյն այն զաղթաշարժին որ Աքայեանները բերաւ Յունաստան . Երկրորդ՝ կիմմերեանք որոնք միււնոյն ճամբով մտան ու նաեւ Կովկասի ճամբով Վ. Ա. 650-ին . Եւ Երրորդ՝ աւելի վերջերը, Վ. Ա. 270-ին, Գաղատացիք, որոնք հիւսիսային Խոալիայէն կուղային Թրակիոյ մէջէն և որոնք հիմնեցին Գաղատիան : Որչափ կը հասնին մեր ներկայ ծանօթութիւնք՝ Անատոլուի ներկայ բընակչութեանց մէջ այս արշաւանաց քիչ հետքերն մնացած են կամ բնաւ չկան» (3, Էջ 225) :

Այս զիլսուն մէջ վեր առի ես Պ. Քիւրքճեանի կողմէն վկայութեան կոչուած վկայութիւններն մէկ մասնակներ — Հերոդոտոս, Տոմինիան, Գեորգ Արլան, Զապօրօվսկի, Թոլանա Տիքսորի և Մէտախուրն կրէնթ : Հաս Պ. Քիւրքճեանի պնդումներուն՝ բոլոր այս հեղինակներ կը հաստատեն եղեւ ներկայ Հայութեան տիրական ՑԵՂԻՆ Եւրոպական ծագումը : Վերոյիշեալ իւրաքանչիւր հեղինակ մէջ բերուած վկայութիւններն մի առ մի քննելով եւ նոյն հեղինակներու այդ մասին ըրած բացորոշ յայտարարութիւններն ալ մէջ բերելով՝ հաստատեցի թէ ոչ միայն անհիմն են Պ. Քիւրքճեանի վերագրումները այս հեղինակներուն՝ այլ մանաւանդ թէ իւրաքանչիւրն վկայութիւնները կեղծութէն էին կամ միայն իմաստով : Յորչափ պէս ու իմաստով միանգամայն եւ կամ միայն իմաստով : Պ. Քիւրքճեան քաջութիւնը չունենայ հրապարակաւ խոստովանե-

Եռ իր ԳԻՏԱԿՑԱԲԱՐՄ գործած այս մեղանչումները հրապարակադրական բարոյականութեան դէմ, նոյն իսկ Քրիստոնէական ոգուց և ուսուցմանց համաձայն, թողութիւն չկրնար տրուիլ երեն:

Հ.

ՔԵՏԱՑԻՔ ԵՒ ՀԱՅՔ

Ասկէ երկու տարի առաջ՝ Բնիկ Նախնիք Հայոց Հատորին մէջ, էջ 17, կը գրէի. «Հաստատուած հնախօսական, պատմական եւ մարդարանական այսպիսի չափազանց վստահելի վկայութեանց վրայ՝ կրնանք այժմ յայտարարել թէ ոչ միայն մեր արիւնի հարազատ նախնիքն էին վաղեմի Քետացիք, այլ նաև թէ Հայատան էր սկզբնական ու նախապատմական կեդրոնավայրը մեր այս նախնեաց հոծ բնակչութեանց եւ արտադրած չաղաքակրթութեան»:

Փրոֆեսորներ Տիքսըն եւ Պօստ, Երդման տակ, նոյնքան եւ աւելի վճռական կերպով յայտարարեցին միեւնոյն իրողութիւնը՝ այսինքն թէ Քետական կայսրութեան բաղկացուցիչ տոհմերուն ներկայ սերունդն են Հայեր: Եւ երկուքն ալ Հաւասար վճռականութեամբ յայտարարեցին թէ Պերլինի Համալսարանին մարդարանութեան աշխարհանուչակ Փրօփ. Լուչանի կողմէն առաջին կ'ընդունուի աշխարհի ընդհանուր մէկուն մէջ բառ առ բառ ներանդամ մըն արդէն այս իրողութիւնը այսօր միաձայնորէն կ'ընդունուի աշխարհի ընդհանուր մարդարանուներուն կողմէն: Հաստորիս նախընթաց զլուխներէն մէկուն մէջ բառ առ բառ ներանդամ մըն ալ կրկնել հոս: Միայն յառաջ բերեմ հոս Փրօփ Լուչուծումը Հայոց ցեղային ծաղմանը հարցին, եւ որոնք՝ ըստ Փրոթիւններ Տիքսընի ու Պօստի վկայութեանց՝ իրեւ ճշմարտուկողմէն:

Խօսելով Հայաստանի և Փոքր Ասիր Արմինոյտ տիպով ժողովրդոց մասին՝ կ'ըսէ. «Տարակիոյ չկրնար ըլլալ թէ անոնք բոլորն ալ սերած են Քետական մեծ կայսրութեան վերաբերող տոհմերէ: Այսպէս՝ Քետացիին տիպն է որ աւելի քան 3,000 տա-

րիէ ի վեր պահպանուած է այս խումբերուն մէջ»:

Մասնաւորելով իր խօսքը Հայոց մասին՝ Փրօփ. Լուչան կ'ըսէ. «Նահեկան է այս ժաղովուրդին համատիպ կերպարանիքը, որուն համատպութեան հաւասարը կամ նման աստիճանաւը չի գտնուիր որիշ որեւէ ժաղաքակիթը ազգի մէջ, որովհետեւ ցոյց կուտայ այն թէ Հայաստանի աշխարհազրական, լեզուական եւ կրօնական աշխառու կղզիացմանը շնորհիւ, տիպը մաքուր մնացած է եւ ա'յն աստիճան ամբապնդուած է որ նոյն իսկ այսօր՝ կայսրութեան անկումէն բազում դարեր յետոյ, գրեթէ կատարելապէս միակերպ մնացած է . . .» Լուչանի ճիշդ այս Հատուածն էր զոր Փրօփ. Պօստ ներկայացուց դատարանին առջեւ ու վկաւեց թէ ցեղարանական գրականութենէն եւ իր անձնական հեւ և Խուզութիւններէն գիտէր որ վստահելի ու հեղինակաւոր է Հայոց մասին Ֆոն Լուչանի ըստած վերի խօսքը:

Ներկայ Հայութիւնը, ուրեմն, ըստ Ամերիկացի այս երկու մէծանուն մարդարաններու կողմէն՝ յանուն ընդհանուր ցեղարանական գիտութեանց ըրած վճռական յայտարարութեանց, անժըմատելի կերպով սերունդն է Քետական կայսրութեան բաղկացուցիչ տոհմերուն եւ, այդ կայսրութեան անկումէն մինչեւ այսօր, տակաւին անեղծ ու միակերպ կը պահէ իր Քետական նախնեաց ֆիզիքական տիպը: Եւ կամ Օքսֆորտ Համարաբանի պատմութեան մէծահամբաւ փրոֆեսորներէն ձ. Լ. Մայրբախ բառերով. «Նոյն իսկ Եւրոպացուց, Փոխիզիացուց, Գաղատացուց և Միջերկրականի Յունաց եւ Կեդրոնական Ասիայէն եկող Մանկուներու պատմական բազմաթիւ արշաւանիներէն եւ բնակչութեանց վերահաստատումներէն յետոյ, Փոքր Ասիր բնակչութիւնն կը պահպանն յատկանիշներն Ալպեան տիպին (Արմինոյտ), որ ըընթիւներն էին ամբողջ լեռնային գօտույն: Եւ Փոքր Ասիր յետույն յին եղբագաւառներն, որ կը միանան Լիւկիոյ, Հայաստանի եւ Հիւսիսային Սուրբոյ, կը պարունակն աւելի մաքուր տիպերն այս ցեղին» (37, 150):

Արդ, ի՞նչ պիտի խորհէիք այն անձին վրայ, որ վերոյիշեալ վկայութեանց տպագրեալ տետրակը կարդալէ Վերջ, ենէր ու Միենինննթն փրոֆեսորներուն կողմէն Միենինննթն տետրակին մէջ տպագրուած վկայութիւններէն անկապակից մասեր վեր առնելով, պնդէր թէ այդ փրոֆեսորներն ալ կը վկայէն որ Եւրոպացն եկող Արմիններու սերունդն են Հայեր, թէ Քետացիք մէր նախահարք չեն: Այս աստիճան արհամարհանք մը ճշմարտութեան եւ ուղղամտութեան հանդէս անհաւատիք բան մը կը թուի, այնպէս չչ: Բայց այսպիսի ամբաստանութենէ մը պիտի կրնայ

արդեօք ինքզինքը արդարացնել Հայ Քաղաքացիութեան Դատի Յանձնախմբին ատենապիրը եւ նոյն մարմնոյն գիտական բաժնին մէկ անդամը: Երանի թէ կարողանար: Եւ ինչո՞ւ այս այլանելի ընթացքին զիջանիլ որպէսզի չպարտաւորուի խոստովանիլ Հայ հասարակութեան առջեւ թէ ԶԱԽՈՂ ուղղութեան մըն էր որ տուին Հայ Քաղաքացիութեան դատին՝ երբ զայն հիմնաւորել փորձեցին մէր նախնեաց Եւրոպայէն Հայաստան եկած ըլլալու ԱՆՀԻՄՆ նախապաշտմանը վրայ: Նոյնպէս, որպէսզի չպարտաւորուին խոստովանիլ թէ մէր Ամերիկացի փաստաբաններն ու մարդարան վկաններն իրեւ անպաշտպանելի լքեցին Ալպեան ցեղ Հայոց Եւրոպայէն եկած ըլլալու փաստը, զոր Հայ հասարակութեան առջեւ ջատագոված էին Քաղաքացիական Հայ Յանձնախումբերը:

Քետացիներու մասին Պ. Քիւրքճեանի յայտնած այլանդակ ու խառնաշփոթ դաղակարներն միասմի հերքելէ առաջ՝ կարեւոր կը նկատեմ, նոյն խէլ իր մէջ քերած հեղինակութեանց վկայութիւններով, հաստատել թէ Հայաստանի այդ Բնիկ նախնեաց սերունդը կը համարին անոնք ներկայ Հայութիւնը եւ ոչ թէ Եւրոպայէն եկուորներու:

Եւ նախ դիմենք Քիւրքճեանի ամենակարեւոր վկաններէն մէկուն — Հարվըրտ համալսարանի Մարդարանութեան փրոֆեսոր եւ Հայ Քաղաքացիութեան Դատին առթիւ Հայոց կողմէն վարձուած մասնադէս Ռուսաս Տիքարնի:

Փրօփ. Տիքարն իր Մարդուս Յեղային Պատմութիւնը գըրքին մէջ՝ շատ որոշ կերպով նախնի Քետացիները մատնացոյց կ'ընէ իրեւ նախնիքը Հայոց: Կարդանք ակնարկուած այդ հատուածները.

Չորս գլխաւոր խումբերու բաժնելով Փոքր Ասիոյ եւ Հայաստանի ՆԵՐԿԱՅ բնակչութիւններն, կը շարունակէ. «Այս խումբերէն առաջինն ու ամենամեծը, թէեւ Թրքախօս, զրեթէ ստուգալէս բաղդատարար փոքրիկ տարր մը կը պարունակէ, զոր ուղղակի վերագրել կարողանանք տասնեւմէկէրորդ եւ տասներկուերորդ դարուց Թուրք դաղթականներուն: Անոնք լեռնադաշտին հին բնակչութեանց ներկայացուցիչներն են գլխաւորաբար: Էնդհանրապէս քիչ մը աւելի քան միջահասակ են անոնք, մթագոյն աչերով ու մազերով, թէեւ լեռնադաշտին կեղրուական մասանց մէջ բացգոյն աչաց ու մազի համեմատութիւնը երբեմն մինչեւ 40 առ հարիւր կը բարձրանայ: Փանի որ բացգութեան այս միտումը նուազ նշանակելի կ'երեւի գաւառին աւելի հեռաւոր մասանց մէջ, որպիսիք են թախածիներն, Պէկիթաշ-

ներ, Այսորիներ, Գըզըլպաշներ եւայլն, անբանաւոր չթուիր անոր ներկայութիւնը վերագրել կասպեան տիպէն (Նորտեան) հիւսիսային արշաւողներու եւ հոն բնակութիւն հաստատողներու աղղեցութեանը, որպիսիք էին Փոխութիւնը, Կիմմերացիք եւ Սկիւթացիք, թէեւ կարգ մը վերջնագոյն իրողութեանց յայտնութիւնը կը թէլաղբեն թէ կլոր գլուխ կրնայ եղած ըլլալ բացգոյն տարրը: Գլխու ձեւի կողմանէ այս խումբը զօրաւոր տիբապետութիւնը ցոյց կուտայ կլոր գլուխ տարրին: Պէտք է դիտել տալ թէ Թափաթաճիներուն եւ ուրիշ ծայրագաւառային խումբերուն գանկի բարձրութիւնը անսովոր աստիճանաւ մէծ է, եւ գլխուն յետակողմը սովորաբար մէծապէս տափակցած, որ արուեստական տափակացման սովորութիւն կը թէլաղբէ: Այսպէս կոչուած «Արմինոյո» գլխածեւի մասին աւելի երկար պիտի գրուի յաջորդ խումբին վրայ խօսուելու ատեն: Գլխաւորաբար կասպեան (Նորտեան) է Թրքական ժողովրդոց այս խումբին մէջ գոյութիւն ունեցող երկայնուղուներու փոքրիկ տարրը: Էլէզիվ ապացոյց ներկայացուցած է որ ցոյց կուտան թէ քաղքենի ժողովրդոց մէջ մէծապէս կ'աճին լայնգլուխ տարրերը երբ անոնք բաղդատուին գիւղացիներուն հետ, եւ վերջիններուս մէջն ալ մէծադոյն թուով կը գտնուին՝ երբ ասոնք բաղդատուին Թրքախօս վաշկատուններուն հետ: Մեծ նշանակութիւն ունի, կարծէմ, այս կէտը, որովհետեւ արդարացի կը թուի եղրակացնել թէ այս վերջի երկայնուղուն վաշկատուններուն մէջն է որ պէտք է փնտունք երկայնուղունի գաղթականներուն սերունդները, նստակեաց հողամշակ եւ քաղքենի ժողովուրդներն ըլլալով աւելի ճշմարտապէս ներկայացուցիչները հնագոյն բնակչութեանց, որուն մէջ եկան ձուրուցան տասնեւմէկէրորդ դարուն յաղթական թուրքերը» (107, էջ 3169):

Ակնարկելով Քուրդերու վրայ Շանդրի և Ֆոն Լուցանի կատարած ցեղարանական քննութեանց տուած արդիւնքներուն՝ Փրօփ. Տիքարն կը շարունակէ. «Եթէ Շանդրի քննութեանց տուած ատաղձը աշխարհագրական խումբերու վերածենք՝ շահեկան արդիւնքներ կ'ունենանք: Հայաստանի եւ Անդրկովկասի Քուրդեր, հակառակ իրենց ցոյց տուած գլխու փոքր ինչ արուեստական ձեւափոխութեան, խիստ մէծ համեմատութիւն մը ունին երկայնուղուներու որոնք ինչ ինչ խումբերու մէջ մինչեւ 80 առ հարիւր համեմատութեան կը հասնին: Խարբերդու մօտերը՝ Քըրդաստանի ուռնադաշտին վրայ, համեմատութիւնը 45 առ հարիւրէն վար կ'իջնէ, մինչ հիւսիսային Սուրբոյ եւ Միջագետքի Քըրդերը խիստ զօրեղապէս լայն գլուխ են, նուազ քան 20 առ հաղորդական մասանց մէջ, որպիսիք են թախածիներն, Պէկիթա-

բիւր երկայնդլուխ ունենալով։ Հարաւային Քրդերու այս էտկանապէս լայնգլուխ հանգամանքը կը հաստատուի նաեւ մեր հոս ունեցած մի քանի գանկերուն միջոցաւ։

«Կը թուի թէ վերոգրեալ իրողութիւններէն հանուելիք ամենէն հաւանական հետեւութիւնը սա է որ յանձին Քրդաց խառն ժողովուրդ մունինք որոնք, Հայաստանի լևոնազաշտին վրայ մեծաւ մասմբ երկայնդլուխներէ կը բաղկանան, գիտուրար Կասպեան (Նորտիկ), մինչ Տաւրոսեան լիոնաշղթային Հարաւակողմի Քիւրտեր ա՛ւ տեւի միօրինակարար լայնդլուխ են, գլխաւորարար Արական տիպէն։ Բուն լեռնազաշտի Քուրդեր բնորոշուած ըլլալ կը թուին բացզոյն ըլլալու զօրաւոր հակամիութեամբ մը, թէեւ բացզունութեան հետքեր կ'երեւին հիւսիսի ու հարաւի մէջն ալ։ Քանի որ երկայնդլուխներ արագօրէն կ'աճին մինչ հարաւէն ու Հարաւային արեւմուտքէն կը յառաջանանք դէպի հիւսիս եւ հիւսիսային արեւելք, արդարացի կը թուի իրրեւ դաղթական տարր մը նկատել ասիկա, որ հիւսիսային արեւելքէն եկած է տիրողարար լայնդլուխ այս զաւատին մէջ։ Յիշելու է որ պատմական աղբւրներէ զիտենք թէ ճիշդ այս ուղղութեամբ դէպի այս յեռնաշխարհն տեղի ունեցաւ կիմմերացի և Սկիւթացի վաչկատուններուն արշաւանքը, Ք. Ա. ութերորդ և Եօթներորդ դարերուն, եւ յայտնապէս կանխագոյն ժամանակաց մէջ ուրիշ արշաւանքներ ալ։ Ուրեմն, անկարելի չթուիր որ Քուրդերը նկատենք, բաւական մեծ չափով, սերունդները Ք. Ա. տուածին հազարմեակին արշաւող այս վայրագ, պատերազմաէր, տոհմերէն ոմանց, որոնց նախնական յատկանիշները հետպհետէ անօսրացած են հնադրոյն բնակչութեանց հետ արենախառնմամբ որչափ անոնք յառաջացան դէպի արեւմուտք եւ Հարաւ» (107, էջ 320)։

Փրօֆ. Տիփուրնի այս յայտարարութիւններէն յետոյ, ուրոնք յայտնապէս կՌԱԿԱԱՐ կը մատնանշեն ոչ թէ ՎԱՐԳՈՐԸ իրրեւ ան կողմը ուսկից բացզոյն երկայնդլուխներ ներմուծուեցան Հայաստան ու Փոքր Ասիա, յառաջանանք Հայոց ցեղային ծագման մասին անոր ըրած նոյնքան բացորոշ յայտարարութիւններուն։

«Դատոնալով այժմ Հայոց, ժամանակաւ յայնօրէն տարածուած ժողովուրդ մը բացց այժմ գրեթէ ամրողջովին բնաշնչուած, կ'երեւի թէ անոնք խիստ աչքառու նմանութիւն մը կը յայտնեն նախընթաց խումբին ծայրադաւառային մասերուն, որոնք կ'ենթադրուին թէ ամենէն Հարազատօրէն կը ներկայացնեն վաղեմի, նախաթրքական բնակչութիւնը։ Բայ զանազան դիսողներու՝ անոնց հաստակը միջին հաշուով 166 և 168 հարիւրամեթրի մէջտե-

զերն է, եւ այսպէս սերտիւ կը համաձայնի Թրքախօս խմբի Հասկին։ Տիրողարար թուխաչուի եւ թխամազ, անոնք բացգոյններու փոքրիկ համեմատութիւն մը ցոյց կուտան դէպի հիւսիս եւ հիւսիսային արեւելք, եւ Անդրկովկասի մէջ յաւէտ աչքառու յահախութիւն մը կարմիր մազի։ Գլխաձեւով տիրողարար կլորգըլուխ են, այս կողմանէ Թրքախօս խմբին քաղաքացի եւ գիւղացի բաժիններուն միջեւ զիրք մը զրաւելով։ Ալորեան տիպը զօրաւոր մեծամասնութիւն կը կազմէ։ Կայ, սակայն, բաւական ուժով Երկայնդլուխներու տարր մը՝ զրեթէ հաւասարապէս կասպեան (Նորտեանի համազօր) եւ Միջերկրականնեան տիպերու միջեւ բաժնուած։ Ինչպէս Թրքախօս խմբին ծայրագոյն գաւառներու դպարագային՝ Հայկական գանկը ծայր աստիճան բարձր է եւ ծոծրակային։ Հայոց բնորոշ ուրիշ մէկ յատկանիշ մըն ալ, զոր պէտք է նկատի առնել, անոնց մէջ յաճախադէպ պատահումն է՝ ինչ որ սովորական խօսակցութեանց մէջ «Հրէկական» կամ «Աւմական» քիթ կը կոչուի։ Ինչպէս նախապէս դիտել տրուեցաւ, Թրքախօս խումբին ծայրագաւառային բաժիններուն միջն ալ բաւական յաճախադէպ է այս ձեւով քիթը, թէեւ ոչ բուն իսկ առելի իրապէս թուրք բնակչութեանց մէջ։ Այս ձեւ քիթին յաճախադիպութիւնը բացորոշ կը թուի, այսպէս, բնակչութեանց նախաթրքական բաժնին միջն, եւ իրենց քանդակներուն վրայ ցոյց տրուածէն յայտնի է թէ այս ձեւ քիթը աչքառու աստիճանաւ բնորոշ մէկ յատկանիշն էր վաղեմի Քետացիններուն։ Իր «Քթականութեամբը» նշանաւոր այս ձեւ քիթը յայտնապէս բնաւ ևրէկ «Աւմական» չէ, ինչպէս Հրէկից յատկացուած նախընթաց զիտու մը մէջ բացատրուեցաւ եւ ցոյց տրուեցաւ թէ ինչ կերպով անիկա ներմուծուեցաւ Հրէկից մէջ ու սկսաւ նկատուիլ անոնց բնորոշ մէկ յատկանիշը։ Դժուար է բայէ թէ Հայոց մէջ գոյութիւն ունեցող երկայնդլուխ տարրը ինչ թէ Հայոց գոյութիւն ունեցող երկայնդլուխ ակերական, կիմմերական եւ աստիճան ապահով է վերագրել Ակերական, Կիմմերական եւ ուրիշ կանխագոյն արշաւանց, բայց զրեթէ ստոյդ կ'երեւի որ այս տարրին ներկայութիւնը մասմբ վերագրելի է Քուրդերու հետ եղած արդի արենախառնմանց» (107, էջ 318)։

Կը տեսնէ՞ բնթերցողը վերի Հատուածին մէջ թէ Փրօֆ. Տիփուրն ոչ միայն ՔԵՏԱԿԱՆ նախնեաց կը վերագրէ Հայոց արծ-Տիփուրն ոչ միայն ՔԵՏԱԿԱՆ նախնեաց կը վերագրէ Ալիւթական, Կիմմերական եւ ուենուանութիւն տիպը, այլ մէր մէջ նՈՐՏԵԱՆ տարրին ներկայութիւնն ակերական, Կիմմերական արշաւանց հետ՝ կը վերագրէ Ակերական, Կիմմերական արշաւանց նախընթաց ինը արենախառնութիւնը։ Բնթերցողը նկատե՞ց նաեւ Քրդական նոր արենախառնութիւնը մասմբ վերագրելի է Քուրդերու որ բացգոյն տիպ Հայոց թիւր համեմատարար կը շատնայ որչափ Հայաստանի դէպի հիւսիսային արեւելեան սահ-

մաներն յառաջանանք, այսինքն՝ գէպէ կովկաս, ճիշդ ինչպէս կը շատնար Քրդաց մէջ։ Ասկէ աւելի ի՞նչ զօրաւոր փաստ կ'ուզէք ապացուցանելու համար թէ Կովկասէն եկան մեծամասնութիւնը մէր բացգոյն նախնեաց, «ոչ թէ Վոսփորէն։ Բայց Փրօֆ. Տիքսըն այսափով ալ չդուհանար այլ որոշակի կը յայտարարէ թէ Կովկասի ճամբով Հայաստան ու Փոքր Ասիա մտան վերջնագոյն ամենամեծ հոսանքները բացգոյն ժողովրդոց։ Ահաւասիկ այդ մասին հատուած մը։

«Բ. Ա. առաջին հազարամեակին սկիզբները Փոխտիացիք, որոնք հաւանօրէն Թրակիացիներու նման Կասպեան (Նորտեան) եւ Ալպեան խառնուրդ տիպէր էին, չոծ բազմութեամբ անցան Ելեսպոնուր եւ յառաջացան մինչեւ սիրտը Անատոլուի, ատեն մը հոն հաստատելով բաւական ուժեղ իշխանական ազնուապետութիւն մը՝ կանխագոյն բնակչաց վրայ։ Բ. Ա. ութերորդ ու եօթ-ներորդ դարերուն՝ կիմերացիք եւ Սկիւթացիք, որոնք Կասպեան գաւառէն կուգային, հակառակ կողմէն կամ հիւսիսային արեւելան անկիւնէն արշաւեցին լեռնադաւառը։ Այս վաշկատուն, ձի հեծնող ռազմիներն, թէ եւ Փիգիթական յատկանիչներով անտարակոյս շատ խառն, անոնք դրեթէ ստուգապէս բաւական աւելի Կասպեան տարր բերին։ Աւելի արեւելք գէպ Հայաստան, շատ աւելի կանխագոյն արշաւանք մը, հաւանօրէն Կասեաններու ցեղակից Հնդերոպախոս ժողովուրդ մը, հաստատած էր Միտակարդուիներու տարրը որոնք լեռնային գաւառները կը թափանակները աւելի կութիւն ունեցող աւելի արշամինչեւ Բ. Ա. երրորդ դարուն մաս մը Գաղատական տոհմէր ան-լեռնադաշտին վրայ հաստատուեցան» (107, էջ 315)։

Վերի հատուածը կարդալէն յևտոյ՝ ո՞վ կրնայ ըսել թէ Փրօֆ. Տիքսըն ալ Հայոց Վոսփորի վրայով Հայաստան եկած ըլլալուն կը վկայէ։ Ասկէ աւելի ի՞նչ յստակ ոճով կրնար անիկա յայտարարել թէ Բ. Ա. ութերորդ եւ եօթներորդ դարերուն Հա-էին, ոչ թէ Փոխտիացիներ ու Արմէններ ու Կիմմերացիներ գաւառներէն, Կովկասի վրայով, Հայաստան կուգային, ոչ թէ Թրակիային՝ Վոսփորի վրայով, եւ թէ անոնք որչափ ալ խառն-արիւն՝ ստուգապէս բացգոյն Նորտեաններու նշանակլեի քանակ Ո՞վ կրնայ չտեսնել թէ Փրօֆ. Տիքսըն, մէր քաղաքացիութեան

դատը ղեկավարող Հայոց ազդեցութեամբն կամ ինդրանքին վը-րայ էր որ, մասնաւոր չեշտ դրաւ Հերոդոտոսի եւ անոր ջատագոված Փոխտիացիք Արմէններուն՝ բնիկ Ալպեան տիպ Հայոց հետ միաձուլման իրողութեանը վրայ, բոլորովին անտեսելով կան-խագոյն Միտակնեան ու վերջնագոյն Ակիւթ-ական եւ Կիմմերական արշաւանքներն, որոնք իր իսկ համոզմամբ ու յայտարարութեամբ, մեծագոյն բաժինը հայթայթեցին Հայաստանի բացգոյն տարրին։ Ի՞նչ կրնանք ընել, սակայն, երբ Պ. Քիւրքեան, կա-տարեալ կոյր ու խուլ ձեւանալով Փրօֆ. Տիքսընի ըրած այսքան բացորոշ յայտարարութեանց առջեւ, եւ կեղծելով նոյն իսկ անոր երդման տակ տուած վկայութեանց իմաստը, ելնէ միամիտ Հայ հասարակութեան առջեւ պնդելով պնդէ թէ Հարովը Համալսարակութեան առջեւ պարզաբանն ալ կը վկայէ որ Եւրոպայէն բանի այս նշանաւոր մարդարանն ալ կը վկայէ Հայերը։ Այնքան ալ ա-նապատ մըն է դարձած մէր գիտական քննադատութեան դաշտը, որ ճշմարտութեան հանդէպ ոչ մի ակնածանք ունեցող հրատա-րակադիր մը կը թուլատրուի յայտնի համարձակ խեղաթիւրել դիտուններու բացորոշ յայտարարութիւններն եւ տրամադօրէն գիտուններու վերացրել անոնց։ Պարզապէս յուսա-հակառակ վկայութիւններ վերացրել անոնց։ Հայութական է մէր գիտական գրականութեան այս վիճակը։

Քետացիներու մասին Փրօֆ. Տիքսընի դրած հետեւեալ հատուածը, եթէ կարելի է, աւելի պայծառ լոյս մը կը սփոք ինդրոյ առարկայ հարցին վրայ։

«Բետացիներու եւ ցեղակից խումբերու նման կլորգուխ Ալպեան ժողովուրդներ, սակայն, հաւանօրէն շատ կանուխէ յառաջացած էին Անատոլուի լեռնադաշտէն գէպի հարաւ Սուրիա-կան լեռնադաշտերն ի վար, գոնէ մինչեւ Պաղեստինի հիւսիսային սահմաններն։ Ի՞նչպէս դիտենք, այս հիւսիսային ժողովուրդներ կը բնորոշուէին նաեւ այն նոյն «Սեմական» քթով որ այժմ ժո-կը ժողորդուէին նաեւ այն նոյն գիտական մէջ կը ճանչցուի իրրեւ տիպար Հրէ-զովրդային մտածողութեան մէջ կը ճանչցուի իրրեւ տիպար Հրէ-ական քիթ։ Քթի այս եղական ձեւը ոչ միայն Փոքր Ասիոյ դա-ւառին այն ատենի ընակչութեան յատուկ էր, այլ հիմա ալ խիստ հասարակաց է էին նախաթրքական ժողովրդոց մնացորդներուն մէջ, որպիսիք են, օրինակի համար, Լիւկիոյ թափանակներն ու Հայերը։

«Հիւսիսային եկող կլորգուխ, «Քթաւոր» դաղթականք ան-տարակոյն չափով մը արենախառնուած էին կանխագոյն Քանա-տացոց Սեմական բնակչաց հետ, եւ վերջէն Պ. Ա. երկրորդ Հա-նապամեակին Պաղեստին եկող Երրայեցիք, այս տարրէն ոչ սա-դարամեակին Պաղեստին կամ Քանակի համար, կամ Անդրաման կամ ընդունած ըլլալու են՝ կամ Քանակացոց կամ Անատոլուի կաւ

խմբին մաքրարին մնացորդներուն հետ միջամուսնութեամբ, և կամ հաւատադարձութեամբ . . . : Պաղեստինի ու արեւմտեան Սուրբոյ բնակչութիւնք, այսպէս, հաւանօրէն մեծապէս արենախառնուած էին առաջին հազարամեակին սկիզբները, թէեւ ոչ այնքան որքան արենախառնուած են այսօր: Ք. Ա. իններորդ դարուն՝ Սաղմանասար Բ. ի համբաւաւոր Սեւ կոթողին վրայի Հրեայ պատերազմական գերիներու պատկերներն ցոյց կուտան թէ՝ այդ ատեններ Հրեայ ժողովուրդին գոնէ մէկ բաժինը արդէն օժտուած էր այն միեւնոյն տիպ եղական քթով որ կը դանուէր նաեւ Քետացւոց մէջ:

«Հրէից ցրուումէն յւտոյ, իսիստ տարբեր էին այն պայտանները որոնց տակ ապրեցան փախստական կամ գաղթական տարբեր խումբեր: Անոնք որ դէպի արեւմուտք ու հարաւ տառածուեցան՝ նախնական երրայլական խմբին Փիզիքապէս աւելի կամ նուազ սերտիւ ցեղակից ժողովրդոց մէջ եկան, որոնց մէջ բաւական մեծամանութիւն կը կազմէին Միջերկրականեան ու Կասպեան տարբերը: Բոլորովին տարբեր զիրքի մէջ էին անոնք՝ որոնց վիճակուեցաւ, ինքնայժար կամ իրրեւ բոնի գաղթական, հաստատուի Անասորուի, Հայաստանի, Հիւսիսային Պարսկաստանի, Կեդրոնական Ասիոյ և Կովկասի մէջ: Գլխաւորաբար կլոր քիթերով յատկանչուած ժողովուրդներու մէջ էին անոնք հոս: Այս յատկանիշներն աւելի և աւելի տիրող եւ ընդհանուր դարձան Փոքր Ասիոյ հիւսիսային սահմաններուն և Կովկասի գաւառին Հրէական բնակչութեանց մէջ»:

«Եղրակացնելով, ևթէ ինչպէս հաւանական է, այսօրուան հիւսիսային Արարը կամ Պէտուինը ցեղային տեսակէտով պէտք է նկատուի ամենալաւ ներկայացուցիչը ամենէն կանխադոյն Սեցիք, ուրեմն այսօրուան բոլոր Հրէից ստուար մեծամանութիւայնքան Պաղեստինի և Սրբոյ մէջ կը գտնուէին, այլ Անասորներն այսօր ալ կը դանուին նոյն այդ գաւառաց մէջ» (107, էջ 172):

Զափականց յստակ է, այնպէս չէ^o, Փրօֆ. Ռուբանոյ Տիքունի վկայութիւնը Հայոց Քետական ծաղմանը և Հրէից ալ Հաներէն ստացած ենք մենք կտուցածեւ քիթը, այլ անոնք ստացած

են կանխաւ մեր Քետական նախնիքէն և յետոյ ալ տեկի եւս Արմինյոյ գարձած են՝ Հայաստանի ու ըջակայ երկիրներու տիրողարար Արմինոյ բնակչութեանց մէջ ապրելով:

Մէտիսըն Կրէնթի Մեծ Յեղին Անհետացումը գիրքը՝ շատ կարեւոր տեղ մը կը բոնէ Պ. Քիւրքճեանի յառաջ բերած վկայութեանց մէջ: Մեր ընդդիմախօսը, ինչպէս տեսանք, անկէ՛ առած էր նշանակելի մէկ թիւը՝ իր վկայութեան կոչած հեղինակներուն: Դարձեալ, Մէտիսըն Կրէնթի այս նոյն գիրքն էր որ մեր փաստարանին կողմէն դատարան ներկայացուեցաւ իրրեւ մէկը մեր փաստաթիւերէն, որու մէկ քարտէսին վրայ նշանակուած էր Հայաստանի մէջ տիրապետութիւնը Արմենիան ցեղին: Փրոֆեսորներ Տիքսընի և Պօստի վկայութիւններն պարունակող տպագըրեալ պաշտօնական տետրակին ալ մէջ բերումներ կ'ընէ Պ. Քիւրքճեան, ուր կարեւոր տեղ տրուած է Մր. Կրէնթի քարտէսին: Ուրիմն, Պ. Քիւրքճեան Ալպեան կամ Արմինոյ ցեղին ծաղմանը բիթին, Պ. Քիւրքճեան Ալպեան կամ Արմինոյ ցեղին ծաղմանը Մր. Կրէնթի արտայատած գաղափարներուն լիովին ծանօթանալէ վերջն է որ կը յայտարարէ թէ Մր. Կրէնթ Հայերը ցեղակից կը համարէ Փուեգիացւոց, այսինքն՝ այն Հայերը զորս ԱՐՄԻՆՈՅՑ կ'անուանէ ցեղային տեսակէտով:

Հիմա տեսնենք թէ ի՞նչ կ'ըսէ Մէտիսըն Կրէնթ Հայոց Յեղին նկատմամբ, ինչպէս նաեւ այդ ցեղին աշխարհապական ԾԱԳՄԱՆՆ նկատմամբ:

Եւրոպական երեք ցեղերուն առանձին առանձին գլուխներ կը յարակացնէ Մէտիսըն Կրէնթ: Սա՛պէս կը սկսի ան Ալպեան ցեղին իր տատկացուցած գլուխնը.

«Ելական ցեղը բացորոշակի Արեւելեան և Ասիական ծագում ունի: Անիկա կը կազմէ ամենէն արեւմտեան ընդարձակութիւնաւարած ենթաեսակի մը որ, Եւրոպայէն զուրս, կը մը լայնատարած էնթաեսակի մը որ, Եւրոպայէն զուրս, կամ գրաւէ Փոքր Ասիան, Իրանը, Փամիրները և Հինուու Քուշը: Արգարեւ արեւմտեան Հիմալայեաններն էին հաւանօրէն նախնադարեւ, արեւմտեան Հիմալայեաններն էին հաւանօրէն նախնական կան կեղրոնը իր հոլովոյթին ու ճիւղարձակման և իր Ասիական կամ կեղրոնը իր հոլովոյթին ու ճիւղարձակման և իր Ասիական կամ կեղրոնը մէջ կայ ինքնորոշ ենթաբաժանում մը, Արմինոյ ները:

«Ալպեան ցեղը կը զանազանուի կլոր երեսով մը և համապատասխան կլոր գանկով մը որ ճշմարիտ Հայոց մէջ շաքարապատասխան կլոր վանկով մը որ ճշմարիտ Հայոց մէջ շաքարապատասխան մասին: Բայց ո՛չ թէ մեր մէջ եկող Հրեաներէն ստացած ենք մենք կտուցածեւ քիթը, այլ անոնք ստացած

թէ՛ Նորտեանց ևւ թէ՛ Միջերկրականեանց երկարգլուխ ըլլալը չպահանջեր որ երկուքն ալ նոյն ենթատեսակը նկատուին, թէեւ լաւ մարդարաններ մոլորած են այս զուգընթացութենէն» (3, էջ 134):

Մէտիսը կրէնթ Եւրոպական ցեղերուն աշխարհապական բաշխումը յստակօրէն ցոյց տալու համար՝ չորս գունաւոր քարտէներ զետեղած է իր գրքին մէջ: Բոլոր այս քարտէներուն մէջ՝ կարմիր բոյնով ներկած է այն երկիրներն որոնց բնակչութեանց մեծամասնութիւնը բացգոյն նորտեաններէ կը բաղկանայ, իսկ կանաչ գոյնով ներկայացուցած է կլոր գլուխ Ալպեան ցեղին մեծամասնութիւն կազմած երկիրներն ու դեղին գոյնով՝ Միջերկրականեան ցեղին թուական գերակշուռթեան տակ գրտնուղ երկիրներն: Անո՛վ մանաւանդ մէր նիւթին համար կարեւոր են այս քարտէներ որ անոնց մէջ՝ այս երեք ցեղերուն աշխարհապական ներկայ բաշխումը ցոյց տուող վերջին քարտէսը իրեւ փաստաթուողթ ներկայացուեցաւ դատարանին առջեւ Մեր փաստարանին կողմէն: Եւ փրոֆեսորներ Տիփուն ու Պօստ, երդան տակ, վկայեցին որ էապէս ճիշդ էր այդ քարտէսով ներկայացուած ցեղային բաշխումը:

Քարտէներու առաջինը կը ներկայացնէ Եւրոպական վերաբերեալ երեք ցեղերուն աշխարհապական բաշխումը Ք. Ա. 3000–18000 թուականներուն: Անոր կցուած է բացարարական բանական ընդարձակ գրութեան մը առաջին մասը: Կարդանք Ալպատուածներն.

«Այս երկու ցեղերուն, Միջերկրականեանին ու Նորտեանին, մէջտեղ մտաւ Ալպեաններու մեծ ներմուծում մը, որ կը հոսէր արեւմտեան Ասիոյ լեռնադաշտերէն, Փոքր Ասիոյ մէջէն, եւ Դանուբի հովիտն ի վեր ամբողջ Կեդրոնական Եւրոպայի տարածութեամբը, ուսկից կ'ընդարձակուէր ամեն ուղղութեամբ: Այս նոյն Ալպեաններուն յառաջապահներն կը դանուէին արեւու մտեան Եւրոպայի մէջ՝ եւ մինչեւ Հին Քարէ դարուն Ազիլեան Փուլին փակման շվանը, երր անոնք ծուռօթ ևն իրեւ Բուրբուղ-կից են կանխագոյն Միջերկրականներուն հետ:

«Ամբողջ նոր Քարէ դարաշրջանի տեւողութեանը՝ Ալպու կը դրաէին Եւրոպայի լեռնային կեդրոնը, բայց իրենց մեծ անքանական ընդարձակումը տեղի ունեցաւ Քարէ Դարու վախ-նաղաշտերու դաւառէն Ալպեան նոր եւ ընդարձակ արշաւանք մը

Անագապղնձի մշակոյթը Եւրոպա բերաւ: Այս վերջի արշաւանքը յայտնապէս հետեւեցաւ կանխագոյն արշաւանաց ճամբաններուն եւ, ծայրագոյն հարաւային արեւմուտքին մէջ, փոքր թիւերով հասաւ նոյն իսկ Սպանիա, ուր իր մնացորդները տակաւին կրնան գտնուիլ Քէնթարպեան Ալպերուն մէջ: Ալպեանք գրաւեցին ամբողջ Սավոյը եւ կեդրոնական Ֆրանսան, ուր այդ օրէն մինչեւ այս օրս անոնք կը բաղկացնեն զանգուածը գիւղացի ժողովրդ-եան: Անոնք հասան Բրիտանիա եւ այսօր այդ թերակղզին իրենց ամենէն արեւմտեան սահմանագլուխին է: Անոնք փոքր թիւերով անցան Բրիտանական կղզիներն եւ ոմանք հասան նոյն իսկ իրլանտա: Անգլիոյ մէջ կլոր Տակառներու մարդիկն էին անոնք, բայց այս արշաւանաց գրեթէ բոլոր հետքերը անհետացած են ապրող ժողովուրդէն:

«Ալպեանք հասան նաեւ Հոլանտա, Տանիմարքա ու Հարաւային արեւմտեան Նորվէկիա եւ անոնց գաղթային հետքերն տակաւին կը գտնուին այս երկիրներուն մէջ:

«Ճեղինակը փորձած է Ալպեան այս ընդարձակման դժերն նշանակել թանձրամարմին կանաչով մը որ կը տարածուի կեղրոնական Եւրոպայի ու Փոքր Ասիոյ վրայ, արշաւանքին դրսի սահմաններն ալ՝ կանաչ կէտկիտումներով: Արեւելքէն յառաջացող սեւ նետերը կը նշանակեն անոր գլխաւոր գծերն ու ճամբանները: Այս Ալպեաններն որ կովկասը կտրեցին անցան՝ Հարաւային Ռուսիոյ մէջ տարածուեցան, եւ նոյն գաղթաշարժին մէկ ալիքը գնաց վար Սուրբական ծովկղերքէն մինչեւ Եղիպատոս եւ Ամբրիկէի Հիւսիսային ծովափն ի վեր յատաջնալով՝ Սիկիլիոյ ճամբան մտաւ իտալիա: Վերջի Ամբրիկեան արշաւանքը իր հուեւ թողուց Եղիպատոսի կլոր գանկերն կիզայի մէջ: Ալպեան այս վերջին ընդարձակումը Եւրոպայի միւս թէ՛ Միջերկրականնեան եւ թէ՛ Նորտեան ցեղերուն սորվեցուց մետաղագործութեան արհետար:

«Ամփոփելով, այս քարտէսը ցոյց կուտայ կլորգլուխ Ալպեաններուն կեդրոնական Ասիային տարածումը կեդրոնական Եւրոպայի վրայ, հարաւի եւ արեւմտերի մէջ իր ներքեւն ընկըռ-մէլով՝ փոքրամարմին, մութ գոյն, երկար գլուխ Միջերկրականնեաններն նոր Քարէ դարու մշակոյթին, մինչ նոյն ժամանակ հիւսիսի մէջ անոնք ծանրապէս ճնշեցին Նորտեաններն եւ անոնց մէջ ներմուծեցին Անագապղնձի մշակոյթը» (3, էջ 266):

Մէտիսը կրէնթ իր վերջին քարտէսով կը ներկայացնէ Եւրոպայի ներկայ բնակչութեանց ցեղային բաղկացութիւնը: Ճիշդ այս քարտէսն էր որ Հայոց կողմէն իրեւ փաստաթուղթ

ներկայացուեցաւ դատարանին։ Եւ սա՛ նշանակալից հատուածով կը վերջացնէ Մը։ Կրչնթ իր բացարութիւնները այս վերջի քարտէսին մասին։

«Այս վերջի քարտէսը, կանխազոյններուն բաղդատմամբ, ընդհանրապէս, թէեւ ցոյց կուտայ Նորտեան բնավայրերու տեւական փոքրկացում մը, պայծառօրէն կը յայտնաբերէ կերպը որով կը կեղրոնանայ ան Պալթիկ եւ Հիւսիսային Ծովերուն աւագաններուն շուրջը, ուսկից կը ճիւղարձակուի ամեն ուղղութեամբ եւ նուազող թիւերով։ Կանաչ երկրամասերուն (Ալպեան ցեղին) գէպ արեւմուտք եւ գէպ հիւսիս Նորտեաններու կարմիր երկրամասերուն մէջ շարունակական ընդարձակման վտանգը, առանց տարակոյսի, մէկն էր ներկայ համաշխարհային պատերազմի պատճառներէն։ Այս ընդարձակումը ոկատ Հոռվմի անկումէն ի վեր, բայց մէր օրերուն եւ մէր սերունդին առեն այս յետամնաց ցեղը՝ նոյն իսկ իշխանատէր Ցեղին հետ հաւասար ոյժ եւ մշակոյթ ունենալու ստուգանին հասաւ» (3, էջ 273)։

Այսու, Ալպեան ցեղին ՀԱՅԱՍՏԱՆին Եւրոպա գաղթած ըլլան այսքան բացորոց կերպով յայտարարող, Ալպեան ցեղին ծագումը անկասկած ԱՄՄՈԿԱՆ ըլլալու հանդամանքին վրայ այնքան գործապէս չհշուող, Քետական կայսրութեան ամրողջ տեւողութեանը Հայաստանի ընդհանուր բնակչութեանց Ալպեան ցեղին պատկանին այնքան աչքառու կերպով ներկայացնող եւ ճշմարիտ Հայր, այսինքն ԱՄՄԻՆՈՅՏ գիմազդութեամբ Հայը, Ալպեան ցեղին իրեւ կարկառուն մէկ ենթարաժանումը ներկայացնող Մէտիսրն Կրչնթն է մէկը այն հեղինակաւոր ցեղաբաններէն, որ ըստ Պ. Քիւրքճեանի պնդումներուն, Հայոց Եւրոպայէն գաղթամարձակութեամբ է որ այսպիսի ապերասան խեղաթիւրումներ կը գործուին քննազատական զրութեան մը մէջ։

Ամերիկահայ գիտականներէն Պ. Լևոն Տօմինեանն է ուրիշ կարեւոր հեղինակ մը որ, ըստ Պ. Քիւրքճեանի, կը վկայէ Պ. Տօմինեան շահեկան ուսումնասիրութիւն մը Հրատարակերութեան թուով Ամերիկեան Աշխարհագրական Ընկերութիւնին է Կենտրոնական Ասիական Թուրքիայ Փողովուրդները հեղեղ Հայոց Եւրոպական ծագմանը։

Պ. Տօմինեան շահեկան ուսումնասիրութիւն մը Հրատարակեց, 1915 Նոյեմբեր թուով Ամերիկեան Աշխարհագրական Ընկերութեան մասնադիտական պարբերաթիւրթի նմէջ. իր այս Հիւգերնազրով Հրատարակութեան մէջ՝ կը ըստ։

«Այս երկրին պատմութիւնը՝ պատմութիւնն է իր վրայ արշաւողներուն։ Մարդոց շորս լիտուան աւագաններէ հոն թափեցան մարդկութեան յաջորդական գետեր։ Անոր կեղրոնական

լեռնային զօտին մայր-հայրէնիքն էր կենսունակ ցեղի մը, որուն զաւակներն ատեն ատեն դուրս կը խուժէին կենսունակութիւն չնչելու եղէականի ու նեղոսի կամ Միջազետքի հովհաններուն միջեւ տարածուած խաղաղասէր բնակչութեանց կրծոց մէջ։ Հայերն ու կարգ մը Մահմետական աղանդներ այսօր կը ներկայացնեն այս «Ալպեան» ցեղը . . .»

«Վերոյիշեալ հիմնական ներմուծումներէն զատ՝ կը զըտնենք իրանական տարրի մըն ալ ներհոսումը, որոնք Արփախոս մարդոցմէ կը բաղկանային։ Իրանի լեռնազաշտէն յառաջ խաղաց այս բաղկացուցիչ մասը եւ Թրքական լեռնազաշտը հասաւ, առանց անոր կողերը քերէլ հարկադրուելու։ Իրեւ արդիւնք այս ներդալթին՝ Արփական լեզուն ընդարձակօրէն մուտ զտած է Հայերէնի մէջ։ Նաեւ Թուրքիք իւրացուցած են որոշ թուով Պարսկարէն բառեր ու մշակոյթ նոյն աղբիւրէն։ Ցեղային տեսակէտով, սակայն, արեւելեան այս տարրը ծուլմամբ անհետացաւ Արմինոյտ բնակչութեան մէջ» (36, էջ 833)։

«Հայոց հին պատմութիւնը սերտիւ կապակցուած է Քետացիներու պատմութեան հետ։ Առաջնոյն երեւումը ժամանակակից է վերջնոյն անհետացմանը հետ։ Զօրաւոր է հասարակաց ծաղման մը հաւանականութիւնը։ Հայկական լեռնազաշտի Փ. Ա. 700-ին նախորդաղ պատմութեանը վրայ բաւական լոյս սփոսուած է՝ կարողացնելու համար զմեզ որ երկու մեծ խուժքերու բաժնենք անոր քաղաքական ենթարաժանումները։ Հիւսիսային լեռնազօտույն մէջ կը տիրէին Ուրարտուի թագաւորութեան Վանեան նահանգները։ Լերանց հարաւային խումբին մէջ կը տարածուէր Քետական տիրապետութիւնը։ Կրնայ Ենթադրուիլ թէ այսօրուան Հայեր ուղղակի սերունդն են այս հին բնակչութեանց, արժանի տեղ մը տալով Իրանեան ժողովրդոց արշաւանց օրոնք արեւելեան մշակոյթ բերին երկիրը։ Հայաստանի բարձրօրէն կտրատուած լեռնազաշտին պատճառաւ, սակայն, խոչընդոտուեցաւ ազատ ներհոսումը արեւելեան այս տարրին։ Դէպ արեւմուտք կաթլթեց ան՝ առանց հոսանքի մը համեմատութիւնն ըստանալու։ Ուստի Հայկական Փիղեքական տիպը բաւական մաքրութեամբ պահուած է Արփական մշակոյթի ծածկոյթին տակ։

«Հայեր ինքզինքնին Հայ կը կոչեն եւ իրենց ծաղումը կը վերագրեն Հայկ անուամբ լեռնական առասպելային սկսոի մը։ Նոյնինքն Արմինիա բառը Պարուկական ծագում ունի եւ օտար է Հայոց։ Նկատի ունենալով յաճախութիւնը որով Հայերէնի մէջ կը յապաւուի տ տառը կամ յ ձայնը կը փոխանակուի դ-տ ձայներուն տեղ՝ հին Հատ անուան ու Հայ անուան միջեւ կապակ-

ցութեան հեռաւոր կարելիութիւն մը կրնայ սոսաջարկուիլ : (Բայրու Եղակի երրորդ դէմքէն ուը շատ անդամ ամբողջովին կը չնջուի) : Անուան ստուգաբանութիւնը, սակայն, դեռ աւելի լի-ակատար լուսաբանութեան կը կարօտի» (36, էջ 851) :

«Բարձրաւանդակներու այս երկար շղթան՝ սկզբնական կեղրոնավայրն է լինականաց կարեւոր ցեղի մը որ հաւաքարար ծանօթ է Ալպեան անուամբ : Որչափ որ ցարդ կարելի եղած է ստուգել՝ Թուրքիոյ լեռնականք ունէին կազմախօսական բոլոր այն յատկանիներն որ կը պատկանէին մարդկային ընտանիքի այս ճիւղին : Կրնան տարբերիլ իրարմէ անոնց կրօնն ու լիզուն, բայց անփոփոխ կը մնայ ցեղային տիպը : Ֆիզիքական այս յա-րարերութեան վրայ հիմնուելով՝ մարդաբանք կ'ընդունին թէ Սախական Թուրքիա թխաբանն է Ալպեան ցեղի մէկ ենթացեղին որ հետզեւէ կը ճանչցուի իր նախնական Արմենական (Արմի-նոյն) ցեղ մը : Այս տիպն իր ամենամեծ մաքրութեան մէջ այսօր գոյութիւն ունի Անասուլուի բարձրաւանդակին անկախ Մաշմե-տական հասարակութեանց մէջ (Գըղըլպաշ, Անսարիյէ և ւայլն), ինչպէս նաև Սուրբից Տիւրքիներուն և Մարտնիթներուն» (36, էջ 868) :

Հայստանի ու Փոքր Ասիոյ Հիւ ու ՆՈՐ բնակչութեանց մէջ տիրական հանդիսացող այս Ալպեան կամ Արմենական ցե-ղը, ուրիմն, Քետական կայսրութեան ժամանակներէն մինչեւ այսօր անփոփոխ կը շարունակէ իր գոյութիւնը : Փոխութական, Սկիւթական կամ կիմմերական բոլոր արհնախառնութներէն յե-սոյ ալ՝ ինքնէ է տիրականը : Եերկայ Հայութիւնը սերունդը Զէ Եւրոպայէն եկող Արմէններուն, այլ սերունդն է՝ Քետական կայսրութեան բաղկացուցիչ տահմերուն : Ասիկա՛ է վճռական պատգամը արդի մարդաբանութեան, Եթէ Հաւատք պիտի ըն-ձայնը յանուն աշխարհի բոլոր հեղինակաւոր ցեղաբաններուն՝ Փրոֆեսորներ Տիւրքնի ու Պօստի ըրած հանդիսաւոր յայտա-րարութեանց : Եւ ասիկա՛ է անժխտելի իրականութիւնը զոր նոյն ինքն բնութիւնը դրոշմած է հաւասարապէս նախնի Քետացիին եւ ներկայ Հայուն դիմագծութեանը վրայ, ժայռ իրականութիւ-նը՝ որուն վրայ փշուր փշուր պիտի խորտակուի Քիւրքնեանի համախմբած կեղծ վկայութիւններու ամբողջ չեղակոյտը :

Փ.

ՄՈՆԿՈԼԱԽԱՌՆ ԶԵՆ ՀԱՅԵՐ

Նախորդ գլխուն մէջ, յանուն մարդաբանական ընդհանուր դիտութեանց՝ փրոֆեսորներ Տիւրքնի ու Պօստի տուած վկայու-թիւններն, ինչպէս նաև ասոնց եւ Կրէնթի ու Տօմինեանի յառաջ բերած գիտական ապացոյցներն, ՆԱԽԱՓՈՒԻԴԻԱԿԱՆ կլոր զը-լուիս Ալպեան ցեղէն ժողովուրդի մը սերունդն ըլլարնիս հաստա-տեցին ՎԵՐՋՆԱԿԱՆՆԱՎՈՒՔԻՍ : Քետական կայսրութեան բաղկացու-ցիչ ժողովրդոց սերունդն է ներկայ Հայութիւնը : Ընդհանուր մարդաբաններու համոզումն է ասիկա :

Բայց այս իրողութիւնը տրամագծօրէն հակառակ է Հայոց Փոխութական ծագում ընծայող վաղընկալ աւանդութեան : Եթէ, սակայն, նախափոխուղիական Քետացիներու սերունդն ըլլալ ըն-դունինք ներկայ Հայութիւնը, այդ պարագային՝ ջուրը կ'իյնայ Հայ Քաղաքացիական Դատոր զեկավարող Հայոց ոմանց ջատա-գոված այն փաստը թէ Եւրոպայէն Հայստան գաղթած են մեր նախնիք :

Որեւէ պարկեցտ մարդ, ի տես զիտական այս անուրանալի իրողութեանց, պիտի խոսապվանէր թէ ինք սիալած է եղեր՝ Հայոց Եւրոպայէն զաղթած ըլլալն ջատագովելով, ուստի այժմ կ'ընդունի որ Հայերս սերունդն ենք Հայստանի բնիկ նախափո-ռուգիական ժողովրդոց : Ասիկա՛ էր միակ կերպը նաև Պ. Քիւրք-ճեանի համար, պատուաւորապէս զուրս զալու իր սկսած անի-մաստ վիճաբանութիւնն : Բայց այսպիսի ուղղամիտ ընթացք մը ցոյց տալու քաջութիւնը չունեցաւ ընդդիմախօսս, այլ նորանոր Հակասութեանց, խեղաթիւրմանց, քաշքչուկ եղրակացութեանց եւ արդի մարդաբանական գրականութեան մասին խոր տղիտու-թիւն յայտնող յաւելուածական յօդուածներով ինքնինքը դրաւ խիստ տիխուր եւ անել կացութեան մը մէջ : Սպասելով որ ընդդի-մախօսս առաքինութիւնը ցոյց տայ կարելի ՄԻԱԿ կերպով փրը-կելու իր բարի անունը անխուսափելի վարկարեկումէ՝ յառաջա-նանք Հայոց Եւրոպայէն Հայստան եկած ըլլալու կորսուած գա-տին ի պաշտպանութիւն, մետասաներորդ պահուն, իր զանել

կարծած անարժէք փաստերն ալ ջախջախելու աշխատանքին :

Բաւական ճարպիկ ծրագիր մը կը յդանայ Պ. Քիւրքճեան իր կորսուած փաստը, զոնէ երեւութեալէս, փրկելու : Նախ՝ տարակոյսի ենթարկել Հայոց Քետական ծագումը եւ կամ, եթէ անկարելի է ատիկա, անոնց ալ Եւրոպայէն դաղթած ըլլալու հաւանականութիւնը երեւան բերել : Յետոյ՝ Ալպեան կամ Արմինոյոց ցեղին ծննդավայրը, եթէ կարելի է, Եւրոպայի մէջ զետեղել : Եւ վերջապէս՝ Եւրոպայէն Փոքր Ասիա դաղթող Արմէններուն Ալպեան ցեղին վերաբերին հաստատել, որով՝ զոնէ միամիտ Հայ ընթերցող հասարակութեան առջեւ՝ բոլորովին յայտնի չպառնայ տղիտութիւնն ու սխալը զոր զործեցին, աշխարհագրական իմաստով Եւրոպական ծագում ընծայելով Հայոց : Բայց իր այս յուսահաստական վերջին փորձով՝ Պ. Քիւրքճեան կը դահավիժի ալ աւելի անպաշտպաննելի մոլորութեանց մէջ : Գիտական լուրջ քննադատութեան մը ենթարկենք այս վերջի փաստարկութիւններն ալ, ոչ այնքան զանոնիք հերքելու՝ ինչ որ ըրած ենք արդէն, այլ անոնց հերքմանց միջոցաւ՝ Հայոց ցեղային ծագման ԼՈՒՇ-ՈՒՍԾ հարցը աւելի բազմակողմանի կերպով Հայ հասարակութեան ծանօթացնելու համար :

Վ. Ք. — ... Կապագովկիական Քետացիները պէտք է եղած լինին մեր նախնիքը (ըստ Մինասեանի) քանի որ ասոնց տիպն է Եղիստական վիմաքանդակը, որուն հետ կը զուգորդուի Այնթազի Հայ նմոյը (մօստրան) :

Մեր այս Հեթացի պատկերը հետեւեալ կերպով կը նկարագրուի հեղինակներ :

«Մոնկուլական տիպ, անսաղաւարտ, երեսը անմազ, գլուխը գէս?» :

«Ետ ինկած ճակատ, դուրս ինկած վերին կզակ, խոշոր քիթ, ցցուն այտոսկը, գէր մարմին, կարճ հասակ» :

«Դուրս ինկած կզակներ, ետ ինկած ճակատ, բարձր ծնօտուկը, խոշոր եւ շիտակ քիթ-գրեթէ մէկ գիծ ճակտին հետ, դեղին զոյն, սեւ աչք եւ մազ, անմօրուս» :

Մ. Մ. — Քետական տիպը իբր թէ ներկայացնող Պ. Քիւրքճեանի առաջին մէջբերում՝ առնուած է Քաւուլիի Քետացիք առուն գրքէն, 1920-ին Հրատարակուած Լոնտոն։ Անխոստովանելի շարժառիթով մը՝ Պ. Քիւրքճեան, քիչ բացառութեամբ, չնշանակեր աղբիւրները իր մէջ բերած վկայութեանց, ոչ ալ հեղինակին յայտնել ուզած ամրող դաղափարը արտայայտող էական մասերը նոյնութեամբ մէջ կը բերէ : Ասով յաճախ կը խեղաքիրէ հեղինակին մէտքը, ինչպէս ցոյց տուի նախորդ գլխուն մէջ, ծածկե-

լով միանդամայն ճշմարտութիւնը ստուգելու համար ընթերցողին ունեցած միակ միջոցը — Աղբիիթը : Ընդդիմախօսիս այս անթուլատրելի ընթացքը դիտողութեան նիւթ չեմ ըներ, որպէսզի չարկադրուիմ մարդուն նկարազրին մասին չափազանց տիպուր յայտնութիւններ ընելու :

Հետեւեալն է Քաւուլիի վերոյիշեալ ամբողջ պարբերութիւնը. «Այս ժողովուրդին (Քետացւոյն) Փիզիքական կերպարանը ցոյց տրուած է կարդ մը պատկերներով : Կանխագոյն չըրջանին համար ունինք Եղիստական յիշատակարաններու պատկերներն : Այսոնք յայտնապէս կեանք տոնուած հաւատարիմ նըկարներ են, ոչ թէ սոսկ մտացածին ներկայացումները օտարականներու : Դիտեցէք հետաքրքրօրէն Մոնկուլական տիպը, անսաղաւարտ, գէսը (?) , մազի պակասը երեսին վրայ : Բանաւորապէս կրնանք ենթաղեկ թէ անոնք իրապէս կը ներկայացնեն Ք. Ա. տասնեւերեքերորդ դարու Քետական տիրող տիպը, թէեւ կարելի է նաեւ որ բազմաթիւ դաշնակից ժողովուրդներէ ոմանցն ըլլան այդ մասնաւոր պատկերները որոնց պատահած է պահպանուիլ, կամ նոյն իսկ ծաղրանկարներ կրնան ըլլալ անոնք» (44, էջ 30) :

«Եթէ ուրեմն երկու ցեղեր կային՝ Եղիստական պատկերները կրնանք համարիլ թէ կը ներկայացնեն Փոքր Ասիոյ մէջ նախնական ցեղ մը» (44, էջ 32) :

Լիլըրփուլի համալսարանէն Փօֆ. Կարսթանկ, պետր Քետական Յիշատակարաններու հետախուզութեանց խմբին և այժմ ալ Պազեստինի հետախուզութեանց խմբին, ապրող մեծագոյն հեղինակութիւններէն մէկը Քետացւոց մասին, հետեւեալ կերպով կը ներկայացնէ Այնթազին յեռնային ճանապարհով իբր օրուան մը հեռաւորութիւն ունեցող Գարթալ անուն հովտին ըլլրային բնակչաց տիպը . «Վերը ըլլոց մէջ՝ փայտահասներու ըլլնակութիւններ կան զորս նոյն իսկ այս զիւղացիք կը նկատեն իբրեւ բաւական տարօրինակ և տարբեր ժողովուրդ մը : Հոս, վերջապէս գէմ առ գէմ կուգանք այն նշանաւոր տիպին որ այնքան պայծառօրէն նկարուած է Եղիստական քանդակներուն վրայ, և թելագրուած է նաեւ բուն իսկ Քետացիներու իբրենց յիշատակարաններուն վրայ . այս տիպը կը բնորոշուի խոչոր քթով մը՝ ետ ինկած ճակտի մը հետ մէկ գծի վրայ, կլոր գէպ ետեւ զուրս ցցուած գլխով, թանձրկեկ շրթներով ու մօրուսով, և տիմար նայուածքով մը : Կարճահասակ ու հաստակազմ է ան՝ յայտարար ուժի եւ կորսվի : Մեր լուսանկարն առինք Քիւչիք-Գրզրլ-Հիսարի մէջ, Այնթազու աւելի մօտ տեղ մը, բայց յայտնի է թէ լեռնային երկիրն է այս տիպին հայրենիքը, ուր առանձնութեան

մէջ պահպանուած է և տակաւին կը վերապրի:

«Եջ 320-ին վրայ զետեղուած պատկերը յստակօրէն հին Ամօրհացիներու Քետական տիպն է, ինչպէս ներկայացուած է Բամսէս Բ.ի ժամանակուան Եղիստական Մեհեանի քանդակներուն վրայ, որ յայտնապէս այլ ատեն ամենէն տիբող տիպն էր Լիրանանու գաւառին մէջ» (38, էջ 12):

Եյուք գաւառին զիւլերէն «Ոմանց մէջ, մասնաւրապէս բլոց վրայ հեռակայ տեղեր, հին տիպ մը կը վերապրի որ աշ-քառու կերպով և խստօրէն կը տարբերի Թրքական ընտանի թէ-և այլազն դիմագծութիւններէն: Գուլագլը (Պօղազ Քէօյէն Էյուքի ճամբուն վրայ զիւլզակ մը) առնուած մեր լուսանկարն դիմական միեւնոյն կարկառուն մանրամասնութիւններն ու ամ-րակազմ մարմինը կը յայտնէ զոր նախապէս տեսանք Սուրիոյ Հիւսիսակողմը Գարթալի վերնագոյն անտառներուն մէջ: Զափով մը այս տիպը պահուած է Փոքր Ասիոյ ինչ ինչ քաղաքներու Հրեայ ընտանեաց մէջ, ինչպէս տեսանք ի Կեսարիա: Զարմանալի կերպով կը յիշեցնէ ան Եղիստական պատերազմի տեսարաններուն մէջ Քետացւոց գաշնակից Ամօրհական տարրը» (38, էջ 33):

«Մէջն Բամսէսի ժամանակ՝ Եղիստական արուեստագէտ-ներ իրարմէ լախորէն տարբեր երկու տիպեր տեսան ու զծաղրեցին Քետացի գաշնակից զօրաց մէջ: Մին Մոնկոլատիով է որ կը յատկորոշուի դէսով մը, շեղաղիր աշօք, ցցուն այտոսկերելով, մէկ խօսքով՝ ան կը ճանչցուի իրեւ Թաթար տիպ մը: Այս տի-պին գլուխը ածիլուած է . . .: Քետական տոհմերն առհասարակ կը նոյնացուին ուրիշ տիպի մը հետ, որ ունի երկար գլուխ, եր-կար քիթ, ևս ինկած ճակատ, փսան ինկած աչքեր՝ քիչ մը շե-ղաղիր, ևս զեղին ու խորչումած մորթ: Սուր հաստատ գիծ մը ոնդաց քովին վար կ'երկարի շրթանց երկու կողմը: Բամսէսիան պատերուն վրայ, ուր ամենալաւ կերպով կը տեսնուի այս տի-պը, Հաւելի բնակչաց հետ կը զուգակցի ան: Քետական ժողո-վրդոց տարր մըն է այս տիպը, զոր բաղդատելով Զէնճիրլիի, Պօղազ Քէօյի և ուրիշ տեղերու Քետական քանդակներուն հետ, կ'առաջնորդուինք ենթադրելու թէ Քետական կեղծնական պե-տութիւնք անզամ խստիւ համացեղ ժողովրդէ մը չին բաղկա-նար: Բուն իսկ Քետացին վրայ պէտք է նայինք իրեւ տիբական յաղթող տարր մը, որ թերեւս կը տարբերէր Քետական ուրիշ ժողովուրդներէ, աման Փոխւղիացի յաղթականներուն որ կը տար-բերէին իրենցմէ առաջ եկած ուրիշ շեղակից ժողովուրդներէ ո-րոնց մէջ իրենք կ'ապրէին» (38, էջ 318):

Պ. Աւոն Տօմինեան, որու Հրատարակած մէկ ուսումնա-

սիրութեանն ակնարկած եմ արդէն, Թուրքերու մասին զրերւ ատեն՝ կ'ըսէ: «Անոնց Փոքր Ասիա մուտքը նախընտրաբար կրնայ ըմբոնուիլ իրեւ աստիճանական ներթափանցում մը՝ նոյնու պատմական ժամանակներու մէջ սկսուած: Քետական դիմաքան-դակներ կը ներկայացնեն, ի մէջ այլոց, ճանաչելի Մոնկոլատիով Թաթար զինուորներ որոնք իրեւ դաշնակից կուտեցան այդ մէծ լենային պետութեան: Գէսեր, ցցուն այտոսկեր և չեղ աչքեր աչքառու կերպով կաղապարուած են քանդակագործին կողմէն: Այսպէս, Փոքր Ասիոյ պատմութեան արշալոյսին մէջ՝ կը նշմար-ուին Թաթարական զաղթաշարժեր» (36, էջ 838):

Վերի մէջըերումներս ամենազոյզն կասկածն իսկ չեն թո-ղուր ընթերցողին մտաց մէջ թէ Պ. Քիւրքճեանի ակնարկած Հե-ղինակները, որոնք իր մէջըերած յատկանիներով նկարագրած են Քետական այլ դիմապատկերներն, բացորոշակի ՄՈՆԿՈԼԱԿԱՅՆ ծագում կ'ընծայեն Քետացիներու եթէ ոչ ամբողջին, գոնչ անոնց կարեւոր մէկ բաղկացուցիչ մասին: Անուրանալի իրողու-թիւն մըն է ասիկա: Եւ արդէն Քետացիներու Մոնկոլական ծա-դում ընծայող այս տեսութեան զիմն էր որ արդի մարդարաններ պայքարեցան եւ վերջապէս անվիճելի կերպով հաստատեցին Քե-տացիներու ներկայացուցած տիպին Ա.Պ.ԳԵՍԵ. կամ Ա.Ր.Մ.Ի.Շ.Ց ցեղին պատկանելու իրողութիւնը: Սէյսի, Մասրերոյի, Կարբնա-թակի նման այլապէս մէծ հեղինակութիւններ՝ Հայաստանի, Փոքր Ասիոյ և Միջագետքի կանխագոյն բնակչութեանց Մոնկո-լական կամ Տուրանական ծագում կ'ընծայեն:

Հայաստանի կանխագոյն բնակչութեանց Մոնկոլական ծա-գում ընծայող այս տեսութիւնը ա'յն աստիճան ազգած է մեր Հայ նորագոյն պատմագիրներուն վրայ, որ անոնք չեն վարանած իր-րեւ պատմական իրողութիւն զայն աւանդել նոյն իսկ մեր ազ-գային վարժարաններուն մէջ զործածուելու համար իրենց պատ-րաստած Պատմութեան գասագրքերուն մէջ: Այսպէս, երկու Հայ պատմագիտներու կողմէն 1914-ին կ. Պօլիս Հրատարակուած Հայոց Պատմութեան գասագրքերուն մէջ՝ Մոնկոլական ծագում ընծայուած է Քետացիներուն:

Պ. Կ. Յ. Պասմաջեան, իր Խակական Պատմութիւն Հայոց գասագրքին մէջ, հերքել փորձելի յետոյ խառ և Հայ անուննե-րուն նորնացմանը մասին Եկնարնի յայտնած տեսութիւնը՝ կը շա-րունակէ: «Ասկէ զատ, ընդունելով որ «Հնդեւրոպական» Հայերը նոյնակէ ապահովական» Քետացիներու մնացորդներն ըլլան, բայց Քետացւոց ճակատները մանաւանդ այտերը՝ Մոնկոլական ցեղին մէջ տեսնուածին նման՝ զուրյ ցցուած են, և թէ Եղիս-

տական պատկերներու վրայ իրենց մարմիններուն դոյնը նկարուած է դեղինով, ճիշդ Մոնղոլներու մորթին դոյնին նման. Հետեւարար՝ Քետացիք Մոնղոլական ցեղին կը պատկանէին» (116, Էջ 44):

Պ. Գևորգ-Մեսրոպ, իր Հայոց Պատմութիւն (քննական) դասազրքին մէջ, Քետացւոց ու Հայոց ցեղակցութեանը մասին եղած տեսութիւններն ներկայացնելէ յետոյ՝ կը չարունակէ. Ժնչպէս կը զրէ Սէյս, Քետացիները ցեղատեսիլ ժողովուրդ մը չէին. անոնց սրունքը կարձ եւ հաստ էր. իրենց երեսի առջեւի մասը դէպ առաջ ցցուած էր այլանդակ եւ անախորժ կերպով մը, ճակատնին ներս քաշուած էր, բթին ծակերը մեծ եւ վերի շըրթունքները դուրս ցցուած էին: Այս բայրը նշանները ցոյց կուտան թէ Քետացիք Մոնղոլեան ցեղ մըն էին: Մոնղոլեաններուն նման մորթերնին դեղին եւ աչքերնին ու մազերնին սեւ էր, իրենց մազերը ցցունք եւ տուտ (թէքչեմ) կ'ունենաւին, ոռ ազուալին որոշէ հանդամանք է, նման կորածայր կօշիկներուն» (117, Էջ 48):

Կենսարանական նորագոյն յայտնութեանց լուսոյն տակ՝ չափազանց կենսական նշանակութիւն ունի Հայոց ցեղային ծագման հարցը: Հետեւարար, գերագոյն հայրենասիրութեան իտէալներով տողորուած, ի զին աննկարազրելի զոհողութեանց եւ զրկանքներու, նուիրուեցայ այս հարցին գիտական լուծմանը աշխատանքին: Աա՛ տողերով արտայատեցի խնդրոյն կենսական կարեւորութիւնը՝ Բնիկ Նախնիք Հայոց հատորիս Քետացիք եւ Մոնղոլ դիմուն սկիզբը.

«Զենք կարող բոլորովին անտեսել մինչեւ վերջերս տիրող այն տեսութիւնը, բայ որում՝ Տուրանական ծագում ունենալ կ'ենք ապրուին թէ՝ Քետացիք, թէ՝ Ուրարտացիք եւ թէ՝ Սումերեանք, այսինքն՝ Փոքր Ասիոյ եւ Միջագետի ամենահին բնակիչներն: Այս տեսութեան համաձայն՝ Մոնղոլ-Թաքար ծագում ունենք ոչ միայն նախա-Հայաստանի բնիկներն, այլ նաև Մոնղոլ-Թաքար ծագում ունի ներկայ Հայութեան ստուար մեծամասնութիւնը: Անը ի համար մանաւանդ ամենալուրջ բնենութեան կը կարօտի այս տեսութիւնը, որովհետեւ զայն պաշտպանողներու շարքին մէջ կը գտնուին Մասքերոյի եւ Սէյսի նման մեծ հեղինակութիւններ:

«Ան'նէ միայն կարող են ըմբռնել կարեւորութիւնը Հայաստանի պատմական ու նախապատմական ժողովրդոց Մոնղոլական ծագում վերագրող այս տեսութեան խորունկ նշանակութիւնը, որոնք ծանօթ են արդի կենսարանութեան յայտնութեանց: Եթէ իրապէս նշմարիտ ըլլար Հայոց Տուրանական ծագում վե-

րագրող այս տեսութիւնը, այդ պարագային՝ ստիպուած պիտի ըլլայինք ընդունիլ թէ Թուրք-Թաքար-Մոնղոլ 8 եղին կը պարտինք ամենէն խորարմատ յատկութիւններն մեր ազգային հոգեբանութեան ու նկարագրին եւ աւանդութեանց, թէ ամենամօտ ցեղակիցներն ենք այժմու Թուրքին ու Թաքարին, թէ ցեղային ոչ մէկ վատասերում կրնայ պատմանել Հայոց արենախառնումը դրացի Թուրք ու Թաքար ժողովրդոց հետ, թէ Ասիական է Հայութեան ծուծն ու ոգին, թէ Տուրանական աշխարհին հետ միաձուլումն է լաւագոյն բաղաքականութիւնը Հայոց համար, թէ այսպիսի վախճանի մը կը գտնին բնագդային խորագոյն ուժերն Հայկական բնաւորութեան, թէ ... եւայլին, եւայլին:

«Ահա՝ ցեղային, ազգային, պատմական, մշակութային եւ բաղաքական այսպիսի ամենախոր շահեկանութիւններ յարուցանող հարցի մը մասին է որ զիսութեան վեռական պատգամներուն ունինդրել պիտի առաջնորդել ընթերցողներու»:

Ամերիկահայ Քաղաքացիութեան Դատին ծագումէն տարիներ առաջ, այսպէս, եւ մեր ազգային կենաց վրայ անհամեմատ աւելի ճակատադրական ազդեցութիւն դործող Ցեղաթին շահեկանութիւններէ մզուած, Ծագումն ու Նկարագիր Հայ Ազգին հատորիս մօտաւորապէս կէսը յատկացուցած եմ՝ կենսարանական, քիմիա-բնախօսական ու ցեղաբանական գիտութեանց նորանոր յայտնութեանց բովանդակ ապացույցներովը Հերքելու Հայաստանի կանխաղոյն բնակչութեանց Մոնղոլական ցեղակցութիւն վերագրող այս տեսութիւնը: Իսկ Բնիկ Նախնիք Հայոց Հատորը ամբողջովին յատկացուցած եմ նոյն նիւթին:

Եւ Պ. Գևորգ Մեսրոպ, որու Հայոց Պատմութեան մէջքերում ըրի վերը, եգիպտոսի նոր Շարժում թերթին մէջ գրախօսական մը նուիրելով նոր Օրուան Տեսիլքը հատորիս, արդարաժոտութիւնը կ'ունենայ յայտարարելու թէ յաջողած էի հերքել Հայոց Մոնղոլական կամ Տուրանական ծագումը ընծայող տեսութիւնը: Նա կը զրէ.

«Ամենէն հաւանական մեկնութիւնը զոր կարելի է տալ, եւ որուն կը հետեւի նաև. Պ. Մինասեան, հետեւեան է — Հայաստանի բնիկ նախնիքները, Քիստոսէ առաջ Բ-Զ գարերուն, ինթարկուեցան եկամուտ ցեղի մը, Հնդեւրոպական Հայերուն, որոնք իրենց լեզուով, խառնուածքով, քաղաքակրթական տարերքով բոլորովին այլ ցեղ մը կը ներկայացնէին: Այս վերջինները կազմեցին Հայ գրականութեան մէջ ազնուական դասակարգը — ազստանին —, որ չարունակական պատերազմներով տարիներու ընթացքին հետզհետէ անձիտուեցաւ, սպառեցաւ: Մինչ-

գեռ շինական դասը, ուամիկը, զոր կը բաղկացնէին երկրին բնիկ տարրերը, մնաց հողին կապուած. զինուրութենէ զերծ՝ փաճացումէ ազատ եւ չարունակեց իր գոյութիւնը պահպանել զարերու մէջէն։ Այնոէս որ այժմեան Հայ ժողովուրդը ստուար մէծամասութեամբ հարազատ սերունդն է Հին Հայաստանի նախարը-նիկներուն, Ռւրարտացիներուն, Բիանացիներուն, եւն։ Եւ այս հին ժողովուրդներն են որ կը համարուին համարիւն ու համացեղ Քետացիներու, Փոքր Ասիացիներու, Ետրուսքներու (Իտալիա), Տրովադացիներու, Սուրիոյ, Միջադետքի հին բնիկներուն եւն։

«Բայց թէ այդ նախարնիկները իրապէս ի՞նչ ցեղ մը կը կազմէին, արդի ո՞ր ցեղերուն մէջ կարելի է դասել, այս ժաման կարծիքները կը գանազանուին։

«Եղած են եւ կան գիտուններ, որ Ռւրարտացիները, ինչ-պէս եւ Քետացիները կը նկատեն Տուրանական ժողովուրդները, ցեղակից այժմեան թուրք՝ Ասիական ժողովուրդներուն։

«Եթէ լեզուարանութեան համար գեռ լուծուած հարց չէ Ռւրարտացիներու և Քետացիներու արձանագրութիւններու լեզուն, ճիշդ է որ մարդարանութեան համար բաւական որոշ ու յատակ է այդ ցեղերուն եւ արդի Հայերուն զիրքը։

«Մարդարանութեան տեսակէտով Հայերը ինչպէս եւ նաև հաշայերը երբեք կարելի չէ դնել Տուրանական կամ թուրքական ցեղերուն մէջ։ Այս կէտը ցեղեցիկ կերպով կը ցածրացած է ապացուցանել Պ. Մինասեան (Բիիկ Նախնիք Հայոց էջ 25-37)։

Հիմա, բնթերցողը կրնա՞յ Երեւակայի թէ Հայոց Ա.Սի.Ա. ԿԱՆ ծագում ՉՈՒՆԵՆԱԼԻ ապացուցանելու համար տարիներու աքնաջան աշխատութեանց յանձնառու եղող, Հայոց ցեղային Եւրոպական ծագմանը մասին արդի գիտութեան յայտնութիւնները համախմբող, եւ ի գին աննկարագրելի նիւթական զոհութեանց ու զրկանաց՝ զանոնք ժողովրդականացնող Մ.Ա.ՏԵՆԱ. ՃԱ. մը լոյս ընծայող Մ. ՄինԱ.Ա.Ա.Ա. Հայ Հասարակութեան պիտի ներկայացուէր իրեւ Հայոց Ա.Սի.Ա.ԿԱ.Ա. ծագումը ջատագովող Հայ Հրապարակագիր մը, եւ ան ալ ա'յսպիսի ատեն մը, գոնէ Ամերիկահայութեան, Հակակրանքին՝ եթէ ոչ յայտնի անիւթական տաժանելի գործու պիտի մատնէր զիր, տելութեանը, ու Մ.Ա.ՏԵՆԱ.Ա.ՃԱ.Ի Հրատարակութեան արդէն իսկ ուղարկածայութեան, Հակակրանքին՝ եթէ ոչ յայտնի անիւթական տաժանելի գործու պիտի մատնէր ծայրագոյն դրժաւու ամբաստանութիւն մը ինձ դէջ։ Բայց իրողութիւնն այն է որ այսպիսի անարդարանալի ամբաստանութիւն մը եղաւ ինձ

դէմ, չափազանց ճղճիմ եւ անխոստովանելի նկատումներով, ԿՈՉՆԱԿԻ նման լուրջ թերթի մը խմբագրութեան կողմէն։ Պ. Քիւրքճեանի ակնարկուած Մոնկոլարոյը գրութեան՝ հետեւեալ ծանօթութիւնը կցեց Կոչնակի խմբագրութիւնը։

«Յաւալի է որ Հայ իրապարակազիր մը, բազմաթիւ օտար ազգի վկայութեանց հակառակ, կը փորձէ հերթել Հայոց Եւրոպական ծագումը, եւ նիշդ այնպիսի ատեն մը՝ երբ մեր փաստաբանները կը ջանան Ամերիկեան դատարանին առջեւ ապացուցանել այդ բանը։

Վաղուց չօշափած էի Հայկական նկարագրին մէջ մահացու խոց մը յառաջ բերող ճշմարտասիրութեան եւ արդարամտութեան պակասը մեր ազգային կենաց մէջ։ Բայց կը միսիթարուէի մտածելով թէ այս մահացու ախտէն զերծ են գոնէ Հայ սակաւաթիւ ընտրանին։ ԿՈՉՆԱԿԻ վերի յայտարարութիւնը եկաւ խորտակել միսիթարութեան այդ հուսկ յետին խարիսխն ալ։ Եւ բիւրիցս կը ցանկամ տեսնել որ ԿՈՉՆԱԿԻ խմբագրութիւնը, անդրագանականով խնդրոյն բարոյական ծանրակէլիու հանգամանքին վրայ, գոնէ ի սէր իր դաւանած ու քարոզած Քրիստոնէական ուղղամտութեան, փութա՛ գարմանել վերի անարդար եւ անճիշդ յայտարարութեան գործած յորի տպաւորութիւնը։ Քրիստոնէական կրօնի հիմնադիրը Եօթնապատիկ հատուցում ընել կը պատուիրէ իր հետեւորդներուն՝ իրենց մէկու մը դէմ դործած չարեաց համար։ Այդքան խստապահանջ չեմ ես։ Հրապարակային ուղղամիտ խոստովանութիւն մը լոկ կը բաւէ ինձ համար, որպէսպի ցոյց տրուի թերահաւատ անձանց թէ՝ կեղծիքներ չեն Քրիստոնեաց Հայ առաջնորդներուն քարոզութիւնները յանուն ճշմարտութեան եւ արդարութեան, այլ անկեղծ արտայատութիւնները ապրուած կեանքերու։ Բայց դառնանք մեր նիւթին։

Նախնի Քետացիներու ցեղային ծագումն է այն կեդրոնական իրողութիւնը որ գրական կամ ժխտական կերպով պիտի վը ձուէ Հայ Քաղաքացիութեան Դատին։ ճակատագիրը։ Եթէ չյաջողինք Հայաստանի եւ Փոքր Ասիոյ կանխազոյն բնակչութեանց մէջ Մոնկոլական տարրերու գոյութիւնը հերքել անժխտելի կերպով, այդ պարագային՝ պիտի գտնուինք ձի՛ՇԴ Հինտուններու կացութեան մէջ, ինչպէս բացատրած եմ ասկէ առաջ։ Ասոր Համար էր որ մեր կողմէն վկայութեան կոչուած երկու մարդարան մասնագիտներն ալ ջախջախիչ փաստերով եւ ամենէն վճռական չեշտով ու յանուն արդի հեղինակաւոր բոլոր գիտուններուն՝ կրկին ու կրկին եւ անզարան հոչակեցին Հայաստանի ու Փոքր Ասիոյ բոլոր նախափուրգիական բնիկ ժողովրդոց, Քետական

կայսրութեան բաղկացուցիչ բոլոր տոհմերուն, ԱՆՎԻՃԵԼԻՕ-
ՐԻՆ ձերմակներու Ալպեան տիպին պատկանելու իրողութիւնը,
եւ նոյնքան ուժգնորէն պնդեցին դրսեկ բոլոր գաղթական ժողո-
վը ալ ձերմակացեղ ըլլալու իրողութեանը վրայ: Այս իրո-
ղութեան վրայ, այսինքն ներկայ Հայութեան արեան մէջ ոչ-ձեր-
մակ ցեղէ խառնում եղած ըլլալու իրողութեան վրայ, կառուց-
ուած է ամբողջ ամբարտակը Հայոց Քաղաքացիութեան արժանա-
ւորութեանը փաստերուն: Փոքրիկ կասկած մը Հայաստանի կան-
խագոյն բնակչութեանց ձերմակացեղ եղած ըլլալու փաստին վա-
ւերականութեանը վրայ, եւ ահա ի ՀԻՄԱՆՑ կը խորտակուի փրո-
ֆեսորներ Տիքսընի ու Պօստի կողմէն այնքան հմտութեամբ հա-
մախմրուած գիտական փաստերու ամբողջ կառոյցքը: Այդ պա-
րագային՝ ՍՈՒՏ ԿԵԼՆէ Փրօֆ. Տիքսընի այն հաւաստումը թէ
«ինչ չափով որ Ալպեան չեն Հայեր՝ նոյն չափով նորտեան են»,
կամ Փրօֆ. Պօստի այն յայտարութիւնը թէ «հիմնական տար-
բերութիւն մը կայ Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ, որով-
հետեւ Հայոց մէջ օտար, ոչ-ներմակ ցեղային նախնական խաւ
մը գոյութիւն չունի»: Մեր դատին յաջողութիւնն, այսպէս,
հիմնովին կախուած է Հայաստանի կանխադոյն բնիկ ժողովրդին
ձերմակացեղ ըլլալու անժխտելի փաստէն:

Բայց տեսէ՞ք, ինչե՛ր կը բարբառի Հայ Քաղաքացիութեան
Դատին կեղրոնական Յանձնախմբի ատենադպիր եւ նոյն Յանձ-
նախմբի գիտական բաժնին անդամ Պ. Վ. Քիւրքճեան: Քետա-
ցի պատկերը Մոնկոլական տիպ ունի եղեր՝ ըստ հեղինակներու
նկարագրութեանց:

Արդ, թէ՛ ցեղաբանութեան եւ թէ՛ դատաւոր Սըտըլէնտի
կողմէն «ցեղը» սահմանուած է երբեւ մարդոց խմբակցութիւն
մը, որ Փիդիքական կարդ մը հասարակաց յատկանիշներ կը կրեն
իրենց ժարմանակազմին վրայ: Եթէ, ուրեմն, Մոնկոլական տիպ
կը կրէին վաղեմի Քետացիք, Մոնկոլ Ցեղին կը պատկանէին ա-
նոնք անուրանալիօրէն: Որովհետեւ դեղին գոյնը, սեւ աչքն ու
մազը, անմօրուս երեսը, ցցուն այսոսկը եւ Փիդիքական այս-
պիսի յատկանիշներու ԽՄԲԱԿՑՈՒԹԻՒՆՆԸ բացարձակապէս ան-
ժըստելի նշանն ու ապացոյցն է Մոնկոլ Ցեղին: Փախուստի
ամբրայ չկայ: Նոյն ինքն Մոնկոլ Ցեղն է՝ Մոնկոլ տիպը: Զնջէ՛
կու ցեղը: Որեւէ ժողովուրդ թող ստանայ իր վրայ այդ նոյն
յատկանիշներն եւ, անխուսափելի կերպով, անիկա իւրացուցած
էրպայ Մոնկոլ ցեղը, Մոնկոլ արինը: Ո՞վ որ, առանց բացորո-
շակի իր կողմէն հերքելու, մէջ կը բերէ վերի նկարագրութիւնը

Քետական դիմագծութեան, անիկա անուրանալի կերպով ընդու-
նած կ'ըլլայ ու այդպէս իր ընթերցողաց ներկայացուցած կ'ըլլայ
Քետացւոց Մոնկոլական ծազումը: Իրեն սովորական ոչ մէկ խո-
րամանկ խեղաթիւրմանց չնորհիւ՝ Պ. Քիւրքճեան պիտի կրնայ
ինքզինքը արդարացնել այս կէտին մէջ:

Տխուրէ, արդարեւ, մտածել թէ Հայաստանի ու Փոքր Ա-
սիոյ կանխագոյն բնակչութեանց մէջ Մոնկոլատիպ ցեղի մը գո-
յութեան նպաստաւոր այս մէջբերումներն ընող Քիւրքճեանի մը
մտայնութիւնն ունեցող անձի մըն ալ պատասխանատու պաշտօն
յանձնուած է Հայ դատը սպատպանող Կեղրոնական Յանձնախմբ-
րին ու անոր գիտական բաժնին մէջ: Արդահատելի է մտածել թէ
այս անձը՝ ամիսներու քննութիւններէ յետոյ, մնր պաշտպան
մարդարաններուն հոյակապ վկայութեանց տալազրեալ տետրակը
կարդալէ վերջն ալ, Մ. Նահանգաց դատախազին կողմէն Հայոց
մէջ ոչ-ձերմակ ցեղէ երակի մըն ալ գոյութիւննը մեր պաշտպան
մասնագէտներու բերնէն կորզելու անյաջող փորձէն վերջն ալ,
մտքի կատարեալ ապիկարութիւնը ցոյց կուտայ՝ ճիշտ մեր դա-
տին անցուցած ներկայ բրիտիքական վայրկենին՝ ելնել ի լուր
աշխարհի յայտարարեւ թէ Հայաստանի ու Փոքր Ասիոյ կանխա-
գոյն բնակչութեանց մէջ Մոնկոլատիպ ժողովուրդներ ալ կը
գտնուին եղեր ...: Եւ ինչո՞ւ այս ապշեցուցիչ ընթացքը՝ որ-
պէսզի՝ իր թէ հերքելով Հայոց ցեղակցութիւնը Քետացւոց հետ՝
ճամբրայ բանայ անոնց Եւրոպայէն զանգուածով Հայաստան ե-
կած ըլլալու անհիմն աւանդութեան ջատագովումին: Ի՞նչ Հոգ
Եթէ ասով սուտ հանած ըլլայ փրոֆեսորներ Տիքսընի ու Պօստի
այն վկայութիւնները, որոնք երգման տակ, Ֆոն Լուչանի հետ
բացորոշակի հաստատեցին Հայոց ցեղակցութիւնը վաղեմի
Քետացւոց հետ: Ալ ինչո՞ւ զարմանալ որ ճախողանքի կը հանդի-
պին յաճախի մեր ազգային զործերը, քանի որ կը յամափինք գոր-
ծին բոլորովին անյարմար ու պահանջուած մասնագիտական
հմտութեանէն զուրկ մարդոց ձեռքը յանձնել պատասխանատու
պաշտօններ:

Վ. Գ. Քրոֆ. Մինասեան, մէզի կը հրամայէ, յանուն
Ֆոն Լուչանի որ Քետացի պատկերին մէջ գտնենք մեր նախահայ-
րը, որովհետեւ մարդարանական եւ զանկաչափական գիտու-
թեանց համեմատ այս երկու դէմքերը միեւնոյն ցեղի կը պատ-
կանին եղեր:

Մ. Մ. Ներողութիւն, Պ. Քիւրքճեան, կը սխալիք: Զեր
ակնարկած այդ յօդուածիս մէջ՝ ես գրած եմ. «Այնքան սերտ նը-
մանութիւն ունին ասոնք իրարու հետ որ Փրօֆ. Պրէսթը, իր
վերոյիշեալ գրքին մէջ՝ իրարու քով ըովի կը զետեղէ Քետացիի

մը ու Հայու մը պատկերներն եւ տակը կը գրէ . «Վաղեմի Քետացի մը եւ անոր ներկայ սերունդը Հայ մը» : Ասիկա այն Փրօփ . Պրէսթըսն է , զոր Դմիւք ձեր վկաններուն շարքը դասած էիք և զայն ներկայացնեցած էիք իբրև Շիքակոյի Համալսարանին Արեւելան Լեզուներու ծիւղին նախադահը (որ այժմ Եղիպտոս կը դանուի) :

Ամերիկայի այս նշանաւոր Եղիպտագէտը իր Վաղեմի Պատմութիւն հեղինակութեանը մէջ՝ ակնարկելով քով քովի դրուած այդ պատկերներուն , կը գրէ . Քետական հանդակը զարմանալիօրէն կը նմանի Հայոց դիմագծութեան , որոնք տակաւին կ'ապրին Քետացոց երկրին մէջ : Եւ կը յարէ . «Քետացոց զօրեղապէս արծուային եւ ցցուն քիթը ժառանգուեցաւ նաև Միջերկրականի արևելեան եղրագաւառներն ընակող Սեմական դրացիներէն , մէջն հաշուելով Քանանացիները» : Նոյն հեղինակը՝ Եղիպտացի ազնուականի մը գերեզմանի պատերուն վրայ՝ քանդակուած Քանանացիներու կարաւանի մը վիճապատկերն ալ զետեղով իր պատմութեան Հրէից յատկացուած դիմուն ճակատը՝ կը գրէ . «Ցցուն արծուային քիթը , որ տակաւին Սեմական յատկանիչ մը կը նկատուի , մասնաւորապէս Հրէիցը , իրականաւուի Քետացիներու վերաբերող յատկանիչ մըն էր , որոնք միջնուուանութիւններ կնքեցին Պաղեստինի ժողովուրդին հետ և տուեն անոնց Քետական այս դիմագիծը» (10 , էջ 199 , 200) :


Փրօփ . Պրէսթըսի այս բացորոց յայտարարութիւններէն յետոյ՝ ի՞նչ համարձակութեամբ կը յամառիք անոր անունը զետեղել ձեր քառասուն և մէկ հատ վկաններուն շարքը , որոնք իբր թէ ներկայ Հայութեան նախնաց Եւրոպայէն եկած ըլլալն կ'ընդունին՝ մերժելով անոնց Քետական ծագումը :

Վ . Բ . — «Անհերթելի իրողութիւն մըն է թէ Քետացիներն էին Հայոց նախնիքը» :

Այս ալ վճիռն է մեր բարեկամին , Բրոֆ . Մինասեանի : Եւ եթէ փաստ կ'ուզէք՝ նայեցէք սա պատկերներուն :

Ասոնցմէ մին , թիւ 1 . Թեփէի մէհեանին պատր քանդակուած , կը ներկայացնէ Քետացի մը , որ կ'ապրէր ասկէ 3000 տարի առաջ , կամ 3500 տարի առաջ : Միւսը Այնթապցի Հայ մըն է , Ֆիլիքս Ֆոն Լուչանի ձեռքով լուսանկարուած , 40 տարի առաջ :

Եւ որովհետեւ այդ երկու դէմքերն ու գանկերը իրարուար եւ նման են բատ գերման փրոֆեսորին՝ ատկէ կը հետեւի որ Հայ ժողովուրդը հարազատ սերունդն է Քետականին : (Լսել չեմ ուզեր թէ այդ գիտնականը միայն Այնթապցի Հայուն գլուխն ու զանկը քննած եւ բաղդատած է :)



ՎԱՂԵՄԻ ՔԵՏԱՅԻ ՄԸ ԵՒ ԱՆՈՐ ՍԵՐՈՒԿՆԴԻՆ ՀԱՅ ՄԸ

Եւ եթէ ուրիշ գիտնականներու ալ հարցնէք՝ այդ վիճապատկերը , որուն համար Բրօփ . Մինասեան այնշափ զուրգութանք եւ պատկառանք կը զգայ , կրնայ եղած լինել Քետացիներու դաշնակից ժողովուրդներէն մէկուն տիպը , եւ կամ , նոյն իսկ , ո՞չ . . . ծաղրապատկեր մը :

Բայց կայ աւելի զարմանալին եւ զուարձալին :

Ընդզիմախօս բարեկամու այդ անշունչ վկային վաւերականութիւնը եւ Երկու գանկերու նոյնութիւնը հզօրապէս կը փաստարանէ՝ որպէսզի մի անգամ եւս չեշուեի իր միւս , անդառնալի վճիռը թէ Հայերը Եւրոպայէն դայթած չեն : Կը տեսնենք , սակայն , թէ Ֆոն Լուչանի այդ մարդարանական գիւտն ալ վէճի առարկայ է :

Մ . Մ . — ՄԱՍԵՆԱՇԱՐԻՍ Բնիկ Նախնիք Հայոց հատորը , 1922-ին հրատարակուած , սա՞ բառերով կը սկսի :

«Դիտեցէք զիմացի էջին վրայի երկու պատկերներն : Առաջինը (Պատ . 1)՝ պատկերն է վիճաքանդակի մը , որ գտնուելի վաղեմի Քետացոց մայրաքաղաքի պարսպին գլխաւոր գրան վրայ : Երկրորդը (Պատ . 2)՝ Ֆրէզնոյարնակ Պ . Ատուր Եաղուպշանի լուսանկարն է : Առաջինը կ'ենթադրուի ըլլալ վիճաքանդակը Քետացի այն ուզմիկ թագաւորին , որ այժմու Եղիպտ քաղաքին մօտերն գտնուող Պողագ Քէօյի մայրաքաղաքէն՝ կ'իշխէր

Քետական մեծազօր կայսրութեան վրայ, և որու օրով շինուացան պարիսպները քաղաքին: Մօսաւորապէս 3,500 տարիներու անջրաբետ մը կը գտնուի մեր պատկերներուն ներկայացուցած անձանց ապրած ժամանակներուն միջեւ:



ՔԵՏԱՅԻ ԹԱԳԱԽՈՐ ՄԸ ԵՒ ՖՐԵՋՆՈՅՍԲՆԱԿ Պ. Ա. ԵՍՂՈՒՊԵԱՆ

«Բայց տեսէք, ի՞նչպիսի նշանակալից նմանութիւն մը կը յայնարերեն Քետացի ռազմիկ թագաւորին և մեր Այնթապցի Ետղուական բարեկամին ՔթԵՐԼ: Երկուքն ալ կտուցի ձեւ ևն առած՝ իրենց վերին եղբերուն մէջտեղերն ձեւացած կորադիծ ել-աւէջին շնորհիւ: Այս իսկ պատճառաւ արծուեռունքն կը կոչուին այսպիսի կտուցածիւ կոր քիթ ունեցողներն»:

Փրոֆ. Լուչան, որու Արեւմտեան Ասիոյ Կանխագոյն Բնական յօդուածէն մէջբերումներ ըրած է Պ. Քիւրքնեան, Քե-1280-ին, երբ Խատոււիլ խաղաղութիւն կնքեց Ռամսէս Բ.ի հետ, մեծ կայսրութիւն մը գոյութիւն ունէր, Գերմանիայէն ոչ փոքր, որ Եգիպէտ Մովի կը հասնէր մինչեւ Միջազետք եւ Որոնդոսի վրայ Քատէչէն մինչեւ Սեւ Մով: Ներկայիս չենք գիտեր թէ Քե-

տական այս կայսրութիւնը երբէք ունէր իրականապէս միատիպ բնակչութիւն մը, բայց ունինք բազմաթիւ Քետական բարձրագանգակներ և ասոնք ամենը, առանց մէկ հատ բացառութեան, ցոյց կուտան մեզ բարձր ու կարճ գլուխներ, կամ մեր արդի կոր գլուխ խումբերուն (Արմինոյտ) յատկանչական քթերը» (3, էջ 390):

Եւ Փրոֆեսորներ Տիքոսն ու Պօստ Վկայեցին թէ Փրոֆ. Ֆոն Լուչանի այս հաւասարումները Քետական կայսրութեան բաղկացուցիչ տարբերուն ՑԵՂԻՆ մասին և Փոքր Ասիոյ արդի կոր գլուխ բնակչութեանց աւ ՔԵՏԱՅԻ ծագմանը մասին՝ այս օր ընդունուած են աշխարհի ընդհանուր մարդարաններուն կողմէն:

Այս ի՞նչ անպատկառ խեղաթիւրումներ է որ ընդդիմախոսս կը յանդգնի ընել ԿՈՉՆԱԿԻ մէջ: Ո՞վ ըստ թէ միմիայն Եղիսական վիմապատկերներու վրայ հիմնուելով է որ Քետական ծագում կ'ընծայուի Հայոց: Ի՞նչպէս որիչը յառաջ գնաց ՔԵՏԱՅԻ բարձրագանգակներուն մասին Ֆոն Լուչանի ըստած՝ վերածել Եղիսական վիմապատկերի: Ի՞նչպէս համարձակեցաւ ՍՈՒՏ հանել մեր երկու մասնագէտ մարդարաններուն երդման տակ տուած վկայութիւններն՝ յայտարարելով թէ վէճի առարկայ է Ֆոն Լուչանի գիւտը: Եւ ի՞նչ տարբերութիւն կրնայ ընել իր պաշտպանել շփրձած դատին համար, եթէ դաշնակից ժողովրդի մը դիմագծութիւններն եղած ըլլան Եղիսական այդ գիմապատկերն էին, այնքան ընդհանուր, և իրենց արիւնը փոխանցեցին ներկայ բնակչութեանց: Եւ միթէ ծաղրանկար իսկ ըլլալով՝ կը դադրի՞ն անոնք ճանաչելի տիպը ներկայացնելէ Քետացիներուն: Ծաղրանկար մը կը դադրի ծաղրանկար ըլլալէ՝ երբ ընդհանուր ճանաչելի նմանութիւն մը չյայտնարերէ իրական դիմագծութեան հետ:

Ողբալի է, արդարեւ, վիճակը մեր հրապարակագրութեան, ուր այսքան ապերասան խեղաթիւրումներ կը թուլատրուին՝ առանց բողոքի ամենաղորյն արտայայտութեան մը: Եւ այսպիսի սանձարձակութեանց ասպետներ կը շարունակեն վայելել յարգանքը հասարակութեան և կողմնակալ ասպնջականութիւնը շարաթաթերթի մը, որ ազգասէր ճանչցուած կարգ մը հարուստ ներու նիւթական օժանդակութեամբը կը հրատարակուի:

Վ. Ք. — Հիմնուելով այն վարկածին վրայ թէ Փոքր Ասիոյ բոլոր բնակիչները Հեթական սերուղէ են՝ Լուչան մեռք կ'առնէ Հայ տարրը, իրեւ ամենէն հին և ամենէն հարազատ ներկայա-

ցուցիչը այն կրոսուած ազգին, — եւ ըստ այնմ՝ ամբողջ տիպը կ'անուանէ Արմէնոյոյ, որուն մասնաւոր յատկանիշներն են՝ նեղ և բարձրակամար քիթ, կլորպլուխ, տափակ ծոծրակ եւն։

Մ. Մ. — Վերոյիշեալ իր յօդուածին մէջ՝ Փրոֆ. Լուչան կը գրէ. «Նախապէս ամբողջ արեւմտեան Ասիան բնակուած էր մի ատիպ, թխաղէմ ցեղի մը կողմէն, որ ունէր ծայր աստիճան կլոր դլուխ ու «Քետական» քիթ։ Ք. Ա. իրը 4000-ին սկսաւ Սևմական արշաւանք մը հարաւային արեւելքէն, հաւանօրէն Արարիայէն, արդի Պետուինին նմանող ժողովրդի մը կողմէն։ 2000 տարի յետոյ՝ սկսաւ երկրորդ արշաւանք մը, այս անգամ հիւսիսային արեւմուտքէն, արդի Քուրդին նմանող ճերմակ ու երկայնազլուխ տոհմերու կողմէն, եւ թերեւս կապակցուած պատմական Հարրիներուն, Ամօրհացիներուն, Թամահուներուն եւ Գաղատացւոց» (3, էջ 379)։

Լուչան, ուրեմն, որոշակի կը յայտարարէ թէ Քետական կայորութեան կազմակերպութէն կամ Քետական կայսրութեան դիւնատան արձանազրութեանց թուականներէն դարեր առաջ՝ Փոքր Ասիոյ մէջ եկած հաստատուած էին արդէն Քրդաց նմանող բացգոյն երկայնազլուխ կամ նորտեան ցեղին ժողովուրդներ, ինչպէս ասոնց գալէն ալ 2000 տարի աւելի առաջ եկած էին Միջերկրականնեան կամ Սեմական տիպէն երկայնազլուխ ժողովուրդներ։ Եւրոպական ներկայ երեք ցեղերն ալ — Հիւսիսական, Ալպեան և Միջերկրականնեան —, ըստ Լուչանի, իրենց ներկայացուցիչներն ունէին Փոքր Ասիոյ մէջ, նախափոխիգիտական ըրջաններուն։ Եւ այս երեք ցեղերէն խառն բնակչութիւններէ կազմուած դաշնակցային սեմութիւն մըն էր Քետական կայսրութիւնը, ուր սակայն Ալպեան կամ Արմինոյա կլորպլուխները կը կազմէին տիրական մեծամասնութիւնը եւ բնիկ տարրը, միւս երկարգլուխ երկու փոքրամասնութիւններն ալ ներդադիմած ըլլալով նախապատմական ժամանակներու մէջ։

Բայց ի՞նչ կրնանք ընել երը Հայ հրապարակագիր մը, անտեսով Փրոֆ. Լուչանի այս բացորոշ յայտարարութիւնը, ցեղագիտական զրականութեան անձանօթ Հայ հաստակութեան մը առջև պնդէ թէ Փրոֆ. Լուչան Հեթական սերունդէ ըլլալ

Վ. Ք. — Ուրիշ գիտնականներու կարծիքով՝ Եղիպատոսի վիմագնութիւններուն Քետացիները երկարագլուխ են, ոչ թէ Ալպականականներուն Քիշներականնեան արմատին։ Ասկէ զատ՝ մինչեւ կարդացուած Փրոֆ. Ասիոյ բոլոր բնիկին եւ նախահարը եւ արագական կամ Հնդեւրոպական էին, լեզուով ալ, ցեղով ալ, — այն ատեն ո՞ւր կը մնայ յարգելի ընդդիմարանիս վիտողապիս հոչակած պատգամը թէ «Եւրոպայէն ԶեկԱն Հայոց նախնիքը այլ ԱսիԱՅէն, թէ Արիական Ցեղի Մլ Զեն պատկանիր Հայք այլ Անարի ցեղի մը»։

Են եղեր. եւ Կապաղովկիոյ բնիկները, այսինքն Եղիպատոսի պատկերներուն Քետացիները, ինչպէս եւ Փոքր Ասիոյ ցեղերէն ոմանք, կրնան պատկանած ըլլալ Եղիպատ արմատին, այսինքն Յունաստանի եւ անոր կղզիներուն։ Ուրիշ խօսքով՝ անոնք բնիկ Եւրոպացի են եղեր, — Քետացիներն ալ, մեր այդ փառապահն նախահայրերն ալ, Հերողոտոսի Արմէններուն պէս Եւրոպայէն Ասիա անցած են եղեր . . . :

Եւ այդ տեսութեան մէջ ոչ ինչ կայ անտրամարանական կամ անկարելի։ Զախճախիչ բազմութեամբ ժողովուրդներ քանից գաղթեցին Արեւմուտքէն Արեւելք։ Անգլիոյ Քէյմպրին Համալսարանին հրատարակած Հին Պատմութիւնը (զոր Բրոֆ. Մինասեան մեղի կը յանձնարարէ) կ'ըսէ.

«Կապաղովկիա; Սուրիա, Թրակիա, Հունգարիա եւ Դանուբի հովիտներուն կողմը, ձիավար եւ հեծեալ յաղթականներ կազմակերպութեան, եւ իրենց խառնիձաղանձ զօրքերը առաջնորդեցին ամեն ուր որ ակնկալութիւն կար աւարի եւ հողի։ Զորօրինակ, Փոխվացիք ժոր. դարուն անցան այն շաւղին վրայ, եւ կործանեցին Քետացիներու քայլայուն պետութիւնը»։

Թէ Քետացիներու ալ ծագումը, Եւրոպական էր՝ սոսկ մէկ-երկու հեղինակի կարծիքը չէ։ Տեսութեանս Ա. մասին մէջ անցողաբար յառաջ բերած էի Ս. Բէնաքի վկայութիւնը թէ, Փոխվացիցիներէն, Հայերէն եւ Գաղատացիներէն աւելի առաջ Քետացիները մտան Ասիա . . . իրեւ մասերը Եւրոպայի Պելասգիանց հոսանքին։ Զէ՞ որ միեւնոյն հոսանքին մասն էին նաև Պաղեստինի Փղշատացիները—Ֆիլիպինները, Կրետէի ճամբով հոն անցած։

Եթէ արս տեսութիւններն աւելի ընդարձակ հաւանութիւն գտնեն, եւ եթէ օր մը հաստատուի Հրոնգի եւ նմաններուն այն ակարծիքը թէ Քետացիք (ըստ Մինասեանի՝ մեր նախահարը) Արիական կամ Հնդեւրոպական էին, լեզուով ալ, ցեղով ալ, — այն ատեն ո՞ւր կը մնայ յարգելի ընդդիմարանիս վիտողապիս հոչակած պատգամը թէ «Եւրոպայէն ԶեկԱն Հայոց նախնիքը այլ ԱսիԱՅէն, թէ Արիական Ցեղի Մլ Զեն պատկանիր Հայք այլ Անարի ցեղի մը»։

Այս բոլոր վկայութիւնները մէջ բերելով հանդերձ ես չեմ կրնար պնդել թէ Քետացիք Եւրոպական են, Հնդեւրոպական են, — այլ կ'ուզեմ ըսել թէ ամբողջ ինդիքը դեռ անորոշ է, մութէ չ . . . :

Մ. Մ. — Զեմ գիտեր ի՞նչ կը հակնայ Պ. Քիւրքճեան՝ իր զուր պաշտպանել ճգնած դաշնած դատին ոչ մէկ օգուտ ընծայող ցանու-

շեր վկայութիւններով շփոթեցնելով ընթերցողին միտքը: Եզդիստոսի վիմաքանդակներուն մէջ երկայնպէս տիպերու ալ գտնուելիք՝ Քետական կայսրութեան բազկացուցիչ ժողովրդոց մէջ Միջերկրականեան կամ Նորտեան տարրերու ալ գոյութիւնը ապացուցանելէ աւելի ի՞նչ արժէք կրնայ ունենալ: Կրնա՞յ միթէ ան ժխտել Քետական թիթին ներկայացուցած վաստը, որ Արմինոյ ցեղին ամենէն կարկառուն յատկանիչն է: Կրնա՞յ միթէ ան ժխտել բուն իսկ Քետական յիշատակարաններու ներկայացուցած կլորզուլս եւ արծուեռունզն բարձրաքանդակներուն վկայութիւնը: Եւ միթէ նոյնինքն Լուչան, վերը մէջ բերուած իր յայտարարութեան մէջ, բացորոշակի չընդունի՞ր Միջերկրականեան եւ նորտեան ցեղերուն ներկայութիւնը Փոքր Ասիոյ նախավիուգիկան ժողովրդոց մէջ:

Քէյմպրիձի Վաղեմի Պատմութեան մէջ յիշատակուած Փուեգիական եւ նման դաղթաշարժերն, որ արեւմուտքէն Փոքր Ասիա մտնելով՝ ԺԳ. դարուն՝ կործանեցին Քետական քայքայուն պետութիւնը, ինդրեմ, ըսէք, ի՞նչ կերպով կրնան այդ կործանուած պետութեան կանխագոյն բնակչաց ալ Եւրոպայէն եկած ըլլալուն իրբեւ փաստ ծառայել: Խնդրեմ, ըսէք, ի՞նչպիսի տրամարանութեամբ մըն է որ Փուեգիացոց դաղթաշարժին մէկ բաժինը կազմող Փղչատացիներու Եւրոպայէն Փոքր Ասիա ու Պաղեստինացիացըքը, որ Եղիպատական արձանագրութեանց մէջ յիշատակուած է, ասոնց կողմէն կործանուած Քետացիներուն ալ Եւրոպական ծագում կ'ընծայէ եղեր: Բ. Ա. ԺԳ. դարուն՝ Քետացիք կը պարտուին Եւրոպայէն եկող Փուեգիացիներու, Փղչատացիներու, Արմէններու եւ այլ Հորդաներու արշաւանքներէն. Քետացիք՝ որ այս զէպքէն աւելի քան ՀԱՅԱՐ ՏՄՐԻ առաջ՝ արդէն իսկ քաղաքակիրթ կեանք մը կ'ասպէին իրենց Փոքր Ասիական Հայրենիքին մէջ, ինչպէս կը հաստատեն Վինքլէրի գտած Քետական աղիստատախտակներն: Եւ ահա՛, Հայ հրապարականական ընթերցողներու եւ շարաթաթերթի մը խմբագրութեան միամտութիւնն, կ'ենէ լրջօրէն կը յայտարարէ թէ Քետացիներն ալ Փղչատացիներուն Հետ Փոքր Ասիա մտան իրբեւ մտանը Եւրոպայի «Պելասդեան» Հոսանքին: Այսպիսի աճպարարութիւններ, որչափ պատմագիտական նոր գրականութեան քիչ չատ տեղեւակ ընթերցողին:

Եւ եթէ Հրոնզի յաջողի Քետական արձանագրութեանց Արբական Հանդամանքը ճշգել, ատիկա պիտի ապացուցանէ միայն

թէ նախավիուգիական Արբականաց այս հին հոսանքները, որոնցմէ մին հիմնած էր Միտանիի թագաւորութիւնը՝ Ք. Ա. ԺԵ. դարուն, յաջողած էին նաև Փոքր Ասիոյ հիւսիսային գաւառներուն ալ իշխանութիւնը ձեռք բերել ու իրենց լեզուաւ արձանագրութիւններ թողուլ: Պատմական չատ ապացուցներ ունինք մէնք թէ Ք. Ա. 2000ական թուականներէն սկսեալ Արբականաց յաղթական արշաւանքներ Արբեւելքէն տեղի ունեցած են Միջագետք ու Հայաստան եւ Փոքր Ասիա, կազմելով այս երկիրներու իշխանական դասակարգը: Եւ արդէն ճիշդ այսպէս ալ էր մեր Հայկական թագաւորութիւնը. իշխող Արբական դասակարգ մը եւ նուաճուած բնիկ Ալղեման կողմլումիներու ժողովրդային զանդուածը:

Իր Վաղեմի Ժամանակներ պատմութեան դրբին մէջ կը գրէ Փրոֆ. Պրէսթլու. «Վերջերս Պիտականօրէն ապացուցուած է, զլիսաւորաբար Ամարնա աղիստատախտակներուն եւ ուրիշ սեպագիր յայտնութեանց վրայ, թէ Արբականք Ք. Ա. 2000 կամ 1800ին սկսած էին թողուլ կասպից արեւելեան եւ Հարաւային արեւելեան կողմը գտնուող իրենց Հայրենիքը, ուր երկու ճիշդերու բաժնուեցան. մէկը գնաց զէպի Հարաւային արեւելք ի Հնդկաստան, միւսը՝ զէպի Հարաւային արեւմուտք ի Բարելոն» (Յ, Էջ 373):

Իսկ Փրոֆ. Մայրս, իր Պատմութեան Արշալոյսը գրքին մէջ, Էջ 153, կը գրէ. «Եղիպատական Թէլ-էլ-Ամարնայի թղթականութեանց մէջն է որ առաջին անգամ կը Հանդիպինք Հնդկելուպական անուններու: Այս թղթակցութիւնք այնքան կենդանի պատկեր մը կը ներկայացնեն 1400-էն անմիջապէս յետոյ եկող տարիններուն Սուրբական գործերու մասին: Անոնք կը ներկայացնեն Սուրբիոյ եւ Պաղեստինի տմբեն կողմը ցրուած ցեղագետներ, եւ անոնք կը պարունակեն Տուսրատայի անունը, Եփրատէ անդին մէծ զաւառի մը թագաւորը . . . : Բայց ասիկա փոքրիկ իրնդիր մըն է. ոչ ինչ աւելի հասարակաց է զաղթական ժողովրդոց պատմութեան մէջ քանի զոնել որ կորովի արշաւողներու խիստ փոքրիկ խմորը իշխու ու կազմակերպէ մէծաթիւ բնիկ ժողովուրդները, առանց ուսանելու իրենց Հպատակներուն լեզուն կամ զարգացնելու իրենց սեփական լեզուն՝ մինչեւ բաւական ժամանակ վերջերը» (Յ, Էջ 373):

Եւ Հնդեւրուղականաց նախավիուգիական այս զաղթաշարժերն կասպից Ծովուն Արենի ԵլԱկՈՂՄԵՐէն զէպի արեւմուտք Եկած ըլլալն այնքան բացորոշակի յայտարարոց այս Փրոֆ. Պրէսթլուն է մին Պ. Քիւրքճեանի այն քառասունմէկ վկաներէն որոնք Հայոց Եւրոպայէն զաղթած ըլլալուն կը վկային եղեր: Եթէ Երբէք

յաջողի ՓրոՓ. Հրոնդի իր աշխատութեանց մէջ, ապացուցած պիտի ըլլայ թէ Փոխոգիտացիներէն եւ Արմէններէն աւելի քան կէս հազարամեակ առաջ, ԱՍԻԱՅԻՆ ԵԿՈՂ Հնդեւրոպական իշխող դասակարգն էր որ Արիական լեզուն ներմուծեց Փոքր Ասիա, ոչ թէ դարեր վերջ Եւրոպայէն եկող Փոխոգիտացիք ու Արմէնք: Կը տեսնէ՞ ընթերցողը թէ Պ. Քիւրքճեանի վերը յառաջ բերած վը-կայութիւններն իրեն դէմ կը զառնան, եւ փոխանակ Քետացւոց Եւրոպական ծագում ընծայելու, անոնց Արիական իշխող տարրին ալ ԱՍԻԱՅԻՆ եկած ըլլալը կը փաստեն:

Եթէ Պ. Քիւրքճեան անկեղծ է իր այն յայտարարութեան մէջ թէ Քետացիներու Եւրոպական ծագումը սոսկ մէկ-երկու հեղինակի կարծիքը չէ, այլ ընդարձակ հաւանութիւն գտած է այժմ, եւ կրնայ ապացուցուած իրողութիւն մը դառնալ վաղը, ինչո՞ւ այդ հեղինակներէն մէկ հատը գոնէ, ՄԻՒՄԻԱՅ Մէկ ՀԱ-ՏԼ, իրրեւ այս բանին վկայ չերկայացուեցաւ Հայ Քաղաքացի-ութեան Դատավարութեան առթիւ: Չէ՞ մի որ ՃիՇԴ այս նախա-փոխութիւնական Քետացիներո՛ւն մանաւանդ Եւրոպայէն դաղթած ըլլալը ապացուցանել անհրաժեշտ էր, ըստ Քիւրքճեանի տեսու-թեան, մեր դատը շահելու համար: Փրոֆեսորներ Տիքսըն եւ Պօ-սս, մինչ այնքան չեցա զըլին եւ հեղինակւոր վկայութիւններ կարդացին Արմէններուն Եւրոպայէն եկած ըլլալուն ի հաստա-տութիւն, ինչո՞ւ Մէկ ԲԱՌ անդամ չարտասանեցին Քետացինե-րո՛ւն ալ Եւրոպայէն եկած ըլլալուն ի նպաստ, այն Քետացինե-րուն՝ որոնք այս մարդարաններուն վկայութեանց համեմատ, աշխարհի բոլոր հեղինակւոր ցեղաբաններուն տեսութեամբ, անժխտելի կերպով նախնիքն էին ներկայ Հայութեան կլորդլուխ Արմինոյտ տարրին: Ինչո՞ւ այս փրոֆեսորները, կը հարցնեմ, Պ. Քիւրքճեանի այդ ակնարկած հեղինակներէն Մէկ ՀԱՏ վկա-յութիւն անդամ յառաջ չըերին՝ մեր փաստարաններուն այնքան կարուր քաշած ապացոյցը տալու թէ Քետացիք ալ Եւրոպայէն դաղթած ժողովուրդ մըն էին: Եղրակացնէ՞նք, ուրեմն, թէ ա-սոնք՝ Քիւրքճեանի հետ միասին՝ դաւեցին մեր դատին՝ չներ-կայացնելով մեղի նախաստաւոր այս ամենէն վճռական փաստը Հայոց Եւրոպական ծագումին, կամ թէ ստիպուած ենք Եղրա-կացնել թէ Պ. Քիւրքճեան ինքն ալ շատ լաւ կը հասկնայ ոչնչու-թիւնը Արմինոյտ տիալ Քետացւոց իրը թէ Եւրոպական ծագում ընծայող վկայութեանց, եւ սակայն կը զիջանի զանոնք յառաջ քշել ներկայ վիճարանութեան մէջ իրրեւ իր փաստին նպաստող ապացոյցներ: Այս ի՞նչ կեղծիք է:

Ո՞չ. ո՞չ. Քետացիներու ցեղային ծագման խնդիրը «գեռ

անորոշ» չէ, «մութ» չէ, վերջնականապէս ԼՈՒԾՈՒՅՄ հարց մըն է: Քետացիներու տիրող մեծամասնութիւնը Արմենական ՅԵՂԻՆ կը պատկանէր, ինչպէս որու կը պատկանի ներկայ Հայութիւն աւ ստուար մեծամասնութիւնը: Մարդարանական արդի գիտու-թիւնք վճռապէս հաստատած են այլէւս ասիկա, ինչպէս մեր գա-տին մասնագէտ փրոֆեսորներն յայտարարեցին երգման տակ: Եւ վերջի երեսուն տարիներու ընթացքին կատարուած մարդարա-նական յառաջդիմութեանց անտեղեակ եւ կամ անոնց հաստա-տած ճշմարտութեանց տեղեկանալէ յետոյ՝ իրենց կանխաւ ըրած ուղիտական յայտարարութեանց սիսալ ըլլալն խոստովայնելու չարկէն պլրծելու համար՝ ամեն տեսակ խեղաթիւրմանց ընդու-րակ մարդիկ միայն կրնան հակառակը պնդել:

Վ Ե Ր Զ

ԱՄԵՐԻԿԱՆԱՅ ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹԻՒՆ

Անձնական նախաձեռնութեամբ սկսած ՄԱՏԵՆԱՇԱՄ ՀԱՅ-ԿԱԿԱՅ ՎԵՐԱՇԻՆՈՒԹԵԱՆ Հրատարակութիւններս, մեծագոյն ուժով յառաջ տանիլ կարողանալու համար, բացարձակ անհրաժեշտութիւն զգացի դիմել Ամերիկահայ ազգայնոց նիւթական և բարոյական աջակցութիւններուն։

Ծնորհակալ ու երջանիկ եմ որ անարձագանդ չմնացին իմ զիմումներս եւ գտնուեցան բաւական մեծ թուով բարեկամներ ու գնահատողներ, որոնք իրենց ջերմ համակրութիւններովն բոլորեցին տկարութեամբ սկսուած ձեռնարկս եւ կարելի ընծայեցին անոր շարունակութիւնը։ Ամերիկահայ այս պատուական ազգայնոց կողմէն մատուցուած դրական գործակցութեանց արդիւնքն է Մատենաշարս։ Պատի՛ւ իրենց, որ ժողովրդային փառաբանութեան ոչ մէկ ակնկալութիւնը ընծայող այսպիսի համեստ բայց խորապէս ազգասիրական ծառայութեան մը լծուելու բարձր արժանիքը ցոյց տուին։

Հայութեան կենաց ու զարգացման ուժերն եւ պայմաններն ժողովրդականացնելու կենսական կարեւորութիւն ունեցող ՄԱՏԵՆԱՇԱՄԻՍ Հրատարակութիւնը աւելի հիմնական ու տեւական պայմաններու վրայ հաստատելու համար՝ օգտակար համարուեցաւ կառավարութեան կողմէ վաւերացուած հաստատութեան մը վերածել զայն, «Ամերիկահայ Հրատարակչական Հիմնարկութիւն» անուան տակ։ Հիմնարկութեանս հիմնադիր անդամ կը նկատուին բոլոր անոնք, որ յօդուտ ՄԱՏԵՆԱՇԱՄԻՍ Հրատարակութեանը կամ տարածմանը՝ հարիւր կամ աւելի տոլար կը նուիրեն։

ՄԱՏԵՆԱՇԱՄԻՍ պահանջած դիտական ընդարձակ ուսումնասիրութիւններն յառաջ տանիլ կարողանալու համար պէտք զգացուեցաւ որ Քալիֆորնիոյ Համալսարանին մէջ, նշանաւոր մասնագէտներու առաջնորդութեանը տակ, հետախուզեմ Հայոց մասին արդի ցեղարանութեան, հնախօսութեան եւ պատմագիտութեան յայտնութիւններն։ Ուստի Ֆրէզոյէն Պըրքի տեղափոխուեցայ։

Տարակոյս չունիմ թէ ոչ միայն հիմնարկութեանս ի նպաստ արդէն խոսաւմներ բնող եւ իրրեւ հիմնադիր անդամ նկատուող պատուական ազգայիններն՝ իրենց համար անհնական արժանապատութեան խնդիր պիտի համարին կանոնաւորապէս ու լիո-

վին կատարել տուած խոստումնին, այլ ՄԱՏԵՆԱՇԱՄԻՍ ուրիշ բազմաթիւ համակիրներն ու գնահատողներն ալ՝ պիտի փութան մանել ազգային բարձրագոյն չահեկանութեանց ծառայութեան նուիրուած Հիմնարկութեանս մէջ։

Հետեւեալն է անուանացանկը այն ազգայնոց որ 100 կամ աւելի տոլար նուիրած կամ նուիրել խոստացած են ՄԱՏԵՆԱՇԱՄԻՍ Հրատարակութեանը կամ տարածմանը համար։

ՑԱՆԿ ՀԻՄՆԱՇԱՄԻՍ ԱՆԴԱՄՈՅ

	Տոլար
1. Մ. Գ. Քիւրքճեան, Տիթրոյթ,	700.00
2. Ա. Թաշճեան, Քլիվլէնտ,	600.00
3. Նահիկեան Գերզաստան	600.00
4. Փ. Ռերֆալիան, Սոլթ Լէյք Սիթի,	600.00
5. Գ. Պոյաճեան, Սթ. Լուիս,	600.00
6. Ս. Տօնեան, Շիքակո,	600.00
7. Յ. Փայէլեան, Լօէլ,	600.00
8. Կոնսդանդեան Եղբարք, Լոս Անձէլը,	300.00
9. Յ. Ս. Փաշկեան, Փաստինա,	300.00
10. Փրօֆ. Կոշկարեանի Յանձնախումբ, Նիւ Արք,	300.00
11. Ն. Թագւորեան, Քէյմպրիճ,	150.00
12. Տր. Կ. Ա. Ղաղարեան, Փրաւիտէնս,	150.00
13. Ս. Սարաֆ, Պոսթոն,	150.00
14. Մ. Յ. Կարօ, Լոս Անձէլը,	125.00
15. Վեր. Ս. Յ. Տէվիրեան, Փաստինա,	125.00
16. Վեր. Վ. Ամիրխանեան, Հարթֆըրտ,	100.00
17. Յ. Բաղրատունի, Ֆիլատէլֆիա,	100.00
18. Վեր. Յ. Ե. Եարտրմեան, Ֆիլատէլֆիա,	100.00
19. Տր. Ս. Էնարսըն, Պրուքին,	100.00
20. Ա. Մ. Էնֆիյէնեան, Լոս Անձէլը,	100.00
21. Ա. Թէլլալեան, Նիւ Հէրլը,	100.00
22. Մ. Թիրեաքեան, Նիւ Եորք,	100.00
23. Վեր. Բ. Ս. Լեւոնեան, Ֆիլատէլֆիա,	100.00
24. Կ. Ա. Կէրթմէնեան, Փաստինա,	100.00
25. Յ. Մինասեան, Նիւ Հէրլը,	100.00
26. Յ. Բ. Մումճեան, Նիւ Հէրլը,	100.00
27. Տր. Ե. Կ. Մուրատեան, Նիւ Պըրթըն,	100.00
28. Յ. Պ. Պէզարեան, Շիքակո,	100.00
29. Մ. Վէզնէեան, Նիւ Հէրլը,	100.00

30.	Յ. Յ. Տալղանեան	Որդիք, Նիւ Երք,	100.00
31.	Օ. Տէյլիոս,	Պաքսպրի,	100.00
32.	Տր. Ա. Տէր	Մարկոսեան, Փրաւիտէնս,	20.00
33.	Յ. Քէպապէան,	Նիւ Հէյլըն,	100.00
34.	Մ. Յ. Քէպապէան,	Նիւ Հէյլըն,	100.00
35.	Յ. Փալանձեան,	Նիւ Պրիթըն,	100.00
			—————
			\$7,900.00
	Գանձուած		2,635.00
			—————
	Մասնաբաժինով վճարելի	— —	5,265.00

**ԲԱԶՄԱԹԻԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԷ
ՔԱՆԻ ՄԸ ՀԱՏԸ ՄԻԱՅՆ**

Կը չնորհաւորեմ ջերմապէս ձեր պատմական ու գրական գործը որ հայրենասիրական գործք մըն է նաև։
(Բարիկ)

Տիգրան ԿԱՄՍԱՐԱԿԱՆ

Շնորհակալութեամբ եւ երախտազիտութեամբ ստացեր Լմ ձեր չորս հատորները — Ծագումն ու Նկարագիր Հայ Ազգին, թնիկ նախնիք Հայոց, Տարոսեան Եղբայրակցութիւնը եւ Նոր Օրուան Տեսլիքը — եւ Մեծ Հեթաքրքրութեամբ կարգացեր եմ զանոնք։ Ոչ միայն կարգացեր եմ զանոնք, այլև անոնց վրայ պատրաստեր եմ երկու բնդարձակ գրախօսական ուսումնասիրութիւններ (Հայերէն եւ Ֆրանսերէն) որոնք լոյս տեսնելու են ընդ հուպ։ Ֆրանսերէնը կը հրատարակուի մեր թըվիւ տէ զետիւ Արմինիընի մէջ, որը, ինչպէս գիտէք, միայն գիտուններէ խրմագրուած է եւ որուն երկորդ քարտուղարն ու մշտական խրմագրիրն եմ։ Հայերէնը կը հրատարակուի «Արձագանի Բարիկի»ի մէջ կամ այլուր։
(Բարիկ)

Մ. Ա. ԴԱՎԻԹ-Բէկ

«Նոր Օրուան Տեսլիքը» ուսումնասիրութիւնդ նախորդ հատորներուն չափ գրաւիչ եւ հետաքրքրական է խուզարկող ու զըննող մտքերուն համար։ Եթէ կրնանք նախորդ հատորներու պարունակութիւնը Հայկական փառապանձ տաճարի մը ատաղձին նմանցնել, այն ատեն ներկայ գործը կրնանք անուանել այդ տաճարին կատարելագործութիւնը իր ամբողջ ապաղայ վեհութեանը մէջ։ Զեր տեսիլքը ապաղայ փառապանձ Հայ քաղաքակրթութեան համար խիստ գովելի եւ միանգամայն անհունապէս զնաշատելի է։ Կը հաւատամ եւ կը համաձայնիմ ձեզ հետ թէ ապաղայ Գերագոյն Ցեղի մը ամբողջ վեհութիւնը եւ ուժարձակ կարողութիւնները (փոքենշիալիքիս) իր անցեալին մէջ թագնուած են եւ որեւէ ազդ մը չկրնար յառաջդիմել եւ անմահանալ առանց իր անցեալը ուսումնասիրելու։

Երանի թէ Հայ համարակութիւնը իր փառաւոր անցեալին տեղեակ ըլլար եւ երանի թէ մեր Հայ ուսանողութիւնը՝ որ հին

Յունական ու Հռովմէական քաղաքակրթութեան վրայ կը հիանայ, խորապէս տեղեակ ըլլար նախապատմական Հայ քաղաքակրթութեան եւ այն ատեն պիտի հպարտանար իր ազդով, եւ Յոյն ու Հռովմէացին պիտի նսեմանային պահ մը իր աչքին առջեւ:

Կրկն կը չնորհաւորեմ զձեղ այս հոյակապ գործին համար:

Տ. Յ. ՊՕՂՈՍԵԱՆ

«Նոր Օրուան Տեսիլք», մարդարանական տուիքներու վըրայ հիմուած, մարդաբառական, ընկերարանական ու հոգեբանական ուսումնասիրութիւն մըն է, արժանի ամէն Հայու լուրջ ուշադրութեան: Անոր մէջ բաւական յաջող կերպով վերլուծուած են Հայուն բացասական ու դրական յատկութիւնները, իր ցեղացին ժառանգութիւնը, բարձր քաղաքակրթութեան մը խոր ընդունակութիւնը, ընկերային ուժեղ տիպի նկարագիրը, այս բոլորը իրեւ «Նոր Օրուան Տեսիլք» գաղափարական հայեցողութիւն ամէն Հայու համար յուզիք ու բարձրացնող կողմ մը ունին: Մտածել որ Հայը ինչպէս ժառանգորդ-պահապահանն է Հնդեւրոպական հարուստ եւ ազնուական բարբարի մը, նոյնպէս արիւնով, Փիզիքականով ու Հոգիով սերունդն է ցեղի մը, որ ամենաճին ու առաջն քաղաքակրթութիւնը ծնած, մէծ ժողովուրդներու քաղաքակրթիչ վարպետը դարձած է. ցեղ մը, որուն փառքի կոթողները ցրուած են Հին աշխարհի բոլոր արահետներուն վրայ:

Պ. Մինասեանի այս վերջին գործը համելի ու հրահանգիչ երկասիրութիւն մըն է, անպայման:

(Նոր Շարժում)

Գաղերիք

Դիմոդ ՄԵՍՐՈՊ

(Ֆիլիպէ)

Ձեր հրատարակել ոկտած երկերուն նիւթը, անոնց պատրաստութեան համար ձեր թափած ջանքերը, մեղուածան աշխատանքը ամեն կնահատանքէ վեր են: Կարդացողներուն կը մնայ հիանալ եւ խրախուսուիլ: Ուրիշ որեւէ նիւթի մը շուրջ գրել շատ աւելի զիւրին պիտի ըլլար: Սակայն ձեր ընտրած նիւթին աղրիւրները խիստ սահմանափակ եւ անվատահելի են. դուք կը ջանաք՝ ընդարձակ անապատի մը մէջտեղը ութեսրորդ հրաշալիք մը կառուցանել: Ուսկի՞ց կը գտնէք նախանիւթերը եւ ինչպէ՞ս կը միացնէք զանոնք: Զարմա՞նք: Դուք ի՞նչպէս ձևնարկեցիք այս հոյակապ գործին՝ որ ընդհանուրին զնահատանքին արժանացեր է: Վատահ եմ թէ այս գործը կոչումն ունի յոյժ-ազգօգուտ գերեր կատարելու՝ ապրելակերպին ու մտածելակերպին մէջ այն բաղ-

մաթիւ եւ անտարբեր Հայերուն որոնք վաղուց հաստատուած են խաղաղ եւ ապահով վայրեր:

Մեր որբանոցին մէջ 1,800 որբեր կան, որոնց մէկ երրորդը Յոյներ եւ երկու երրորդը Հայեր են: 12 Հայ ուսուցիչ եւ 20 ուսուցչիներ կան:

Օր մը մեծ որբերու առջեւ մի քանի մասեր կարդացի, չափազանց խանդակառուեցան, յափշտակութեամբ մտիկ ըրին, ոմանք փափաքեցան գնել, բայց գինը զիրենք յուսահատեցուց: Որբերու յատուկ պզտիկ գրադարան կայ. գրքերը ուսուցիչներու կողմէն նուիրուած են. երանի թէ ձեր գրքերէն ալ մէյ մէկ օրինակ նուիրողներ դանուէին:

(Կորնիքու)

ԱԽԵՏԻՄ. Գ. ԱԽԵՏԻՔԵԱՆ

Շատ մեծ չնորհակալութեամբ ստացանք ձեր զրկած «Ճաւրոսեան Եղբայրակցութիւնը»:

Թերեւս ես չկարենամ հարկ եղած կերպով մեր չնորհակալութիւնը յայտնել, սակայն եթէ մեր վիճակը քանի մը առողով ձեղ բացատրեմ, կը յուսամ թէ այն ատեն գուք կը հասկնաք թէ որքան երախտապարտ ըլլալ պարուական ենք:

Մենք Անգլիոյ մէկ անկիւնը ազարակի մը մէջ կղզիացած չինդ Հայ որբեր ենք. մենք Յունաստանէն հոս զրկուած ենք: Տարի մը ազարակային աշխատութեանց ծանօթանալէ վերջ պիտի երանաք Գանատա հոն ազարակներու մէջ աշխատելով աղրելու համար:

Դուք կը կործէ՞ք թէ աւելի լաւ կերպով կարելի է օգնել օտալութեան մէջ ինկած հինդ Հայ որբերու քան դուք ըրած էք: Մենք օրեր անընդհատ կը սպասենք որ Հայերէն թերթեր ձեռքերնիս անցնի ու կարդանք, որովհետեւ միայն այդ թերթերն են որ մեզ տեղեակ կը պահեն Հայ իրականութեան: Ու ձեր գիրքը՝ որ սիրելի անակընկալով մը մեր ձեռքը անցաւ — որովհետեւ չէինք սպասեր — մեզ իննդեցներու չափ ուրախացուց: Այս բոլորէն վերջ ձեզմէ կը ինդրեմ որ այս ուղղութեամբ ձեր կարելին ընէք ու մեզ առանց Հայերէն զրքի չի թողուք, որուն համար սրտանց չնորհակալ պիտի ըլլանք:

ԿՊԱՄԲՐԱՋ. ԹԵՇԻՐ

(Անգլիա)

ԱԽԵՏԻՄ ՕԶԱՆԵԱՆ

Ց Ա Ն Կ

ՀԱՏՈՒԻՍ ՄԷՋ ԳՈՐԾԱԾՈՒԱԾ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆՑ

Սկիզբը դրուած քուանշաններն կը համապատասխանեն հատորիս մէջ եղած մէջրերումերուն վերջը՝ փակագծի մէջ դըրուած քուանշաններուն։ Մատենաշարիս միւս հատորներուն մէջն ալ այս նոյն քուանշանները կրող մէջրերումեններն առնուած են նոյն հեղինակներէն։

- 3.— Madison Grant — **The Passing of the Great Race.**
- 10.— J. H. Breasted,
- 36.— Levon Dominian, **Bulletin of the American Geographical Society.** Vol. XLVII, No. 11.
- 37.— J. L. Myers, **The Dawn of History.**
- 38.— John Garstang, **The Land of the Hittites.**
- 39.— H. P. Hall, **The Ancient History of the Near East.**
- 44.— A. E. Cowley, **The Hittites.**
- 54.— R. W. Rogers, **A History of Babylonia and Assyria.**
- 58.— W. Warfield, **The Gate of Asia.**
- 68.— Clark Wissler, **The American Indian.**
- 104.— Kevork Aslan, **Armenia and Armenians.**
- 107.— Roland B. Dixon, **Racial History of Man.**
- 108.— **The Cambridge Ancient History, Vol. I.**
- 110.— A. H. Keane, **Man Past and Present.**
- 116.— Կ. Յ. Բասմաջեան, **Խոկական Պատմութիւն Հայոց.**
- 117.— Գէորգ Մէսրոպ, **Հայոց Պատմութիւն (քննական).**
- 118.— **The Historians' History, Vol. II.**



NL0269488

ՀՀ Ազգային գրադարան

8

13094